

✓ 4

122

1999

ՈՒՍՈՒՄՆ

615

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱԽԵՏԱՐԱՆԻ

ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՒՍՏՈՅ
ՀԱՆԴԵՐՁ ՎԿԱՑՈՒԹԵԱՄԲ Ս. ԳՐՈՅ

ՃԱՆԱՊԱՐՀ ԵՐԿՆԻՑ

ԿՅԱ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

Ի Մ. ՄԱՆՈՒԿ ՎԱՐԺԱՊԵՏԵ ԿՈԿՈՍԵԱՆ ԿԻՒՐԻՒՆՑԻՈՑ

Գ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱԲԵԼԱԿԱՆ Ս. ԱԹՈՈՈՈՅ

ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎԵԱՆՅ

ՅԵՐՈՒՍԱՂԵՄ

1897

BIBLIOTHECA ARMENA
GARO H. KAZAZIAN
Chicago, Ill., U.S.A.



Ի ՀԱՅ ՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
Տ. Տ. ՄԿՐՏՉԻ Ա.
ՍՐԲՈԶՆՈԳՈՅՆ ԿՈԹՈՂԻԿՈՍԻ
ԱՄԵՆԱՅԻ ՀԱՅՈՅ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Կ
ՊԱՏՐԻԱՐՔԻ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ
Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆ
ՍՐԲՈԶԱՆ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵՒ
Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԾՈՅ
Տ. ՄԱՂԱՔԻԱՅ
ՍՐԲՈԶԱՆ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ



ԱՅՍ փոքր գրքիս անունը (ձԱՆԱՊ.ՌՀ ԵՐԿԱՆԻՑ)
ըսուելուն համար գուցէ ինձ նման տգէտներէն
ըսող ըլլայ թէ, ո'վ անմիտ, երկրիս վրայ շիտակ
կրնա՞ս մի քալել որ երկինքն ալ կելլաս կոր, եւ
կամ երկինքը ի՞նչ ունիս, երկինքը ճամբայ
կունենա՞ :

Այս', կունենայ, վասն զի մէկ մարդ մը տեղ
մը երթալու ըլլայ նէ, անշուշտ այն երթալու
տեղը ճամբայ մը կունենայ, որ անկէց երթայ ու
իր նպատակին հասնի : Նաեւ արքայութիւնն
ալ երկինքը կիմանանք, անոր համար արքայու-
թեանը ճամբան երկինքը փնտռել պէտք է :

Ուրեմն ո'վ պարզամիտ և ջերմեռանդ քրիս-
տոնեայ եղբայր, եթէ քու միտքդ դրեր ես եր-
կինքին արքայութիւնը երթալ նէ, այս փոքր
գիրքը ձեռքդ ա՛ո ու այս ճամբային մէջ մտիր,
և կը տեսնաս որ ճամբային երկու կողմը 23 հատ
զօրեղ և իմաստուն մարդիկ կայնած են, այսինքն
1. Մովսէս, 2. Դաւիթ, 3. Սովորոն, 4. Յոր,
5. Սիրաք, 6. Եսայի, 7. Երեմիա, 8. Բարուք,
9. Եղեկիէլ, 10. Դանիէլ, 11. Ամուս, 12. Մի-
քաքիա, 13. Յովելլա, 14. Զաքարիա, 15. Մա-
զաքիա, 16. Մատթէոս, 17. Մարկոս, 18. Ղու-
կաս, 19. Թովհաննէս, 20. Պողոս, 21. Յակոբոս >

28-137

102 - 19

22. Պետրոս, Եւ 23. Յուդա: Եւ ասոնք միշտ այս ճամբուն վրայ կայնած են ու այս ճամբան գնացողներուն կառաջնորդեն: Եւ այս ճամբուն վերի գլուխը Քրիստոս նստած է ու կը կանչէ: «Եկէ՛ + ի՞մ ո՞լո բոլոր խոնջողներ եւ յելէ պիտի հանդէջնեմ» թէպէտ դուն այս ճայնը կը լսես կոր, բայց՝ չես գիտեր թէ որու ճայն է. ուստի պէտք է որ դուն այս ճամբուն վրայ կայնող մարդոց հարցնես թէ՝ այս ճայնը որո՞ւ ճայն է, եւ կամ ուսկէ՞ց կերթացուի անոր քով: Այն ժամանակը անոնք իրենց մատովնին ցոյց կուտան ու կըսեն. Այն ճայնը Քրիստոսի ճայնն է. եւ անոր քով երթալու շիտակ ճամբան ալ ասիկայ է. եթէ անոր քով պիտի երթաս նէ այս ճամբան շիտակ բռնէ՛ գնա՛, որ անոր քով հասնիս: Բայց անոնց ցոյց տուած ճամբան մէկ լայն ճամբայ մը չէ, հապա քարոտ եւ փշոտ եւ նեղ ճամբայ մըն է. ուստի չըլլա՞յ որ ճամբուն դժուարութիւնը նայելով վախնաս յառաջ երթալու, եւ երկու կողմդ խոտորիս մէկ լայն ճամբայ մը դժնալու համար. այն ատեն կը նայիս որ ճամբուն վրայ կայնող մարդիկը՝ իրենց ճեռքի գաւազանօք քու ճակատէդ կը զարնեն: Անոր համար դուն զքեզ կանչող ճայնը դիտելով եւ անոր յոյս դնելով յառաջ երթալու ջանք ըրէ՛ որ երթաս քու նպատակիդ հասնիս. այն որ երկնից արքայութեան մէջ նստած է:

Արդարեւ փիլիսոփայական գիրքեր կարդացող լեզուագէտներուն աչքին հիշ բան մը չե-

րեւնար այս գիրքը, որովհետեւ ասիկայ շատ խոնարհ եւ շատ նեղ ճամբայ մըն է, բայց արեւելեան Հայոց քովը շատ աւելի յարգի պիտի եռեւի ասիկայ, վասն զի իսկ և իսկ անոնց լեզուով գրուած է: ~

Թէպէտ ասիկայ այսքան երկար գրելու մտօք չըսկսեցինք, հապա մէկ փոքր Քրիստոնէական տետրակ մը յօրինել տաճկաստանի Հայոց խոշոր լեզուօք, որ դպրոցի տղայքը աղէկ հասկընան Քրիստոսի մարդեղութիւնը՝ եւ Աստուծոյ կամքը: Բայց կերեւի թէ Հոգւով սրբով շարժելով այսքան երկարացաւ: Նախ՝ ըսկսեցինք Հոգին սուրբ՝ Կոյս Մարիամին արդանդը իջնալէն՝ մինչեւ քանի տարի ետև Հոգին սուրբ՝ Սիօն Վերնատունը՝ Առաքելոց վրայ իջնալը՝ որքան մարդարէութիւններ կան նէ մէկիկ մէկիկ սուրբ գիրքերէն ժողովելով մէկզմէկու բաղհիւսել: Հարցման սկիզբը սուրբ երրորդութիւնը հասկնալ կուզէ, եւ երկրորդ՝ Քրիստոսի ալ ով ըլլալը եւ կամ քրիստոնեայ անունը կուզէ հասկընալ. և երբ որ բաւական հասկցուցինք նէ, անկէց ետեւ մեզի հարկ եղաւ Քրիստոսի կամքն ալ հասկցնել, անոր համար ճամբանիս երկարեցաւ, մինչեւ 'ի կատարածի աշխարհիս Քրիստոսի միւսանդամ գալստեան եւ արդարոց յաւիտենական կենաց հասաւ ճամբուն վերի գըլուխը: Եւ սուրբ Հոգւոյն չնորհացը ապաւինելով, մեր տկար միաքը որքան բաւեց նէ այնքան մեղաց զգուշանալիք խրատներ եւ օրինակներ

գրեցինք, սուրբ գիրքերէն հաստատ վկայութիւններով, հարց եւ պատասխան ոճով։ Եւ վկայութիւններուն բոլորը գլուխ եւ համար նշանակուած է։ Մարդարէից և Առաքելոց խօսքերը գրաբառ գրուած եւ յետոյ աշխարհաբառ թարգմանուած են, եւ առանց վկայի խօսք հագիւ կը գտնուի մէջը։ անոր համար կարծեմ հիշ մէկ քրիստոնեայ ազգ մը այս գրքիս դէմ չի կայնիր, թէպէտ մեր երկրացիներէն հակառակողներ եղան, բայց չեմ գիտեր չէի՞ն կրցեր հասկցեր՝ թէ նախանձու շարժեցան։ ալ այն քննութիւնը արդար գատաւորին եւ անաշառ դատաստանին թողուցինք։ եւ մենք առ այժմ նոյն հակառակողները մեզի երախտաւոր եւ բարերար ճանչցած ենք, վասն զի եթէ հակառակողներ չըլլային նէ, մենք ալ ասոր տպագրութեան հոգ չէինք տանիր։ ու այնպէս գծագըրուած կը կենար՝ եւ կարելի էր որ կորսուէր ալ մեր բազմաւուրբ աշխատանաց պտուղը։

Եւ իցէ թէ պատուէրներուն խստութեանը համար զմեզ բանբասող ըլլայ աշխարհասէր եւ մարմնասէր մարդիկներէն, բայց իրաւունք մը չունին զիս բանբասելու, որովհետեւ իմին յօրինած խօսքերս չեն, հապա այս ճամբուն վրայ կայնող մարդոց շինած գոհարներն են։ մենք մի միայն այն անգին գոհարները, ամեն մէկ խօսքը սուրբ գիրքերէն ծաղկաբաղ ընելով մէկզմէկու բաղնիւսելու աշխատեցանք, և ասոր վրայ ալ պարծենալու իրաւունք մը չունինք։

հապա աշխարհիս մէջի բոլոր մարդոցմէ աւելի զիս անարդ եւ մեղաւոր ճանչցած եմ, եւ թե՛րեւս վերը գրուած սրբոց բարեխօսութեամբ մեր աշխատանքը ապաշխարանք համարելով մեր բազմաթիւ յանցանքները ներէ ամենակալն Աստուած։

Եւ եթէ մէկ մարդ մը աշխարհիկ իմաստութիւն չի փնտուեր ու մի միայն իրեն հոգւոյն փրկութեան և արքայութեան ճամբան կը փընտռէ նէ, կարծեմ այս գիրքէն 'ի զատ ուրիշ գիրք հիշ չը կարդայ նէ բաւական է, ուրիշ գրքի կարօտութիւն չունենար այս գիրքը ունեցող մարդը։ վասն զի արքայութիւնը՝ քրիստոնէութը։ վասն զի արքայութիւնը բովանդակ ասոր մէջ պարունակուած է որ կրնան գտնալ։

Բայց եթէ այս աշխարհիս մէջ իմաստութեան, հարստութեան, եւ կամ մեծութեան, եւ ուրախութեան, եւ հանգստութեան ճամբայ կը փնտռէ նէ, անոնք այս տեղ չը կայ, հապա հարսնիքին տունը կրնաս գտնալ զանոնք, ասիկայ սուգի տուն է, այս ճամբային սկիզբի գունէն մինչեւ վերջին գլուխի գուռը լացով ու արտմութիւնով լեցունկ է։ այս ճամբան մըտնող մարդը՝ լալով ու սգալով պիտի երթայ մինչեւ ճամբուն վերի գլուխի գուռը, եւ երբ այն դոնէն ներս մտնայ նէ այն տեղ պիտի գտնայ յաւիտենական յարազուարծ ուրախութիւնը։

վասն զի թագաւորաց թագաւորը անոր պիտի դիմաւորէ ու աշացը արցունքը սրբէ, եւ կը ունակի բեռը վար պիտի առնէ ու յաւիտեան հանգստացի՛ր, այս տեղաց թագաւորը դուն ետ պիտի ըսէ, ու յաւիտեանս յաւիտենից պիտի ուրախանայ:

Եւ այս աշխարհիս մէջ ուրախութիւն փընտոող մարդն ալ կարծեմ ինձ նման տգէտ աղքատի կը նմանի, որ հարուստ դրացիէն լաթեր կառնէ կը հագուի կը կապուի ու հարսնիք կերթայ. մէկ օր եւ կամ երկու օր, հարսնիքին տունը կուտէ կը խմէ կուրախանայ ու կը խաղայ, եւ իր աղքատութիւնը կը մոռանայ, եւ շատ գիշերներ անօթի պառկիլ՝ բոլորովին միտքը չի գար, և երբ որ հարսնիքը կը լմնայ նէ տրտմութիւնը կը կոյնէ իր վրայ, վասն զի կը նայի որ այն երգերը եւ տեսակ տեսակ կերակուրները եւ խմելիքները գնաց առաջէն, ինքը տրտմութեամբ տուն կը դառնայ, լաթերը կը հանուի տիրոջը կուտայ ու իր հին լաթերը կը հագուի կը նստի, ալ իրիկուան ուտելիքը կը մտածէ թէ ուսկէց պիտի գտնայ. փորը կանօթենայ, կը նայի որ առաւօտեան անուշ կերակուրները չը կան, գարիէ հաց հազիւ կը գըտնուի տունը, վասն զի երկու օր է գործի չէ գնացեր, հարսնէ տունը ուրախութիւն կընէր կոր, նաեւ քանի մը օր ալ գործի չի կրնար երթալ, կամ յոդնած է եւ կամ մէկ անդամը սախտած կըլլայ: Եւ տանը մէջ մեծ սով մը կը պատճառի

եւ սաստիկ կուներն ալ յայտնի են. եւ այն աղքատին վերջի նեղութիւնը առաջինէն շատ գէշ կըլլայ. հարսնիք չը գնացած այդքան նեղութիւն չունէր. անոր համար Սողոմոն կըսէ «Բարիկին երբալ ՚ի տուն սգոյ՝ քան ՚ի տուն ծաղու» այսինքն՝ «Սուգի քուն երնալը՝ հարսնիքի գուն երնալն աղէն է»: Ժողու կ 3:

Եւ արդ՝ ո՛վ բարեմիտ քրիստոնեայ եղարքը, չըլլայ որ մեր լեզուին խոշորութիւնը նայելով չընդունիք այս ձեր հոգւոյն փրկառիթ խօսքերով գիրքը. վասն զի երբեմն կը պատահի որ լեռնային՝ հաստալեզու գիւղացի մը լուսատուքար մը կը գտնայ ու մէկ ազնուականի [մը ընծայ կուտայ, և այն գիւղացին որքան տգեղ և խոշոր լեզու ալէ նէ, այն պատուական ընծայն կընդունի ազնուականը: Նոյնպէս մենք ալ այս խոշոր լեզուով եւ հաստը մատներով բաղչիւսեցինք այս հոգեշահ խրատներով անգին մարգարիտները՝ ու ձեր՝ ազնուականութեան ընծայ մատուցինք: Ուստի կը խնդրեմ ձեր աղնուականութենէն որ այս գրքիս լեզուին խոշորութիւնը եւ միջի վրիպակները չը նայիք, հապախոսքերուն միտքը գիտելով՝ ուշագրութեամբ կարդաքը ու սոյն ճամբուն հետեւելով մեղաց զգուշանաք, որ յաւիտենական փառաց և յարազուարձ ուրախութեան եւ ցնծութեան արժանիքլաք, չնորհօք ամենակալին Աստուծոյ:

ՅԱՌԱՋԱԲՈՆ

ՆԵՐԿԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

ԱՅՍ գիրքը երկիցս տպուած է՝ ՚ի Պօլիս։
առաջին անգամ 1865ին Հեղինակի ձեռքով։
Երկրորդ անգամ 1889ին Պ. Յակոբեանի հրա-
տարակութեամբ։ Վ. Երջինը իբրեւ երկրորդ
տպագրութիւն՝ ընաւ տարբերութիւն չունի
առաջինէն բաց ՚ի լեզուի աննշան փոփոխում-
ներէ։ մինչեւ իսկ առաջնայն՝ ՚ի Ս. Գրոց կո-
չումներու միալները, գլուց և համարներու-
տարբերութիւնք վերակրկնուած են նոյնու-
թեամբ։ բայց Հրատարակիչը իրաւունք Հա-
մարած է իւր Հրատարակութեան դռան վրայ
և Հետեւողութիւն ո բառով՝ նոր եւ տարբեր
գործոյ մի գաղափարը տալու ընթեցողաց։

Բուն Հեղինակը իւր ընդարձակ յառա-
ջաբանով, զոր նոյնութեամբ Հրատարակե-
ցինք, բացատրած է գործոյն նպատակը, կա-
րեւորութիւնը, ուղղութիւնը, նաեւ ուամ-
կական, կամ ըստ իւր բացատրութեան խոշո-
լեզուաւ գրելուն պատճառները, ուստի վե-
րադառնալ նոյնին՝ աւելորդ սեպեցինք։

Առաջին Հրատարակութենէն անցած է
առելի քան քառորդ դար, եւ այսքան երկար

ժամանակամիջոցին, խոստովանելի է, որ մեր
աշխարհիկ լեզուն ըստ բաւականին զարդա-
ցած, կոկուած, գեղեցկացած եւ ընդհանրա-
ցած է հասարակութեան գրեթե բոլոր կարգե-
քուն մէջ, և այս պատճառուաւ իրաւամբ արդի
գրական լեզուն համարուած է. ուստի երեսուն
տարիներ առաջ խօսուած, կամ հասկանալի լե-
զուաւ հրատարակուած գիրք մի նյոնութեամբ
հրատարակել թերեւս ոմանց կողմէ արհա-
մարհանք նկատուէր արդի աշխարհիկ լեզուին
դէմ, վասն որս աշխատուեցաւ օտարահնչիւն
խորթութիւնները, ինչպէս են, կէշ, կոր, նէ
եւ այլն յապաւել, եւ ջնջել գրքի ստորին
լուսանցքներուն մէջ իբրեւ ծանօթութիւն
գրուած մի շատ բառերու տաճկերէն նշա-
նակութիւնները՝ որոց պէտք ունեցողներ ըս-
կարծուիր, որ գտնուին ընթերցողաց մէջ։
Ասոնցմէ զատ՝ ուրիշ կարգի թերութիւններն
ես ըստ կարելցն պակսեցուցած ըլլալու հա-
մար՝ Ա. Գրքէն բերուած վկայութիւնները մի
առ մի բաղդատուելով՝ ի վենետիկ 1860 ին
տպեալ Աստուածաշունչին հետ՝ ընթերցուա-
ծոց տարբերութիւնք եւ գլխոց ու համար-
ներու սիսալները ուղղուած են, դուն ուրեք
և մեկնական բացատրութեանց մէջ աւելորդ
համարուած կտորները գեղջուած են։

Եթէ գտնուին առարկողներ, որ ի՞նչ պէտք


և կարիք կար ներկային՝ լեզուաւ և բացատը-
րութեամբ հնարած մի գիրք վերատպել, քա-
նի որ 1865 էն ՚ի վեր թէ՛ դպրոցականաց եւ
թէ՛ հասակաւորներու համար բազմաթիւ եւ
բազմատեսակ ձեռնարկներ եւ գործեր հրա-
տարակուած են Ա. Պատմութեան, քրիստո-
նէական հաւատոյ եւ կրօնագիտութեան վե-
րաբերեալ։ Գրքին կարեւորութիւնը շեշտե-
լով հանդերձ, մանաւանդ հասարակ ժողո-
վրդեան համար, պատասխանիս կարձ եւ
պարզ է։

1895 Հոկտեմբեր 20 ին յատուկ խնդրա-
գրութեամբ Պարսկաստանի Սալմաստ գա-
ւառէն բոստով Տօնի վրայ վաճառական՝ բա-
րեպաշտոն Աղա Դանիէլ Յոնանովը Ազգիս
Վեհա. Հայրապետին կը գիմէ եւ կը խնդրէ
600 ական օրինակ Եփրէմ խորի ազօթագրքէն։
եւ Ճանապարհ Երմիշ անուն քրիստոնէականէն։
Բայց ՚ի Ա. Եջմիածին յիշեալ գրքերը տպուած
ըլնելով՝ Արբազան Հայրապետը՝ Ա. Աթո-
ռոցս Ամենա. Գահակալին կը գրէ խնդրա-
տուին հոգեւոր բաղձանաց լրումն տալ։ Ան-
միջապէս վեց հարիւր օրինակ Եփրէմ խուրի
կը զրկուի Աղա Դանիէլի հասցէին, զոր սասա-
կը զրկուի Աղա Դանիէլի հասցէին, զոր սասա-
կը զրկուի Աղա Դանիէլի հասցէին, զոր սասա-

կը զրկուի Աղա Դանիէլի հասցէին, զոր սասա-

սակաւ միսիթարութիւն գտած եմ՝ Եփրեմ
խուրի և Ճանապարհ երկնից հոգեշահ գրքե-
րը ժամանակ առ ժամանակ կարդալով. ուս-
տի փափագ ծագած էր իմ սրտիս մէջ ձեռք
բերել նոյն գրքերից 600 օրինակ եւ բաժա-
նել մեր տառապեալ եղարց մէջ, որ օտար
Երկիրներում աստանդական կեանք կը վա-
րեն. յուսալով թէ՝ նոքա եւս ինձ նման հո-
գեւոր միսիթարութիւն գտնեն նոյն գրքերը
կարդալով ։ :

Մի գիրք, որ իւր հոգեշահ բովանդակու-
թեամբ օտարութեան եւ պանդխատութեան
դառնութիւնները կ'ամոքէ եւ վշտաբեկ սրբ-
տերը կը միսիթարէ, միշտ նոր է, ոքան կան
եւ մնան յաշնարհի պանդխատանալու անսղոք
հարկը եւ սրտեր խոցոտող պատահարները ։
Ուստի կը յուսանք, որ այս գիրքը կարդա-
ցողներէն շատերը կեանքի դառնութեանց
մէջ սփոփանք եւ հոգեւոր միսիթարութիւն
գտնելով՝ պիտի օրհնեն Հեղինակի յիշտա-
կին հետ՝ Ազգատոհմն ու անունը Աղա Դա-
նիէլին, որ ՚ի վաղուց ցանկութիւն ունեցած
է իւր գտած միսիթարութեանց մասնակից
առնել տառապեալ եւ աստանդական կեանք
վարող աղդակիցները ։



“Ես եմ ճանաղարի եւ ճշմարտութիւն
եւ կեանք” : Յով. ԺԴ. 6 :

ՃԱՆԱՊԱՐՀ ԵՐԿՆԻՑ

ՇԱԽԻՂ Ա.

Հարց : Սիրելի եղբայր, դու հաւատքով
Բնչ ես :

Պատասխան . Աստուծոյ շնորհօքն քրիս-
տոնեայ եմ :

Հ. Ինչով ես եղեր քրիստոնեայ :

Պ. Առւրբ Երրորդութեան անունով մը-
կրտուելով ու սուրբ աւազանէն ծնանելով
քրիստոնեայ եղած եմ :

Հ. Առւրբ Երրորդութիւնը Բնչ է, կրնան
ինձ հասկցնել :

Պ. Առւրբ Երրորդութիւնը անձառելի է,
իմ խելացս բանը չէ ձառել . բայց այսքան
կրնամ քեզ հասկցնելոր Երրորդութեան մէջ
երեք անձն կայ . Հայր Աստուած, Որդին Աս-
տուած եւ Հոգին Սուրբ Աստուած . Երեք
անձինքը մէկ բնութիւն, մէկ զօրութիւն եւ
մէկ աստուածութիւն ունին :

Հ. Այդպէս ըլ կրցար հասկցնել, օրինակ
մի տուր որ խելքու համար ։

Պ. Ահա քեզ օրինակ արեւը, նախ արե-

ւին գունդը, Երկրորդ լսար եւ Երրորդ ջերմութիւնը . թէպէտ Երեք անուն կայ, բայց Երեքն ալ արեւին անունովը կը յիշենք . այսինքն արեւին գունդը, արեւին լսար եւ արեւին ջերմութիւնը, որոց ամենը մէկ արեւ եւ նչ Երեք են, ինչու որ մէկզմէկէ բաժնուած չեն . նոյնպէս Երրորդութեան մէջ ալ Երեք անուն կը յիշենք . Հայր, Որդի, Հոդի . բայց Երեքն ալ մէկ Աստուծոյ անունով կը յիշենք, այսինքն՝ Հայր Աստուծած, Որդին Աստուծած եւ Հոդին Սուրբ Աստուծած : Սուրա Երեքին մի են եւ ոչ Երեք Աստուծած, ինչու որ մէկզմէկէ բաժնուած չեն և Երեքը մէկ բնութիւն, մէկ կարողութիւն ունին :

Հ. Հիմայ փաքր ինչ խելքո հասաւ . բայց առաջի հարցմանս պատասխան տուիր թէքրիստոնեայ եմ, ես ալ կուզեմ հասկանալ թէքրիստոնեայ ի՞նչ ըսել է :

Պ. Քրիստոսի հաւաստացող. եւ Քրիստոսի աշակերտ ըսել է :

Հ. Կաղաքեմ զքեզ, եզրայր, Քրիստոսի ով ըլլալը ինձ հասկցուր, որ ես ալ Քրիստոսի աշակերտ ըլլամ :

Պ. Ա Երը ըսինք թէ Երրորդութեան մէջ Երեք անձն կայ . Հայր, Որդի, Հոդի . այս Երեք անձերէն Որդին ՚ի յաւիտենից Հօրմէ ծնած ըլլալը, սահմանեալ ժամանակին Երկինքէն

Կիրա - Զայր - Զայր - Քաջ 89 94 →

Վար - Զեղիս 18^ո 69/2

խոնարհեցաւ ու տուրբ կցս Մարիամին արդգանդն իջաւ :

Հ. Ասոր համար կանխապէս գրուած կար :

Պ. Ա յ՛ Դաւիթ կը գրէ . « իօցէ որպէս զանձրեա ՚ի վերայ գեղման » . Սաղ . ՀԱ . 6 = « Բուրդին վրայ անցրե - Եկածի պէս առանց յայնի պիտի իշնայ » :

Հ. Յետոյ ի՞նչ ըրաւ կցս Մարիամի արդգանդին մէջ :

Պ. Ա նկէց մարմին առնելով՝ միաւորեց իրեն աստուծութեանը ու ինը ամիսէն յետոյ ծնաւ կցս Մարիամէն, ու մեզ նման մարդ եղաւ :

Հ. Առած մարմինը միաւորեց իր աստուծութեանը ըսիր, հապա ինչու ոմանք կըսեն թէ ըսկ մարդ ծնաւ :

Պ. Ա յդ բանը նեստորականները կըսեն, այս պատճառաւաւ քրիստոնէից եկեղեցին կընզովէ նեստորական աղանդը :

Հ. Հ ապա մենք ի՞նչպէս պիտի հաւաստանք :

Պ. Կատարեալ Աստուծած եւ կատարեալ Մարդ, յշացաւ եւ ծնաւ ՚ի կցս մօրէ եւ կցս Մարիամն ալ Աստուծածին կը դաւանինք եւ նչ մարդածին :

Հ. Աստուծած եւ մարդ ծնելուն համար կանխիկ գրուած էր :

Պ. Եսայի կը գրէ . « Ահա՝ կոյս յդասցի եւ ծնցի արդի եւ կոչեսցեն զանուն նորա իմմանուել » :

Եսայի Ե. 14: «Ահա՝ Կոյսը պիտի յըշնայ ու զա-
-տակ պիտի ծնի, ու անոր անունը Եմանուել, այ-
-սինքն՝ Աստուած Նոր Եւ պիտի կանուի »:



Հ. Ուր տեղ ծնաւ :

Պ. Բէթլէհէմ այրին եւ մասւրին մէջ :

Հ. Այդ տեղ ծնիլը կանխիկ գրուա՞ծ էր :


Պ. Այս Միքիա կը գրէ . «Եւ դու Բէթ-
լէհէմ, տուն Եփրարայ, ՚ի քին եցէ ինձ իշ-
խան եւ հովուեսցէ զժողովուրդ իմ Խորայէլ » .
Միքիա Ե. 2: «Դուն Բէթլէհէմ, Եփրամայի պու-
նը, ժշմէ իշխան Ը պիտի Ելլայ Ի՞ Ե- Ի՞ Խորայէլ
Ճողվուրդ արածէ » :

Հ. Անունն Բնչ դրին :

Պ. Անունը Յիսուս դրին :

Հ. Որովհետեւ այրին մէջ ծնաւ՝ մարդ-
իմացաւ :

Պ. Տիրոջ Հրեշտակը երեւեցաւ հովիւ-
ներուն եւ աւետեց . «Ահաւասիկ աւետարա-
նես ձեզ ուրախուրին մեծ . զի ծնաւ ձեզ այսօք
Փրկիչ , որ է Օծեալ Տէր ՚ի քաղաքի Դաւրի » .
Ղու. Բ. 10: «Ահա՝ յեւ թէ ուրախուրիւն ա-եպիւ-
կուամ , որովհետեւ այսօք յեւ Փրկիւն ծնաւ Դաւրի
առաջին մէջ . որ Օծեալ Տէր ըստւէ . այսինքն Քրիստոս » :



Հ. Ուրեօք ուրիշ մարդ եւս իմացաւ :

Պ. Արեւելքէն մոգերը եկան Յիսուսի ըն-
ծայ բերին ու երկրպագութիւն ըրին :

Հ. Ուսկէց իմացան մոգերը :

Պ. Երկնքի երեսը մեծ աստղ մի տեսան

Թր անոնց առաջնորդելով մինչեւ Երուսաղէմ քերաւ :

Հ. Մոգերուն գալուն համար կանխապէս գրուած կա՞ր :

Պ. Դաւիթ կը գրէ : « Թագաւորք Արաբայ եւ Սաբայ պատարազս բերցեն նմա » . Սաղ . ՀԱ . 10 : — « Արաբիայի ու Սաբայի լադա-ռո՞ները անը ընծայ պիտի բերեն » :

Հ. Մոգերը կարողացան ուզզակի Յիսուսը գտնել :

Պ. Ո՛չ, որովհետեւ Երուսաղէմ երբ եկան, աստղը ծածկուեցաւ, ուստի Հերովդէս թագաւորին հարցուցին թէ՝ հրէից թագաւորը ուր տեղ ծնաւ . մենք անոր աստղը տեսանք արեւելքը ու անոր Երկրպագութիւն ընելու Եկանք . եւ երբ Հերովդէս ասիկայ լսեց՝ խռովեցաւ, տակնու վսայ եղաւ, ու քահանայապետները կանչելով հարցուց թէ՝ Քրիստոս ուր պիտի ծնի . անոնք ալ պատասխան տուին թէ Բէթլէհէմ պիտի ծնի : Մատ . Բ . 2 :

Հ. Հապա ի՞նչ ըրաւ Հերովդէս :

Պ. Մոգերը Բէթլէհէմ խրկեց ու պատուիրեց, որ երբ Յիսուսը գտնեն իրեն իմացրնեն, որպէս զի ինքն ալ երժայ Երկրպագութիւն ընէ Յիսուսին :

Հ. Ամկէց ես կը կասկածիմ. քըլայ որ Հերովդէսին միտքը Յիսուսը մեռցնել ըլլայ :

Պ. Այս , ինչպէս որ յետոյ նշանը ցոյց տուաւ :

Հ. Ի՞նչ նշան ցոյց տուաւ :

Պ. Երբ մոգերը Բէթլէհէմ գնացին, Յիսուսը գտան ծնած ու մսուրի մէջ գրուած, Երկրպագութիւն ըրին ու իրենց ընծայները տուին . բայց Հեշտակը ըլ թողուց որ նորէն Երուսաղէմ գառնան ու Հերովդէսին իմացնեն Յիսուսին եղած տեղը . Հապա մի ուրիշ ձամբայ ցոյց տուաւ, ուսկից գնացին իրենց Երկիրը. իսկ Հերովդէս երբ իմացաւ մոգերէն խաբուիլը՝ սաստիկ բարկանալով մարդ խրկեց ու Բէթլէհէմին և անոր սահմաններու Երկու տարեկանէն վար եղած բոլոր արու զաւակները կոտորել տուաւ, որպէս զի Յիսուսալ անոնց մէջը մեռնի : Մատ . Բ . 16 :

Հ. Մատթէոսի խօսքին նսյելով այն ատեն Յիսուս հինգ վեց աւուր ծնած պիտի ըլլայ, Հապա ինչո՞ւ Երկու տարուան տղայքները կը մեռցնէ :

Պ. Թէպէտ Մատթէոսին խօսքէն շատ մօտ կերեւնայ՝ բայց Երկու տարուան վար եղածները կոտորելէն կիմացուի, որ բաւական ժամանակ անցած պիտի ըլլար Յիսուսին ծնընդեան եւ մանկանց կոտորածին միջոցը. ինչպէս որ Մատթէոսի մեկնութիւնը կը պատմէ :

Հ. Ո՞հ, այդ ի՞նչ քարամիրա գէշ մարդէ :

Եղեր չերտպլէս . յիրաւի որ այդ անմեղ տղա-
յոց մեռնելուն իմ սիրտս շատ կակծեց , բայց
կանխապէս գրուած կար այս մասին :

Պ . Երեմիա կը գրէ . « Զայն 'ի Հռամայ
լսելի եղեւ՝ ողբումն եւ յալումն եւ զուժումն .
Ռաքէլ լայր զորդիս իւր եւ ոչ կամէր միսիրարիլ
զի ոչ զոյին » . Երեմիա լ.Ա. 15 : - « Համայի Աշ
լայի ու ուշի յայնը շատ պիտի ըլլայ . Ռաքէլ իւ լա-
մահելը իր-լոր ու չէր ուշէր միշտորուիլ՝ որովհե-
տեւ լույսին » :

Հ . Հռամայ ըսածը ուր տեղէ , եւ կամ
Ռաքէլը ովլէ :

Պ . Հռամայ ըսածը գեղմի է բէթլէհէմի
ճամբուն վրայ սուրբ Եղիայի վանքին քով ,
որ Արեմաթեա ալ կըսուի . Ռաքէլն ալ Յակոբ
նահապետին կնիկն է . Խառանէն եկած ա-
տեննին այնտեղ մեռաւ եւ գերեզմանը Հռա-
մայի ներքեւ է :

Հ . Ինչո՞ւ համար կուլայր արդեօք :

Պ . Յիսուսին պատճառաւ մեռնող մա-
տուկները՝ իրեւ բենիամինի մայր իրեն զա-
ւակները կը համարուէին :



ՅԱԻԻՂ Բ.

Հ . Ետքը բնչ եղաւ Յիսուս :

Պ . Երբ որ քառասունիքը լմնցաւ , Հայրը
եւ Մայրը Յիսուսը առին տաճարը բերին :

Հ . Եղեայր , միտքս շփոթեցիր . Յիսուս
Հայր ունի :

Պ . Միտքդ թող ըլ շփոթի , Յիսուս երկ-
րիս վրայ մարմնաւոր Հայր չունի , Յիսուսին
Հայրը երկինքն է :

Հ . Հապա այդ ըսածդ ովլէ , որ Յիսուսը
տաճարը բերաւ :

Պ . Յովսէփ անուն արդար մարդ մի կար ,

ամոր հետ նշանուեցաւ կյս Մարիամը՝ իր իրեն պահապան ըլլալու , ոչ թէ էրիկ :

Հ . Վ երը աղէկ հասկցանք կյս Մարիամին Հոգւով Սրբով յղանալը . ալ ուրիշ նշանած ինչ պէտք էր :

Պ . Երկու պատճառաւ շատ հարկաւոր էր կյս Մարիամին իր քով պահապան տէր մի ունենալ . նախ՝ եթէ կյս Մարիամը իր քով տէր մի չունենար ու ժողովուրդը անոր յղանալը որ իմանար , խալցն կը քարկածէին զայն՝ աղջութիւն կարծելով , որովհետեւ օրէնքը այդպէս կը հրամայէր . երկրորդ՝ եթէ Հոգւով Սրբով յղանալն հասկնային , Յիսուսը չէին խաչեր , ու մարդկային բնութիւնը աստանային գերութենէն չէր ազատիր . անոր համար Աստուած այնպէս տնօրինեց , որ Յովսէփը Յիսուսին հայրը կարծելով Մարիամին վրայօք կասկածի չէին երթար . բայց Յիսուսին չէին հաւատար , ու կըսէին «Ո՞չ սա է մանուկ հիւսան » «Ասիայ Նամարին պշան չէ» . Մար . Զ . Յ :

Հ . Ինչէն գիտես որ այս բանը Աստուած տնօրինած է :

Պ . Ահա Յովհաննէս Եսային առնելով կը գրէ . «Կուրացոյց զաքս նոցա , եւ ապշեցոյց զիբրտս նոցա , զի մի՛ տեսցեն ազօք եւ իմասցին սրտիք , եւ դարձին եւ բժշկեցից զնոսա » . Յով . ԺԲ . 40 : «Անոնց աշխարհ ի՞ն-րայո-յ ե- ը-

աւուլ լոմեցո-յ , որ Յըլլայ լէ աշխավ աւսնան ո- ը- պով ի հանան ե- դաբյի գան , որ ես ալ անոնց մշաց վէրտէրը բժշկեմ » :

Հ . Յիսուս տաճարը որ բերին հրաշք մի երեւցան :

Պ . Այսու երբ որ Յիսուս տաճարը եկաւ , Սրբութիւն Սրբոց ըսած տեղը արևելքին կողմը դուռ մի ունէր , որ շատ տարիններէ հետէ փակուած էր . այն դուռը ինքն իրեն բացուեցաւ :


Հ . Այս դրան համար կանխապէս գրուած կամ արդեօք :

Պ . Եղեկիել կը գրէ . « Եւ դարձոյց զիս ընդ ձանապարհ արտաքին դրան Սրբութեանցն՝ որ հայէր յարենելս . եւ այն եր փակեալ . Եւ աս ցիս Տէր . Այդ դուռն փակեալ կացցէ եւ մի՛ բացցի , եւ մի՛ որ անցցէ ընդ դա , զի Տէր Աստուած իսրայէլի մտցէ ընդ դա » . Եղե . ԽԴ . 1-3 : — « Դարյո-յ շւա Սրբ-նի-ն Սրբ-ոյին տրու տրունը ձամբան , որ արե-ելլ իը նայելը ո- անիւայ ժահո-ած էր : Տէրը ըստ- ինյ . Այտ տու-ը ժահո-ած պիտի իւնայ ո- պիտի լը բայո-ի - մէ լը պիտի անիկ առիկ , իւնը - որ իսրայէլն Տէրը պիտի մանայ առիկյ » :

Հ . Այս դրան բացուիլը մարդ իմացան :

Պ . Այս դրան համար Եղեկիելին գրածը գիտէր ժողովուրդը . նաեւ դրան գոյց ըլլալն ալ գիտէր , երբ իսրայէլին Տէրը գար պիտի բացուէր , եւ երբ Յիսուս տաճարին

բակը մտցուցին՝ այն դուռը մեծ ձայնով
բացուեցաւ. ժողովրդը այդ ձայնը լսելուն
պէս, Խորայէլին Տէրը եկաւ, առաջը ելլենք
ըսելով վազեցին տաճարը եկան: Այս պատ-
ճառաւ Քրիստոսի քառասնօրեայ տօնը մեր
Եկեղեցին Տեռոն ընտ առաջ կ'անուանէ:



ՇԱՀԻԴ Գ.

Հ. Յիսուս ետքը ի՞նչ ըրին և ուր տարին:

Պ. Հրեշտակը Յովսէփին տեսիլքին մէջ
երեւցաւ ու ըսաւ, ել առ տղան ու անոր
մայրը փախիր Եգիպտոս ու այնտեղ կեցիր
մինչեւ որ ես քեզի զրուցեմ. վասն զի Հերով-
դէս տղադ կը փնտոէ մեռցնելու համար:

Յովսէփ ելաւ գիշերը գաղտուկ տղան և անոր
մայրը առաւ Եգիպտոս գնաց. այնտեղ ժա-
մանակ մը կեցաւ մինչեւ որ Հերովդէս մե-
ռաւ: Մատ. Բ. 15:

Հ. Յիսուսին Եգիպտոս երթալը կանխա-
պէս գրուած էր:

Պ. Ա.յ., Եսայի կը գրէ. « Ահասափ'կ Տէր
նստեալ 'ի վերայ թերեւ ամպոյ՝ եկեսցի յեզիպ-
տոս, եւ շարժեսցին ճեռագործքն Եգիպտացոց ».
Եսայի ԺԹ. 1: — « Ա.յ. Տէրը լելեւ ամպի վայ
նսպէլը Եգիպտոս պիտի Գայ ու Եգիպտացոց իւս-
տէրը պիտի շարժին »:

Հ. Թթեթեւ ամպ որո՞ւ կըսէ:

Պ. Աստուածածնին համար կըսէ. որով-
հետեւ Աստուածածնին Յիսուսը գրկելով տա-
րաւ Եգիպտոս:


Հ. Աստուածածնը ինչո՞ւ թեթեւ ամպի
նմանցուցեր է:

Պ. Թթեթեւ ամպը մէջը անձրեւ ու մէգ
չունեցող Ճերմակ եւ փայլուն ամպ մի է. որ
Աստուածածնին անսրատ ըլլալը կը նշանակէ,
ինչպէս որ Շարականն ալ կըսէ. « Ամպ թերեւ
անընդունակ խոնառութեան » այսինքն, « Թայու-
թեւ լունեցող լելեւ ամպ »:

Հ. Յետոց Եգիպտոսէն եկա՞ն:

Պ. Ա.յ., Հերովդէսի մեռնելցն յետոց
Տէրով Հրեշտակը դարձեալ Յովսէփին տեսիլ-

Քի մէջ երեւցաւ ու ըստաւ . Ե՛լ, ա՛ռ տղադ ու
անոր մայրը ու խրայէլին երկիրը գնա՛, ին
չու որ մեռան տղան փնտողները . Եւ Յով
մէփ ելաւ Յիսուսը Եւ Աստուածածինը առաւ
ու եկաւ Գալիլեայի երկիրը Նազարէթ ըստած
քաղաքը բնակեցան : Յիսուս օր ըստ օրէ կը
մեծնար . մինչեւ երեսուն տարեկան եղաւ ինք
զինքը մարդոց չէր յայտներ , իբրեւ հասա
րակ մարդ կըկենցաղալարէր : Մատ . Բ . 23 :



ՅԱԻԻՂ Դ.

Հ . Յիսուս երեսուն տարիէն ետքը բնէ
ըրաւ :

Պ . Երբ Յիսուս երեսուն տարուան եղաւ
իր հրեշտակը եկաւ :

Հ . Այս հրեշտակ ըսածդ ովէ է :

Պ . Յովհաննէս Մկրտիչն է , որուն մենք
սուրբ կարապէտ կըսենք :

Հ . Սուրբ կարապէտ ուր տեղէր Եւ ուս
կէց եկաւ :

Պ . Անապատներն էր . ինչպէս որ Ղուկաս
կը գրէ . « Մանուկն ամեր եւ զօրանայր հոգառվ ,
եւ եր յանապատս մինչեւ յօր երեւելոյ նորա իս-
րապէի » . Ղու . Ա . 81 : — « Տշն կը մեծնար ու
հոգուն կը զօրանար . Եւ անապատներն եր մինչեւ իս-
րայէլին երեւելու օրը » :

Հ . Սուրբ կարապէտ ինչո՞ւ համար եկաւ :

Պ . Յիսուսին անցնելիք Ճամբանները մար-
րելու համար եկաւ :

Հ . Այս մասին կանխապէս գրուած կա՞ր :

Պ . Այս , Եսայի կը գրէ . « Զայն բարբառոյ
յանապատի . պատրատ արարէ՛ք զմանապարհն
Տեառն , եւ ուղիղ արարէ՛ք զջաւիդս նորա » .
Եսայի Խ . 3 : — « Անապատն մէջ խօսելու յայն . Տէ-
րոջ ճամբանները պատրաստեցէ՛ք ու անոր շա-էլունէրը
շախէցէ՛ք » : Երկրորդ Մաղաքիա կը գրէ . « Ահա՝
ես առարեմ զչրեշտակ իմ , եւ տեսնի զմանա-
պարհս իմ առաջի իմ » . Մաղա . Գ . 1 : — « Ահա՝ Ես
իմ հրեշտակը կը երիմ , որ իմ ճամբանները մարէն » :

Հ . Մարդարէից խօսքին նայելով կերեւի
որ սուրբ կարապէտը խրկող մը եղեր է , ար-
գեօք ովէ :

Պ. Առարք կարապետը խրկողը Աստուած-
էր . ինչպէս որ ինք կըսէ . « Ես ոչ զիտիի զնա ,
այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով , նա ասաց
ցիս . յոյր վերայ տեսանիցես զշողին , զի իշանի-
ցի եւ հանգչիցի ՚ի վերայ նորա , նա և որ մկրտէ
Հոգովովն սրբով » . Յով . Ա . 33 : - « Ես զանիկայ չե՞
ճանաւըր , բայց լե՞ս ջրով մկրտելու համար իրիով ըստ-
ինչ . որո՞ւ վրայ Հոգ-ոյն սրբոյ իշուլը եւ հանիչըլը
պեսնես , անիկայ է Հոգ-ով սրբով մկրտով » :

Հ . Առարք կարապետին պատրաստելիքը
եւ մաքրելիքը ինչպէս տեղ եւ Բնչպէս ճամ-
բայ է արդեօք :

Պ . Չը կարծես թէ սուրբ կարապետին
պատրաստելիք տեղը եւ մաքրելիք ճամբան՝
Երկրիս վրայի տուն եւ կամ ճամբայ է որ հողն
ու քարը մաքրէ , մարմնաւոր թագաւորնե-
րուն պէս , որ երբ տեղ մը երթալու ըլլան ,
առաջին մարդ կերթայ , ճամբաները կը մաքրէ
ու թագաւորին նստելու դարպաս կը պատ-
րաստէ . որովհետեւ աշխարհիս թագաւոր-
ները հողէն ստեղծուած ըլլալով՝ անոնց անց-
նելիք ճամբան ալ հողէն է եւ նստելու դար-
պասն ալ հողէն , քարէն եւ կամ փայտէն
կըլլայ . բայց այս գալիք թագաւորը Աստուած
ինքն է , բոլոր թագաւորներուն թագաւորը ,
իր ամոռուը երկինքն է եւ մարդոց ձեռքով
շինուած տան մէջ ըլլակիր :

Հ . Ի՞նչ գիտես ըլլանակիլը :

Պ . Աստուած ինքը ըստ . « Երկինք ա-
րոն . իմ են՝ եւ երկիր պատուանդան ոտից իմոց .
որպիսի տուն շինիցէր ինձ , ասէ Տէր » . Եսայիր
ԿԶ . 1 : - « Երկինքը իմ ալուսուն է , ու Երկիւը իմ ուստիս
պատուանդանը , ինչուսի՞ առուն պիտի շնորհ ինչ , իւնկ
Տէրը » :

Հ . Հապա ի՞նչպիսի տան մէջ կը ընակի :

Պ . Աստուած ինքը միշտ կենդանի ըլլա-
լով կենդանի տան մէջ կը ընակի :

Հ . Կենդանի տուն կըլլա՞ :

Պ . Կենդանի տուն կըլլայ . մենք ենք
կենդանի տունը , եւ մեր սրտին մէջ կը ընա-
կի , ինչպէս որ Պօղոս կըսէ . « Ապարէն դուք
տաճար Աստուածոյ կենդանուոյ էք » — « Իրա-յնէն Շուն-
կենդանի Ասպո-ծոյ պաճանն էն » :

Հ . Պօղոս այդ խօսքը ուսկէց լսելով կըսէ :

Պ . Ղեւտացւոց այս գրուածը կարդալով ,
« Գնացից ՚ի նոսա եւ բնակեցաց ՚ի նոսա , եւ եղից
նոցա Աստուած եւ նորա եղիցին ինձ ժողովուրդ » .
— « Անոնց մէջ պիտի Երկամ ու անոնց մէջ պիտի բնա-
կիմ . եւ անոնց Ասպո-ած պիտի ըլլամ ու անոնչ ալ ինչ
ժողովուրդ պիտի ըլլան » :

Հ . Համեցանք որ Աստուածոյ ընակելու
տունը մեր միրտն է . արդեօք անցնելիք ճամ-
բան որն է :

Պ . Արտին ճամբան բերանն ու ականջն է :

անկէց կը մտնայ ու մեր սրտին մէջ կը բնակիւ
Հ. Վ. այ ինձ եղայր, ինչպէս մաքուր բերան եւ սուրբ սիրտ պէտք է, որ բոլոր աշխարհը ոչինչէն գյացնող ամենամաքուր Աստուած, որ հրեշտակները անորմէ վախերնուան իրենց երեսնին կը ծածկեն, այն Աստուածը մեր բերանէն մտնէ ու մեր սրտին մէջ բնակիւ:

Պ. Իրաւի մեծ բան է, որովհետեւ եթէ սիրելի բարեկամ մի ունենաս, և քու տունդ կոչունքի գալու ըլլայ, արդեօք նրբան կը ջանաս դռներդ եւ կամ ճամբաներդ մաքրելու, եւ մանաւանդ տունդ աւելի կը մաքրես, որ ըլլայ թէ բարեկամդ ըլ հաւնի ու սիրտը նեղանայ եւ կամ բարեկանայ. եթէ այն բարեկամդ բարեկանայ եւս, կարելի է որ անոր պէս բարեկամ մի ալ գտնես շուտով, ուստի այդ մեռնելու բարեկամիդ բնակելու տեղը եւ անցնելիք ճամբան մաքրելու այդքան կը ջանաս ու հոգ կունենաս. հազար նրգան հոգ ունենալ պէտք է մեր կենդանի ու յաւիտենական բարեկամ և բարերար Աստուածոյ բնակելու տեղը եւ անցնելու ճամբան մաքրելու. վասն զի եթէ բարեկանալու ըլլայ վիճակդ ինչպէս կըլլայ, անոր պէս բարեկամ մի այլ եւս չես կրնար գտնել. ինչու որ անորմէ ուրիշ Աստուած ըլ կայ, որ զայն քեզ բարեկամ ստանաս:

Հ. Հազար մենք ինչ պիտի ընենք. քու խօսքիդ որ նայինք, բնաւ մէկը Աստուածոյ բնակարան չը կրնար լինիլ:

Պ. Այս բաներուն համար շատ խրատաներ կան քեզ հասկցնելու, բայց հիմայ ժամանակը չէ. ինչու որ գուն գեռ Քրիստոսի ովլ ըլլալը ըլ ճանաչեցիր. գուն մեզ առաջուց Քրիստոսը հարցուցիր, որ նվլ ըլլալը գիտնաս ու անոր աշակերտ ըլլաս. անոր համար ճամբէն դուրս մի եներ, որ ետ չը մնանք, այլ շխտակ երթալով մի անգամ Քրիստոսին ովլ ըլլալը հասկցիր ու այնուհետեւ անոր ծառայութիւն ընելու խրատները քեզ կը հասկցնեմ Աստուածովլ. գուն հիմայ սուրբ Կարապետին համար ինչ որ պիտի հարցնես > հարցուր:

Հ. Հասկցանք որ սուրբ Կարապետին մաքրելիք տունը եւ ճամբան մարդոց սիրտն եւ բերանն է. արդեօք կարողացան մաքրել:

Պ. Մարդոց սիրտը ու բերանը իր ձեռքալը պիտի չը լուանար եւ մաքրէր. հապալ կասաւ քարոզել ժողովրդոց թէ « Ապաշխարհէք զի մերձեալ և արքայուրիւն երկնից » . Մատ. Գ. 2: - « Ապաշխարհէք նույնի լուգան բութենը հօպեցած է » :

Հ. Ժողովուրդը մտիլ ըրան քարոզութիւնը:

Պ. Այսուհետեւ ինչպէս որ Մատթէոս կը գրէ .
« Յայնժամ ելանէին առ նա ամենայն երուսաղէ-
մացիք եւ ամենայն հրեատան եւ ամենայն կողմն
Յորդանանու , մկրտիկն ՚ի նմանէ ՚ի Յորդանան
գետ , եւ խոստովան լինէին զմեղս իւրեանց » .
Մատ . Գ . 5-7 = « Այս ապէն ՚ի Երրային անոր տով
բոլը երուսաղէմացիք ո-բոլը հրեատանը և բոլը Յոր-
դանանու կողմը եղանելը , ո-ի մերառ-եկն անոր ՚ի Յոր-
դանանու մէջ , ո-իրենց մշտելը իւրագոյնանէին » :



Ճ Ա Կ Ի Ղ Ե .

Հ . Ա Յ Թ միջոցին Յիսուս ինչ եղաւ :
Պ . Յիսուս ինքն ալ մկրտուեցաւ տուրբ
կարապետէն . ինչպէս որ Մատթէոս կը գրէ .
« Եւ իբրեւ մկրտեցաւ Յիսուս , եւ վաղվաղակի

՚ի զրոյ անտի » . Մատ . Գ . 16 : - « Ելբ որ Յէ-
սուս մկրտուեցաւ , շա-պով չո-րէն դո-րս ելու-» :

Հ . Յիսուսի համար ինչո՞ւ կըսէ թէ շու-
տով դուրս ելաւ ջուրէն :

Պ . Յիսուս մեղք չունէր որ խոստովա-
նելով ջուրին մէջը ուշանար , անոր համար
շուտով դուրս ելաւ :

Հ . Յիսուսի մկրտուած ատեն հրաշք ե-
րեւեցա՞ւ :

Պ . Ա յ ն , երբ որ Յիսուս ջուրէն դուրս
ելաւ , երկինքը բացուեցաւ ու Հոգին տուրբ
աղունիի պէս վրան իջաւ , եւ Հայր Աստուած
կանչեց ամպի միջէն , « Դա' ի Որդի իմ սիրելի՝
ընդ որ համացայ » . - « Ա. Ի Ւ Ե Կ Ե Ո Ր Ե Ւ » ,
որո՞ն հա-նեցայ » :

Հ . Մկրտուելէն ետքը ուր գնաց Յիսուս :

Պ . Անապատը գնաց սատանայէն փորձ
ուելու համար . 40 ցերեկ ու 40 գիշեր ծոմ
պահելէն ետքը երբ անօմեցաւ , սատանայն
մօտեցաւ փորձելու համար . վասն զի Յիսուսն
ալ Ադամին պէս մէկը կարծելով ասիկայ ալ
կրնամի խարեւլ ըստաւ , բայց ինքը յաղթուե-
ցաւ ու ամօթալից եղաւ գնաց : Մատ . Գ . 1 :

Հ . Ետքը ուր գնաց Յիսուս :

Պ . Անապատէն ինելով եկաւ Զաբու-
զոնի եւ Նեփթաղմի երկիրը՝ Տիբերիայ ծո-
վուն եղերքը Կափառնաում ըստուած քաղաքը

Հը բնակէր : Մատ . Դ . 14 :

Հ . Ետքը ի՞նչ ըրաւ Յիսուս :

Պ . Ինքն ալ սուրբ կարապետին պէս քառզել մկան . “Աղալ լարեցէ՛ս , Երինք լուգա-
-որո-թի-նը Տօքեցած է ” ըսելով :

Հ . Յիսուս հրաշք ալ ըրաւ :

Պ . Այս , շատ հրաշքներ ըրաւ . նախ՝
ջուրը գինի դարձուց , ապա կաղերը քալեցուց ,
զիւահարները բժշկեց . կոյրերուն աչքերը ,
խուլերուն ականջները , եւ համբերուն լե-
զունները բացաւ , բորսոնները սրբեց , մեռեաւ
ները ողջացուց , Տիբերիա ծավուն վրայ քա-
լեց , Տինգ հացով ու Երկու ձուկով Տինգ
հազար մարդէն աւելի կերակրեց եւ 12 զամ-
քիւղ ալ հացի ու ձուկի կոտորակ աւելցաւ :

Հ . Այդ ի՞նչ մեծ բարերարութիւն եւ
ի՞նչ չնորհք է , որ ըսեր է Յիսուս մարդկային
բնութեանը , բայց այդ հրաշքներուն համար
կանխապէս գրուած կա՞ր :

Պ . Այս , Ես այի կը գրէ . “Յայնժամ աջք
կուրաց բացցին եւ ականջ խլից լուիցեն , յայն-
ժամ վազեսց կաղն իբրեւ զեղչերու , եւ պարզ
լիցի լեզու ծանրախօսաց ” . Ես այի ԼԵ · 5 · Այ-
ստեն կոյերուն աչքերը պէտի բայո-ին , խո-լըրուն
ականջները պէտի լըեն . այն աստեն կողը Եղջրու-ի պէտ
պէտի լըով իւ ծանրախօսներուն լըլուն այսուի պէտի
լըլուն ” :

Հ . Յիսուս մինանկ կը պտըտէր թէ աշա-
կերու ունէր :

Պ . Տան Երկու աշակերու ունէր , որոց ո-
մանք ձինորս և ոմանք մաքսաւոր էին . կանչեց
Յիսուս ու ըսաւ . “Եկա՛յր զենի իմ եւ արարից
զմեզ որսորդս մարդկան ” . Մատ . Դ . 19 : — “Իմ
Եպե-էս Եկ՛ս Ե-յել արդուոյ որսորդ պէտի ընեմ ” =
Անոնք ալ ժողուցին գնացին , ու միշտ իր
հետ կը պտըտէին :

Հ . Աշակերտաց համար կանխապէս գը-
րուած կա՞ր :

Պ . Այս , Երեմիա կը գրէ թէ՝ «Ահաւա-
սիկ ես առարեմ ձինորս բազումս , առև Տիր ,
ես որսացեն զնոսա . ես յետ այնորիկ առարե-
ցից որսորդս բազումս , ես որսացեն զնոսա ». •
Երե . ԺԶ · 16 : — “Ահա՛ Ես շատ յիշորմեր ու ու-
սորդներ պէտի իրիւմ , որ զանոնչ որսան ” :

Հ . Աշակերտներուն անունները ի՞նչ էին :

Պ . Պետրոս , Անդրէաս , Յակոբոս , Յովհան-
նէս , Փիլիպոս , Բարթուղիմէոս , Թոփմաս ,
Մատթէոս մաքսաւոր , Թադէոս , Ալփեային
տղան Յակոբոս , Սիմոն կանանացի , Յուդա
Խոկարիովացի , որ Յիսուսը մատնեց :

Հ . Աշակերտները իրարու ազգականու-
թիւն ունէին :

Պ . Պետրոսն ու Անդրէասը Եղբայր են .
Եղբայր են Նոյնպէս Յակոբոսն ու Յովհաննէու .

Թադէտին Յուղա ալ կըսուի . եւ Յակոբոս
Ալփեային ալ Տեառն Եղբայր կըսուի :

Հ . Դարձեալ միտքս շփոթեցիր , Եղբայր >
Յիսուս Եղբայր ունի :

Պ . Ինչո՞ւ շուտով միտքդ կը շփոթեցնես ,
անգամ մը ականջ դիր , տես ինչ պիտի ըսեմ
քեզ վերջը . Յիսուս Եղբայր ըսնի , ու հիմայ
քեզ չեմ կրնար հասկցնել . Երբ ժամանակը
գայ , կարգաւ կը հասկցնեմ , հիմայ ուրիշ
հարցմունքիդ նայէ :

ՇԱԿԻՂ Զ .

Հ . ԱՇԱԿԵՐՑՆԵՐՈՒՆ Բ՞նչ սորվեցուց :

Պ . Տէրունական աղօթքը սորվեցուց :

Հ . Տէրունական աղօթքը Եթէ գիտես ,
ըսէ՛ որ լսեմ :

Պ . « Հայր մեր որ յերկինս , սուրբ Եղիշի
անուն քո . Եկեսցէ արքայուրին քո . Եղիշին
կամք քո սրպէս յերկինս Եւ յերկիր . զիաց մեք
հանապազորդ՝ տո՛ր մեզ այսօր , Եւ քո՛ղ մեզ
զպարտիս մեր , սրպէս Եւ մեր բողումք մերոց
պարտապանաց , Եւ մի՛ տանիր զմեզ 'ի փոր-
ձուրին , այլ փրկեա՛ զմեզ 'ի ջարեն , զի քո Ե
արքայուրին Եւ զօրուրին Եւ փառք յաւիտեանս
ամեն » . Մատ . Զ . 9-14 : - « Ով հայր Եր , ու Երինքն

Ես , ոսու անունու սորբ ըլլայ , ոսու Եագառորու-
թիւնու Գայ , ոսու կամքու ըլլայ իւլլես որ Երինքն մէջ
նոյնական Երինիս Գըայ , Եր ամեն առողջ Հայը առողջ
մէջ այսօր : Եր յանցանքները ներէ մէջ , իւլլես որ
մէնք Եր յանցառողներուն կը ներենք . Սեղ գործո-
վեան մէջ մի՛ յգիւր , ապա աղապէ Սեղ լունքն . իւ-
լլա որ առողջ Ե Եագառորութիւնը ո՞ յըրութիւնը
ո՞ դաստիարակեանս ամեն » :

Հ . Այսդ աղօթքին շատ կը ցանկայ իմ
հոգիս , եւ եթէ կը հաճիս ինձ ալ սորվե-
ցնւը :

Պ . Կը սորվեցնեմ . բայց հիմայ ժամա-
նակը չէ , Երբ Քրիստոս Ճանաչես , այն ատեն
պէտք է քեզ այդ աղօթքը . հիմայ ուրիշ հարց-
մունքիդ նայէ :

Հ . Եսքը Բ՞նչ ըրաւ Յիսուս :


Պ . Մկրտուելէն յետոյ Երեք տարիի շափ
շատ քարոզութիւն եւ շատ հրաշքներ ըրաւ :

Հ . Հրէաները հաւատացին Յիսուսի հը-
րաշքներուն :

Պ . Պարզամիտ ժողովուրդներէն հաւա-
տացող Եղաւ . բայց քահանայապետներէն
չէին հաւատար Յիսուսին . Յիսուս որքան
հրաշք կընէր , իրենց նախանձը օր ըստ օրէ
կաւելնար . « Ասիկայ Նամարին աղան չէ » ըսելով
կը նախատէին , մինչեւ անգամ միտքերնին
շրին որ Յիսուսը մեռցնեն :

Հ. Յապա Յիսուս Բ'նը ըրաւ :

Պ. Երեք տարիէն ետքը Ծաղկազարդի կիրակին Բեթանիայէն ելաւ ու էշը հեծնալով երուսաղէմ եկաւ :



Հ. Այսու մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այսու, Զաքարիա կը գրէ . « Ուրախ լեր յոյժ , դուստր Սիօնի . քարոզեա դուստր Երուսաղէմի . ահա՝ քազանոր քո գայ առ քեզ , հեծեալ ՚ի վերայ իշոյ եւ յաւանակի նորոյ » . Զաքա . Թօ . 9:- « Ուրախացի՛՛ ու շաբ ինդա՛ , Սիօնի աղջէ՛ . քարոզ Երուսաղէմի աղջէ՛ . ահա՛ չու իւագաւորո՛ հեղի իս-դայ . էլուոն և անոր չու-ասին վրայ հեծնալով » :

Հ. Յիսուսը երբ տեսան , Բ'նը ըսին ժողովուրդները :

Պ. Բաց ՚ի մեծ մարդիկներէն , ծծկեր տղայքներն անգամ « Ովսաննայ » այսինքն՝ « Ո՛վ Տէր մեղ աղջէ՛ » կանչեցին :

Հ. Այսու տղայոց Ովսաննայ կանչելը գրուած էր :

Պ. Այսու, Դաւիթի կը գրէ . « Ի բերանոյ մանկանց տղայոց եւ ստրնդիեցաց կատարեսցի օրնենորին » . Աաշ . Ա . 3:- « Ծա՛լ-ը աշոյ բերանով օրնուութեանը պիտի իտարուի » :

Հ. Յիսու ուր գնաց Յիսուս :

Պ. Մինչև չորեքշաբթի ցերեկը տաճարին մէջ կը քարոզէր ու գիշերը Բեթանիա ըստած գեղը կը հանգստանար : Աւագ չորեքշաբթի Յիսուս տաճներկու աշակերտներով Սիմոն բռնուին տունը նստած էր , Մարիամ անուն մի կնիկ մէկ շիշ պատուական եւ թանկագին նարդոսի իւղ բերաւ ու բազմականին մէջ Յիսուսի գլուխէն վար թափեց , և տունը լեցաւ իւղին անտշահոտութիւնով : Մար . ԺԴ . 2:

Հ. Յիսուս ըստողեցան :

Պ. Յիսուս ըստողեցաւ , բայց աշակերտները սրդողեցան :

Հ. Աշակերտները ինչո՞ւ սրդողեցան :

Պ. Այսու իւղը պարապ տեղը կարուուեցաւ , կարելի է որ եթէ ծախուէր , 300 դահեկանէն աւելի բռնէր , եւ աղքատներուն կը տրուէր ըսելով սրդողեցան :

Հ. Յիսուս ինչ ըստ :

Պ. Աղքատները ամեն ատեն ձեր քովին
են . Երբ անոնց օգնութիւն ընել ուզէք կրս-
նաք ընել . բայց զիս ամեն ատեն չէք կրնար
տեսնել , ասոր համար այս կնկան բան մի ըսէք
ու սիրտը մի սիմեք . Եւ մանաւանդ քարո-
զեցէք ամեն տեղ ատոր ըրածը , վասն զի
այդ կնիկը մեծ բարեգործութիւն մը գործեց՝
իմ վրայ իւղ թափելով . զիս թաղելու նշանը
ցոյց տուաւ :

Հ. Աշակերտներուն բարկութիւնը անցաւ :

Պ. Ամենուն բարկութիւնը անցաւ , բայց
Յուդային բարկութիւնը չանցաւ , որովհե-
տեւ աղքատաց գանձանակը Յուդային քովին
էր . այն իւզն ալ որ ճախուէր , ստակը այն
գանձանակը պիտի դրուէր Եւ Յուդա անոր
միջէն ուղածին չոփ կրնար գողնալ . անոր
համար Յուդայի բարկութեան կրակը չը մա-
րեցաւ :

Հ. Այդպիսի գող մարդը ինչո՞ւ գանձա-
պետ ըրաւ Յիսուս :

Պ. Յիսուս գիտէր Յուդային արծաթասէր
ու գող ըլլալը . անոր համար գանձապետ
ըրաւ որ աչքը կշտանայ ու գողութիւն ընէ ,
բայց բնաւ օգուտ չըրաւ :

Հ. Շատ կը վախնամ , եղբայր , չըլլայ որ
Յիսուսին վեաս հասցնէ . որովհետեւ արծա-

թասէր Եւ գող եղողը , մարդ մեռցնելէն ալ
չը վախնար :

Պ. Այսուն , այդ ըսածիդ պէս է , որովհետեւ
Յուդան գիտէր որ հրէաներուն միտքը միշտ
Յիսուսը մեռցնել է , բայց իրենց առաջնորդ
եղող ու Յիսուսին քովը ժողովուրդ չը գրտ-
նուած առանձին ժամանակը ցոյց տուողի մը
կարօտ էին . անոր համար Յուդա միտքը դը-
րաւ որ երթայ հրէաներէն արծաթ առնէ ու
Յիսուսը մատնէ :

Հ. Միտքը դրածը կարողացան ընել :

Պ. Այսուն , ինչպէս որ Մատթէոս կը գրէ .
«Յայնժամ զնաց մի յերկոտասամիցն անուանեալին
Յուդա իսկարիովտացի առ քանանյապետսն , Եւ
առէ . Զի՞նը կամիք տայ ինձ , Եւ Ես մատնեցից
զնաւ մեզ : Եւ նորա կղուեցին նմա երեսուն ար-
ծարի » . Մատթ . իջ . 14-16-։ «Այս ապէն գառն Երկու-
աշխիերաներէն Նելլ իսկարիովլացի Յ-րա ըսուածը
գնաց քահանայապետներուն ո- ըսու- , ինչ ինչ իր-
պառ որ զայն յեղ մարդէմ , անոնչ ալ Երեսուն արծարի
պո-ին ” :

Հ. Ատոր համար կանխիկ գրուած կար :

Պ. Այսուն , Զաքարիա կը գրէ . «Կղուեցին
զկարձն իմ երեսուն արծարի » . Զաքա . ԺԱ . 13-։
- « Իմ վայրէն Երեսուն արծարի արժեցու-ցէն ” :

Հ. Եղող ինչ ըրաւ չար Յուդան :

Պ. Հրէաներուն գնաց խօսք տուաւ ու

կրկին դարձաւ Յիսուսին քով, որ Երբ առանց
ձին ժամանակ մը գտնէ, Երթայ հրէից իմա-
ցընէ որ բռնեն Յիսուսը:



Հ. Հապա Յիսուս ուր գնաց:

Պ. Աւագ հինգշաբթի երեկոյին տասն եր-
կու աշակերտներով Յիսուս գնաց վերնա-
տունը նստաւ, հին օրէնքը կատարեց գառը
ուտելով. որովհետեւ զատիկ էր. յետոյ հոգը
ձեռքը առաւ օրհնեց ու կիսեց աշակերտ-
ներուն տուաւ ըսելով՝ « Առէ՛ք կերպը, այս
է մարմին իմ որ վասն ձեր բազմաց բաշխի ՚ի
քառորդին մեղաց ». « Ա-է՛ք իւրէ՛ք, ասիկայ է իմ
հարմին, որ յեր շաբերուն մեղաց չառութեան համար
իւրաշնուի »: Ետքը՝ գինիին գաւաթը ձեռքը

առնելով՝ օրհնեց ու աշակերտներուն տա-
լով ըստաւ. « Արքէ՛ք ՚ի դմանէ ամեներին. Զի
այդ է արին իմ նորոյ ուխտի, որ ՚ի վերայ
բազմաց հեղու ՚ի բողոքին մեղաց ». Մատ.
իջ. 26:- « Խմեցէ՛ք ապիկէ ամենար ալ, այդ իմ
նոր ո-խափէ արիւնան է, որ յեր շապերուն մեղաց իւրա-
նեան համար իւրափուի »:

Հ. Ուխտը ի՞նչ է եզրայր:

Պ. Ուխտը խոստմունք ըսել է. Ա. Գիր-
քէն կը սովորինք որ խրայէլացիք Եգիպտոսուի
մէջ գերի էին չըրս հարիւր տարիի չափ, որով
հեաւեւ այն ժողովրդեան հայրը Յակոբ նա-
հապետ՝ առաջուց Երուսաղէմէն Եգիպտոս
եկած էր. իւր և իւր որդւոյն՝ Յովսեփիայ մա-
հուանէն ետքը իւր) բոլոր սերունդը գերի
եղաւ Քարաւանի ձեռքը եւ երբ Աստուած
ուզեց Մովսիսի ձեռքով զանոնք աղատել ու
նորէն Երուսաղէմ տանիլ, գառի արիւնով
խոստացաւ տանելու եւ տարաւ, անոր Հիւ-
նիս կը սուէր: Ելք. ԺԲ. 3:

Հ. Յիսուսի ըսած նոր ուխտը ի՞նչ է :

Պ. Նոր ուխտը շատ մեծ է հին ուխտէն.
վասն զի հին ուխտը գառի արիւնով էր, ու
նոր ուխտը Աստուծոյ գառին արիւնովն է,
ինչպէս որ Յովհաննէս Մկրտիչը Յիսուսին
համար կը սէ. « Ահաւասիկ զառն Աստուծոյ՝ որ
բառնայ զմեդս աշխարիի ». Յովհ. Ա. 29:- « Ահա-

Աստուծոյ Գառը որ աղասահիւ մշտերը կը վէրցնէ ” :
Անգամ մը մնածէ եւ տես թէ որքան տար-
բերութիւն կայ անասնոց և մարդոց միջեւ, և
երկրորդ՝ Աստուծոյ եւ մարդոց միջեւ . ու
ասկէց հասկցիր նոր ուխտին մեծութիւնը :

Հ. Հասկցանք որ գառին արիւնով խրա-
յէլացիք ըրս հարիւր տարուան գերութենէն
աղատեցան , ապա Աստուծոյ գառին արիւ-
նովը Բ'նչ հրաշք եղաւ :

Պ. Լսէ, որ պատմեմ. որովհետեւ մեր
նախահայրը Ադամ դրախտէն աքսորուած
ու այս աշխարհիս եւ կամ գժովաքին մէջ
գերի ինկած էր սատանային ձեռքը իր բո-
լոր զաւակներովը, այսինքն՝ բոլոր նահա-
պետներով ու մարդարէներով, մինչեւ անգամ
այն խրայէլացիները Եղիպտոսի գերութենէն
ազատող Մովսէսն ալ գերի էր սատանային
ձեռքը՝ հազարաւոր տարի. եւ այս գերու-
թենէն ազատուելուն մարդկային բնութեան
միջէն մի հնար ըլ գտնուեցաւ, ուստի Որդին
Աստուած իր արիւնովը խոստացաւ այս մարդ-
կային բնութիւնը սատանայի գերութենէն
ազատել՝ ու վերին Երուսաղէմ, այսինքն ար-
քայութիւն տանել: Ահա այս է Նոր ուխտը,
որուն համար Երեմիան կըսէ. « Ահաւասիկ
աւուրք գան, ասէ Տիր, եւ ուխտեցից տանդ
խրայէլի եւ տանդ Ցռւդայ ուխտ նոր » . Երե-

Ա.Ա. 31: « Ահա՝ օրեր պիտի գան, որ Խարայէլը ու-
Յութայի բանը հետ մի նոր ունաս պիտի ընեմ » : Երկ-
բորդ Զաքարիա կը գրէ . « Ես զու արեամբ
ուխտի քո արձակեցեր զկապեալս յանջրդի գրոյ » .
Զաքա . թ. 11. — « Դու չու արինիւ ունառովը
աղաւեցիր անշուր հորին միջն իսպուածները » :

Տեսաբը եղքայր, հին ուխտին ու նոր ուխտին
տարբերութիւնը. վասն զի Հին ուխտը Եգիպտ-
տոսէն ազատեց, և Նոր ուխտը ժժովքէն ազա-
տեց. Հին ուխտը մէկ ազգ ազատեց, և Նոր ուխտը
բոլը մարդկային բնութեան հաւատացեալ-
ները ազատեց. Հին ուխտը կարմիր ծովը պա-
տառեց, և Նոր ուխտը աշխարհիս մեղաց ծովը
պատառեց. Հին ուխտը ազատած ժողովուրդը
այս աշխարհիս միջի քանանացւոց երկիրը՝
Երուսաղէմ քաղաքը տարաւ, եւ Նոր ուխտը
վերին Երուսաղէմ պիտի տանի. Հին ուխտը
կերողները մեռան, եւ Նոր ուխտը ուտաղները
չը պիտի մեռնին, ինչպէս որ Յիսուս վկացեց,
« Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին՝
եւ մեռան . . . երե որ ուտիցէ ՚ի հացէ յայսման՝
կեցցէ ՚ի յախտեան ». Յովհ. Զ. 49.—“ Ձեր հայ-
րերը անապատին մէջ մանանայն կերան ու մեռան . . . լե-
ռ մէկը այս հայեն ուակէ, յան-ի պատան լը պիտի մէռնի՞ ” ։

Հ. Յիրաւի շատ տարբերութիւն կայ Եղեր
հին եւ նոր ուխտին միջեւ, եւ մեծ վախ մի
եկաւ վրաս :

Պ. Ամիր եւ դողսւմը դեռ վերջն է ։ Փրիստոս Ճանչնալէդ ետքը պիտի զարհուրիս այս նոր ուխտին վրայ . ինչու որ նոր ուխտին զօրութիւնը բոլորն ալ չը պատմեցի . երբ Փրիստոս Ճանչնաս , այն ատեն կը հասկցնեմ . հիմայ դուն ուրիշ հարցմունքիդ նայէ :

Հ. Երբ Յիսուս հացը ձեռքը առաւ ու ասիկայ իմ Մարմինս է ըստ , աշակերտները ինչ ըսին :

Պ. Բնաւ բան չըսին ու շատ ալ ուրախացան . որովհետեւ Յիսուս առաջ ըսած էր թէ՝ « Երե ոչ կերիջիք զմարմին Որդոյ մարդոյ եւ արբջիք զարին նորա՝ ոչ ունիք զիեանս յանձնինս » . « Թէ որ Որդոյ մարդոյ մարմինը լուսած ու աշխատանիան իւանչ չէ՞ ունինար ո՞՛ Ասոր համար աշակերտները շատ կասկածի մէջ էին , թէ բնչալէս մարմինը պիտի ուտենք ու արիւնը պիտի խմենք . եւ երբ Յիսուս հացը եւ գինին ցոյց տուաւ իւր Մարմինին ու Արիւնին փոխանակ , շատ ուրախացան :

Հ. Հացը մարմին կըլլայ :

Պ. Չը կարծես թէ Յիսուս այս բանը առակ եւ կամ օրինակ ցոյց տուաւ , ինչպէս որ քանի մը օրինակներ ցոյց տուաւ . « Ես եմ որքն . ու ես եմ զորոն » և այլն : Յովհ. ԺԵ. 1: թէպէտ ես խաղողի ծառ եմ , եւ կամ դուռը ես եմ ըստ , բայց ձեռքով չը բոնեց ու ըստ

թէ այս ծառը եւ կամ այս դուռը ես եմ . սակայն՝ « Ես եմ կէնաց հայը » ըսելու ատեն , հացը ձեռքը առաւ օրհնեց եւ կիսեց ու աշակերտներուն տուաւ , « Ասիկայ իմ Մարմինս ե՞՛ ըսելով . այս պատճառաւ օրինակ չէ , ապա ձշմարիտն է . օրինակը միայն խօսքով կըլլայ իրօք ըլլար . խօսքով մի բան օրինակ ցոյց կուտաս , ձեռքով եղած բանը ձիշդ եւ իսկը կըլլայ :

Հ. Ամեն հացն ու գինին ալ Յիսուսի մարմին եւ արիւնն են :

Պ. Ոչ , եղբայր , հասարակ հաց և գինին նիւթ են , որովհետեւ Յիսուս հացը և գինին օրհնելէն ետքը ըստ , Մարմինս և Արիւնս է =

Հ. Հապա ո՞ր հացը եւ ո՞ր գինին է :

Պ. Յատուկ աղէկ ցորենի ալիւր , և ջուր չըլիսառնուած եւ չը թմուած գինի պիտի ըլլայ , մաքուր եւ անարատ ալ քահանայ . եւ քահանայն միքանի օրառաջ պատրաստութիւն աեսնել պէտք է . իր ընտանիքէն հեռանալով եկեղեցւոյ խուցին մէջ առանձնանալ պէտք է , եւ այն օրը շատ զգուշութեամբ եւ չերմեռանդութեամբ աղօթքներով այն ալիւրը նշխաղք կը գործէ , և տքը այն նշխարով ու անապակ գինիով պատարագ կը մատուցանէ . ահիւ եւ դողսւթեամբ եւ չերմեռանդ աղօթքներով Յիսուսի տնօրէնութեան խոր-

Հուրդները կը կատարէ . այն ատեն Յիսուսին
Մարմինը և Արիւնը պիտի հաւատանք :

Հ . Հապա ի՞նչպէս կարող պիտի ըլլանք
Յիսուսին Մարմին եւ Արիւնը ճաշակելու :

Պ . Այդ հարցման ժամանակը չէ . դուն
հիմաց Յիսուսին վրայօք հարցուր , ու անկէց
ետքը այդ բանները :

Հ . Յիսուսին համար բան հարցնելու կը
վախնամ . ըլլայ թէ Յիսուսը բռնելու ձայնը
լսեմ . որովհետեւ Հրէաները այդ չար Յու-
դան ձեռք առին , անշուշտ իրենց չար կամքը
կը կատարեն : Բայց ասիկայ հարցնեմ . Յի-
սուս վերնատունէն որ ելաւ ո՞ւր գնաց :



Պ . Չիթենեաց լեռան տակը գեթսեմա-
նի ձորը գնաց աշակերտներովը , եւ Յուդա


անոնցմէ զատուեցաւ գնաց Հրէաներուն իմա-
ցընելու թէ՝ Յիսուսը բռնելու ժամանակը
հասած է :

Հ . Ես հասկցայ , որ այդ չար Յուդան իւր
չարութիւնը պիտի կատարէ . բայց Յուդային
համար կանխիկ գրուած կա՞ր :

Պ . Այն , Դաւիթ կը գրէ . « Որ ուտէր զիաց
իմ յաճախեաց առնել ինձ խարեւուքին » . Սաղ-
Խ . 10 . — « Իմ հայս ուստի ինձ խարեւուքին ըստ — » =

Հ . Ետքը ի՞նչ ըրաւ այդ չար Յուդան :

Պ . Հրէաներուն առաջնորդ ըլլալով բե-
րաւ Յիսուսը բռնել տուաւ :



Հ . Յիսուսէն չ'ամաչեց որ բռնել տուաւ :

Պ . Յայտնի ըրսաւ թէ Յիսուս այս է , բրո-
նեցէք . ապա անսուց նշան տուած էր թէ՝ ես

Քրթամ զով որ համբուրեմ՝ գիտցէք, որ այն
է Յիսուսը, բռնեցէք ու զգուշութեամբ տա-
րեք: Երբ դիմացէն մեծ ամբոխը եկան, Յու-
դա գնաց Յիսուսը համբուրեց, « Ո՞ւշ կեր,
Հարտապէս » ըսելով: Եւ Հրէաները Յիսուսը
բռնեցին և աշակերտները թողուցին փախան:

Հ. Այդ մասին կանխիկ գրուած կար:

Պ. Զաքարիա կը գրէ. « Հարից զիովին
եւ ցրուեցին խաղինքն » . Զաքա . ԺԳ. 7.-
« Հովել պիտի լարնեմ ու ոլուրները պիտի յրուին » :

Հ. Երբ Յիսուսը բռնեցին, ուր տարին:

Պ. Քահանացապէտին գարսլասը տարին,
ուր Յիսուսի կրած չարչարանքները եթէ հո-
գին եւ քարին ընէին, չէին դիմանար . բայց
Յիսուս մեր փրկութեանը համար այնքան չար-
չարանքներուն համբերեց, մինչեւ անգամ
մեռնիլը յանձն առաւ զմեզ սատանացի գե-
րութենէն աղատելու համար:

Հ. Ի՞նչպէս չարչարանքներ տուին:

Պ. Կախ սկսեցին Յիսուսի բոլորտիքը հա-
ւաքուիլ ու Յիսուս միջերնին առին, ինչպէս
Պատիթ գրած էր. « Նորջ եղեն զինեն շունք
քաղումք, եւ ժողովք չարաց պաշարեցին զիս » .
Սաշ. ԻԱ. 17.- « Շատ ընել իմ բոլորին առին,
ու չոր ժողովը լիս միջերնին առին » :

Հ. Այդ չար ժողովքը ի՞նչ ըրաւ Յի-
սուսի:




Պ. Այդ չար ժողովէն ոմանք երեսը կը
թքանէին, եւ ոմանք կապտակէին, ոմանք
կոնակէն եւ ոմանք գլուխէն կը ծեծէին, եւ
քովը ըլ կըցող մօտեցողներն ալ հեռուէն հայ-
հցութիւն կընէին :

Հ. Այդ ի՞նչ քարարտութիւն է Հրէից
ըրածը . այդ մասին կանխիկ գրուած կար:

Պ. Այսի, Եսայի կը գրէ. « Զքիկունս իմ
ետու ՚ի հարուածս, եւ զծնօսս իմ յապտակս,
եւ զերեսս իմ ո՛չ դարձուցի յամօրոյ ընդ երեսս
քրանելոյ » . Եսայի Ծ. 6.- « Իմ իշխակ ծեծերու-
թիմաց՝ ու երեսս աղդակին դիմաց ուրի . ու իմ երե-
սս մուռէն եւ լուրջուցի » :

Հ. Ետքը ի՞նչ ըրին Յիսուսը :



Պ. Երեկոյէն մինչեւ առաւօտ շատ կերպ
չարչարանքներով սոխց մինչեւ ցգլուխ ա-
ռողջ աեղ մը չը թողելէն ՚ի զատ , առաւօ-
տուն առին Պիղատոս դատաւորին տարին ,
վրան շատ ծանր յանցանքներ դրին , իբրեւ
զինքը Հրեկոյ թագաւոր հռչակող . վերջապէտ
Պիղատոսին միտքը հաճեցնելով՝ Յիսուսը
խաչելու հրամանագիրը առին :


Հ. Ի՞նչ ըստր եղայր , Յիսուսը պիտի
մեռնե՞ն :

Պ. Այն , երբ հրամանագիրը գրուեցաւ ,
Պիղատոսի զինուորները փուշէ թագ մը հիւ-
սեցին ու Յիսուսին գլուխը դրին . վրան կար-
միր քղամիտ եւ ձեռքը եղէդ մի տուին դա-

ւազանի տեղ , եւ առաջը ծունր կրկնելով ,
նոր կեցիր Հրեկոյ թագաւորը ըսելով՝ ծաղը
կընէին . եւ ձեռքի դաւազանը կառնէին
ու իր գլուխին կը զարնէին , եւ խաչափայտը
ուսը տալով դէպ ՚ի Գողգոթա քալեցուցին :
Մատ . իլ . 29 :

Հ. Այսդ մասին կանխիկ գրուած կա՞ :

Պ. Այն , Եսայի կը գրէ . « Որոյ իշխանու-
թիւն իւր եղեւ ՚ի վերայ ուսոց իւրոց » : Եսայի
Թ . 6 : — « Իր շնորհը իր ուսերուն վըսյ պիտի ըլլոյ » :



Հ. Յիսուս հեշտութեամբ կարողացան
Գողգոթա երթալ :

Պ. Ո՛չ , որովհետեւ երեկոյէն մինչեւ ցա-
ռաւօտ զանազան չարչարանքներով բոլոր
մարմինը տնինայ վիրաւորեցին . եւ խա-

չափայոնն ալ շատ ծանր ըլլալուն համար ,
շատ խեղճ վիճակի մէջն էր Յիսուս . անոր հա-
մար Երեմիա ողբոց մէջ կը գրէ . « Ձե՛զ ասեմ ,
ձե՛զ ասեմ , ամցաւոք նանապարհաց , դարձայր
հայեցարսք եւ տեսէք , թէ իցե՞ն երբէք ցաւք ըստ
ցաւոց լեալ՝ որ 'ի վերայ իմ հասին » : Երեւ . Ա . 12:
— « Ձե՛լ կը մատուցած եւ առաջանալուն անունուն ,
տարյեւս ու նայեցեւս և աւունք լեւ արդեօք իմ ցաւ-իւ
պէս ցաւ ունեցող կա՞յ որ իմ վըսյ եկա- » :

Հ . Ուրիշինչը ըստ Յիսուս . երանիթէ չէի
հարցուցեր որ այդ կոկծալի բաները ըլլէի :

Պ . Յիսուսը այդքան նախատինքներով
Գողգոթա կը տանէին . Ճամբան կնիկներ կա-
յին , որ Յիսուսի խեղճութիւնը տեսնելով սիր-
աերու կոկծէն կուլային , Յիսուս ետին դար-
ձաւ ու ըստ . « Դստերք Երուսաղէմի , մի՛ լայր
'ի վերայ իմ , այլ լացէք 'ի վերայ անձանց եւ 'ի
վերայ որդուոց ձերոց . զի եկեցեն աւուրք յորս
ասիցեն , թէ երանի ամլոց եւ որովայնից՝ որ ո՛չ
ծնան եւ ստեանց՝ որ ոչ դիեցուցին : Յայնժամ
սկսանիցին ասել լերանց՝ թէ անկերուք 'ի վերայ
մեր , եւ բլրոց՝ թէ ծածկեցէք զմեզ » . Պու . ԻԳ .
28-31:— « Ո՛վ Երուսաղէմի աղջիկներ , իմ վըսյ մ' լաւ ,
առաջ յեւ ու յեւ լուսկերուն վըսյ լայեւ . վաւն ով
ժամանակ պիտի գայ որ լուսակ ըլլ ծնողներուն երանի
պիտի բառ , ու այլ առեւ լւաւներուն պիտի ըստն . լեւ
մեր վըսյ ինկէս , և բլուրներուն լեւ վել ծածկեցէւք » :

Հ . Ետքը ի՞նչ ըրին Յիսուսը :

Պ . Գողգոթա տարին ու խաչին վրայ գա-
մեցին Յիսուսը , ու խաչը կայնեցուցին որ
բոլորն ալ տեսնան :

Հ . Այսդ մասին կանխիկ գրուած կա՞ր :


Պ . Այսին , նախ՝ Մովսէս կը գրէ . « Եւ ե-
ղիցին կեանք քոյ կախէալ առաջի աջաց » :
Երկրորդ Օրինաց Իլ . 66: — « Կեանի՛ աշխէ՛
առշլ կախուած պիտի ըլլայ » : Եւ Դաւիթի կը գրէ .
« Մակեցին զմեռս իմ եւ զոտս իմ » : Սաշ . ԻԱ . 18:
— « Իմ յեռակը և ոպակը ծակէցին » : Եւ Զաքա-
րիա կը գրէ . « Եւ ասացից ցնա , զի՞նչ են վերբդ
այդորիկ 'ի մեջ ձեռաց քոց , եւ ասացէ , զորս
վիրասորեցայ 'ի տան սիրելոյ իմոյ » . Զաքա .
ԺԳ . 6: — « Անոր պիտի ըստն , լեւ ի՞նչ են այ-
յեռակը դժու վերաբեր , ու պիտի ըստ լեւ իմ սերե-
լիւ պանը մեջ վերաբերայ » :

Հ . Յիսուսի լամերը ի՞նչ ըրին :

Պ . Խաչող զինուորները բաժնեցին , ու
կապան որ կար չունէր , այլ վերէն 'ի վար
հիւսուած էր , չուզեցին պատառել , ապա
վիճակ ձգելով կիսուեցան , եւ այսպէս Դա-
ւիթին խօսքը կատարեցաւ . « Բաժանեցան ըզ-
հաներձս իմ 'ի մեջ իւրեանց , եւ 'ի վերայ պատ-
մուանի իմոյ վիճակս արկանին » : Սաշ . ԻԱ . 19:
— « Իմ ընեւը իւսուեցան ու պատմուանիս վըսյ
վեճակ յեւցին » :

Հ. Յիսուսին այդքան չարչարանքներ որ
տուին , ի՞նչ ըստ :

Պ. Բնաւ բերանը չը բացաւ ու բան մը
չը զրոցեց , ինչպէս Եսայի գրած էր . « Ես նա
առ վշտին ոչ բանայ զբերան իւր . իբրեւ զոջսար
՚ի սպանդ վարեցաւ , ես իբրեւ որոշ առաջի կտրչի
անմոռնանց կայ , այնպէս ոչ բանայ զբերան իւր » .
Եսայի ԾԳ . 7 : — Ա. Ի՞նչան յանին մէջ բերանը
չը բանար : Ուշարի պէս մորիու-ելու գնաց , ինչպէս որ
ովհանը մասդործին առաջ յայն չը հանէր , լուս իւնի-
նայ՝ նոյնպէս իր բերանը չը բանար » . Եւ Երեմիա կրսէ .
« Ես իբրեւ զգանի անմեղ վարեալ ՚ի սպանդ » .
Երեւ . ԺԱ . 19 : — Ես անմեղ գառնուի պէս մոր-
իու-ելու գնացի » :



Հ. Ուրիշ ի՞նչ ըրին չրէաները :

Պ. Յիսուսի քով երկու գող բերին խաչե-
ցին , որ Յիսուսի խաչուիլը տեսնողները եւ
կամ լողները՝ Յիսուսն ալ այն գողերուն պէս
մէկը կարծեն , բայց Եսայեայ մարգարէու-
թիւնը կատարեցաւ , որ կրսէ թէ « Ընդ անօ-
րինս համարեցայ » . այսինքն՝ « Անօրէններուն կար-
գը ուրուցյայ » . Եսայի ԾԳ . 12 :

Հ. Յիսուսի մայրը ուր տեղ մնաց , չիմացան :


Պ. Առաջ չիմացաւ , այլ խաչուելու տարած
ատեննին իմացաւ ու վաղեց Գողգոթայի ձամ-
բան ետեւէն հաստաւ , ու իւր աչքերուլը տե-
սաւ իւր մէկ հատիկ սիրելի զաւկին այնքան
նախատինքներով խաչելին :

Հ. Ի՞նչ ըրաւ խեղճ մոյրը :

Պ. Բնաւ բան չը կրցաւ ընել , աղեք-
ները կտոր կտոր կըլլացին . կայրէր ու կը մըր-
կէր սիրելի զաւկին վրայ , բայց կարող չէր մի
օգնութիւն ընել , այլ միայն արիւնախառն
արցունք կը թափէր :

Հ. Յիսուս իր մօրը հետ չը խօսեցան :

Պ. Մօրը հետ այսքան խօսեցաւ . խաչին
վրայէն նայեցաւ Յիսուս որ իւր մայրը դիմացը
կայներ ցաւագին սրտիւ կուլայր ու կողբայր ,
եւ Յովհաննէս աւետարանին ալ ներկայ էր ,
իւր մայրը Յովհաննէսին յանձնեց ու ըստ .
« Ահա՛ մայր քո . եւ մօրն ալ ըստաւ , Ահա՛ որդի
քո » . Յովհ . ԺԹ . 16 :



Հ. Առաջին քով ուրիշ ովկ կար :
 Պ. Յովհաննէս այսպէս կը գրէ . «Ես կալին
առ խաչին Յիսուսի մայրն նորա , եւ քոյր մօր
նորա Մարիամ կդէռվապայ , եւ Մարիամ մազքա-
դենացի » . Յովհ . ԺԹ . 25 : « Յիսուսի խաչին ժոկ
կայներ ենն անոր մայրը ու հօրը ժոյը Մարիամ կէ՛մ-
պայն , ու Մարիամ մագլեալնացին » :

ՃԱԼԻԴ Է .

Հ. Եղբայր , այս տեղ ինձ մէկ կասկած
եկաւ . երբեմն Աւետարանէն կը լսեմ որ
հրէաները Յիսուսի համար կըսեն . « Ո՞չ սա է

մանուկ հիւսան , որդի Մարիամայ . եւ եղբայր
Յակովըայ եւ Յովանայ եւ Յուդայի եւ Սիմոննի » .
ասիկայ ինձ թարգմանէ , որ լսելիք ունիմ :

Պ. Ասիկայ « Նահարին » - Մարիամին զա-ակը
չէ . Յակովին ու Յովանին ու Յուդային և Սիմոննին
եղայլը չէ , կըսէին :

Հ. Ուրեմն Յիսուս չորս եղբայր ունեցած
կըլսայ , հասպա ինչու ըսիր թէ Յիսուս իւր
մայրը Զեքէթիայի տղան Յովհաննէսին յանձ-
նեց . չորս զաւակ ունեցող մայրը ու թիշէ
զաւակին կը յանձնուի :

Պ. Ի՞նչ երկմիտ մարդ ես եղեր , վերը
քեզ ըսինք թէ Յիսուս եղբայր չունի . դու-
դեռ չես հաւատացեր ու կասկածի մէջ ես :

Հ. Յովսէփ Մարիամին ինչն էր :

Պ. Մարիամին նշանածն էր իբր պահա-
պան . այս պատճառաւ երբ Հրեշտակը Մա-
րիամին կըսէ զաւակ պիտի ծնանիս , նա կը
պատասխանէ « Ես երի լո-նի՞ , ի՞նչո՞ւ պիտի ըլլայ
այր » . Հրեշտակը չըսեր որ սուտ կը խօսիս ,
որ յօվհետեւ Յովսէփ քու երիկդ է . այլ կըսէ
« Հոգին սո-րբ պիտի գայ ժել » . ինչպէս Մատ-
թէոս ալ կըսէ . « Մինչզեւ եկեալ առ միմեան»
գտան լուսեալ ՚ի Հոգուն սրբոյ » . Մատ . Ա . 18 :
— « Պիտ իրարու չմօքեցած՝ Հոգ-ով սրբով յլաւա-»
Այս ամենը ապացոյց են Մարիամն կուսու-
թեանը . իսկ բոլոքականները Մատթէոսի այս

խոսքը « Զը Գիտեր զանիկայ մինչւ = որ անդրանիկի շա-
ռակը ծնաւ » փաստ բոնելով՝ պարզամիտ մար-
դոց միտքը կը շփոթեցնեն, իբր թէ զՅիսուս
ծնանելքն ետքը՝ ուրիշ զաւակներ եւս ծնաւ :

Հ. Անդրանիկ ըստելուն պատճառը ի՞նչէ :

Պ. Ատոր կը կասկածիս, բայց անդրանիկ
ըսելուն պատճառը այս է, կոյս Մարիամի
անկէց առաջ զաւակ ծնած քըլլալն է, ու Յի-
սուսը կուտութեամբ ծնանիլը հասկցնելու
համար Յիսուսին անդրանիկ կըսէ. ոչ թէ
անկէց ետքը ծնելու զաւակներուն համար :

Հ. Հապա այդ մինչւ բառը ի՞նչ է :

Պ. Մինչւ-ը երկու կերպ է, ժամանակա-
կան և յաւիտենական, ժամանակականը վերջ
կունենայ. ինչպէս եթէ ըսենք « Մինչեւ ես
գամ », իսկ երբ ըսենք՝ « Յայս հետեւ մինչեւ
յախտեան » ասիկայ վերջ չունի :

Հ. Ասուուածածնին վրայօք կասկածս փա-
րատեցաւ, բայց վերը պատմած չորս եղ-
բայրներուն մայրը ցոյց տնւր ինձ :

Պ. Ատիկայ հարցնել պէտք չէ, ահա
Յովհաննէս յայտնի կըսէ. « Քոյր մօր Տեառն
Կղեղլպայ », որ խաչն քով կայներ էր, անոր
զաւակներն են :

Հ. Ուսկից յայտնի է այդ բանը :

Պ. Ահա Մատթէոս կը գրէ խաչն քով
կայնող կնիկները. « Յորս եր Մարիամ մագրա-

դենացի եւ Մարիամ Յակովբայ եւ Յովսեայ մայր,
եւ մայր որդոցն Զեբերեայ ». Մատթէոս. Իի. 56.
— « Որոյ Թէջ եր Մարիամ մահուաղն և Յակովին
ու Յովսեն մայրը Մարիամը ». սոքա են Յիսուսի
Եղբայր ըստուածները : Եւ Մարիոսն ալ կըսէ.
« Յակովբայ փոքրիան եւ Յովսեայ մայրն » . Մարթէ.
Փէ. 40: Փոքր Յակովը ըսածը Տեառն Եղբայրն
է, և մեծ Յակովը Զեբեթեային տղան և Յովս-
հաննէսին Եղբայրն է :

Հ. Այս Երկուքը Յիսուսի Եղբայրութե-
նէն հանեցիր, որովհետեւ մայրերնին ցոյց
տուիր, նայինք Յուղան ու Սիմոնն ալ ասոնց
Եղբայր կընամ ընել :

Պ. Յուղա ըսածը՝ Թաղէոսն է, ինչպէս որ
վերը ըսինք՝ թէ « Թաղէոսին Յուղա ալ կըսո-ի »,
ու Յակովբայ ալիին Եղբայրն է. Յուղա եւս
իւր գըքին մէջ կը վկայէ Յակովըին Եղբայր ըլ-
լալը. « Յուղա Յիսուսի Քրիստոսի ծառայ, եղ-
բայր Յակովայ ». Յուղա Ա. 1: Եւ Սիմոնն ալ,
կանանացի Սիմոն ըստուածն է, որուն հարսա-
նիքը գնաց Յիսուս ու ջուրը գինի գարձուց.
այս Սիմոնը այն հարաանիքին փեսայն է, ինչ-
պէս որ Մատթէոսի մեկնութիւնը աղէկ կը
պատմէ :

Հ. Այսդ Սիմոնը Աստուածածնին աղ-
բական ըլլալը ուսկից յայտնի է :

Պ. Ասկից յայտնի է, որ Աստուածածնինը

առաջ հարսանիքն էր, ու ետքը Յիսուսն ալ հրաւիրուեցաւ. նաեւ գինի չունենալնուն հոգը Աստուածածնին ինկաւ, որովհետեւ հարսանիքին պակասութեան հոգը ազգականին կը վերաբերի՝ ոչ թէ օտարին. Եթէ Աստուածածնին ազգական ըրլար՝ գինի չունենալնուն հոգը ի՞նչ պէտք էր իրեն, որ Յիսուսին պիտի աղաչէր թէ գինի չունին. ասոր համար կասկած մի ըներ. այդ չորս եղբայրը՝ քոյր մօր Տեառն Մարիամ ըսուածին զաւակներն են:

Շ Ա Ի Ի Ղ Բ.

Հ. Աղէկ խելքս հասաւ Յիսուսի եղբայր չունենալուն, բայց այդ միջոցին Յիսուսի աշակերտները ուր գնացին:

Պ. Բալըրն ալ թողուցին եւ փախան:

Հ. Զարագործ Յուդան ի՞նչ եղաւ:

Պ. Յուդան իւր չարութիւնը կատարելն ետքը, երբ տեսաւ որ Յիսուսի խաչուելու հրամանագիրը գրուեցաւ, այլ եւս խելքը կարեց որ պիտի խաչեն, այն ատեն զզջաց՝ ու առած արծաթը տարաւ քահանայապետներուն տուաւ ու ըսաւ, “Մելլյ, ևս անիկայ պարապ գեղը նապնէցի” ։ անոնք արծաթը ետ չառին, ուստի արծաթը տաճարին մէջ ձգեց չառին:

Եւ իւր յուսահատութենէն գնաց կախուեցաւ ու խեղուեցաւ: Մատ. Իլ. 6:

Հ. Արծաթը ի՞նչ ըրին Հրէաները:

Պ. Արիւնի գին ըլալըն համար գանձանակին մէջ ընդունեցին. ապա անով մէկ բրուտի արա մը գնեցին օտարաց գերեզմանի համար:

Հ. Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր:

Պ. Այն, Երեմիա կը գըտ. « Առին զերեսուն արծարի զգինս վաճառելոյն, զոր արկին յորդոցն իսրայէլի. Եւ եսուն զնա ազարակին բրուտի որպէս իրամայեաց ինձ Տէր » . Երեւ. Լի. 9. « Երեսուն արծար արիւնի գինը, որ իսրայէլը ու ոյն կարուեցաւ, առիւն ու բրունիւն արտի իւլուն որ Տէրը ի՞նչ հրամայէց » :

Հ. Յիսուս ի՞նչ եղաւ. Եւ ի՞նչ լուր պիտի տաս մեզ:

Պ. Յիսուսի գլուխը բերած բաներնուն երկինք և երկիր ըստ համբերելով, իրենց սրտինց ցաւերը յայտնեցին Յիսուսի համար:

Հ. Ի՞նչպէս յայտնեցին:

Պ. Կախ՝ արեգակը խաւարեցաւ, երկիրը շարժեցաւ, վէմերը պատառեցան, գերեզմանները բացուեցան, տաճարին վարագոյրը, վերէն ՚ի վար յերկուս պատառեցաւ:

Հ. Յիսուսը Երբ խաչեցին:

Պ. Ուրբաթ օրը վեց ժամուն: Այն ա-

տեն արեգակը խաւարեցաւ, մինչեւ իններորդ ժամը՝ ու ետքը բացուեցաւ :

Հ. Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այս, Ամովս կը գրէ . « Եղիցի յառար այնմիկ, ասէ Տէր Տէր, մտցէ արեգակն 'ի միջօրեի, եւ խաւարեցի յերկրի լոյս 'ի տռու » . Ամովս ը. 9.- « Այն օրը, իշեւ Տէրը, իւս օրին արեգակն պիտի խաւարեցի . « յորեին՝ Երիշու Վայր լսաւ պիտի ծածկուի » : Նյոնափէս Զաքարիա կը գրէ . « Եղիցի օր մի . եւ օրն այն յայտնի Տեառն, ոչ տիւ իցէ՝ եւ ոչ զիշեր, եւ ընդ երեկո Եղիցի լոյս » . Զաքա . ԺԴ. 7.- « Օր ճը պիտի ըլլայ, ո՞ւ այն օրը Տէրը յայտի է . « լ յորեին պիտի ըլլայ և ո՞ւ Գիշեր . ո՞ւ Երերոյին լսա պիտի ծածի » . որովհետեւ վեց ժամուն արեգակը խաւարեցաւ ու իննին բացուեցաւ :

Հ. Յիսուս այլ եւս պիտի ըը խօսի՞ :

Պ. Երբ Հոգին աւանդելու ատենը մօտեցաւ, Յիսուս ծարաւի եմ կանչեց, եւ զենուորին մէկը սպունգը քացախով թամիսեց ու եղեգի ծայրը անցնելով՝ Յիսուսի բերանին մօտեցուց . եւ Յիսուս քացախին համը առնելով՝ « Ամենան ինչ կատարեալ է » կանչեց . Յովհ . ԺԹ. 30 :

Հ. Ինչու համար ամենայն ինչ կատարեալ է կըսէ :

Պ. Որովհետեւ գաւիթ կը գրէ . « Ետուն

'ի կերակուր ինձ լեղի եւ 'ի ծարաւ իմ արբուցին ինձ քացախ » . Սաղ . ԿԸ. 22 . — « Ո-պելու համար լւով ոս-ին ու ծարա-էցոյ ացախ խմո-շին » :

Հ. Հոքաները ինչ ըսին Յիսուսի :

Պ. Քահանայապէտները ու իշխանները խաչին դիմացը կայնած՝ գլուխնին շարժելով կըսէին . « Վա՛ն, որ քակիիր զոտաձարն եւ զերիս աւուրս շինեիր զնա . ապրեցո՛ք քեզ, թէ որդիս աւուրս շինեիր զնա . ապրեցո՛ք քեզ, թէ որդիս պիտի շնուիր . ո՞ւ առ անյու ապրեցո՞ւ . ի՞ն ո՞ւ Ա-պո-ծոյ որդիր եւ կանչետ վը՛ր իշեր » :

Հ. Այդ մասին կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այս, Գաւիթ կը գրէ . « Ամեներեան որք տեսանեին զիս արհամարհին զինեւ, խօսեին շրբամբք եւ շարժեին զգուխս խրեանց » . Սաղ . ԻԸ. 8.- « Զիս ուսնողները ծալլ կընեին, վըտ կընուային, իրենց բերանով կը խօսեին եւ գլուխնին կը լրցէին » : Նաեւ քահանայապէտները եւ իշխանները իրարու կըսէին « Զայլս ապրեցոյց, զինքն ոչ կարէ ապրեցուցանել . երէ քազաւոր է Խօրայեիր՝ իջցէ այժմ 'ի խաչեղ եւ հաւատացուր զմա . երէ յուսացաւ յԱստուած, փրկեցէ այժմ զզա՝ երէ կամի զդա . քանզի ասաց՝ երէ Աստուածոյ որդի եմ » . Մատ . ԻԸ. 42 . — « Ո-րիշելու ապրեցոյ ո՞ւ իր անյը լւ կընար ապրեցնել . ի՞ն Խորայել լւագա-որնե, կիմայ կանչետ վը՛ր լուշ կընացաւ » :

ար պետանք ու հաւաքանք . Ե - Ելեւ Աստո-ծոյ վրայ ցյու դրեր է , Հիմայ լող դրիւ ասդիմայ Ելեւ իամի . վասն չը Աստո-ծոյ որդի Եմ ըստ - » :

Հ . Այդպէս ըսելնուն համար կանխիկ գրուած կար :

Պ . Այս , Սոլոմոն կը գրէ . « Տեսցոք քէ ճշմարի՞ն իցեն բանք նորա , եւ փորձեսցոք զվախան դորա . Երէ իցէ արդարեւ որդի Աստուծոյ , պաշտպանեսցէ նմա . Եւ փրկեսցէ զնա Աստուծոյ ՚ի ճեռաց հակառակորդաց » . Իմաս . Բ . 17 . — « Տեսնանք ապոր խօսելը Ճշմարի՞ն Են . Դրա վերջը դրյանք : Ելեւ իրա-ի որդի Աստո-ծոյ է , լող օդնէ՛ ապոր ու լող աղաքէ՛ իր լշամիներուն յեռքն » :

Հ . Յիսուս Բնէ Եղաւ :

Պ . Մինչեւ հիմայ հարցմանդ պատասխանը շատ շուտ տուինք , բայց այս մէկ հարցմանդ պատասխանը տալու չեմ կրնար համարձակիլ :

Հ . Ինչ կայ , ըրլայ թէ Յիսուսը մեռաւ ըսես :

Պ . Այս , մեծ ձայնով կանչեց « Հայր , ՚ի ճեռա քո աւանդեմ զինզի իմ » ըսելով՝ ամենամաքուր Հոգին աւանդեց Հօր Աստուծոյ ձեռքը . Ղու . ԻԳ . 46 :

Հ . Ո՞՛Տ , այդ Բնէ կակիծ էր որ տուիր . այդ աւ գրուած կար :

Պ . Այս , Եսայի կը գրէ . « Զի բառնան յերկրէ կեանք նորա , յանօրէնուրեանց ժողովը դեան իմոյ ՚ի ման վարեցա . » Եսայի ԾԳ . 8 . — « Անոր կեանք պիտի վերայ Երևիւ վըայեն , ու Ճուկը ոյ մելոյ համար մեռնելու գնայ » :

Հ . Խեղճ մայրը Բնէ ըրաւ , երբ որդւոյն մահը տեսաւ :

Պ . Մօրը ըրած լացերը և ողբերը որ լեզու կարէ պատմել :



Հ . Ետքը Բնէ ըրին Յիսուսի մարմինը :

Պ . Յովսէփի անունով մի արդար մարդ կար Արեմաթիսյ քաղաքէն , գնաց Պիղասոս դատաւորին աղաչեց , որ Յիսուսի մարմինը իրեն չնորհէ թաղելու համար . Եւ երբ դատաւորը Յիսուսի մարմինը չնորհեց , Յովսէփ՝ Նիկողի-

մոսկին հետ ՚ի միասին խաչէն վար առին , ու մաքուր կտաւօք պատեցին ու վիմէն փորած մի նոր գերեզման կար , անոր մէջ թաղեցին ուրբաթ երեկոյին , և գերեզմանին դրան բերանը մի մեծ քարով գոցեցին , զոր Հրէաներն ալ կնքեցին :

Հ . Ինչու համար կնքեցին գերեզմանը :

Պ . Յիսուս առաջուց քանի անդամ ըսած էր թէ՝ երեք օրէն յարութիւն պիտի առնեմանոր համար գերեզմանը կնքելէն զատ , շատ զինուորներով կը պահէին , որ ըլլայ թէ Յիսուսի աշակերտները գիշերը գան մարմինը գողնան տանին եւ ուրիշ տեղ պահեն ու յարութիւն առաւ ըսեն :

Հ . Յիսուսի թաղուելուն համար կանխիկ գրուած կա՞ :


Պ . Այս , Յովլը երանելին կը գրէ . «Ինքն ՚ի գերեզմանս զնաց , ես ՚ի տապանի տրնեցաւ » . Յովլը իլլ . 32 . — « Ինչը գերեզմանին մէջ գնայ եարլուն կեցաւ » :

Հ . Ետքը ի՞նչ եղաւ Յիսուս :

Պ . Կիրակի լուսնալիք գիշերը շատ մեծ շարժմունքով յարութիւն առաւ :

Հ . Գերեզմանին մէջ քանի ժամ կեցաւ :

Պ . Իբր 33 ժամ կեցաւ , որ ուրբաթու , շաբաթի եւ միաշաբաթի երեք աւուրց ժամերէն կը բաղկանայ :



Հ . Արմինը քանի որ գերեզմանին մէջն էր , հոգին արդեօք ուր տեղ էր :

Պ . Հոգին գժոկիքը իշաւ՝ ու այն տեղ եղած հոգիներուն քարոզեց 33 ժամ :

Հ . Ուսկից յայտնի է այդ :

Պ . Պետրոս կը վկայէ . « Թէպէս եւ մեռաւ մարմնով , այլ կենդանի է հոգուով : Որով եւ ոգուովն որ իմ ՚ի բանտին , երբեալ քարոզեաց » . Ա . Պետրոս 19 . — « Թէպէտ մարմնով մւսսա , Հոգուն իւնակի է . ու բանտին մէջ եղած հոգիներուն գնայ ժարովը » :

Հ . Քարոզելէն ետքը ի՞նչ ըրաւ :

Պ . Աշամին սկզբնական մեղացը համար գժոկիքին մէջ արդելուած նահապետներուն

և մարդարէներուն, և բոլոր արդարոց հոգիւները ազատեց :

Հ. Առողջ ազատութիւնը ուսկի՞ց յայտնի է :
Պ. Ահա նախ Զաքարիա գրած է՝ ինչպէս որ վերը ըսմէք . « Գուն քու արինիւն ունակութ բանակին միջն կապուածները արյակիցիր » : Եւ երկրորդ Մատթէոս կը գրէ . « Գերեզմանք բացան եւ բազում մարմինք ննջեցելոց սրբոց յարեան » . Մատ . Իի . 52.- « Գերեզմանները բայրության՝ ուշադ մեռած սուրբներու մարմինները յարութիւն առնին » :
Հ. Յիսուսի յարութիւն առնելը կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այս, Դաւիթ կը գրէ . « Յարից Աստուած եւ զրուեսցին ամենայն քշնամիք նորա » . Սաղ . Կի . 1.- « Ասպուած յարութիւն պիտի առնեանոր լշամինները պիտի յորուին » :

Հ. Յիսուսի յարութիւն առնելը ուսկի՞ց յայտնի եղաւ :

Պ. Մարիամ մագիստրալինացին այն կիրակի առաւտօտուն կանուխ գերեզմանը գնաց, և տեսաւ գերեզմանին բերնի քարը մէկ կողմ դարձուցեր են, ու Յիսուսին մարմինը այն տեղ ըլ կայ . ինքը սկսաւ անմիջաբար սգով յալթէ արդեօք ի՞նչ եղաւ . այդ միջոցին յանկարծակի ճերմակ լամերով երկու հրեշտակ երեւցան ու ըսին . « Ո՛վ ինի, ո՞ւն ինչ՝ ի՞ւշա ու ո՞վ իը ինդութ » . Եւ ուրիշ կնիկներ ալ

կային և անոնց ալ ըսին . « Զի՞ ինդրէք զկենդանին ընդ մեռեալս, չկ' ասու, այլ յարեաւ » . Պ. Առողջ անդանին ինչ՝ մշտելուն մշջ կը ժնաւ . Ի. 5.- « Կենդանին ինչ՝ մշտելուն մշջ կը ժնաւ . անդիայ այս արև լու լուիայ, յարութիւն առանց » :
Հ. Յարութիւն առնելէն ետքը աշակերտներուն երեւցան :

Պ. Այս, այն կիրակի առաւտօտուն գալիեա գնացին աշակերտները եւ Յիսուս այն տեղն էր . երբ տեսան, տոքը ինկան ու երկրուագութիւն ըսին ու շատ խնդացին, եւ մի ջերնուն ունանք ալ կասկածի մէջ ինկան թէ արդեօք ասիկայ է . այսպէս երբեմնակի աշակերտներուն կերենար ու կը միմիթարէր, ու կը իրատէր մինչեւ քառասուն օր :

Հ. Վիառասուն օրէն ետքը ի՞նչ ըրաւ :

Պ. Վիառասուն օրը որ լմնցաւ, աշակերտները առաւ Զիթենեաց լեռը տարաւ . այն տեղ շատ պատուէրներ տալէն ետքը ըսաւ . « Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ երկրի . որպէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ զեզ, Գնացէք այսուհետեւ աղակերտեցէք զամենայն հերանոսս, մկրտեցէք զնոսա յանոն Հօր եւ Որդուոյ եւ Հոգուոյն սրբոյ . Ռասուցէք նոցա պահել զամենայն՝ որ ինչ պատուիրեցի մեզ . եւ ահաւասիկ ես ընդ մեզ եմ զամենայն առուրս մինչեւ . ի կատարած աշխարհի » . Մատ . Իի . 18-20.- « Ինչ ուսումնական բոլոր լշաները մէկ եւ

ՀԵՆԴԻՆ մեջ և լեւ երկիւ վըայ . ինչպէս որ իմ Հայրս լիւ
զի՞ւց , եւ ալ յեւ կը լիւմ = Ա. սիւց եպաշ գնացէ՛ք
հերանաներուն աարողցէ՛ք , ու մրտեցէ՛ք լանոն Հօր
և Որդոյ և Հոգոյն սրբոյ անոնեռվ = Ո- եւ յեւ ինչ
որ պատուիլեցի , անոնց սորթլուցոցէ՛ք որ պահեն = Ա. հա
եւ յեւ հետ եմ մինչւ աշխարհիս վերը ” : Եւ այս
ամենէն զատ պատուիրեց որ մինչեւ Հոգին
սուրբ իրենց վըայ ըստայ , Երուսաղեմէն չել
լին եւ ուրիշ տեղ չերթան :

Հ . Հոգին սուրբ ինչո՞ւ պիտի գար :

Պ . Յիսուս առաջուց խոստացեր եր թէ ,
իմ ձեղ տուած պատուերներս բոլորը ձեր
միտքը ըլմնար , կը մոռնաք . ես երբ երթամ
սուրբ Հոգին կը զրկեմ , որ գայ ձեր միտ
քը ձգէ իմ ձեղ սորթլուցածներս , նաեւ
միտքարէ զձեղ ու տրտմութիւննիդ փարա
տէ . և մանաւանդ վախերնիդ վերցնէ ու սրբ
տերնիդ ամուրցնէ . անոր համար պատուի
րեց Երուսաղեմէն ըլ հեռանալ մինչեւ Հոգին
սուրբ գայ :

Հ . Ետքը ուր գնաց Յիսուս :

Պ . Այս պատուերները տալէն ետքը ա
շակերտները օրհնեց ու գէպ ՚ի երկինքը համ
բարձաւ եւ գնաց Հօր Աստուծոյ աջ կողմը
նստաւ : Մար . ԺԶ . 19 :

Հ . Յիսուսի համբառնալը կանխիկ գըր-
ուած էք :




Պ . Այսուն , Պատիթ կը գրէ թէ՝ « Համբար-
ձաւ . Աստուած օրինութեամբ եւ Տէր մեր մայնիր
փողոյ » . Սաղ . ԽԶ . 6 . — Մէր Տէր Աստուածը
օրհնութեամբ ու դոլ յայներով համբարյաւ » :

Հ . Այս միջոցին աշակերտները ինչ ըսին :

Պ . Ա. չքերնին տնկեր դէպ ՚ի երկինքը
կը նայէին , մինչեւ որ Յիսուս ամպին մէջ մը-
տաւ . ետքը մարդակերպ երկու Հրեշտակներ
երեւեցան ճերմակ լսթերով ու ըսին « Ա'րք
գալիւացիք , զի՞ կայր հայեցեալ ընդ երկինս . այս
Յիսուս՝ որ վերացան ՚ի մէնց յերկինս , սոյնպէս
եկեցէ զորօրինակ տեսիր զնա երբեալ յերկինս » .
Գործոց Ա . 11 . « Ո՛վ գալով մարտիկ , ի՞նչ կայ-
նէր կը նայէ՛ք երկինքը . այս Յիսուս որ յեւ չովկն եր-

իմասը ելա - , նոյնակա պիտի գայ ինչուեմ որ Երկինքը
Երկաւը պէտառ ո :

Հ. Այնուհետեւ աշակերտները ուր գացցին :
Պ. Զիթենեաց լեռնէն վար իջան ու եկան
վերնատունը մտան և դուրս չելան մինչեւ
տասը օր :



Հ. Յիսուս իւր խոստմունքը կատարեց :

Պ. Այսու տասը օրէն վերջը, կիրակի ա-
ռաւտօտուն երեք ժամուն աշակերտները ՚ի
միասին վերնատունը նստած էին, ինչպէս որ
կը գրէ Գործ առաքելց, « Ես եղեւ յանկար-
ծակի հնչիրն յերկնից՝ եկեալ իբրեւ սաստիկ հոդ-
մոյ, ես ելից զամենայն տունն յորում նստէին .
Ես երեւեցան նոցա բաժանեալ լեզուք իբրեւ ՚ի
հրոյ, ես նստաւ իւրաքանչիւր ՚ի վերայ նոցա :

Ես յցան ամեներեան Հոգուով սրբով, ես սկսան
խօսիր յայլ լեզուս՝ որպէս Հոգին տայր բար-
բառել նոցա ». Գործ . Բ . 2 . — « Յանկարձակի
Երկինքն աստիվի Հովի յայն ճը Եկա — , Քէյ ու Եցուց
Նստած պուներնին . ու Երեւան անոնց իրակէ բաժ-
նուած լըունէր, որ իւրաքանչը-ըն Գլուռն վրաց
հանգեցաւ = Բոլորն աւ Հոգուն Եցուեցան ու
ախան պէտակի լըունէր խօսիւ ինչու որ Հոգին
կուպար անոնց բարբառնէլ » :

Հ. Ետքը Բ'նչը ըրին աշակերտները :

Պ. Խակցն վախերնին գնաց եւ այն ատեն
Յիսուսի ովլ ըլլալը հաստատապէս հասկցան .
Յիսուսի ովլ ըլլալը հաստատապէս համբարձեր
բայց Բ'նչ օգուտ որ նա արդէն համբարձեր
էր . ուստի այնքան սրտերնին վառեցաւ
Յիսուսի սիրուն համար, որ կարծես թէ
կանչէին՝ թէ Յիսուսի համար մեռնելու
պատրաստ ենք, մեռցունող եթէ կայ՝ թող
գայ :

Հ. Ասկէց առաջ հասկցած չէին Յիսու-
սի ովլ ըլլալը . եթէ հասկցած չէին ինչո՞ւ
անոր աշակերտ եղած էին :

Պ. Թէպէտ հասկցած էին, բայց դեռ
հաւատքնին թերի էր . եւ այս պատճառաւ
Յիսուսի համար մեռնիւ չէին ուզեր . ինչ-
պէս որ մատնութեան գիշերը ցաց տուին
Յիսուսը թողլով եւ փախչելով. եւ ետքը կը
պահուէին վախերնուն : Սակայն Հոգին սուրբ

գալէն ետքը ամենեւին չը վախցան մեռնելէն . անոր համար կը հասկցուի որ Յիսուսի ովլ ըլլալը Հոգին սուրբ իջնալէն ետքը աղէկ հասկցած են :

Հ. Հոգին սուրբ իջնելը կանխիկ գրուած կա՞ր :

Պ. Այս', Յովէլ մարգարէն կը գրէ . « Յառարս յետին հեղից 'ի հոգոյ իմմե՛ 'ի վերայ ամենայն մարմնոյ եւ մարգարեասցին ուստերք ձեր եւ դստերք ձեր » . Յովէլ . Բ. 28 . - « Եպէի օրեւը իմ հոգիկա պիտի լատիմ բոլը մարդոց վայ, յեր ուշայները ու յեր աղջիները պիտի մարդարեանան » :

Հ. Ետքը ի՞նչ ըրին աշակերտները :

Պ. Բալորն ալ իրարմէ զատուեցան ու գնացին բոլոր աշխարհքին քարոզեցին Աստուծոյ աւետարանը ու երկնքին արքայութիւնը, եւ Յիսուսի կամքը եւ պատուերներները բոլոր ժողովրդոց հասկցուցին . և իրենց քարոզութիւնը ընդունող եւ Յիսուսի հաւատացողներուն անունը քրիստոնեայ դրին Անտիոք քաղաքին մէջ, ինչպէս որ առաջի հարցմունքին պատասխանը այս քրիստոնեայ բառն էր : Ահա այս է քրիստոնեայ անուան սկիզբը :

Հ. Աշակերտներն ալ հրաշք ըրին :

Պ. Այս', Յիսուսի անունովը շատ հրաշքներ ըրին . կաղերը քալեցուցին, գիւահարները քժշկեցին, մեռելներ ողջընցուցին,

քորոտներ սրբեցին, և այս ամենէն զատ՝ մինչեւ անդամ Պետրոսի շուքը, և Պողոսի երեսի քրտինքը սրբած թաշկինակը հրաշք կընէին : Գործոց Ե. 13 . - եւ ԺԹ. 12 :

Հ. Աշակերտները ետքը ի՞նչ եղան :

Պ. Բալորն ալ Յիսուսի սիրուն համար շատ տեսակ չարչարանքներ կրելալ մեռան հրէից եւ հեթանոսաց ձեռքովը :

Հ. Աշակերտները ի՞նչու կը մեռնին Յիսուսի համար :

Պ. Յիսուսի քով երթալու համար, ինչպէս Յիսուս առաջ ըսած էր, « Երէ ոք զիս պաշտեսցի, զինի իմ եկեցի՝ եւ ուր եսի եմ, անդ եւ պաշտօնեալի իմ եղիցի » . Յով. ԺԹ. 26 . - « Եթէ որ մէկը վե կը պաշտէ, իմ եաեւ-եւ կուգայ . և ես ուր որ ըլլամ, իմ պաշտօնեայներս ալ այն պէտ պիտի ըլլամ » :


Ահա հիմայ հասկցամբ Քրիստոսի ովլ ըլլալը, որ վերը պատմած Յիսուսն է, վասն զի ինքը Աստուծն է ու զմեզ սատանայի գերութենէն ազատելու համար աշխարհք եկաւ մարմին առաւ :

Հ. Ամամին որ չառնէր, զմեզ չէր կընար ազատել :

Պ. Կրնար ազատել, բայց Եսայի կըսէ, « Ո՞ զիտաց զմիսո Տեառն, եւ ո՞ եղեւ, նմա խորհրդակից » . Եսայի Խ. 13 . - « Տիրով մարդու գիւահաւան, և կամ ո՞վ անոր խորհրդակից ելամ » :

Աստուծոյ խորհուրդը մեր խելքէն եւ
միտքէն վեր է , մենք կարող չենք քննելու .
բայց այսքան կրնանք հասկնալ որ՝ աշխարհք
որ եկաւ , մարդոց հետ պիտի խօսակցէր ու
երկնքի թագաւորութիւնը պիտի քարոզէր .
եթէ մարմին չառնէր , մահկանացու մար-
դոցմէ ովկ կարող էր զանիկաց տեսնալու եւ
կամ հետը խօսակցելու , ինչպէս որ երեք
աշակերտները , Պետրոս , Յակովոս , եւ Յովէ-
հաննէս առաւ ու Թափօրական լեռը հա-
նեց , եւ այն տեղ այլակերպեցաւ ու իւր
Աստուածային փառքը ցցց տուաւ անոնց ,
եւ Մովսէսն ու Եղիան ալ երեւցան ու Յի-
սուսի հետ կը խօսէին , եւ այն ճարտարա-
խօս Պետրոսը եւ կամ միւսները Յիսուսի
Աստուածային փառքը որ տեսան , զարհուրե-
ցան ու երեսնուն վրայ գետինը ինկան .
ըստ կարողացան մէկ բան մը խօսիլ Յիսուսի
հետ , եւ երբ որ այն Աստուածային փառքը
մարմինով ծածկեց , այն ատեն Պետրոս կա-
րողացաւ հետը խօսիլ ու ըսել , «Տէ՛ր , բար-
եր և մեզ աստ լինել . երեւ կամիս՝ արասցուք
զերիս տաղաւարս . մի քեզ , եւ մի Մովսիսի ,
եւ մի Եղիալի » . Մատ . ԺԵ . 4 . — «Ո՞ւ Տէ՛ր ,
յաւ և որ մէնս այս գեղ կենանք . իւ որ իսկամ երեւ
իրձին շնենք , մէկ քէղ , մէկ Մովսիսին և մէկն ալ
ելոյնին » : Եթէ այսքան խօսքերով ըստ կրցար

հասկնալ , վախնամ մեր աշխատանքը պա-
րապի գնաց , եղբայր :



ՅԱԻԻՂ Թ.

Հ. ԱՌ վախնար , եղբայր , քու աշխատանքդ
պարապի ըգնաց . աղէկ հասկցուց քրիստոնեաց
անունը , ու Քրիստոսի հաւատացի եւ անոր
անունով մկրտուեցայ . բայց աղէկ չեմ գի-
տեր քրիստոնէութեան նշանը , ուստի կաղա-
չեմ , մեզ հասկցուր որ նոյն Ճանապարհին
հետեւելով՝ երբ մեռնիմ , Քրիստոսի քովը
երթամ , ինչպէս որ ինքը խոստացած է :

Պ. Մի արտօրար , անոր քովը երթալու-
դեռ շատ ժամանակ կայ , արդեօք որքան

բարձր լեռներ և քարաժայու ճամբաներ կան անցնելիք, եւ որբան նեղ դռներ կան մտնելը՝ որ անոր քող երթաս. միայն բաւական չէ քրիստոնեայ անունը ստանալ:

Հ. Ինչո՞ւ շուտով աչքս կը վախցնես քրիստոնէութիւնը դժուար ցոյց տալով, չե՞ս տեսներ որ աշխարհիս մէջ այսքան քրիստոնեայներ կան. քրիստոնէութիւնը եթէ դժուար լինէր, այդքան մարդիկ քրիստոնեայ կը լլային. այդքան մարդիկ ըլլալէն ետքը ես ինչո՞ւ պիտի չը կրնամ ըլլալ:

Պ. Իրաւ ես եղբայր, անունով քրիստոնեայ շատ կան, բայց լոկ անունով քրիստոնէութիւնը նշանակութիւն չունի, ապա գործ քող պէտք է, զոր օրինակ ամեն արհեստաւոր իր ձեռքին գործքովը կը ճանաչուի, նցնպէս քրիստոնեայն ալ բարեգործութիւնով պիտի ճանաչուի:

Հ. Ի՞նչպէս գործ պէտք է:

Պ. Գործին որպիսութեան օրինակը ցոյց կը տամ քեզ, մտածէ և անոր համեմատ քրիստոնէութեան արժանի գործ գործելու ջանա:

Հ. Ց'ոց տուր նայիմ ի՞նչ օրինակ է:

Պ. Ահա քեզ ըմբիշները օրինակ պիտի տամ. ինչպէս ըմբիշները իրենց առաջի հագուստ ծանր լամերը կը հանուին ու մէկ թեթեւ լաթ կը հագուսին, իւղով կ'օծուին

եւ կելլան հրապարակը կը կայնին, որպէս զետեսնողները գիտնան թէ ըմբիշեն. բայց այն ըմբիշը որովհետեւ ելաւ հրապարակը կայնեցաւ, պէտք է որ իր դիմացինին հետ ըմբը շամարտի եւ յաղթէ, որ մարդոցմէ պսակ եւ գովասանութիւն առնէ, եւ եթէ այն ըմբիշին վրայ ըմբիշութեան բոլոր նշանները երեւնան ու իր մրցակցին հետ ծեծկուելու կերպը չը գիտնայ, եւ կամ թուլութեամբ շարժի, որ ինքը յաղթուի, անոր ըմբիշութեան անունը ի՞նչ օգուտ կունենայ. եթէ իր մըրցակցին չը պիտի կրնայ յաղթել, անոր ըմբիշութեանը կըսուի, պսակ եւ կամ գովասանութիւն կրնայ առանալ:

Հ. Քրիստոնէութիւնը ըմբիշութեան օրինակ է:

Պ. Այսուհետեւ համեցիր ու մերկացար՝ աւազանը լուացուելով, եւ սուրբ Մեռունով օծուեցար, թեթեւ լամի տեղ Քրիստոսը հագուսեցար, ինչպէս Պոլոս կըսէ. « Որք միանգամ 'ի Քրիստոս մկրտեցարուք՝ զիբրիստոս զգեցեալ եք ». Գաղ. Գ. 27. — « Դուք որ մէկ անդամ Քրիստոսի անունով միլարդ-եցահարութիւնը կահացած է»: Ուրեմն անկից յետոյ պէտք է որ թշնամիիդ հետ ծեծկուիս ու յաղթես անոր՝ որ Քրիստոսէն պսակ առնես :

Հ. Իմ թշնամիս ովէ, որ հետը ծեծկուիմ։
 Պ. Փու թշնամիդ սատանան է, ինչպէս
 որ Պետրոս կը գրէ. «Արքո՛ւն լեռուր՝ նսկեցէ՛ք,
 զի սուխն ձեր սատանայ իբրեւ զատիւծ գոչէ,
 ջրջի եւ խնդրէ՛ք զո՞վ կլանիցէ. Ա. Պետ. Ե. 8.
 — «Արլո՛ւն կեցէս, վասն լէ յէր լշնամին սատանան
 առիծի պէս պրաւուշէ կը պրափի՛ լւէ ո՞վ պիտի կէլ»։
 Զոր օրինակ հիմայ դուն քրիստոնեայ անուն
 սատացար՝ ու քու թշնամիդ՝ սատանային հետ
 ըստ ծեծկուիլ ու ըստ յաղթէլէդ ետքը՝ թուլու-
 թեամբ շարժիս ու դու անորմէ յաղթուիս՝
 քու քրիստոնեայ անունէդ ի՞նչ օգուտ կը լսյ
 քեզ. քու մերկանալդ, աւազանը մկրտուիլդ,
 ու սուրբ Մեռոնով օծուիլդ, և կամ քրիստոս
 հագուիլդ քեզ ի՞նչ օգուտ կունենան։

Հ. Քրիստոնէութեան նշանը սորվեցուր
 ինձ. այլ եւս խելքս կը կարէ սատանային
 յաղթէլու։

Պ. Շուտով քրիստոնէութեան նշանը սոր-
 վեցնելու չեմ կրնար համարձակիլ, մինչեւ
 որ քու միտքդ մի լսաւ ըստ քննեմ, որ ըլլայ թէ
 քրիստոսի ըսած առակը քու գործոյդ յար-
 մար գայ։

Հ. Քրիստոսի ըսած առակը ի՞նչ է։

Պ. Ղուկաս կը գրէ, «Ո՞վ որ ՚ի ձենջ կա-
 միցի շինել աշտարակ, եւ ոչ նախ նստեալ հա-
 մարիցի զծախսն՝ երէ ունիցի՛ բաւական ՚ի կա-

տարումն։ Զի զուցէ իբրեւ արկանիցէ նիմն՝ եւ
 ոչ կարիցէ կատարել, ամեներին որ տեսանի-
 ցեն՝ սկսանիցեն ծաղր առնել զնա եւ ասել, քէ
 այս այր սկսա, շինել եւ ոչ կարաց կատարել։

Ղու. Ժ.Դ. 28-31. — «Ձելն ո՞վ կու- լու-
 նել, եւ առաջ լուսակիր ծախսը հաշու- լու, լու ինայո
 գլու- կ հանելու, որ լուսու լու առանը կիմը յիշէ եւ առանը
 կիսապ հնայ. այս ապես գետառողները կախին այս մարդը
 ծաղ ընել ու ըստ լու, այս մարդը առանը լինելո-
 ւիսա— ու ըստ կու կանել»։

Հ. Քրիստոնէութեանը տուն շինելու օ-
 րինամի է։

Պ. Ա.յ., սուրբ Երրորդութիւնը ձանաչել
 եւ հաւատալը քրիստոնէութեան հիմն է,
 ինչպէս որ Պետրոս երբ Քրիստոսը ձանաչեց
 ու Որդի Աստուծոյ դաւանեցաւ, Քրիստոս
 ըսաւ «Դու ես վիմ, ես ՚ի վերայ այդր վիմի
 շինեցից զեկեղեցի իմ»։ Մատ. Ժ.Զ. 18. — «Դու-
 ար ես, ու այդ ամրին վըայ, այսինքն ուստ այդ բա-
 ռանունեանդ հաւատոյ վէմին վըայ պիտի շնէմ իմ
 եկեղեցին»։

Հ. Մի ուրիշ վկայութիւնով կրնան հաս-
 տատել քրիստոնէութեան հիմը, և կամ Քրիս-
 տոսի ըսած վէմը մեր հաւատքին ըլլալը։

Պ. Ա.հա Պօղոս կը գրէ, «Իբրեւ իմաստուն
 ճարտարապէս նիմն եղի. բայց այլ է որ շինեն.
 այլ ինքարանցին ոք զգոյշ լիցի՛. քէ ո՞րպէս շինի-

զէ, զի հիմն այլ՝ ոք ոչ կարէ դնել քան գեղեալմ”
ոք է Յիսուս Քրիստոս » . Ա. Կորն . Գ. 10. —
“ Խմասոսոն վարդեպի պէս հիմը յժեցի . բայց վաս-
տոն շնորհ ուրիշէ , ու ամենքն ալ լուղ զիո-շանան
ու լուղ մասձեն լիւ այս հիմն վրայ ի՞նչուես գոտն շն-
ուել պէտք է , այս որոշած հիմն ՚ի լատ բնաւ մէկը¹
ուրիշ հիմ ըւկնար տնել , վասն ոչ այս հիմը Յիսուս
Քրիստոս է ” :

Հ. Ատոր խելքս հասաւ , բայց Պօղոսը
խօսք մը ըստաւ , ատոր միտքը ինձ հասկցներ,
ինչու կրսէ թէ “ Ո. Ամենքն ալ լուղ զիո-շանան գոտն
շնելուն՝ լիւ ի՞նչուես շնել պէտք է ” :

Պ. Ահա Պօղոս այդ խօսքին տակը գրած
է . « Երէ ոք շինէ ՚ի վերայ հիմանս այսորիկ
ուսկի , արծար , ականս պատուականս , փայտ ,
խոտ , եղեգն , իւրաքանչյուր գործն յայտնելոց է -
զի օրն ընտրեսց . զի հրով յայտնելոց է . եւ զիւ-
րաքանչյուր գործն զիարդ եւ իցէ՝ հուրն փորձես-
ցէ . Երէ ուրուր գործն զոր շինեաց՝ կացցէ ,
վարձս առցէ . եւ Երէ ուրուր գործն այրեսցի՝
տուժեսցի , բայց ինքն կեցցէ . այլ այնպէս՝ որպէտ
թէ ՚ի հուր » . — “ Ուշու կը շնեն այս հիմնն վրայ
ոսկի , արծալ . պատուականս ժարել , փայտ , խոտ >
եղեգ , ամեն մէկուն գործն ալ պիտի յայտնուի . ոք
ընդունելը գիւղուն . ու կրակով պիտի յայտնուի . ա-
մեն մէկը իւշ գործն որ ունի . կրակով պիտի գորյունի .
որոն գործնը որ իրակի բիմանայ եւ չայրի , անոր պէրը

վարյալ կառնենք . Եւ որուն գործնը որ իրակի լուրջինաց
ու այրի , անոր պէրը պիտի պապծուի ու կրակին մէջ
կեցածի պէս պիտի ապրի ” :

Որովհետեւ հիմը ձգեցի կրսէ , հիմաց
մենք այս հիմը ինչպէս պիտի հասկնանք .
արդեօք Պօղոսը ժողովրդոց տուն կը շնենք ,
որ հիմը ձգեցի կրսէ , ոչ , ապա իրեն քա-
րոզութեան հաւատացողներուն սրտին մէջը
հաւատոյ հիմը ձգեց , ինչպէս որ վարը կը
վկայէ , “ Այս հիմը Յիսուս Քրիստոս է ” . բայց
այս հաւատոյ հիման վրայ տուն պիտի շե-
նենք վերը գրած նիւթերովը : Ոսկի , արծաթ ,
եւ պատուական քարերը՝ բարեգործութեան
տան նիւթերն են . փայտ , խոտ , եղեգն՝ մե-
զաց տան նիւթերն են . ոմանք քարեգործու-
թեան տուն կը շնեն եւ ոմանք ալ մեզաց
տուն . բայց ՚ի կատարածի աշխարհին՝ ամեն
մէկուն շնանձ տունը կրակով պիտի փորձուի ,
վերը ըսած բարեգործութեան տան նիւթերը
կրակին մէջ անփորձ մնալով եւս քան զեւս
կը պայծառանան . իսկ մեզաց տան նիւթերը
կրակի ըլդիմանալով՝ կայրին , ու այն նիւթե-
րուն տէրն ալ այն կրակին մէջ պիտի ապրի
յաւիտեան . ահա հասկցար եղքայր , հիմը եւ
տունը . եթէ հասկցար , գնա քարեգործու-
թիւն գործէ , որ քրիստոնեայ ըլլալդ յայտնի
ըլլայ :

Հ. Եթէ բարեգործութիւն չունենամ, Քրիստոնեայ ըլլալս յայտնի ըլլար :

Պ. Ջըլլար յայտնի . որովհետեւ Յակոբոս Կըսէ . « Զի՞նց օգոստ իցէ, եղբարք իմ, երէ ասիցէ որ հաւատոս ունել՝ եւ գործս ոչ ունիցի . միքէ կարիցէ՞ն հաւատորն ապրեցուզանել զնա . . . : Կամի՞ն զիտել, ո՞վ մարդ սնուիր, զի հաւատոր առանց գործոց դատարկ են » . Յակո . Բ. 14. — « Ի՞նչ օժո՞ա կըսէ Եղայրներս, լի՞որ Ձէկը ըսէ հաւատուք ունիմ, և գործ ըս-նենայ . միլե՞ այն լի՞ հաւատուք կընայ աղապել շնորհ . . . : Կո-ոլ՞ Գիտաւալ ով-ու-ա մարդ . . . առանց գործքի հաւատուք մեռած է ո՞յ :

Հ. Այսպէս ուրիշ գրող եւս կայ :

Պ. Ուրիշ մարդոց գրածը ի՞նչ պիտի ընել, Քրիստոս ինքը վկայեր է . « Բազումք ասիցեն ցիս յառուր այնմիկ . Տէր Տէր՝ ո՞չ յանուն քո մարդարեցաք, եւ յանուն քո դեւս հանաք, եւ յանուն քո զօրուրինս բազումս արարաք . եւ յայն-ժամ ասացից ցնոսա՝ երէ ոչ երբէք զիտելի զնեզ . ՚ի բաց կացէք յինէն ամեներեան՝ ոյք գործէիք գանօրենուրին » . Մատ . Ե. 22-24. — « Այն օրը շատերը պիտի ըսէն ինյ . Տէր Տէր՝ լո՞ ո՞ր առ-անուն մարդարէն-իւն ըբինք, ո-րէ-եր հանեցինք, և ժո-անունով շատ հրաշնէր ըբինք . այն արեն անոնց պիտի ըսէն իւն՝ բնու-լո՞ ճանշար լիլ-լ անդին իր-առ-եցէ՞ ժովու բուլը մեջ գործողներ » :

Տեսանք որ Քրիստոս ալ չը ճանչնար բարե-


գործութիւն չունեցող մարդը . ոչ թէ միայն հաւատալիդ, մինչեւ անգամ եթէ այն հաւատքովդ հրաշք ալ ընես, քրիստոնեայ ըլլալի յայտնի ըլլար առանց բարեգործութեան . նյոնպէս դու Քրիստոսի հաւատալով անոր անունը վլադ առնես, ու քրիստոնէութեան հաւատոյ հիման վլայ բարեգործութեան տուն որ չը շննես, այն ատեն վերը պատմած տանը առակին պէս քու թշնամիդ՝ սատանան կըսկի գըեղ ծաղը ընել ու ըսել . « Այս մարդը Քրիստոսի հաւատալով ո-անոր անունով միլուն-ելով պրիստոնեութեան հիմը յգեց, բայց հաւատոյ հիմն վլայ բարեգործութեան առն լը իշա-նել » : Հասկցա՞ր առանց գործքի հաւատքիդ ոչինչ ըլլալը :

Շ Ա Ի Ի Ղ Ժ .

Հ. Եղիսաբէթ, որքան դժուարակիր բաներ կան մեզ կառաջարկես, տեսակ տեսակ օրինակներով քրիստոնէութիւնը դժուար ցցց տալու համար. բայց իմ հոգիս այնքան կըփափաքի որ, Քրիստոսի ծառայութեան լուծը որքան ծանը ըլլայ, յօժարութեամբ վերցընելու պատրաստ եմ, եւ անոր պատուերները անթերի կատարելու յանձնառու եմ .

դու միայն թէ քրիստոնէութեան նշանը հաս կըցուր , կաղաքեմ դքեզ :

Պ . Ես շուտով քեզ քրիստոնէութեան նշանը ցոյց չէի տար՝ մինչեւ բոլոր զգուշանալիք խրամաները ըլ հասկցուցած , բայց յօժարութեանդ եւ կամ սրտիդ բաղձանքին նայելով՝ աւելորդ սեպեցինք հիմայ այն բոլոր բաները զրուցել . վասն զի զանոնք վերջն ալ կրնանք հասկցնել , հիմայ քեզ հասկցնելիքս այս է , քրիստոնէութեան արտաքին երեւնալու նշանը՝ Քրիստոսի սուրբ եւ պատուական խաչն է , ինչպէս որ ամեն ատեն երեսնիս կը խաչակնքենք ու խաչն պատիւ եւ պաշտօն կը մատուցանենք :



Հ . Ինչո՞ւ քրիստոնէայները այդքան պաշտօն կընեն Քրիստոսի խաչն :

Պ . Հարեւանցի մի բան ըլ կարծես Քրիստոսի սուրբ խաչը . վասն զի խաչը մեր փրկութեան գործիքն է . ինչպէս որ վերը Բ . Շաւդին մէջ ըսինք՝ թէ Քրիստոս եթէ ըլ խաչուէր :

այս մարդկային բնութիւնը սատանայի գերութենէն չէր ազատեր . անոր համար Քրիստոսի խաչն պատիւ եւ պաշտօն կը մատուցանեմք , եւ ՚ի նմա բանին հօր կերկրպագանեմք :

Հ . Հիմայ երեսս խաչակնքելով քրիստոնեայ կը լլամ , այդ բաւակա՞ն է քրիստոնէութեան :

Պ . Երբ երեսդ խաչակնքես , տեսնողները կը համինան , որ քու վրայ քրիստոնէութեան անուն կայ , բայց ինչո՞ւ համար կը խաչակնքես երեսդ , գիտե՞ս արդեօք :

Հ . Կը տեսնեմ որ ուրիշները կը խաչակնքեն , ես ալ անոնց նայելով կը խաչակընքեմ . բայց ինչու համար ըլլալը չեմ գիտեր :

Պ . Երբ երեսնիս խաչակնքենք , եւ կամ խաչի նշանը տեսնանք , Քրիստոսի մեզ համար խաչն վրայ մեռնիլ եւ զմեզ սատանայի գերութենէն ազատելուն երախտիքը միտքերնիս բերելով՝ Քրիստոսի սիրուն վրայ պիտի հաստատուինք , ու բերաննիս միշտ այս խօսքը պիտի ըլլայ . “ Քրիստոս Առ համար խաչ-Եցաւ-ու ըլլել սապանայի գերութենէն ապագեց ” :

9P

С У.И.И.Л. Д.У.

Հ. Ա.ՍԿՅՈՅ որ քրիստոնէութեան նը-
շանը երեսը խաչակնքելէ . եթէ մինակ այս
է , շատ դիւրին է եղեր քրիստոնէութիւնը ,
թէպէտ դուն առաջ մեր աչքը վախցուցիր
քրիստոնէութիւնը դժուար ցցց տալով . ե-
րեսս խաչակնքելէն դիւրին բան չը կայ , մէկ
օրը հազար անգամ կրնամ խաչակնքել :

Պ. Վիրիատոննէութիւնը մի մեծ եւ կարեւոր նշան եւս ունի . Եթէ այն քու վրայ չը գտնուի , Երեսդ որբան խաչ հանես՝ ճշշմարիտ քրիստոնեայ չես բառիր :

Հ. Այս ըստ նշանի մըն է, հասկցութիւն :

Պ. Փրիստոնէութեան մեծ և հարկաւոր
նշանը՝ Եղբայրսիրութիւնն է, այսինքն մեր ըն-
կերը մեր անձին պէս սիրելը. ինչպէս որ Աս-
տուած ամենաբարին Մովսիսի պատուիրեց,
թէ «Սիրեսցես զբնիկեր քո իբրեւ զանձն քո ».
Ղեւտ. ԺԹ. 19. — « Քու ընկերու անդի՞ւ պէս պիտի
սիրե՞ս »: Նաև Քրիստոս իւր աշակերտներուն
ըսաւ. « Յայսմ զիտացեն ամենիկրեան՝ երկ իմ
աշակերտը եք, երեւ սիրիցեք զմիմեան»: Յովհ.
ԺԳ. 35. — « Ասով պիտի Ճանշան ամենն ալ իմ ա-
շներու ըլլանկեր, Ան որ պէտք սիրե՞ս »:

Հ. Իմ սիրելիք ընկերու ով է :

Պ. Ամեն մարդ քու ընկերդ է, հարկաւ
պիտի սիրես . վասն զի քեզ նման բանական
մարդ են :

Հ. Օտար մարդիկը ի՞նչպէս ընկերու կը լ-
յան՝ որ սիրեմ:

Պ. Հիմնյ քեզ մի բան հարցնեմ. մի քանի
մարդիկ՝ ՚ի միասին ձամբորդ կըլլաք մի տեղ
կամ մի քաղաք երթալու, օբինակի համար
Պոլիս, Պուրաս, Եգիպտոս, Դամասկոս, Երու-
սաղէմ և այն, այն մարդոց բոլորը քեզ օտար
ըլլան, անծանօթ մարդիկ, բայց ՚ի միասին
ձամբորդ եղեր մի ձամբայ կերթաք. սակայն
մինակ անոնց միջէն մէկը քեզ ծանօթ ազ-
գականդ ըլլայ. եթէ մէկը քեզ հարցնէ թէ
այն քաղաքը որ գնացիր, մինակ էիր թէ ընկեր
ունէիր, թնչ պատասխան կուտաս անոր, շատ
ընկեր ունէի կըսես թէ, անծանօթ մարդիկը
ետ ձգելով՝ մինակ այն քու աղգականիդ հա-
մար՝ մի ընկեր ունէի կըսէիր. ասոր պատաս-
խանը տներ :

Հ. ԱՐԴ հարցնելինչպէտք է, յայտնի
բան է, որ ՚ի միասին ճամբայ գնացող մարդիկ
թէ օտար եւ թէ ազգական՝ իրարու ընկեր
կըլլան :

Պ. Եթէ գիտես որ 'ի միասին ճամբորդ
եղող մարդիկ իրարու ընկեր կըլլան, ինչու կը

96

Հարցնես թէ սիրելիք ընկերս ովէ է . չե՞ս գիտեր որ բոլոր քրիստոնեայք , որ սուրբ աւազանէն ծներ ու Աստուծոյ որդեգիր եղեր են , բոլորը մէկ սեղանէն ճաշակ կառնեն , եւ բոլորը մէկ սուրբ Երրորդութիւն կը դաւանին , ու ամենքն ալ միտքերնին դրեր ու ՚ի միասին Ճամբորդ եղած են երկնքի արքայութիւնը երժալու համար , և պիտի երթան , եթէ մեղքէ զգուշանան , ուստի բոլոր քրիստոնեայք քու ընկերիդ պէս պիտի սիրես թէ օտար եւ թէ ազգական ըլլան :

Հ . Ընկերս եթէ զիս չը սիրէ , ես զանիկայ պիտի սիրեմ :

Պ . Այս , քեզ չը սիրողները պիտի սիրես որ Քրիստոսի աշակերս ըլլալդ յայտնի ըլլայ . Եթէ քեզ սիրողները սիրես , անհաւատներէն ինչ տարբերութիւն կունենաս , ինչպէս որ Քրիստոս ըստ . « Զի երեւ սիրիցէք զանոսիկ որ սիրենն զմեզ՝ զի՞նչ վարձք իցեն . ո՞չ ապարէն եւ մարսաւորք զնոյն գործեն » . Մատ . Ե . 46. — « Թէ որ զե՞ւ սիրուները սիրէն , ի՞նչ վայրէ կը լայ . չե՞՞ր մասսա-որունեն աւանակ կընեն » :

Հ . Հապա ինչո՞ւ հին օրէնքը կը գրէ թէ « Ընկերտ սիրէ՝ և լշադիտ առէն » :

Պ . Այս , հին օրէնքին մէջ այդպէս ըսուեցաւ , բայց Քրիստոս հրամայեց « Երեւ ոչ յանուցու արդարութիւնն ձեր աւելի քան զդարացն

։ Ա փարփակեցաց , ոչ մտանիցէք յարքալութիւն երկնից » . Մատ . Ե . 20. — « Թէ որ յե՞ր արտարութիւնը ունենալու մէջ ու կարութեցիներու արտարութիւնն առ կը կը մարդկանը մարդկանը » :

Հ . Մեր արդարութիւնը ինչո՞ւ համար հրէից արդարութենէն աւելի ըլլալ կը պատուիրէ Քրիստոս :

Պ . Վերը Զ . Շաւզին մէջ հին ուխտին ու նոր ուխտին տարբերութիւնը պատմեցինք . չը հասկցա՞ր թէ որքան տարբերութիւն կայ , վասն զի Աստուած ամենաբարին Նրէաները Եգիպտոսէն ազատեց , զմեզ դժոխքէն ազատեց . անոնց այս աշխարհիս մէջ քանամնացւոց Երկիրը՝ Երտսաղէմ քաղաքը տանելու խոստացաւ , եւ մեզ վերին Երտսաղէմը եւ անվախճան փառքը խոստացաւ . անոր համար մեր արդարութիւնը անոնցմէ աւելի պէտք է ըլլայ , որովհետեւ մեզ խոստացածը մեծ է :

Հ . Մենք ինչ պիտի ընենք , որ անոնցմէ աւելի ըլլայ մեր արդարութիւնը :

Պ . Եթէ ընկերնիս սիրենք ու թշնամինիս ատենք , Նրէից հաւասար կը լլանք . բայց երբ մեր թշնամին սիրենք , անոնցմէ աւելի կը լլանք , ինչպէս որ Քրիստոս հրամայեց , « Սիրեցէք զրջնամիս ձեր » ըսելէն ՚ի զատ , իւր երկնաւոր Հօր բնութիւնը մեզ կը հասկնէ , որ անոր

Նմանինք, «Զի եղիջիք որդիք Հօր մերոյ որ յերկինս է . զի զարեգակն իւր ծագէ ՚ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ՚ի վերայ արդարոց եւ մեղառրաց » . Մատ . Ե . 45 . — « Որպէս ով յերեւնուուր Հօր որդիքը ըլլայ . վասն ով անիւայ իւր արեւը չորերուն ու բարեներուն վրայ իւր ծագէ . և անիւր կորաց արդարներուն եւ մեռուրներուն » : Ուստի մենք եւս որ իւր ստեղծած ծառացներն ենք, բնաւ երբէք մարդ ըստիտի որոշենք . թէ ազէկ եւ թէ գէշ պիտի սիրենք, որովհետեւ մեզ նման մարդ են : Աղէկը, գէշը որոշել Աստուծոյ վերաբերեալ բան է :

Հ . Միայն այս է աւելին :

Պ . Միայն այս չէ, շատ պատուէրներ կան աւելի . վասն զի հին օրէնքը մարդ մի մեռցըներ, « Ով որ հարդ մեցնէ, բարաստանին պարական կըլլայ » կըսէ . բայց Քրիստոս ըստաւ . « Երի ամենայն որ բարկանայ եղօր իւրում տարապարտուց՝ պարտական լիցի դատաստանի » .

Մատ . Ե . 22 . — « Ով որ պարապ աւով իւր ելեօը բարիանայ, պարական կըլլայ բարաստանի » : Ուստի եթէ մենք մարդ ըստ մեռցնենք, Հրէից հաւասար կըլլանք . ապա մենք բնաւ պիտի ըստ բարկանանք, որ անոնցմէ աւելի ըլլանք : Տես որ մեր բարկութիւնը անոնց մարդասպանութենէն աւելի բռնած է :

Հ . Այլ եւս ուրիշ պատուէր կայ աւելի :

Պ . Թթէպէտ շատ պատուէրներ կան աւելի, բայց բոլորն ալ մի առ մի զլուցել աւելորդ սեպեցինք ձանձրութիւն ըստալու համար . սակայն այս մէկ պատուէրը շատ հարկաւոր ըլլալուն համար կուզեմ որ այս ալ հասկցնեմ : Որովհետեւ հին օրէնքը աչք հանողին աչքը՝ եւ ակռան հանողին ակռան հանելու կը հրամայէ, բայց Քրիստոս կըսէ, « Մի՛ կայ հակառակ չարի : Այլ երէ որ ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՞ դարձու նմա եւ զմիւսն » . Մատ . Ե . 39 . — « Զարուիւն ընողին բէմ չորս նիւն մի՛ ըներ, հապա մէկը ենեւ աշ երեսէր ապակու լորնէ, միւս ենեւ ենեւ աշ երեսէր ապակու լորնէ, միւս երեսէր բայց ամենն էր զարնողներուն մենք ալ զարնենք, Հրէից հաւասար կըլլանք, բայց երբ միւս երեսնիտ դարձնենք, մեր արդարութիւնը անոնցմէ աւելի կըլլայ :

Հ Ա Ի Ւ Ղ Ժ Բ .

Հ . Ա Ս ՈՒ Ծ Ո Յ Օ Ր Է Ն Ք Բ Ը Ե Ա Վ Ա Տ Ո Ւ Ւ Ր Ա Կ Ա Ն Ք Բ Ը Ք Ա Ն Ի Շ Հ Ա Տ Ե Ն :

Պ . Տասը հատ են, զոր Ախնէական լեռը Մոլսէս մարգարէին ձեռօքը տուաւ քարեցէն տախտակի վրայ գրած :



Հ. Որո՞նք են այդ պատուէրները :

- Պ. 1. Ես եմ քո Տեր Աստուածո՞ւ, ինչո՞ւ ՚ի
զար Աստուած շունենաս :
2. Կո՞ո՞ս ըլ վենես ո՞ո պաշտես :
3. Իմ անոնս պարապ տեղը ըլ իշես, ո՞ո սուս
վկայ բոնես :
4. Շաբաթ օրը սո՞ո՞րե՞ պահե՞ :
5. Հայր ե- մայր պապո՞ե՞ :
6. Շնո՞-լի-ն մ' ըներ :
7. Մի՞ գոշնար :
8. Մարդ մի՞ մե-ցներ :
9. Աս-ս վկայո-լի-ն մ' ըներ :
10. Քո՞ո ընկերո՞ւ ո՞ո՞նցած բաներո՞ո մ' յան-
խանար: ո՞ո քաներ, ո՞ո արդի՞ն, և ո՞ո այժի՞ն, ո՞ո ասդրան-
չին և ո՞ո եղանը, և ո՞ո իշո՞ն, ո՞ո առո՞ն և ո՞ո առվանը,

ո՞ո ինո՞ը և ո՞ո ծառային, և ո՞ո աղախինին . և չո՞ո ըն-
թրո՞ւ բո՞որ ո՞ո՞նցած բաներո՞ո ը պի՞որի յանիան: ։
Ելից ի. 1:

Հ. Հին օրինաց պատուէրներուն բո՞որը
պահել հարկաւոր է :

Պ. Կան պահելիք պատուէրներ եւ կան
ը պահելիքներ :

Հ. Պահելիք և չը պահելիք պատուէրները
որո՞նք են :

Պ. Վ երը պատմած տասը պատուէրները
անշուշտ պիտի պահենք, որովհետեւ քրիո-
տոս կրաէ . « Ո՞յ եկի լուծանել զօրենս կամ
զմարզարես՝ այլ լնուլ » . Մատ. Ե. 17.-« Օրէնք-
նէրը ո- հարգարէ-ո-լի-նենէրը ա-րէլո- չէիայ, այլ ա-
նոնց պահասը լեցնէլո- » :

Հ. Չը պահելիք պատուէրները որո՞նք են :

Պ. Հրեից մէջ երեք մեծ օրէնք կային .
նախ լիբանը, որոյ տեղ մենք կիւրակին կը պա-
հենք ՚ի պատիւ քրիստոսի յարութեան, ո-
րովհետեւ կիրակի լուսնալիք գիշերը յարու-
թիւն առաւ : Երկրորդ լիտապութիւնը եւ եր-
րորդ՝ լիւ, վերջին երկու պատուէրները մեզ
պահել հարկաւոր չէ, ինչպէս և այլ ծիսական
օրէնքները :

Հ. Այս երկու պատուէրները հրեից մէջ
շատ մեծ օրէնք եին, մենք ինչո՞ւ չենք պահեր:

Պ. Թշլիքատութիւնը հոգւոյ փրկութեան

օրէնք մի չէր, հապա ազգեի որոշումի համար ժրուած օրէնք էր . որովհետեւ Աստուած սահմանած էր, որ Փրկիչը հրէից ազգէն գայ, պէտք էր այն ազգը ունենար մի այնպիսի օրէնք, որ ուրիշ ազգերէն զատուէր . իսկ Քրիստոսի աշխարհ գալէն ետքը՝ ազգի որոշումի պէտք չը մնաց, ուստի այս օրէնքն ալ խափանեցաւ . ինչպէս Պողոս կը գրէ . « Երի քիատիք, Քրիստոս ինչ ձեզ ոչ օգնէ ». Գաղա . Ե . 2 . — « Թէ՞ որ Ալիւագուիք, Քրիստոս յեւլ երբէս օգնութիւն չընէր »: Ուրիշ տեղ կը գրէ . « Թլիփատեալ ոք կոչեցաւ, մի՛ ցանկացի անրլիփատուքնան . յանրլիփատուքնէն ոք կոչեցաւ, մի՛ քլիփատեսցի » . Ա. Կորն . Ե . 18 . — « Հրեից հասագողները հերանուներուն լուլ չը յանդան, հերանուներէն հասագոացուներն ալ լուլ չը լուգունին »:

Հ . Զոհ ինչո՞ւ չենք ըներ :

Պ . Հին օրինաց զոհին տեղը Քրիստոս ինքը մորթուեցաւ, ինչպէս Պողոս կը սէ, « Զատիկի մեր զենաւ Քրիստոս » . Ա. Կորն . Ե . 15 . — « Քրիստոս մեր լապիկը մորթուեցաւ »: Ասկէց զատին Օրինաց մէջ ամեն մարդ իրեն մեղացը համար զոհ, այսինքն « Պատրագ » կը նէր, որ գրուած է Թուոց ԺԵ . 17 . բայց այն պատրագներուն տեղն ալ Քրիստոս պատրագ եղաւ ըստ Պողոսի . « Քրիստոս մի անգամ մատուցեալ պատրագ առ ՚ի բառնալոյ զմեղս

բազմաց » . Երրա . Թ . 28 . — « Քրիստոս մէկ անգամ պատրագ ելու լապերուն մէշէրը վէրջնէլը համար »: Իսկ այն պատրագներուն տեղը մեր անձը պատրագ պիտի ընենք :

Հ . Մեր անձը ինչպէս պատրագ պիտի ընենք պիտի մորթուինք արդեօք :

Պ . Ինչո՞ւ պիտի մորթուինք, մենք բանաւոր կենդանի ենք, բանաւոր, կենդանի պատրագ պիտի ըլւմնք :

Հ . Կենդանի պատրագ կը լսի :

Պ . Այս, ահա Պողոս կը սորվեցնէ « Աղջէմ զձեզ, եղբարք, զրութեամբն Աստուծոյ պատրաստել զմարմինս ձեր պատրագ կենդանի, սուրբ, համոյ Աստուծոյ, զիօսուն պաշտօնի ձեր »:

Հոռվ . ԺԲ . 1 . — « Կալալէ լընլ եղայունէր, Աստուծոյ ուղմութեամի յեր մարմինը ինուրանի պատրագնի պատրաստեցէ՛ս, սուրբ ու Աստուծոյ հաճոյ յեր աղօլնը »:

Հ . Ուրեմն կենդանի պատրագը մեր ազօթքնէ . հապա ինչո՞ւ մարմիննիս պատրաստել կ'աղաքէ Պողոս :

Պ . Վերը Գ . Շաւղին մէջ չըսինք լծէ « Մէնս ինուրանի պատար էնք » , Աստուծոյ մեր սրտին մէջ կը բնակի . թէպէտ այն ատեն մի քանի խրամներ ըսինք, բայց պակաս մնաց, եւ խոստացանք յարմար ժամանակին պակասը լէցնել, ահա հիմայ է յարմար ժամանա-

Կը մի քանի օրինակներ եւ պատուէրներ քեզ
հասկցնելու :

Հ. Որո՞նք են այդ օրինակները եւ պա-
տուէրները :

Պ. Առաջ մի քան հարցնեմ . մի բորոտ
ու վիրաւոր մարդ քեզ ստեղու կերակուր տայ
իր բերանէն եւ կամ ձեռքովը , այն կերա-
կուրը կընդունիս , թէ կը գարշիս . եւ կամ
ժանկուոտ եւ աղտոտ մի ամանի մէջ անուշ
կերակուր լեցունեն ու բերեն առաջդ դնեն ,
կրնան ուտել զայն :

Հ. Որքան անուշ կերակուր կուզէ ըլլայ ,
եթէ տուող մարդը բորոտ եւ կամ ամանը
ժանկուոտ ըլլայ , ամենեւին սիրտս ըլքաշեր ,
անօթի մեռնելու ըլլամ , պատառ մը բերանա
չեմ կրնար դնել : Չէ թէ կերակուրին գէշու-
թեանը՝ հապա տուող մարդը եւ կամ ամանը
մաքուր ըլլալուն համար կը պշգամ :

Պ. Եղբայր , դուն մարդ ես , ու բորոտ
մարդոց ձեռացը եւ կամ ժանկուոտ ամանին
միջէն կերակուրը առնել ուտեղու սիրտդ ըլ-
քաշեր , կը պշգաս . դուն ես այն բորոտ մար-
դոց պէս մարդ , եւ կամ ժանկուոտ ամանին
պէս աման ես : Հապա այն ամենաբարի , եւ
ամենամաքուր , եւ ամենասուրբ Աստուածը
մեր այս մեղք վիրաւորուած ձեռքերնուու
ողըրմութիւնը եւ ժանկուոտած , գարշահոտ

սրտերնէս ու բերաններնէս ելած աղօթքը
բնչպէս կընդունի :

Հ. Մեղքը վէրքի օրինանկ է :

Պ. Այսո՛, ինչպէս Եսայի կը գրէ , « Վայ ազ-
գինը մեղանորի . ծողովուրդ որ իի և մեղօր , ... յո-
տից մինչեւ զգուխ՝ ջիք 'ի նմա առողջուրին , ո՛չ
վէրք , ո՛չ այտումն , ո՛չ հարուածք խիսայրեայք »
Եսայի Ա. 4. եւ 6.-« Վայ մեղանորներուն , որ
մեղով լըցուն են , ... ուստիրէն մինչւ գլուխնին ա-
ռողջ սել ըսնին , բոլըը ուստիցած ու լարիուած
մեղով լըցուն են » :

Հ. Մեղաւորներուն աղօթքը և ողորմու-
թիւնը Աստուծոյ ընդունելը ուսկից յայտնի է :

Պ. Աստուած ինքը ըսաւ . « Յորժամ համ-
բառնայցէք զեռոս մեր՝ դարձուցից զերեսս իմ
'ի ձեռջ . եւ երէ յաճախիցէք յաղօրս՝ ոչ լուայց
ձեզ . զի ձեռք մեր իի են արեամբ » . Եսայի Ա. 15.-
« Երբ յեռտերնիւ վեր վերցնէս , ես իմ երեսս յեռմ-
պիտի տարցնէմ . որչան աղօրնիւ շաբաշնէս , լը պիտի
լում յել , ինչը որ յեռտերնիւ մեջօք պղցուած է » :

Հ. Ամկից հասկցուեցաւ որ մեղաւորին
աղօթքը ընդունիր Աստուած . ողորմութիւնը
ընդունելը ուսկից յայտնի է :

Պ. Եսայի կրկին կը գրէ . « Բայց անօրէնն
որ մատուցանիցէ ինձ զեզն պատարագ՝ այնպէս
է , որպէս թէ որ հարկանիցէ զիաթափն մարդոյ .
եւ որ մատուցանիցէ զոչխար պատարագ՝ այն-

պէս է , որպէս թէ զզուն ոք մօրբից » . Եսայի
Աջ . 3.- « Անօրէն մարտը էլեւ ժ էլ պատրարք ընէ ,
իւր լէ մարտու գլւ-ի լրիշ կըւլյ . և էլեւ ոչ ապա-
առարտք ընէ , շուն մորլածի պէս կըւլյ » :

Հ . Ուրիշ տեղ եւս գրուած կայ :

Պ . Շատ տեղ գրուած կայ , բայց բոլորն
ալ ըսելը ձեղ ձանձրութիւն կուտայ : Ահա
Եսայեայ այս խօսքը բաւական է , յորմէ ամեն
քան կրնաս հասկանալ . « Միք ո՞չ իցէ կարօդ
ձեռն Տեսոն փրկել , կամ ծանրացո՞յց ինչ զունկն
իւր՝ զի մի լուիցէ . այլ մեղքն ձեր որոշեն ՚ի մէջ
ձեր եւ ՚ի մէջ Աստուծոյ . եւ վասն անօրէնուրեանց
ձերոց դարձոյց զերեսս իւր՝ ՚ի մէնջ՝ զի մի՛ ողոր-
մեսցի . Զի ձեռք ձեր պղծեալ են արեամբ , եւ
մատունք ձեր ՚ի մեղս . զրբունք ձեր խօսեցան
զանօրէնուրիւն , եւ լեզուք ձեր խոկան զանիրա-
ւանուրիւն » . Եսայի Ծթ . 1-4.- « Միլէ Տիրջ յեւ-ը-ը
ժրիլը հարու չե՞ . և կամ ի-ր ականը ամո-րո՞յ ո՞յ ըլ
ըսելը համար . այլ յեր մեշերն են պնդ Աստուծու-
մէն այնողը , և յեր մեշերուն համար ի-ր երեւը յեւլէ
դարյուց , որ ըլլորի . Վասն չե՞ յեւ յեւ-ը-ը պի-նու-
պղու-սծ են , յեր մատները միլու մեղաց մէջ են . ո-
յեր բերանը ե- յեր կըլու-ները միլու անօրէնուրիւն կը-
խօսին ո- անիրասուրիւն իը մուածէն » :

Տեսանր , եղբայր , որ մեղօք վիրաւորուած
սրտէն և բերանէն ելած աղօթքը՝ ու ձեռաց
ողօրմութիւնը Աստուծոյ ընդունիլը Պօղոս

աղէկ հասկնալով , կաղաչէ մարմիննիս պատ-
րաստել :

Հ . Ի՞նչպէս պիտի պատրաստենք մար-
միննիս :

Պ . Ահա Պետրոս կը սորվեցնէ մարմին
պատրաստելուն կերպը . « Եւ դուք իբրեւ զվեմս
կենդամիս շինիք տաճար հոգեւոր՝ յանարատ քա-
հանայուրիւն , մատուցանել զնոգեւորն պատա-
քազս՝ համոյս Աստուծոյ ՚ի ձեռն Յիսուսի Քրիս-
տոսի » . Ա . Պետր . Բ . 5.- « Ե- ՛ ուստի կենդանի հա-
րերու պէս հոգեւոր տաճար պիտի շինուի՝ յանարատ
չահանայուրիւն . Յիսուս Քրիստոսի յեւ-սովոր Աստուծոյ
հաճոյ պատարագ պիտի չե՞ն » :

Տեսանր ինչ պատուական քան ենք եղեր ,
քարաշըն և փայտաշէն նիւթական եկեղեցին
որքան կըզգուշաննք սուրբ եւ մաքուր պա-
հելու , վասն զի տուն Աստուծոյ է , եւ այն
տեղ Աստուծոյ աղօթք կըլլոյ . հապա որքան
զգուշանալ պէտք է մեր անձը մաքուր պա-
հելու , ինչու որ մենք կենդանի տաճար ենք ,
Աստուծուած մեր սրտին մէջ կը բնակի , ինչ-
պէս վերը ըսած ենք . Պետրոս գարձեալ
կը պատուիրէ . « Մի՛ կերպարանեալք առա-
ջին ձերովք անզիտուրեանն ցանկուրեամբք . Այլ
քատ սրբոյն որ կոչեաց զաեզ , եւ դուք սուրբք յա-
մենայն զնացս ձեր լինիչիք . վասն որոյ զրեալ է ,
երէ եղերուք սուրբ՝ զի ես սուրբ եմ » . Ա . Պետ-

Ա. 14. — « Ձեր առաջնությայ անդիքութեան ապենին գործած մշղերուն մի՛ նմանին , աղաս զեղը կանչը առողջին պէտք բուռք առաջ ամեն գործքի ու ամեն շարժմունքի մեջ . վասն զի գրուած է լվէ՝ իս առողի էմ , բուռք ալ առողի լվէս » : Եւ մեզ զի նուորեալ եկեղեցի կը տուի , որ բերանով Աստուծոյ հետ պիտի խօսինք ու Աստուծոյ ամենամաքուր անունը պիտի յիշենք . որքան մաքուր սիրու ու մաքուր բերան պէտք է , որ ամենազօր Աստուծոյ ամենասուրբ անունը յիշենք : Զե՞ս նայիր՝ եթէ մէկ հասարակ մարդու անունը յիշելու ըլլանք՝ երբեմն կը պատահի որ կամապաշտ եւ ծաղրածու մարդիկ կը տեն թէ , առաջ բերանդ լուա՛ եւ ապա այն մարդուն անունը բերանդ առ :

Հ. Իրաւ որ այդպէս է , շատ անգամ պատահած է ինձ . բայց սորվեցուր , ինչպէս մաքուր բերան և սուրբ սիրու պէտք է ունենալ :

Պ. Ահա օրինակը առաջդ է , ասկէց բան չը հասկցա՞ր . որովհետեւ մէկ հասարակ մեղաւոր մարդու անունը եթէ յիշելու ըլլաս , յառաջ բերանդ պիտի լուանոս ու ետքը այն մարդուն անունը պիտի յիշես , ուրեմն գնա մտածէ , տես թէ այս բոլոր արարածները ոչինչէն գոյացնող ամենազօր Աստուածը , յորմէ կը դողան երկինք եւ երկիր , հրեշտակք եւ մարդիկ , եւ մինչեւ անգամ իսկ դեւերը ,

ինչպէս Յակովոս կը սէ , « Դու հաւատաս՝ զի մի է Աստուած , բարոր առնես . Եւ դէք հաւատան եւ սարսին » . Յակո . Բ . 19. — « Դուն կը հաւատաս որ Աստուած մէկ է , այլէ կը եւ . դեւերն ալ կը հաւատան ու կը սարսափին » : Մտածէ եւ հասկցիր որ այն Աստուծոյ անունը յիշելու ըլլաս , որքան լուանալ պէտք է բերանդ եւ ապա յիշել :

Հ . Ինչով պիտի լուանամ բերանա , եթէ ջրով պիտի լուանամ շատ դիւրին է . օրը միքանի անգամ կը լուամ ջրով ու օճառով :

Պ . Եղայր , իրաւ ես բերանը ջրով կը լուացուի , բայց քու ըսածդ աղբեւրի ջուր է , այդ ջուրը մարմինիդ աղտերը կը լուանայ , հոգւոյ աղտերը մաքրելու համար ուրիշ ջուր հարկաւոր է :

Հ . Հոգւոյն աղտերը որո՞նք են :

Պ . Ահա նախ Պետրոս կը գրէ . « Ի բաց քօրափել այսունետեւ զամենայն ջարուրին եւ զամենայն նենգուրին , եւ զկեղծաւորուրին եւ զնախանձ , եւ զամենայն ջարախօսուրին » .

Ա . Պետ . Բ . 1. — « Մէկ ու յիշենք այսունետեւ բոլոր չարուները ու նէնդուները ու գէլ խօսերը և կէղծաւորուները » : Եւ Պօղոս կը գրէ . « Ի բաց ընկեցէք զատուրին , խօսեցարուք զգանջմարտուրին » . Եփե . Դ . 25. — « Ասունիւնը մէկ ու յիշենք ու ճշուրի խօսեցէն » : Նաեւ

Կ. յաւելու . « Այլ պոռնկուրիւն եւ ամենայն պղծուրիւն կամ ազանուրիւն՝ եւ անուանեսցի մի՛ ՚ի միջի ճերում , որպէս եւ վայել է սրբոց . եւ զաքրուրիւն , կամ խօսք յիմարուրեան , կամ խեղկատակուրիւն , որ ո՛չ վայել է . այլ մանաւանդ գոնուրիւն » . Եփե . Ե . 3—5 . — « Պոռնկութիւն , պղծութիւն , կամ աժահութիւն ի՞նչ չը յիշուի յեր մշշ . պղժուլք իւնդութեան խօսէր , յարդ ծալը ընել ամենելին ու էսյէր յեր բերանին , ապա միշտ գոհութիւն ապալու պալպէտաք է ո : Տեսար հոգւոյն աղտերը . ահա այս մեղքերը պիտի զղասա , խոստովանիս ու բերանիդ մօտ եղած աղքիւրին ջրովը պիտի լրւանաս եւ մաքրես :

Հ . Բերանիս մօտ եղող աղքիւրը ո՞րն է :

Պ . Բերանիդ մօտ եղող աղքիւրը քու աչքերդ են . այդ աղքիւրին ջրովը կը լրւացուին հոգւոյն աղտերը , և այն ատեն բոլը անդամներդ կը մաքրուին . անկէց ետքը Աստուծոյ անունը յիշելու կարող կըլլաս :

Հ . Անդամներս եթէ մաքուր ըլլան , Աստուծոյ անունը ըստ պիտի կրնամ յիշել :

Պ . Եթէ Դաւթի խօսքին նայինք , ըստ պիտի կրնաս անոր անունը յիշել և կամ սքանչելիքները պատմել ու բիշներուն , թէ՝ « Աստուծ կարողէ , Աստուծ զօրա—որ է , Աստուծ ողբած է ո : բայց դու խօսք մտիկ չես ըներ , որովհետեւ քու բերանիդ սովորութիւն ըրեր ես ամեն

խօսքի մէջ Աստուծոյ անունը յիշել , միայն աղօթքի մէջ , և կամ մէկուն հոգեւոր խրատ տալու ատեն պիտի յիշես . բայց դուն ասոր հակառակը կընես , վասն զի դեռ հոգեւոր խրատի կարօտ ես , և աղօթքն ալ կամայ ակամայ սիրոտ չուզելով՝ աչքդ բերանիդ ծռելով մէկ քանի խօսք կը խօսիս , անոնց մէջն ալ Աստուծոյ անունը կամ կայ եւ կամ ըստ կայ . վասն զի դու սուրբ գիրքերուն հմուտ ըլլալով՝ Աստուծոյ ընդունելի աղօթքին կանոնը չես գիտեր , այլ տղայութեան ատենիդ պառաւաներէն մի քանի սխալ բաներ սորված ես , զանիկայ աղօթքի տեղ կը զբուցես , բնականաբար ըստ պիտի լսէ Աստուծած , որքան կըրկնես . բայց դուն Աստուծոյ անունը յիշելը մէկ տեղ շատ կը շարունակես . երբ մէկ պարզամիտ մարդ խաթելու ըլլաս սուտ խօսքերով , այն ատեն ստեապ ստէպ Աստուծոյ անունով երդում կընես , եւ այն քու խաբեբայ գործոցդ Աստուծած վկայ կը բռնես . բայց մի անգամ լսէ Դաւթին , « Սակայն մեղանորին ասէ Աստուծած . իսկ դու ընդէ՞ր բնակ պատմես զարդարուրին իմ , կամ առնես զուխտս իմ ՚ի բերան քո . Զի դու ատեցեր զիսրատ իմ , մերժեցեր եւ յետս ընկեցեր զամենայն բանս բերանոյ իմոյ » . Սաշ . Խթ . 16 . — « Մէլլուրին պիտի ըսէ Աստուծ . ո՞ո ինչո՞ չերանտ կառնես ու .

իմ արդարութեան և սրանը լվանելու իւ պարմեա = վասն զե տու իմ խրառնելու պիտիր, ու իմ բերանեա ելած խօսելուն բուլը եւ յգեցիր » :

Հ. Հապա մենք ինչու չենք վախնար այն հզօր Աստուծմէ :

Պ. Աստուծած երկայնամիտ ու բազում ողբրմ ըլլարվ՝ այս աշխարհիս մէջ մեղք գործած ատեննիս իզմեզ չը պատմեր, այս պատճառաւ մենք չենք վախնար . բայց դատաստանին օրը պիտի ըսէ Աստուծած . « Զայս ամենայն արարեր, եւ լուցի քեզ . կարծեցեր յանօրենդ ՚ի մտի քում, քէ եւ ես քեզ նմանիցիմ . Արդ յանդիմանեցից եւ կացուցից զայս ամենայն ստացի քո » . Սաղ. Խթ. 2.- « Այդ բուլը բանելը ըդէր, եւ ալ լը- իւ յայ . դու մաքուլ կարծեցիր իւ եւ ալ չէ նմանեցայ : Հիմայ ժու ըրած բանելը ըդիտի հրադարակիմ, ու աչիւ առշը պիտի դուլմ » :

ՇԱԿԻԼ ԺԳ.

Հ. ԱսկՅ.ՆՓ որ հին օրինաց պատարագին տեղը մեր անձը պատարագ պիտի ընենք, հապա քահանայն ինչու պատարագ կընէ :

Պ. Մեր քահանայից ըրածը հին ուխտ չէ, այլ նոր ուխտ . վերը Զ. Շաւզին մէջ այս մամին պատմեցինք, Երեմիային ըսածն է այս .

« Ահա օրեր իւ-դան, որ Խարայելի ասնը հետ ու-խառ պիտի ընեմ, կընէ Աստուծած » . ահա այն նոր ուխտը՝ մեր պատարագն է Քրիստոսի արիւնով, զոր ինքը պատուիրեց թէ , « Ասիկայ ընէ՝ վէս յիշւ- համար » . ասոր համար բոլոր քրիստոնէից եկեղեցին պատարագ կը մատուցուի :

Հ. Հապա մատաղ ինչու կընենք :

Պ. Այս մեր ըրածը հին օրինաց զոհը չէ, այլ լոկ աղքատաց կերակուր ՚ի յիշատակ ննշեցելոց, զոր հրամայեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ :

Հ. Այդ ալ գրուծած կա՞յ :

Պ. Ահա Քրիստոս կը հրամայէ . « Յորժամ առնիցես ձաղ կամ ընբրիս, մի՛ կոչեր զբարեկամս քո, եւ մի՛ զեղբարս քո, եւ մի՛ զազպակամս քո, եւ մի՛ զորացիս քո, եւ մի՛ զմեծամեծս . զի մի՛ եւ նոքա փոխարէն կոչեցեն զքեզ, եւ լինիցի քեզ հասուցումն » . Ղու . ՃԴ. 12.- « Երբ ՚ր կերակուր ընեմ, բարեկամներ, եղայներ, դրակեներ, և համ ժու աղբականեր, և ՚լ մէծամեծները մի՛ կանչը, որ անոնք ալ զնել կանչն և դոխորենը ըստած լինին » :

Հ. Հապա ովլ պիտի կանչենք :

Պ. Ահա վարը կըսէ ովլ կանչելոց . « Կոչես զաղքատս եւ զիսես, զկազս եւ զկոյրս, եւ երանելի լինիցիս . զի ոչ ունին փոխարէն հա-

տուզանելոյ քեզ . Եւ հատուսցի քեզ փոխարէն
՚ի յարութեան արդարոց » . Ղու . ԺԴ . 13.-“ Աղ
ժառները , իւ չէրը , իւ չըրը և իրը էրը կանչէ , որ երանելը
ըլլամ . իւ չը անոնք չունին դոկտրէնը ուշը պալը = >
պիտի վճարուի ժեղարդուներու յարութեան օլը ” :

ՇԱՀԻՂ ԺԴ .

Հ . ԱՍԿՅԱՆՔ որ Աստուծոյ պատուէր-
ները տասը հատ են , բայց ասնց մէջ մեծ
եւ փոքր կայ , թէ բոլորն եւս հաւասար են :

Պ . Թօէպէտ բոլորն ալ մեծ են , որովհէտեւ
Աստուծոյ պատուէրներն են , բայց ասնց մի-
ջէն երկու պատուէրը մեծ եւ առաջին ըսած
է Քրիստոս :

Հ . Ո՞ր պատուէրն է մեծ ըսածը :

Պ . Ամի՞ « Սիրեսցես զտէր Աստուած քո
յամենայն սրտէ քումմէ , եւ յամենայն անձնէ
քումմէ , եւ յամենայն մտաց քոց , եւ յամենայն
զօրութենէ քումմէ . այս է առաջին պատուիրան .
Եւ երկրորդն՝ նման սմին , սիրեսցես զընկեր քո
իբրեւ զանձն քո . մեծ քան զսոսա այլ պատուի-
րան ոչ գոյ » . Մար . ԺԲ . 30-32.-“ Պիտի սէ-
րեւ առ ուեր Աստուածդ առ բոլը սրբովդ ու բոլը
անյովդ ու բոլը մաքովդ և զրութիւնովդ . առա-

շին պատուիրանը այս է : Երկորդ ասոր պէս , առ ըն-
կերդ առ անյովդ պէս պիտի սիրեւ . ասոնցմէ մէծ պա-
տուիրան ըլիայ ” :

Հ . Ես շիտակի կը խօսիմ , այդ երկու պա-
տուէրին առաջինը հաստատ պահեր եմ . ո-
րովհէտեւ ես իմ Աստուածս բոլոր սրտով
ու բոլոր մտքով կը սիրեմ . բայց երկրորդ
պատուէրը՝ սյսինքն իմ ընկերս իմ անձիս պէտ
չեմ սիրեր , ասիկայ մէկ վնաս ունի :

Պ . Ընկերդ քու անձիդ պէս եթէ ըլսի-
րես , Աստուած կը սիրեմ ըսելդ՝ սոււտ եղած
կըլայ , ահա այդ է վնասը :

Հ . Առաջ ըլլալս ինչի՞ն գիտես :

Պ . Ահա Յովհաննէս կը գրէ . « Երէ որ
ասիցէ՝ երէ սիրեմ զԱստուած , եւ զեղբայր իւր
ատիցէ , սուստ է » . Ա . Յովհ . Գ . 20.-“ Այն որ
Աստուած կը սիրեմ կըսէ ու իւր Եղանակը կապէ-
սուս է ” :

Հ . Եղանակը , այդ ի՞նչ վախնալիք խօսք էր
որ ըսիր :

Պ . Ի՞նչ վախնալիք խօսք ըսիր , վախնալիք
խօսքը դեռ ետքն է . Յովհաննէս կրկին կը
գրէ , թէ՝ « Ամենայն որ ատեայ զեղբայր իւր
մարդասպան է » . Ա . Յովհ . Գ . 15.-“ Ուր իւ
Եղանակը կապէ , մարդասպան է ” :

Հ . Աւելի եւս վախցուցիր զիս , ընկերու
չը սիրելով սոսիս եւ մարդասպան ըսիր :

Պ. Այս խօսքերը ես ինձմէ չեմ հնաւրեր, ապա Քրիստոսի ու անոր աշակերտին խօսքերն են. տակաւին շատ պատուէրներ կան, բայց ես զանց կընեմ. միայն Քրիստոսի մէկ վախնալիք խօսքը յառաջ պիտի բերեմ:

Հ. Ըսէ՞ նայիմ ի՞նչ պատուէր եւ ի՞նչ խօսք է, վասն զի Աստուծոյ պատուէրներուն ականչ չը դնող մարդը՝ Դաւիթ օձու կընրմանցնէ կըսեն. բայց պատճառը չեմ գիտեր:

Պ. Իմ եւ քարը ըստծ օձերը երբ թովիքը տեսնեն, մէկ ականչնին հողին կուտան, ու մէկ ականչնին ագիտվ կը գոցեն, որ ըրլայ թէ թովիքին ձայնը լսելով, թըսմին եւ մէկը չը կրնան կձել. ինչպէս որ Դաւիթ կը գրէ. « Որպէս իմի եւ քարքի զի խցեալ և զականցն իւր, զի մի՛ լուիցէ նա զայն քովչի ». Սաղ. Ծի. 6.-« Ի՞շ և արբ օյշը ն անուն պէս իրեն ականչը կը գոյի, որպէս զի լովիքն յայնը չը լսէ »: Կոյնպէս աշխարհամէր կամապաշտ մարդը ուր տեղ Աստուծոյ պատուէրը քարագուի, անկից կը փախչի, եւ կամ ականչ չը դներ, որ ըրլայ թէ լսելով խղճմուանքը արթըննայ և չարութիւն և կամ մէկուն վնաս չը կրնայ ընել ու իւր չար կամքը կատարել, եւ կամ իւր աշխարհային ուրախութեանը եւ փափկութեանը արգելք ըլլայ :

Հ. Ահա ես այդ պատճառաւ Աստուծոյ

պատուէրները չը լսելէ կը վախնամ, որ չըլլայ թէ օձու նմանիմ. ուստի որքան պատուէրներ կան, ըսէ՞ որ լսեմ:

Պ. Ըսէլիքս այս է, որովհետեւ դու մեր ստախօս ըսելուն բարկացար, հապա Քրիստոս ստախօս մարդուն սատանայի որդի կըսէ, ասոր ի՞նչ պիտի ըսես :

Հ. Ես իմ Աստուծածս բոլոր սրտով կը սիրեմ, այս տեղ սուտ չը կայ, որ սատանայի որդի ըլլամ:

Պ. Հիմայ քեզ մի բան հարցնեմ: Գուտունդ մէկ պատուաւոր մարդ գայ, ու քուվրայ շատ երախտիք ունենայ, պէտք է որ անոր աւելի պատիւ ընես. որովհետեւ անիկայ իւր երախտեաց փոխարէն պատիւ կը ինդրէ քեզմէ իւր մոնքովը. եւ եթէ դուն անոր երախտեացը վայելուչ պատիւ չընես ու միայն լեզուով ըսես թէ՝ ես զքեզ շատ կը սիրեմ, մեր տունը գարւոդ վրայ շատ ուրախացայ, իմ սիրոս քու վրայէն բնաւ չը պիտի վերցնեմ, աշխարհիս մէջ քեզմէ աւելի սիրած մարդ չունիմ և այն, արդեօք այն մարդը խօսքիդ կը հաւատայ, ոչ որովհետեւ ծախըով պատիւր ինսացեցիր, որ աչքով կը տէսնուէր, ու ձեռքով կը բռնուէր. հապա քերանէդ ելած հովին ինչպէս հաւատայ, որ օդին մէջ կը ցրուի, ոչ կը տէսնուի և ոչ կը բռնուի:

Հ. Այդ օրինակու մէկ յարմար օրինակ կերեւի, կուզեմ որ ատոր միտքը հասկցնես ինձ :

Պ. Մարդս մարդոց երեսը նայելով՝ անոնց գեղեցիկ կամ տգեղը ըլլալը միայն կրնայ գիտնալ, սիրու ամենեւին չը կրնար քննել. բայց իրեն պատիւ ընդունելիք տեղին իւր անձին վայելու պատիւ եթէ չը տեսնէ, բերանով կը սիրեմ ըսելուն չը հաւատար: Հապա մեր ամենաքարի եւ ամենագէտ Աստուածը, որ մեր վրայ այնչափ երախտիքներ ունի, ու մեր սրտին խորհուրդները կը քննէ, եւ իւր երախտեաց փոխարէն մեզմէ պատիւ կը պահանջէ, եւ մեք բնաւ երբէք պատիւ ըրած չենք, իւր պատուէրները պահած չենք, եթէ միայն լեզուով ըսենք “ Աստուած կը սիրեմ, Աստուածոյ երախտիքը չը մոռանար ”, միթէ Աստուած կը հաւատաց բերանէդ ելած ու օդը ցրուած հովին, ինչպէս որ Մաղաքիա կըսէ, « Որդի փառաւոր առնե զնայր, եւ ծառայ երկնչի ՚ի տեսանե իւրմէ. իսկ արդ՝ երէ հայր եմ ես, ո՞ր է փառքն իմ. եւ երէ Տիր եմ, ո՞ր է պատիւն իմ, ասէ Տիր » . Մաղաք. Ա. 6. — “ Ուրեն ի-ը հոլը պատի- իընէ . ո- ծառաւն ի-ը պիրոշէ կը վախայ. ելնէ ես յեր հայրն եմ, ո-ը ե իմ պատի- . ելնէ յեր պէտն եմ, ո-ը ե ինյա վահերդէ . իընէ Աստուած ” : Եւ ասկէց ՚ի զատ

մեր Քրիստոս տէրն ալ կը հրամայէ, « Զի՞ կոչէք զիս Տիր՝ Տիր, եւ զոր ասեմն ոչ առնեք ». Պուկ. Զ. 46. — “ Ինչ՝ ինչ Տիր, Տիր կը իանչէն, և ըսած խօսերու չէ՞ պահեր ” : Ա. Յապէս ընկ խօսքը նշանակութիւն չունի՝ եթէ գործքով չը սիրեն :

Հ. Կարծեմ այդ յանդիմանութիւնը զԱստուած չը սիրողներուն համար գրուած է, ինձ բան չը կայ այդ տեղ, ինչու որ ես իմ Աստուածս բոլոր սրտով եւ բոլոր մաքով կը սիրեմ:

Պ. Դու շատ կը պարծենաս, քեզ մէկ բան հարցնեմ, դու Աստուած տեսանձ ես:

Հ. Ո՛չ եղայր, Աստուած մվ կարող է տեսնել :

Պ. Հապա Աստուած տեսած չունիս ու չես կարող տեսնել, ինչպէս որ դու վկայեցիր, իսկ եղայրդ քու աչքիդ առաջ է և միշտ կը տեսնես, ու Աստուած ալ քեզ պատուիրած է քու ընկերդ անձիդ պէս սիրել: Ուրեմն դու Աստուածց պատուէրը չես պահեր, եթէ քու միշտ տեսած եղայրդ չես սիրեր, բնաւ չը տեսած Աստուածդ ինչպէս պիտի սիրես, ինչպէս որ Յովհաննէս կը գրէ. « Որ ոչ սիրէ զեղբայր իւր զոր տեսանէ, զիստուած զոր ոչն ետես՝ զիա՞րդ կարիցէ սիրել » . Ա. Յովհ. Պ. 20. — “ Միշ իրեն աւեած ելքայրը լուրջ իւն

այլո՞ւ իսրող է սիրել զԱստուած , որ բնաւ լը պէս-
ներ ։ Հիմայ հասկցա՞ր որ Աստուած սիրելուն
նշանը եղայրսիրութեան մէջ կերեւի .

ՇԱՀԻԴ ԺԵ .

Հ . Ինչո՞ր համար տասը պատուէրին
միջէն այս երկու պատուէրը՝ այսինքն զԱս-
տուած եւ ընկերը սիրելը մեծ ու առաջին
ըստ Քրիստոս :

Պ . Եթէ այս երկու պատուէրը հաստատ
պահես , տասը պատուէրն ալ կատարած
կըլլաս :

Հ . Ինչպէս երկու պատուէր պահելով՝
տասը պատուէրը կատարած կըլլամ :

Պ . Եթէ զԱստուած բոլոր սրտով սիրես ,
նախ՝ անոր անունը պարապ տեղը բերանդ
չես առներ , ու սուտ բանի համար զԱստուած
վկայ չես բոներ . Բ . կուռք չես շններ . Գ . շա-
բաթը , այսինքն կիւրակին սուրբ կը պահես-
մարմնաւոր գործերէն ետ կայնելով հոգեւոր
գործի կը պարապիս . Դ . հայրդ եւ մայրդ կը
պատուես : Տեսաբ որ հինգ պատուէրը կա-
տարած եղար :

Հ . Փառք Աստուծոյ ես կուապաշտ չեմ ,
որ կուռք շննեմ :

Պ . Կատ կը պարծենաս կուապաշտ ըրլա-
լրւդ վրայ . բայց Պօղոսի խօսքին նայելով՝
եթէ ագահութիւն ունենաս , այն ալ կու-
պաշտութիւն է . « Զայս տեղեկացեալ գիտա-
ջիք , քե ամենայն պոռնիկ , կամ պիղծ , կամ ա-
զան՝ որ է կուապարիշտ , ոչ ունի ժառանգութիւն
յարքայութեանն Քրիստոսին եւ Աստուծոյ » . Եփե-
կ . Ե . « Ասիկայ առէի գիտեւ , որ բոլը պահենիները՝
պիգեւը ու ագահները , որ կատաղալու էն , մէր Քրիւ-
գուին և Աստուծոյ արքայութեան մէջ բաժին ընկնու-
Հ . Հապա բնչ ընենք , եղայր , անօթիք
ու մերկ պտըտինք , վաստակ չընենք :

Պ . Անօթիք ու մերկ ինչո՞ւ պիտի պատիս .
քու ապրուստիգ համար առեւտուրիդ ար-
գելք չը կայ սուրբ գիրքերուն մէջ , ինչպէս
որ Պօղոս կըսէ . « Նահավաճառ մեծ աստուած-
պաշտութիւնն է՝ բաւականութեամբ հանդերձ » .
Ա . Տիմո . Զ . 6 . — « Բաւականութեամբ առեւուրը
մէծ ասպուածպաշտութեն է » :

Հ . Պօղոսի այդ խօսքը շատ լաւ է , բայց
իմ ծախքս շատ կըլլայ , բնչպէս քիչ վաստա-
կով բաւականանամամ :

Պ . Պօղոս քու շռայլ ըլլալ եւ այդպէտ
ըսելդ գիտէ եղեր , որ կըսէ թէ « Զի ոչ բերաք
ինչ յաշխարհն , եւ ո՛չ տանել ինչ կարացուրք .
այլ ունիմք կերակուր եւ հանդերձն , եւ այնու զա-
տացուրք : Խակ որք կամինն մեծանալ՝ անկանին

՚ի փորձութիւն եւ յորովայր » . Ա. ՏԻՄ. Զ. 7-9.
— “ Ա. յս աշխարհու բան մի ըստելինս և բան մի աւ չենս կրուր առանձիւ, հապա ու-ութելու կրակիրը և հագունելինս լայներ ու-ուինս, անով բաս-ականանանս, ով որ մժծուալ էր-էր, գրքու-լեռն և որոգայի մէջ կիւնայու ” :

Պօղոսի խօսքէն այս կը հասկցուի թէ ,
քու փորդ կշտանալու չափ կերակուրով , եւ
մերկութիւնդ ծածկելու չափ լաթով եթէ
բաւականանաս , շատ ծախք չես ունենար եւ
քիչ վաստակով գոհ կը լինիս . ագահութիւն
եւ արծաթմախրութիւն պէտք ըսլար որ ընես .
բայց քու ծախքդ չափաւոր ուտելիքիդ ու
չափաւոր հագուելիքիդ համար չէ :

Հ. Հապա ինչու համար է :

Պ. Ամէ, որ ծախքերուդ տեղը ցոյց տամբ
քեզ. նախ՝ չափէ աւելի անուշ և պարարտ կե-
րակութներ ուտել կուզես, գինետունները յա-
ճախնել, քնարներով, սրինքներով ու թմբուկ-
ներով, եւ անսպարկեցու խաղացողներով ժա-
մանակ կանցնես : Բ. չափէ աւելի ծանրագին
լաթեր պիտի հագուխս, անդամանդ մատա-
նի, եւ կամ ծանրագին ժամացոյց ու մուշ-
տակ պիտի ունենաս : Գ. գեղեցիկ դարպաս-
ներ եւ սենեակներ պիտի շնուս, ու փառա-
ւոր պարտէղներ պիտի զարդարես : Դ. այս
աշխարհիս մէջ մեծ անուն պիտի ժառան-
գես ու մեծ պատիւ գտնելու համար շատ

ստակներ պիտի ցրուես : Ե . աղքատներուն
բարկանալով մնոնց վրայ դատողութիւն ը-
նես , գատարաններու գռները կաշառ կեր-
ցընես այս կամ այն մարդուն յաղթելու , եւ
խօսքդ քալեցնելու եւ չար կամքդ կատարե-
լու համար : Զ . կինդ , կամ աղջիկդ եւ կամ
հարսդ պիտի զարդարես կուռքի պէս , ոս-
կիով արծաթով , անդամանդ ծաղիկներով
եւ մատանիներով , եւ մետաքսեզէն լաթե-
րով , որ տեսնողին մեծ մեղաց մէջ մտնա-
լու պատճառ ըլլաս և այլն : Ա . համար հա-
մար է քու ծախիքդ , ասոնք բոլորը սոսկով
կըլլան , ու քիչ ասուկով ըլքալեր քու բռնած
գործդ . աշխարհիս բոլոր սոկին ու արծաթը
քեզ որ տան , աչքդ ըլ կշտանար , գեռ պա-
կաս կուգայ ծախիքիդ , ասոր համար քիչ վաս-
տակով չես բաւականանար : Հիմա հասկցա՞ր
կուսպաշտ ըլլալդ , ինչպէս որ Յովհաննէս ալ
կըսէ . « Որդեակիր , պահեցի՛ք զանձինս ՚ի կուա-
պաշտոքենէ » . Ա . Յամշ . Ե . 21. — « Ուրեա՞յնէր ,
յեր անյը կուսպաշտ լինէ եւ պահեցէ » : Ա . յա-
խօսքը ըլ կարծես թէ կուսպաշտներուն գրս-
ուած է , այլքրիստոնէից մեր ըսած արծաթ-
սիրութենէն ու վերը պատմած չափազանց
ծախիքերէն գդուշացնելու համար : Նաեւ
Պօլոս կըսէ . « Զի արևատ ամենայն ջարու-
թեան արծարսիրութիւնն է » . — « Բոլը Ձեզ

ցըներ . Պ . անոր համար սուտ չես վկայեր .
Ե . անոր ունեցած բաներուն աչք չես տնկեր
ու ցանկար :

Հ . Աթէկ մարդ այդ տասը պատուերը լիւ
կընայ պահել . որքան ջանայ մէկ երկու պա-
տուեր պակաս կը մնայ , այդ վեաս ունի :

Պ . Այս բանը ինձ մի հարցներ , Յակո-
բոսին հարցմաւր որ քեզ պատասխանէ . «Որ սր
զամենայն օրինան պահից , եւ միով իւրի ինչ
գրից , եղին ամենայն օրինացն պարտապան » .
Յակո . Բ . 10.-« Ու ո՞ր բոլոր պատուերը պահէ
ու մէկը պահան լողու , բոլոր օրենքին պարտական կը լսայ » :

Հ . Եթէ այդպէսէ , իմ բանս շատ գրե-
ուարէ , վասն զի թէպէտ ես շնութիւն , գո-
ղութիւն չեմ ըներ , մարդ չեմ մեռցներ ,
եւ սուտ չեմ վկայեր . բայց ոսկիի , արծաթի
եւ աշխարհիս բաներուն կը ցանկամ ու կը
սիրեմ . ուրեմն բոլոր օրէնքին պարտական
եղեր եմ :

Պ . Այս աշխարհասիրութեան պատաս-
խանը թող կենայ , դորս մասին վերջը պիտի
խօսիմ . սակայն չորս բան չընելուդ համար
պարծեցար իբրեւ չընող , կարծեմ անոնց բո-
լորն ալ կընես ու ընելդ չես գիտեր :

Հ . Ես սուտ չեմ պարծենար , յիրաւի որ
այդ չորս մեղքերը բնաւ գործած չեմ :

Պ . Դուն գողութիւն ըսելով Բնէ կը հաս-

արմագը արծալսիրութիւնն է » ըսելէն ՚ի զատ ,
այս մարդկային բնութիւնը միշտ մեծութեան
ցանկացող ու մեծամիտ ըլլալը գիտնալով՝
Տիմոթէոսին կը գրէ . « Մեծատանց որ են յայսմ
աշխարհի՝ պատուեր տաշիր՝ մի՛ հապատանալ
եւ մի՛ յուսալ ՚ի մեծութիւն սնուտի , այլ յԱստ-
ուած՝ որ տայ մեզ զամենայն առատապէս ՚ի վա-
յելէլ . զբարիս գործել , մեծանալ գործովք բարու-
թեան ... զանձել անձանց հիմն բարի ՚ի հանդեր-
ձեալսն . զի բուռն հարկանիցեն զաշմարիտ կե-
նացն » . Ա . Տիմո . Զ . 17-20.-« Այս աշխարհիս մէծա-
պունկուն պատուեր ուո՞ր , որ ը հղարդանան , ո-
իլէնց ուո՞ր ու ժո՞ւճ մէծունեան չը յուսան . Հաղու-
յացերնին Աստուծոյ վըայ դնէն . ու բարեփործունեան
փործեն և բարեփործունեանը մէծնան , որ այն աշ-
խարհին մէջ ճշխարհիս կեանք ունենան » :

Ճ Ա Ի Ի Ղ Ժ Զ .

Հ . Ա.ՍԿՅԱՅ որ տասը պատուերին հինգը
Աստուած սիրելով կը կատարուի . հապա հինգը
ինչով կը կատարուին :

Պ . Հինգ պատուերն ալ ընկերդ սիրելով
կը կատարուին . նախ եթէ ընկերդ քու անձիդ
պէս սիրես , անոր կնոջը չես ցանկանար . Բ .
անոր ապրանքը չես գողնար . Գ . զայն չես մեռ-

կանաս . լեռները մարդ մեռցնել , ապրանքը
առնել . Եւ կամ տանը պատը ծակել , միջի
ապրանքը կողոպտելը կը կարծես : Մինակ այդ
չէ գողութիւնը , հապա մէկ դրամի չափ Ե-
թէ զրկողութիւն ընես , գիտութեամբ ու-
րիշն ապրանքը քու կողմդ անցնես , կամ մի
պարզամիտ մարդ քովդ Եթէ գայ , ուրիշն
տուածէդ Եւ կամ արժածէն աւելի տաս ,
Եւ կամ գէշը աղէկի տեղ տաս , Եւ կամ կան-
գունը պինտ քաշելով չափես . նաեւ աւելի
պակաս չափ , այսինքն՝ կենդինար , լիտր , հո-
խայ , տրամ , կշիռ , կանգուն գործածես , ա-
սոնց բոլորն ալ վերը պատմած գողութեան
հաւասար գողութիւն են :

Հ . Այդպիսի փոքր բաներն ալ մեծ գո-
ղութեան հաւասար են :

Պ . Այս , ահա Քրիստոս կը հրամայէ .
« Որ 'ի փոքրոն անիրան է , եւ 'ի բազմին անի-
րան է » . Ղուկ . ԺԶ . 10 . « Քիչ բանն մշ ա-
նիրան ելլը՝ շատին մշ ալ անիրան կըլլայ » :

Դուն աղեկ գիտես որ լեռները մարդ
մեռցնել , ապրանքը առնել , Եւ կամ տանը
պատը ծակել , միջի ապրանքը կողոպտելը
շատ դժուար բան է Եւ մանաւանդ վտան-
գաւոր . կարելի է որ բռնուիս , կամ մեռցը-
նեն Եւ կամ շղթաներով կապուած բանտը
դնեն երկար ատեն . ասոնցմէ վախնալով գո-

զութիւն չես ըներ , կամ պատիւդ չը կոտրե-
լու համար , ոչ թէ Աստուծմէ վախնալուդ
համար . բայց այդպիսի զրկողութեամբ ծա-
ծուկ գողութիւն ընելու չես վախնար , ինչու
որ գիմացի խաբած մարդդ չը գիտէ քու գու-
զութիւնդ , որ վախնաս և կամ ամաչես պա-
տիւդ կոտրելէն . ասոնք մեծամեծ գողութեան
հաւասար են , ինչպէս որ Սողմնն կըսէ .
« Կղիո մեծ եւ փոքր՝ եւ չափ կրկին՝ պիղծ են
առաջի Աստուծոյ երկորեան » . Առակ . Ի . 10 .
— « Մէծ և փոքր չելլէ երկուան ալ Աստուծոյ ա-
ռաջ պիղծ են » :

Հ . Առորդ գիրքերուն Եւ քու ըսած խօս-
.քերուդ Եթէ նայինք , բնաւ մէկը այդպիսի
գողութենէն ազատ չէ , քանի որ առեւտուրի
մէջ է , Եւ հիմայ հասկցայ որ գողութիւն
կընեմ եղեր . վախնամ թէ միւսներն Եւս
մի առ մի պիտի հստատես , բայց մարդ չեմ
մեռցուցեր ամենեւին :

Պ . Իմ վկայներս հասարակ մարդիկ չեն
որ չընդունիս . ահա լսէ Յովհաննիսին , որ կըսէ
« Ուշ իր ելլայլը կառէ , ճարտապան է » , դուն
կը կարծես թէ մարդ մեռցնելը մինակ թու-
րով , գանակով մորթել , հրացանով զարնել ,
Եւ կամ վիզը սխմելով խեղելն է . յիրաւի
օրէնքէն վախնալով չես ըներ այդ ամենը ,
բայց եղաւորդ ատելու Եւ չը սիրելու չես

Վախնար . որովհետեւ աշխարհի օրէնքը առանց բան չըսեր . միայն Աստուած կը բարկանայ , Աստուածմէ ալ վախ չունիս սկզբէն , լմցաւ բանը : Տեսա՞ր որ բնաւ չը գիտած տեղդ մարդասպանութիւնն ալ վրադ հաստատեցաւ . բաց աստի զրկողութիւնն եւս մարդասպանութիւնն է :

Հ . Զրկողութիւնը ի՞նչ է , հասկցուր ինձ :

Պ . Մարդոց վրայ անհիմն գատտողութիւն , զրպարսութիւն ընել , գէշ անոնն հանել , բանուորին վարձքը կորել , խեղճ միտմիտ մարդոց ունեցած ապրանքը , տունը , արտը , եւ կամ այդին անիրաւութեամբ ձեռքէն առնել , եւ կամ խեղճ աղքատները որպէս զի միշտ վախնան քեզմէ , հանապազ կեղեքէլ , սիրոց ցաւցնել , մեծ սպաննութիւնն է . ինչպէս որ Յակովոս կըսէ . « Այսուհետեւ , մեծատունք , լացէ՛ք եւ ողբացէ՛ք ՚ի վերայ բջուառուրեանցն , որ գալոց են ՚ի վերայ ձեր : Զի մեծուրիւնդ ձեր յոչինչ է , եւ հանդերձ ձեր կերակուր ցեցոյ , արծար ձեր եւ ոսկի՝ ժանգանար , եւ ժանգն նոցա . . . կերիցէ զմարմինս ձեր . . . : Զրկեցէր եւ սպանէր զարդարն , որ ոչ էր ձեզ հակառակ » . Յակոս . Ե . 1 . — « Ասկէ Եթե , ով մեծապունենէր , լայէս և ոլքայէ՛ս յէր վրայ գալէ՛ս լըլունանեներուն համար : Վասն զի յէր մեծունենէլ ոչնչէ , յէր լունելը ցեցը պէտի ու-ուկ . յէր արծանը

Եւ ոսկին պէտի յանդուին ու անոնց ժանդը . . . յէր մարմինը պէտի ու-ուկ . . . : Ձեւ չը հակառակող անմեղը լուսականէցիւ :

Ճ Ա Կ Ի Ղ Ժ Է :

Հ . Խնջո՞ր համար զրկողութիւնը մարդասպանութիւն սեպած է :

Պ . Մէկ մարդ եթէ մեռցնես , մէկ անգամ էն կազմատի աշխարհքէս . բայց եթէ մէկուն անունը կոտրես , որ պատուազուրկ ըլլալով առեւտուր չը կրնայ ընել , եւ կամ ունեցած ապրանքը անիրաւութեամբ ձեռքէն առնես , որ վերջին աղքատութեան մէջ իյնայ , այն մարդը , քանի անգամ որ կորսնցուցած ապրանքը կամ պատիւր միտքը բերէ , այնքան անգամ կը մեռնի սրտին կակիծէն , այս պատճառաւ սպանութիւն սեպած է :

Հ . Ինչպէս որ վերը ըսինք թէ , այդպէս փոքր գողութենէ ոչ մէկ մարդ ազատ չէ , նյոնպէս այս տեսակ մարդասպանութենէ ազատ մարդ չը գտնուիր , բայց աշխարհասիրութեանս համար ի՞նչ պիտի ըսես , որց մասին խոստացար պէտք եղածը խօսիլ :

Պ . Ես ի՞նչ պիտի ըսեմ , գուցէ իմ ըսածիս չը հաւատասա : Գնա՞ Յակովոսին ու Յով

Հաննէսինք քով , անոնք լիովին գրեր են , աւ նոնցմէ սորվէ :

Հ . Ես զանոնք ուր պիտի գտնեմ և հարցընեմ , ես քու ըստածիդ ալ կը հաւատամ , չես նայիր մինչեւ հիմայ ինչ որ ըսիր հաւատացի ու ընդդէմ ըսկեցայ , ասոր ալ կը հաւատամ , դուն հասկցուր :

Պ . Յակովըս կը գրէ . « Շնացո՞ղք , ո՞չ զիտէք՝ զի սէր աշխարհիս թշնամուրին է առ Աստուած . զի որ որ կամիցի սիրել զաշխարհ , թշնամի առնել զանձն Աստուածոյ » . Յակո . Պ . 4.- « Ո՛վ շնացո՞ղէր , չը գիտէ՞՞ որ աշխարհասիրո՞նիւնը Աստուածոյ դէմ թշնամունիւն է . ով որ աշխարհը սիրել ի՞ո՞լէ , ինչը լինը Աստուածոյ թշնամի կընէ » :

Գնա մտածէ , տես թէ ո՞քան վախնալիք բան է , ինչու որ մէկ մարդու թշնամումիւնը եթէ Աստուածոյ հետ ըլլայ , այլ եւս անոր վերջի վիճակը ի՞նչ խեղզ կըլլայ . վասն զի տասը պատուէրին « ի՞նչ » պահած որ ըլլաս ի՞նչ օգուտ . այս մէկ աշխարհասիրումիւնդ բաւական է զքէվ Աստուածոյ թշնամի ընելով կորսնցնել :

Հ . Յովհաննէս ինչ կըսէ :

Պ . Ար' սիրեք զաշխարհս , ես մի' որ ինչ յաշխարհի է . երե որ սիրե զաշխարհ , ոչ է 'ի նմա սէր Հօր » . Ա . Յովհ . Բ . 15.- « Աշխարհը , և ինչ որ աշխարհիս մէջ կայ մի' սիրէ , իէ որ մէկը աշ-

իարկէց սիրէ , Հօր Աստուածոյ սէրը անոր սրային մէջ լինար » : Տեսա՞ր որ Յովհաննէսն ալ Յակովըսին պէս կըսէ , եւ Յակովըսին խօսքը այս տեղ կատարեցաւ . « Բոլը պատուէրը պահմէս ու մէկը ընկց ընեւ , Բոլը օրէնքին պարգական կըլլան » :

ԵԱԼԻՒՂ ԺԼ .

Հ . Եղիսաբէր , ինչո՞ւ համար աշխարհասէր մարդոց շնացող կըսէ Յակովըս :

Պ . Ես առաջքեղ մի բան հարցնեմ . հասարակօրէն շնացող որո՞ւ կըսեն . ասոր պատասխանը տուր :

Հ . Ով որ իւր ամուսնոյն վրայէն սէրը վերցնէ ու ուրիշ մէկուն տայ , անոր շնացող կըսեն :

Պ . Աղէկ պատասխան տուիր . ահա մենք եւս բոլը սրտով զԱստուած սիրելու պարտական ենք . այն սէրը Աստուածոյ վրայէն վերցրնէնք ու այս աշխարհիս ոչ ինչ բաներուն վրայ եթէ ձգենք , մենք ալ շնացող կըլլանք , եթէ մարդս իւր կնիկը սիրելու պարտական է , ինչպէս որ Պօղոս կը պատուիրէ . « Արք , սիրեցէք զկանայս ձեր » . — « Ո՛վ մարդէի , յեր ինէն նէր սիրեցէն » . և այդ պարտականութեան դէմ մեղանչելով՝ շնացող կըլլայ , հապա զԱստուած

սիրելիք սէրը այս աշխարհիս բաներուն որ
տամիք, չնացող ըլլալնուս կասկած կը մնայ:

Հ. Աստուծոյ սէրը այր եւ կնոջ սիրժ կը
նմանցնես:

Պ. Այս, ինչպէս Եսայի կը գրէ . « Զոր օ-
րինակ ուրախ լինի փեսայ առ հարսին, այն-
պէս ուրախ լիցի Տէր 'ի քեզ » . Եսայի կԲ. Յ.
— « Ինչո՞ւ ո՞ր գիւղյն հարսին հէ ա կողախանայ,
նոյնո՞ւ Տէրը ո՞ո՞ վրայ պիտի ո՞րախանայ ո՞ : Եւ Բ.
Յովհաննէս մկրտիչ Քրիստոսի համար կըսէ
աշակերտներուն . « Որ ունիցի հարսն . նա է
փեսայ » . Յովհ. Գ. 29. — « Ով որ հարսն ո՞նի,
գիւղյն անիկայ է ո՞ : Եւ Գ. Պօղսս կը գրէ, « Զի խօ-
սեցայ զձեզ առն միում, իբրեւ զկոյս մի սուրբ՝
յանդիման կացուցանել Քրիստոսի, Բայց Երկնջիմ,
գուցե որպէս օճն խաթեաց զեւա խորամանկու-
թեամբ իւրագ՝ ապականեսցին միտք ձեր 'ի միա-
մտուրենն որ ՚ի Քրիստոս » . Բ. Կորն. ԺԱ. 2.
— « Որովհետեւ պիտի նշանէմ յիշլ մէիս մը, սո՞րբ
իոյնի նը պէս Քրիստոսի բիւմաց պիտի իշխեցնէմ: Բայց
իշխանամ, լուլայ որ ինչպէս օյը իշը խորամանիո՞ի-
նալը մը նախամայրը՝ Ե-ան խաբեց, Յեր միտքն ալ մո-
ւու Քրիստոսի մասին յիշը ո՞ո՞նեցած միամբո՞լիւմբը ո՞ :

Հ. Այդ ըստ հարսն ու փեսայն ո՞վ պի-
տի ըլլայ :

Պ. Այս խօսքերը մարմնաւոր խօսքեր չեն,
այլ հոգեւոր . հարս ըստը մեր հոգին է, ու

փեսայն ալ Քրիստոս է . դատաստանի օրը երբ
Քրիստոս, արդար դատաւորը գայ դատաս-
տան ընելու, արդարներու հոգին նոր հարսի
պէս պիտի զարդարէ լուսեղէն լաթերով,
ինչպէս Եսայի կըսէ . « Ցնծացէ անձն իմ 'ի Տէր,
զի զգեցոյց ինձ հանդերձ Քրիկութեան եւ պատ-
մուման ուրախութեան, իբրեւ փեսայի եղ ինձ
պսակ, եւ իբրեւ հարսն զարդու զարդարեաց
զիս » . Եսայի կԱ. 10. — « Իմ անյ. Տէրով պիտի
ցնծայ, ինչ- ո՞ր ինչ դրէ- լիւմ լունէր հագո- ւոց-
գիւղյի պէս իմ գլուխ- պատի ուրա- , ո՞ւ հարդի պէս
լորդարեց զիս » :

Եւ այն հարսի պէս զարդարուած հոգի-
ներուն փեսայն Քրիստոս է, իր հետը առնե-
լով կը տանի խոստացած արքայութիւնը՝ ու-
միշտ անսեց վրայ կուրախանայ . ահա այս
խօսքն է որ Եսային կըսէ . « Ինչո՞ւ գիւղյն ի-ը
հարսին հէ ա կողախանայ, այնո՞ւ Տէրը ո՞ո՞ վրայ
պիտի ո՞րախանայ » :

Հ. Այդ մէկ վկայութիւնով կիսան հաս-
տատել :

Պ. Ա. կայն պատրաստ է՝ ահա Մատթէոս
կը գրէ . « Ես 'ի մէջ զիջերի եղեւ բարբառ . Ահա
փեսայ զայ արի'ք ընդ առաջ նորս . . . եկն փե-
սայն եւ պատրաստքն մտին ընդ նմա 'ի հարսա-
նիսն, եւ փակեցաւ դուռնն » . Մատ. ԻԵ. 6. —
« Գիշերուան մէջ յայն մը եկաւ . Ահա՝ գիւղյն ի-

Գայ առաջը ելք ։ ։ ։ կեսայն եկաւ պարասար գըտ-
նողները անոր հետ ՚ի մասին հարսանիքի պողուց մասն,
ու դուրս իւհուեցա ։

Հ. Աստաց խելքս հասաւ, բայց մի ու-
րիշ հարցմունք եւս ունիմ. ինչու աշխարհա-
սէր մարդոց համար Աստուծոյ թշնամի կըլ-
լան, կըսէ Յակոբոս :

Պ. Վերը պատմած այր կամ կին, եթէ
իւր բնական սէրը վերցնէ ու ուրիշ մը վրայ
ձգէ, զիրար կատեն, եւ իրարու թշնամի
կըլլան. զօր օրինակ այս մարդկային բնու-
թիւնը ՚ի բնէ հետէ աղէկ բանի և գեղեցիկ
և անուշ բանի ցանկացող է, ինչպէս որ մեր
նախամայրը Եւան ըրաւ, « Եւ ետես կինն զի
բարի եր ծառն ՚ի կերակուր եւ հաճոյ աճաց
հայելոյ, եւ գեղեցիկ ՚ի տեսանել, եւ առ ՚ի պտղոյ
նորա, եւ եկեր ». Ծնն. Գ. 6.- « Կնիլը նայեցա-
որ ծառը շատ աշոր է ու աշայ գեղեցիկ իւրեւնայ. ։
անոր համար պատշաճն առաւ ու իւրա - ։ Եւ Բ. Պաւելթն ալ Աստուծոյ որքան գեղեցիկ ու ա-
նուշ խօսքեր ունենալը մեզ կիմացնէ : Եթէ
աղէկ բան փնտուող ենք զանիկայ սիրենք ու
անոր անուշ ու գեղեցիկ պատուէրներուն հե-
տեւինք. « Յանկայի ենա քան զոսկի են քան զա-
կանս պատուականս բազումս, քաղցր ենա քան
զմեղու խորիսի ». Սաղ. ՓԸ. 11.- « Անիլայ յան-
իլլէ է ոսինքն և անդամանդ քարելէն ու ելլ . և մէ-

շն անուշ է » : Եւ Գ. դպիրին մէկը Յիսու-
սի հարցուց, « Վարդապետ բարի, զի՞նց արա-
րից զի զկեանսն յափտենականս ժառանգեցից » .
— « Բարի վարդապետ, ի՞նչ ընեմ որ յանիւնական
կեանս ժառանգեմ » . Քրիստոս նայեցաւ որ
այդ մարդը աղէկ բան կը փնտուէ, հարկ ե-
ղաւ որ աղէկին ովլ ըլլալը հասկցնէ, ուստի
ըստաւ . « Զիք ոք բարի՝ բայց մի Աստուծած » .
Մար. Ժ. 17.- « Միայն Աստուծուն է բարի » : Եւ
որովհետեւ աղէկ բան կը փնտուես, այն է
միայն ըսելով պատուիրեց . « Պիտի սիրեւ հո-
գէր Աստուծուն ու բոլոր բարով, բոլոր անյով, ո-
բոլոր նաօւ և այն » :

Տեսար, ինչպէս սաստիկ կը պատուիրէ
զԱստուծած սիրելը. ուրեմն այդ սէրը եթէ Աս-
տուծոյ վրայէն վերցնենք ու այս աշխարհիս
ոչինչ բաներուն վրայ ձգենք, Աստուծոյ թըշ-
նամի եւ շնացող չենք ըլլար. ահա ասոր հա-
մար Յակոբոս աշխարհասէր մարդոց շնացող
եւ Աստուծոյ թշնամի ըստաւ :

Հ. Թիէպէտ ես զԱստուծած բոլոր սրտով
կը սիրեմ, բայց փոքր ինչ աշխարհիս փառքն
ալ կը սիրեմ, ասիկայ վնաս ունի :

Պ. Վերը ըսինք Քրիստոսի ըսածը թէ.
բոլոր զգայարանքներով կը հրամայէ զԱս-
տուծած սիրել. գուրաը մէկ զգայարանք չը
թողար, որ անուլ ալ աշխարհքի բան մը

սիրես, Եթէ աշխարհքն ալ սիրես, բուրը սրտով զԱստուած սիրած չես ըլլար. քնաւ լսած չեմ Քրիստոսի ըսածը, թէ «Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել, կամ զմին ատիցէ եւ զմիւն սիրիցէ, ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամոնայի ». Մատ. Զ. 24.-« Մէկը Երկու պէրոշ ծառայութեն չը ի՞նար ընել, իսմ մէկը պէտի առեւ ու մէ-ու սիրէ, չէս ի՞նար Առաջնայ ծառայել ու ապրանդի » :

Հ. Երկու տէր կը յիշէ Քրիստոս, մէկը Աստուած է, միւսը ո՞րն է :

Պ. Մէկ մարդ որու որ ծառայէ, անիկայ անոր տէրը կը լլաց . Եթէ դու Աստուծմէ ՚ր զատ ուրիշ մէկուն եւս ծառայես, այսինքն՝ սատանային, տիրոջդ մէկն եւս սատանային կը լինի : Մի անգամ մտածէ, այդ երկու տիրոջդ ի՞նչպէս ծառայութիւն պիտի ընես, ինչու որ մէկզմէկու հակառակ են, միաբանութիւն չւնին, ինչպէս որ Պօղոս կըսէ : « Զի՞նը միաբանութիւն է Քրիստոսի ընդ Բելիարայ » . Զ. Կորն. Զ. 15.-« Ի՞նչ մաքանութեն ո-նի Քրիստոս՝ Բելիարին հէտ » : Եւ ասոնք միմեանց հակառակ կը հրամայեն իրենց հնաղանդող ժողովորդոց :

Հ. Ի՞նչպէս հակառակ կը հրամայէն :

Պ. Քրիստոս կը հրամայէ թէ քու թըշնամիդ սիրէ, ասոր համար Եսայիին ըսածը շատ յարմար կուգայ քու գործոցդ : « Ժողովուրդս այս շըր»

կըսէ, քու սիրելիք ընկերդ ատէ . Քրիստոս կը հրամայէ՝ ունեցած ապրանքդ աղքատներունք բաշխէ, եւ սատանայն կըսէ, աղքատներունք ձեռքը գտնուած բաներն առ ձեռքերէն . Քրիստոս կը հրամայէ՝ մէկ երեսիդ որ զարնեն, միւսը դարձուր, սատանայն կըսէ՝ քեզ ապտակողը՝ Եթէ ձեռքէդ գայ մեռցուր . Քրիստոս կը հրամայէ՝ նեղ դուռը մտիր, որ լսյն եւ ընդարձակ արքայութիւնը երթաս . Եւ սատանայն կըսէ, լան դուռը մտիր որ նեղ եւ անձուկ, մութ եւ խաւար դժոփքը երթաս . տեսար թէ ինչպէս հակառակ են . դուն ասմաց որո՞ւ ըսածին պիտի հնաղանդիս, և որո՞ւ կամքը կատարես . հնար չէ որ ասոնց երկութիւն հաճայ ըլլաս . այլ անշուշտ ասոնց մէկը պիտի բարկացնես :

Հ. Փառ լիցի, ես Աստուածս չեմ բարկացներ՝ այլ սատանայն կը բարկացնեմ եւ Աստուծոց կը հնաղանդիմ :

Պ. Դուն սատանայն չես բարկացներ եղ բայր, առանց գիտնալու զԱստուած կը բարկացնես, վամն զի քու բռնած գործերուդ բոլորը սատանային կամացը հաճայ գալիք բաներ են. զԱստուած միայն լեզուով կը սիրես եւ գործքով սատանայն կը պատուես . ասոր համար Եսայիին ըսածը շատ յարմար կուգայ քու գործոցդ : « Ժողովուրդս այս շըր»

քամբք պատուեն զիս. եւ սրտիք իւրեանց նեռացեալ մեկուսի են յինէն » . Եսայի իթ. 13.-“ Այս ժողվը-ը բերանով կը պարուել զիս, ու սրբով հեռայած է ինչմ “ : Տեսաբ եղբայր, լեզուով զԱստուած պաշտող, ու գործքով աստանային կամքը կատարող ժողովրդոց համար Աստուած ինչպէս գանգատ կընէ :

ՇԱՀԻԴ ԺԹ.

Հ. Եղբայր, հապա ես ինչ պիտի ընեմ, այդ ըսած մեղքերէդ զիս ազատ կը կարծէի, որովհետեւ չէի գիտեր թէ զրկողութիւնը եւ կամ եղբայրը ատելը մարդասապանութիւն են, նոյնպէս աշխարհասիրութիւնը՝ շնութիւն եւ Աստուծոյ թշնամութիւնը ըլլալն ալ չը գիտէի, նաեւ աւելի պակաս չափ, կենդինար, լիտր, հոփայ, տիրեմ, կշեռ, կանգուն գործածելը մեծամեծ գողութիւնը ըլլալն եւս չէի գիտեր . վասն զի ինձ խրատ տուողները այդպէս փոքր բաներէն չէին ըդգուշացներ :

Պ. Ի՞նչ ըսեմ քեզ այդպիսի խրատ տրողներուն . այդ ցաւը իմ գլուխս ալ կայ, եղբայր : Վահնամ թէ սուտ մարդարէներու հանդիպեցար :

Հ. Ո՛չ եղբայր, սուտ մարդարէ չէր զիս խրատողը, հապա իմ ծնողքս էր . ոչ մէկ օր ըստին ինձ թէ այս բանը մեղք է մի ըներ, այլ միշտ խստիւ կը պատուիրէին թէ սուակ շահիր :

Պ. Երանի քեզ, որ ծնողքդ մեղքէ չեն զգուշացուցեր, հապա ծնողք կան որ իրենց զաւակներուն մեղքէ չզգուշացնելէն զատ մեղք ալ կը սորվեցնեն իրենց զաւկին . վասն զի քանի որ փոքրիկ տղայ է և դեռ նոր լեզու կելէ, ծնողքը կամ եղբայրը, և կամ քցրը, կամ հօր քցրը, եւ կամ մօր քցրը եւ այլն, կսկսին տղային փոխանակ Աստուծոյ անունը սորվեցնելու, հայհոյութիւն և անարգել սորվեցնել . և շատ աշխատանքներով, շաբար և կամ ուրիշ բան խոստանալով՝ այս կամ այն մարդուն նախատել տալ . երբ տղայն կը սովորի ու կանարգէ, կը հայհոյէ իրենց կամցը համեմատ, այն ատեն շատ խնդալով ու ծիծաղներով տղային բերանը կը պագնեն ու խստմունքնին ալ կը կատարեն . թէպէտ իւրենց զուարձախօսութեան և զբօսանաց համար կընեն այս բաները, բայց այն տղային սիրու ձերմակ եւ կակուղ մետաքսի կը նըմանի, ինչ տեսակ ներկ որ գպչէ, կը բռնէ եւ թող չը տար, մանաւանդ իւր ծնողքէն առած ներկը շատ դժուար թող կուտայ,

զոր օրինակ աշխարհօրէն կըսեն թէ « Մարդոյ իրաւ հոգոյն ներաւ կըլլայ » ահա հոգւցն տակը եղած կիրքը ծնողըէն սովորած բաներն են, որ բնաւ չելքը մինչեւ որ հոգին ելէ : Եւ երբ տղայն մի քիչ մեծնայ՝ դպրոց երթալու ժամանակը գայ, հայրը կառնէ տղայն դպրոց կը տանի . և ոմանք ալ վարժապետին կը պատուիրեն թէ այս տղային հոգ տար, ես շատ կարդացող չեմ ուզեր, քահանայ չպիտի ընեմ, միայն թէ գրին, թուաբանութեան և հաշիւին աղէկ ջանք ըրէ, մեզ պէտք եղածները ատոնք են, մէկ օր առաջ դպրոցէն հանելդ նայէ կրսէ ու կը ձգէ կերթայ: Եւ երբ մի քանի ժամանակ դպրոց երթալ գալով փոքր ինչ գիր եւ հաշիւ կը սովորի, շուտով դպրոցէն կը հանէ անմեղ տղայն ու կը տանի իւր գողութեան տունը, սյամինքն՝ խանութը, եւ կոկոի իրեն բոլոր գողութեան և նենդութեան ճամբաները սորվեցնել տղային: Ա. սուտ խօսիլ եւ սուտ երդումներով համոզել ու գէշը աղէկի տեղ տալ. Բ. կանգունը պինդ քաշել. Գ. ծանր եւ կամ թեթեւ լիտր գործածել, ծանրով առնել ու թեթեւով տալ, եւ այս պէս շատ բաներ կը սորվեցնէ . վասն զի հօրը ջանքը տղուն ստակ շահելն է . ինչպէս կուզէ թող ընէ, կուզէ արքայութիւն երթայ կուզէ դժոխք . հոգը չէ: Բոլոր մարդիկ դաւկի

համար կը ջանան ու կը փափաքին, ոչ թէ իրենց գաւակը Աստուծոյ պատուերը պահէլ ու արքայութիւն երթալու համար, հապա՞ առեւտուր ընել սորվին ու ստակ շահին, որ իրենք հանգստութեամբ կեանք վարեն:

Հ. Այդ աղէկ հասկցայ, բայց վերը ըսիր թէ սուտ մարգարէի հանդիպեր ես . սուտ մարգարէ կըլլայ, և ի՞նչ նշանով կը ճանցուի:

Պ. Սուտ մարգարէ կըլլայ, և այն է, որ արքայութիւնը երթալու լայն ճամբայ ցոյց կուտայ:

Հ. Արքայութիւնը լայն ճամբայ ունի:

Պ. Վրիաստոփի խօսքէն կիմացուի, որ շատ նեղ է արքայութեան ճամբան, ինչպէս գրուած է . « Մտկ'ք ընդ նեղ դուռն . քանի՛ ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն որ տանի ՚ի կորուստ, եւ բազումք են որ մտանեն ընդ նա . քանի՛ անձակ է դուռնն եւ նեղ ճանապարհն՝ որ տանի ՚ի կեանս, եւ սակառ են որ գտանեն զնա ». Մատ. Է. 13.-« Նելտու-ը մակ'ք . վասն զէ լայն բու-ը Ե-ընդարյակ ճամբան բժոխ կը դանէ, և այն աղէլ մանողները շատ են . Նելտու-ը Ե-նեղ ճամբանյան՝ արքայութիւն կը դանէ, Ե-նեղը կը գանեն լայն ո: Տես որքան նեղէ եղեր որ փնտուելով հազիւ կը գտնուի :

Հ. Իմ կարծեօքս արքայութիւնը շատ մեծ լայն ու ընդարձակ մի տեղ է . այդքան

լայն տեղի դուռը նեղ կրլաց :

Պ. Քեզմի օրինակ տամ, որ խելքդ հասնի. աշխարհիս մէջ շատ մեծ փառաւոր քաղաքներ կան թէ Եւրոպայի եւ թէ Ասիայի մէջ, բայց այն քաղաքներուն ոմանց ձամբայն շատ նեղ ու քարքարուտ և վտանգաւոր կըլլայ. սակայն այն երթալու փառաւոր քաղաքին սիրոյն համար և անոր բարիքը վայելելու յուսով այն ձամբային վիշտը և նեղութիւնը յանձն կառնես. զոր օրինակ Պոլիս քաղաքը, թէպէտ շատ մեծ ընդարձակ փառաւոր քաղաք է, բայց երեք կողմը թէ յեւ ծովը եւ թէ չերմակ ծովը պատած ըլլալով՝ Եւրոպայէն, Ասիայէն, Արաբիայէն, Հայաստանէն և Պարսկաստանէն և կամ Ասորեստանէն Պոլիս գնացող մարդոց՝ հնար չէ որ ծովը չը մըտած ու այն վտանգաւոր կիրճերը չանցած Պոլիս մոննեն. սակայն Պոլսց սիրոյն յցսն է որ այն ահագին ծովուն ու ահագին ալիքներուն մէջ եւ վտանգաւոր նաւերուն աշխատանքը եւ վիշտը յանձնառու կընէ մարդը: Եւ երբ այն վտանգներուն միջէն անվասանցնի ու Պոլիս մոնէ ու բարութիւնը վայելէ, կուրախամնայ, եւ բոլոր քաշած նեղութիւնները կը մոռանայ:

Հ. Աբքայութեան ձամբուն վրայ ծովկայ, որ այդ ծովեղերի քաղաքը օրինակ տուիր:

Պ. Այս', աբքայութեան ձամբուն վրայ եւս ծովկայ, բայց շատ տարբեր է այս ծովերէն. վասն զի այս ծովը մինակ մարդոց մարմինը կրնայ խեղել ու կորսնցնել, բայց այն ծովը մարմինն ու հոգին ալ՚ի միասին կրնայ կորսնցնել. նաեւ այս ծովին շատ գեղեցիկ համեղ ձուկեր կելլեն ուտելու, բայց այն ծովին օձու եւ կարճի նման թունաւոր սողուններ կելլեն մարդոց հոգին խայթելու: Եւ այն ծովը՝ ոչ ինքը՝ եւ ոչ իր մէջ քաղաքնաւերը մարդու աչքին կերեւին:

Հ. Եթէ աչքի չերեւիր, դու ուստի գիտես. հարկաւ մէկը քեզ հասկուցեր է, դու եւս մեզ որ հասկցնես, շատ աղէկ կրլայ:

Պ. Ըսած ծով՝ աշխարհիս մեղաց ծովն է, որպէս մէջ կը ծփանք, ու ահագին ալիքները միշտ կը զարնեն մեր հոգւց նաւին ու խորտակելու եւ ընկղմելու կը ջանան, ասոր համար արժուն կենալու է միշտ, որ մեր հոգւց նաւը չընկղմենք. այլ անվնաս անցնելով բոլոր աշխարհիս յցս դրած ու փափաքած արքայութիւնը հասնելու և անվախճան փառքը վայելելու ջանադիր ըլլանք:

Հ. Հասկցանք որ ծով ըսածդ մեղաց ծովն է, բայց նեղ դուռը և նեղ ձամբան որո՞նք են:

Պ. Այս աշխարհիս միջի հոգեւոր նեղութեան դռներն են՝ որ խոնարհութեամբ

գլուխտ ծռելով պիտի հնազանդիս , ինչպէս
որ Քրիստոս ըստ . « Յաշվարձի ասու նեղու-
թին ունիցիք » . Յովհ . քջ . 33 . « Այս աշարհին
մշ նեղութեաւ պէտի ունենաւ » :

Հ . Ի՞նչպէս նեղութիւն է արդեօք Քրիս-
տոսի ըստը . ես կարծեմ երբեմն առեւտուր
ըլլար , ապրանքի տէր եղաղին սիրով կը նեղ-
ուի , եւ կամ ապրանքը աժան կը ծախուի ,
սիրով կը նեղուի վաստակը քիչ ըլլալուն
պատճառաւ . եւ կամ տօնավաճառ գնացած
ատեն՝ ճամբան գողերու վախէն հանգիստ
չը կրնար քնանալ , ապրանքը չը գողցնելու-
համար արթուն կը կենայ , սիրով կը նեղուի .
եւ կամ տօնը կերակուրը իւր ախորժակին
չը գար , անուշ ու պարարտ ըլլար , սիրով
կը նեղուի , եւ կամ մէկ հաճոցը կունենայ
կատարելու չը կրնար կատարել սիրով կը նե-
ղուի , արդեօք ասոնք են :

Պ . Ո՛չ եղայր , այդ ամենը մարմնոյդ հան-
գրստութեան եւ կամ սոտակ շատցնելու հա-
մար քաշած նեղութիւններ են . ասոնք օգտուա
չունենալէն ի զատ , նաև մեծ մեղք են : Քրիս-
տոսի ըստ նեղութիւնները ասոնք են . Ա . քու-
թնամիդ սիրել . Բ . մէկ երեսիդ զարնեն ,
միւսը դարձնել . Գ . քեզ գէշութիւն ընալ-
ներուն աղէկութիւն ընել . Դ . զքեզ անի-
ծողները օրհնել . Ե . զքեզ բամբասողներուն

Համար աղօթք ընել . Զ . եթէ զրպարտու-
թեամբ գէշ անուն հանեն ու պատիւդ
կոտրեն , չը բարկանալով համբերել . ծոմ
պահել , աղօթք ընել , ապրանքէդ կարու-
ներուն բաշխել : Ահա ասոնք են Քրիստոսի
ըստ նեղութիւնները . ինչպէս որ մեր տան
գուները որքան նեղըլան՝ մեր կամաւը գը-
լուխնիս խոնարհեցնելով ներս կը մտնենք ,
նոյնպէս այս վերը պատմած նեղութեան
գուներէն յօժարութեամբ գլուխնիս խոնար-
հեցնելով պիտի մտնենք , որ արքայութիւն
երթանք :

Հ . Այդ բոլոր նեղ դռներէն անցնիլը
շատ գժուար կերեւի :

Պ . Ուրեմն քու միտքդ արքայութիւն
երթալ չէ , այլ պարապ տեղը զիս հոգնե-
ցընել . թէ որ միտքդ արքայութիւն երթալ
է , սիրով եւ յօժարութեամբ կրնաս ամեն
տեսակ նեղութիւններուն համբերելով՝ այդ
գուներէն անցնիլ արքայութիւն երթալ .
բայց նեղ դռնէն եւ նեղ ճամբայէն անցնող
մարդը՝ պէտք է որ իւր կոնսակը ծանր բեռ
չունենայ , որ դիւրաւ անցնի նեղ դռներէն :

Հ . Բեռը ուր պիտի տանին . անդի աշ-
խարհքը բեռ կերթայ :

Պ . Մեր ըստ բեռը քու տեսած բեռ-
ներդ չեն , անիկայ ոչ աչքի կերեւի եւ ոչ

կոնակէն վար կիսնայ . աչքի երեւցած բեռ-
ները , զոր բեռնակիրները կը վերցնեն , շատ
հեռու որ տանին , կէսժամ եւ կամ ամբողջ
մի ժամ՝ կը տանին , կը ձգեն կոնակներէն
եւ կը հանգստանան : Բայց մեր ըսած աչքի
չերեւցած բեռը՝ ոչ ցորեկը կոնակէն վար
կիսնայ եւ ոչ գիշերը . ինքը կը ննջէ , բեռը
կոնակն է . չէ թէ կենդանութեանը՝ հապա
մեռած ատենը եւս իր հետը կերթայ :

Հ . Կոնակի բեռը ի՞նչ է :

Պ . Կոնակը բեռ չունեցող մարդ չըլլար
թէ արդար եւ թէ մեղաւոր . արդարներուն
բեռը թեթեւ եւ մեղաւորներուն բեռը
ծանր կըլլայ :

Հ . Արդարներուն բեռ ունենալը ուսկի՞ց
յայնի է :

Պ . Ահա Քրիստոս կը վկայէ . « Եկա՛յր առ-
իս ամենայն վաստակեալը եւ բեռնաւորք , եւ ես
հանգուցից զձեզ » . Մատ . ԺԱ . 29 . — « Իմ չովկ-
ելէ՛ բարը բե՛ռ շակու՝ իսուլցուներ , եւ չե՛ռ
պիտի համգլցյան » :

Հ . Քրիստոսի ըսած բեռը ի՞նչ է :

Պ . Քրիստոսի ըսած բեռը շատ թեթեւ
ու շատ անուշէ , ինչպէս կըսէ . « Զի լուծ իմ
քաղցր է , եւ բեռն իմ փարրոփի » . Մատ . ԺԱ . 30 .
— « Իմ բեռու նելէ՛ ու անուշէ » . եւ այդ բեռը
Աստուծոյ պատուէրներն են , ինչպէս Պա-

ւիթ կը գրէ . « Ո՞րպէս զի քաղցր են ՚ի քիմք
իմ բանք քո՝ քան զմեղը բերանոյ իմոյ » . Սաղ-
ձմբ . 103 . — « Քու խօսէեր՛ իմ բերանիս մէջ մէղէն
անուշ էն » :

Տեսան որ մեր բեռը Աստուծոյ պատուէր-
ները պիտի ըլլան , որ շատ թեթեւ ու անուշ
են . Եթէ Աստուծոյ պատուէրներուն բեռը
շալկես , շատ դիւրաւ կանցնիս նեղ գոներէն
ու քարքարուտ ճամբաններէն , եւ արքայու-
թիւն կերթաս , ինչու որ քու ճամբաններուդ-
լոյս կուտան , որ չը գլորիս ու չը մոլորիս եւ
մեղաց ծովուն մէջ չիյնաս :

Հ . Աստուծոյ խօսքերը ի՞նչպէս ճամբա-
ներուս լսու կուտան :

Պ . Ահա Դաւիթիթ կը վկայէ . « Ճրագ է քան
քո ստից իմոց , եւ լոյս տայ շանդաց իմոց » .
Սաղ . ձմբ . 105 . — « Քու խօսէր իմ պահիս ճրագ
է ու ճամբաններուն լսու ի՞ո՞ւայ » : Եւ Բ . Սոլոմոն
կը գրէ . « Զի ճրագ է պատուիրան օրինացն ,
լոյս եւ մանապարն կենաց՝ յանդիմանուրին եւ
խրատ » . Առակ . Զ . 23 . — « Օրենքին պատուելը
ճրագ է , լսու եւ ճանապարհ իւանդի՝ յանդիմանուրի-ն
ու իրադ » :

Տեսան եղայր , արքայութեան ճամբան
գնացող մարդը՝ Աստուծոյ պատուէրները պա-
հելով եւ ամեն տեսակ նեղութիւններուն
ճամբերելով պիտի երթայ , ինչպէս նաեւ

Պօղոս կըսէ . « Բազում նեղութեամբ պարտ է մեզ մտանել յարքայուրին Աստուծոյ » . Գործ . ԺԴ . 2 . — « Շաբ նել-իւ-ն ժաշլով պէտք է մել մուել Ասպո-ծոյ արքայութիւնը » : Առանց նեղութեան արքայութիւն չերթացուիր . որու՞որ հարցնես այդ պատասխանը կուտան , թէ Քրիստոս եւ թէ Առաքեալները բոլորն ալ նեղութիւն ցոյց կուտան :

ՇԱԻԻՂ Ի .

Հ . ԱԵՂ դուռը հասկցանք , որ աշխարհս միջի հոգեւոր նեղութիւններն են , արգեօք լայն դուռը և լայն ճամբայն որո՞նք են որ գժոխքը կը տանին :

Պ . Տակաւին չը հասկցար . գժոխք տանող դուռն ու ճամբան են լայն :

Հ . Գժոխքին դուռը ինչո՞ւ լայն կըլլայ :

Պ . Գժոխքին դուռը հարկաւ լայն պէտք է ըլլայ . այդ դռնէն ով պիտի անցնի գիտե՞ս :

Հ . ԶԵՄ գիտեր :

Պ . ԶԵԿ կարծես թէ այդ դռնէն մտնողները այս աշխարհիս մէջ բարեգործութիւն կործող , ամեն տեսակ նեղութեան համբերող , իրենց չար կամքը զսպող , ծոմով ու պահքով

եւ աղօթքով իրենց անձը մաշեցնողները պիտի մտնեն , որ կարողանան սղմիլ :

Հ . Հապա որո՞նք պիտի մտնեն այդ լայն դռնէն :

Պ . ՄԵՂաց փուշի բեռներ շալկող մարդիկը պիտի մտնեն . որովհետեւ փուշի բեռնալիող մարդը՝ նեղ դռներէ ու նեղ Ճամբաններէ չը կրնար անցնիլ , հապա լայն դռու պէտք է , որ սղմի :

Հ . ՄԵՂաց փուշերը որո՞նք են :

Պ . ԱՀԱՌ Պօղոս կը համրէ , « Զի յայտնի են գործք մարմնոյ . այսինքն են , զնուրին , պոռըն-կուրին , պղծուրին , զիջուրին , կոապաշտուրին , կախարդուրին , բշամուրին , հեռ , նախանձ , բարկուրին , հակառակուրինք , երկապառակուրինք , հերձուածք , չարակնուրին , սպանուրինք , արքեցուրինք , անառակուրինք , եւ որ ինչ սոցին նման են . զոր յառաջազոյն իսկ ասեմ ձեզ , որպէս եւ կանխան ասէի , թէ որ զայսպիսի ինչ գործեն՝ զարքայուրին Աստուծոյ ոչ ժառանգեն » . Գաղա . Ե . 19 . — « Մարմինին Գործուրը յայտնի են . շու-իւ-ն , պոռ-իւ-ն , աղծու-իւ-ն , կամբու-իւ-ն , գարշու-իւ-ն , կատալալու-իւ-ն , կախարդու-իւ-ն , իշամու-իւ-ն , չեն , նախանձ , բարդու-իւ-ն , հակառակու-իւ-ններ , երիպառակու-իւ-ններ , գէլ նայուածուններ . սպանու-իւ-ններ , գինովու-իւ-ններ , անառակու-իւ-ններ , և ինչո՞ւ ասունց նման են . այժմն իւ-

«Եմ յեղ, ինչեւ նաեւ կանխաւ կը եմ լե՝ որոնք որ
այսպէս բաներ կը են, Աստուծոյ արքայութեալը չեն
չընար ժառանգել»:

Հ. Մեղքը մարդոց բեռ ըլլալը ուսմի՞ց
յայտնի է:

Պ. Ահա Դաւիթ կըսէ, «Անօրէնուրիւնը
իմ բարձրացան քան զգուխ իմ, որպէս բեռն
ծանր ծանրացան 'ի վերայ իմ»։ Սաղ. Լէ. 5.
— «Իմ մշտեր գլուխես վեր բարձրացան, ու ծանր
բեռան պէս իմ վրայ ծանրացան»։

Հ. Մեղքը ծանր բեռ ըլլալը հասկցայ,
բայց փուշի բեռ շալկողը նեղ դռնէն քերը-
նալ անցնելուն խելքս չը պառկեցաւ։

Պ. Հիմա վերը պատմուած մեղաց փուշե-
րը շալկես, եւ մարմինդ ալ նեղ դռներէն
չը մոցնես, բնաւ ծոմ, պահք չը պահես, այլ
միշտ պարարտ եւ անուշ կերակուրներով
մարմինդ ուժովնես ու հաստընես, այն ա-
տեն մեղաց փուշի շալակովդ, ու այդ գիրա-
ցած ու պարարտացած մարմինսվդ ինչպէս
արքայութեան նեղ դուռը պիտի մտնես,
ինչու որ չես սղմիր, միայն դժոխքի դռնէն
կը սղմիս շատ լայն ըլլալուն համար։

Հ. Մեղքը փուշի օրինակ է։

Պ. Այս, ահա Եսայի կը գրէ։ «Այզի ե-
ղեւ սիրեցելոյն յանկեան, 'ի տեղուջ պարարտու-
թեան Յանկով փակեցի, ձողաբարձ զարդարեցի,

Եւ տնկեցի որք սորեկ աշտարակ զինեցի 'ի միջի
նորա, Եւ գութ հնձան փորեցի 'ի նմաւ . Եւ մնացի
զի բերցէ խաղող, Եւ եթեր փուշ։ Եսայի Ե. 1.
— «Մէի բարելը աւշ այդի անկեցի աշուր ճիշտը՝
ու բուլրափէս պատ առվեցի, յուղը լուրդը եցի, և վը
աշարակ վնեցի ու հօր եւ հեյան դորեցի, պատեցի որ
խալլը այս, բայց խալլը աւշ ինը պուտ»։

Հ. Այդի ըսածը ով պիտի ըլլայ։

Պ. Մարգիային բնութիւնն է, որ աշխար-
հիս մէջ ծառի նման տնկուած է . խաղողը բա-
րեգործութեան պտուղն է, եւ փուշը՝ մեղաց
պտուղը։

Հ. Այդի ըսածը մարդոց համար ըլլալը
Բնէ գիտես։

Պ. Եսայի կրկին կը գրէ . «Այզի Տեառն
զօրութեանց՝ տունն խօրայէի ե, Եւ մարդն Յուղայ՝
նորատունն սիրելի . մնացի զի արասցէ իրա-
ւունս Եւ արար անիրաւուրին»։ Եսայի Ե. 7.
— «Զօրաց Տիրով այդին հարացելը առնեն ե, ու Յու-
ղայէ Տարրէիլ՝ նոր անկուած ճիշտը են . աղասեցի
որ արտարութեան ընեւ, բայց անիրաւուն ըրաւ»։

Հ. Մեղքը ինչու փուշի օրինակ տուած է։

Պ. Փուշը խոցոտիչ է, մարմինիդ որ տեղը
դպչի կը խոցոտէ ու կը վիրաւորէ . նյոնպէս
մեղքը մեր հոգին միշտ կը խոցոտէ, եւ մա-
նաւանդ գիւրավառ է, շուտ կը բռնկի . անօր
համար մեղքը փուշի օրինակ բերած է .

որովհետեւ դժոխք գնացողները իրենց գործած մեղաց կրակով պիտի այրին ու բռլնկին : Ահա հասկցա՞ր նեղ դուռը եւ լայն դուռը . եթէ քու հոգիդ արքայութեան կը փափաքի , վերը պատմած նեղ դռները մը տիր , բոլոր նեղութիւններուն համբերէ , անշուշտ կերթաս արքայութիւն . իսկ եթէ նեղութեան չպիտի համբերես ու միշտ մեղաց մէջ պատաղիս , կեր ու խուռմով , ուրախութիւնով ու ցնծութիւնով կեանքդ պիտի անցընես , դժոխքին մէջ չը մարելիք կրակին ու անքուն որդերուն կերակուր ըլլալուդ բնաւ կասկած չը կայ , վասն զի այս տեղուրախացող ու խնդացողները՝ այն աշխարհքին մէջ պիտի լան ու սգան . նյոնպէս այս աշխարհքին մէջ լացողները ու սգացողները՝ այն աշխարհքին մէջ պիտի խնդան եւ ուրախանան :

Հ . Ի՞նչ գիտես այդպէս ըլլալը :

Պ . Ահա՛ Քրիստոս կըսէ , « Վա՛ ձեզ որ ծիծաղիրդ այժմ , զի սպայցէք եւ լայցէք » . Ղուզ . 25 . « Վա՛յ յեւ որ հիմա կըծիծաղը , իւլու որ ետք պիտի լայք ու սգայք » : Եւ քսան երկու համարին մէջ կըսէ . « Երանի որ լան այժմ , զի ծիծաղեսցին » . « Երանի հիմա լայցըներուն , որինեւ ետք պիտի ծիծաղին » : Այսպէս Քրիստոս այս տեղ ծիծաղողներուն վայ , ու այս տեղ լացողներուն երանի կուտայ :

Հ . Եղբայր , եթէ այդպէս է , մեր բանը շտկեցաւ . եթէ այս տեղ լացողները այն աշխարհքի մէջ պիտի ծիծաղին , անշուշտ եւ այն ծիծաղողներուն մէջն եմ , ինչու որ իմ աչքիս արցունքը բնաւ ցամքած չէ , միշտ կը վազէ . վասն զի եթէ ծնողքս , կամ ընտանիքս , կամ զաւակներէս , ազգականներէս եւ բարեկամներէս մին մեւնի , կուլամ . դարձեալ եթէ ապրանքս գողցուի , կամ տունս եւ ապրանքս այրի , կուլամ . նոյն իսկ միրելի անբան անսասուններէս մին կորառուի , կուլամ . եթէ մէկ մարդու սաստիկ բարիանամ ու վարէժս չը կրնամ առնել , իմ չար կամքս չը կըրնալ զապելուս համար կսկսիմ լալ . սաստիկ ցաւ մը կունենամ , կուլամ . մինչեւ անգամ ախորժակով ծիծաղած ատենս ալ աչքէս արցունքը կը վազէ . ուստի յօս ունիմ որ այն աշխարհքին մէջ պիտի ծիծաղիմ ու խնդամ :

Պ . Ավանս քու խելքիդ , որ քու ազգականներուդ եւ ապրանքներուդ համար թափած արցունքդ բարեգործութիւն սեպած ես . ատիկայ օգուտ մը չունենալէն ՚ի զոտ շատ մէծ վնաս է քեզ , վասն զի Քրիստոս վայ կուտայ այս տեղ ծիծաղողներուն և դու անոր հրամանին ընդգէմ որքան ախորժակով ծիծաղեր ես , որ աչքէդ արցունք վազեր է ու բարեգործութիւն սեպեր ես : Բ . Քրիստոս հրա

մայած է ունեցած ապրանքդ աղքատներուն
տալ, դու անոր հրամանին ընդդէմ՝ աղքատ-
ներուն ըստալէդ ՚ի զատ՝ անոնց գողցուելուն
վրայ լացեր ես : Գ. Քրիստոս հրամայեց թէ՝
ովոր պարապտեղը բարկանայ, գժոխքին պար-
տական կըլայ, դու անոր հրամանին ընդդէմ
այնքան սաստիկ բարկացեր ես, որ կամքդ ըս-
կրնալ զսպելուդ համար լացեր ես ու վարձք
ալ սեպած ես : Եւ մանաւանդ քու մեռելդ
թողուցեր ու ուրիշն մեռելը կուլս . այդ
քու լացած մեռելդ աշխարհիս սկիզբէն
վճռեց Աստուած՝ որ սիստի մեռնին, բայց քու
մեռելդ քեզ անմահ տուաւ Աստուած՝ եւ
դու մեռցուցիր . հիմա քու մեռելդ չես լար,
Աստուծոյ վճռին համեմատ մեռնողներուն
վրայ կուլսս, ուրեմն յայտնի կերեւի որ՝ Աս-
տուծոյ կը նեղանաս սիրելեացդ մահուան եւ
կամ գլխուդ եկած փորձանքին համար :

Հ. Իմ մեռելս ովէ :

Պ. Մեռելդ քու հոգիդ է :

Հ. Հոգիս մեռած որ ըլլայ, ի՞նչպէս կեն-
դանի կը պտափիմ :

Պ. Դուն զքեզ կենդանի կը կարծես, երբ
մեղաւոր ես :

Հ. Ի՞նչպէս կենդանի չէմ կարծեր, չէս
տեսներ որ քեզ հետ կը խօսիմ, մեռած
մարդը ձայն կը հանի՞ :

Պ. Աշխարհիս մէջ շատ տեսակ կենդա-
նիներ կան, թէ գաղան, թէ անասուն եւ
թէ թռչուն եւ այն, եւ անոնց բոլորն ալ
ձայն կը հանեն . բայց անոնց ձիգդ կենդանի
չըսուիր, որովհետև հոգի չունին, միայն շունչ
ունին, այս պատճառաւ անոնք չնչաւոր կեն-
դանի կըսուին . նոյնպէս մեղաւորին հոգին
մեղաց մէջ վշտանալով՝ իբր մեռած կը հա-
մարուի ու մարմինը մէկ շնչով կը պտտի շրն-
չաւորներուն նման :

Հ. Ուսկի՞ց յայտնի է այդ բանը :

Պ. Ահա Թաղէսս առաքեալ՝ որ Յուդա
կըսուի, կը գրէ . « Զի ասէին ձեզ, երկ ՚ի յե-
տին ժամանակս եղիցին մարդը արհամարհօր,
երբեալք ըստ իւրեանց ամպարշութեանցն զան-
կուրեանց . սորա են նշանակեալք շնչաւոք,
որ զոգին ոչ ունիցին » . Յուդա Ա. 18.-“ Զե՞լ
կըսէն, լէ եասէ ժամանակի մարդիլ՝ Աստուծոյ ո-
րենաւ ոսքի առակ առանող՝ ո- իրենց ո-լածնոն-ն պէս
շր յանիո-լիւան եաե-ե գնացող պիտի ըլլան, ասոնք
ինչըլնչնին խայտառակող շնչառոներ են, Աստուծոյ
հոգի լունին ո: Եւ Պօլսա կը գրէ . « Շնչաւոր մարդ
ոչ զնդունի զնդունի Աստուծոյ » . Ա. Կորն Բ. 14.-
“ Շնչառ մարդը Աստուծոյ հոգին շնչոն-նիր ” :
Ահա այս չնչաւոր ըսածը՝ հոգին մեղօք մե-
ռած մարդն է :

Հ. Ես հոգին անմահ կը կարծէի, դուն

կըսես թէ կը մեռնի : Այս ի՞նչ բան է :

Պ. Թէպէտ հոգին կը մեռնի , բայց մարմնոյ մեռելին պէս չէ . վասն զի հոգւցն մեռելը երբ ուզեմ՝ շուտով կրնաս կենդանացնել , բայց մարմինդ որ մեռնի , որքան ջանաս կարող չես կենդանացնելու . Պօղոս հոգւով մեռածին համար կըսէ . «Մինչդեռ մեռեալի հար՚ի մեղս մեր , կենդանիս արար զմեզ ՚ի Քրիստոս » . Եփե . Բ. 4.-«Երբ որ մեր մեղած մէջ մեռած էինք , իշխանացոյ սեղ Քրիստոսի » :

Հ. Հոգիս մեղաց մէջ մեռած ըլլալը հասկըսոյ , հասկա ես ի՞նչ պիտի ընեմ , ի՞նչ խրատ կուտասա :

Պ. Ի՞նչ խրատ պիտի տամ , քեզմէ զատքեզմէ հեռու մարդոց մեռելը լալուդ , քեզմօտքեզմէ անբաժ հոգւցդ մեռելը լաց :

Հ. Ես միայն ազգականներէս մեռնողին վրայ կուլամ :

Պ. Ո՞վէ հոգիէդ աւելիք քու ազգականը , կամ մերձաւորք . հայրդ , մայրդ , եղբայրներդ թէ զաւակներդ , դրացիներդ թէ բարեկամներդ , նաեւ կի՞նդ , որ Աստուծմէ հրաման կայ ծնողքէդ բաժնուիլ , բայց կնոջմէդ չըբաժնուիլ , սակայն այն ալ քեզ օտար է , մահը պիտի բաժնէ իրարմէ , ու այն աշխարհքին մէջ իրարու օգուտ պիտի չըւնենաք , թէպէտ հոգիդ ալ մահը կը բաժնէդ

առժամանակ մի , բայց երբ Աստուծոյ վճռած ժամանակը լրանայ , կրկին պիտի միաւորին ու անբաժանելի պիտի մնան յաւիտեանս յաւիտենից՝ թէ արքայութիւն երթան եւ թէ գժոկը : Ուրեմն հոգիէդ զատ մերձաւոր չըւնիս , զոր մեռցուցեր եւ հոգ չես ըներ , աչքէդ մէկ կաթիլ արցունք չես հաներ . այն քու լացած մեռելներդ , որքան լաս և որքան աղաղակես , կարող չես ողջնցնել , պարապ տեղը այնքան կուլաս կը պառաս , մազերդ կը վետտես , լաթերդ կը պատռես , երեսդ կը ճանկռտես , չափէ աւելի արցունք կը թափես , եւ շատ ժամանակ առոգ կը պահես , բայց քու մեռած հոգիդ մի քանի կաթիլ արցունքով կրկին ողջնցնելու [հնարը կայ , եւ բնաւ երեէք հոգ չես ըներ . աչքէդ արցունք ըզ հանելէդ ՚ի զատ երեսդ անգամ չես տրամեցներ :

Հ. Այս տեղ ինձ յօյս մի տուիր . որովհետեւ եթէ մեզօք մեռած հոգիս՝ աչքի արցունքով կողջանայ , Աստուծով ես գժոկը չեմ երթար , լալով և սգալով մեռած հոգիս կողջնցնեմ ու արքայութիւն կերթամ :

Պ. Իրաւունք ունիս , լալով կրնաս մեռած հոգիդ կրկին ողջնցնել , բայց երբ պիտի լաս , երեկուան օրը անցաւ գնաց , այլ եւս ձեռք չանցնիր . ու վաղուան համանելու ձեռքդ ձեռագիր չըւնիս . թէպէտ գալ շար-

թու այս աւուրս՝ մի եւ նոյն անունը կուտան, բայց չը կարծես թէ այս օրս է, հապաեօթը օր պակսած կըլլայ քու կեանքէդ, ու եօթը աւուր ճամբայ աւելի մօտ գնացած կըլլաս մահուան դրանը :

Հ. Առքէն վրաս վախ եկաւ մահուան դուռը յիշելուդ . հապա ես ի՞նչ պիտի ընեմ:

Պ. Ի՞նչ պիտի ընես, աշխարհօրէն չե՞ն ըսեր որ “ Երեկոյեան ժործը առասօպէան մի՛ յգէր ” : Ահա ես մի խրատ տամբքեղ, օրէ որ մի՛ ձրգեր, հոգիդ ողջնցնելու ատենը հիմայ է, ինչպէս որ Ալիրաք կըսէ . « Որդեակ, մի յապադիցիս դասնալ առ Տէր ՚ի մեղազ, զի մի առ մեղս քո մեռանիցիս » . Ալիրաք Ե. 8.-“ Որդեակ, մշտէրէդ Ասպո-ծոյ դառնալու մ՛ ուշաներ, ” ու ըստ լէ մշտէրէդ մեռնիս ” :

Տեսաբ որ հոգիդ ողջնցնելու ժամը, բուպէն այս է . հիմայ ըսած ատենը, բուպէն կանցնի կերթայ, այլ եւս չը գտնուիր, այս կարդացած եւ հարցուցած բոպէն ալ չե՞նք կրնար գտնել, մեր կենաց անիւը չը կայնիր միշտ կը դառնայ ժամացցի անիւնն պէս, մինչեւ որ շղթայն կտրի, այնուհետեւ կը կայնի եւ չը դառնար . թէպէտ ժամացցին շղթայն կտրի, անոր վարպետ ժամագործը կրնայ նորէն շղթայ անցնելով՝ անիւները հետզետէ շուտ շուտ դարձնել, բայց մեր

կենաց շղթայն մի անդամ որ կտրի, այլ եւս մարդ կարող չէ անոր նորէն շղթայ անցունել ու քալեցնել, հապա անանկ խորտակած եւ աւերած կը կենաց, մինչեւ որ մեր կենաց անիւները եւ կամ շղթայները ոչ ինչէն գոյացնող ճարտարապետ, եւ ամենաարուեստ, եւ ամենախնամ Արտուծյ վրձուած ժամանակը լրանայ, այն ատեն մեր խորտակած և աւերած անիւները նորէն կը շինէ ու բնաւ երբէք չը կտրելիք նորէն շղթայ անցընելով կը քալեցնէ յաւիտեանս յաւիտենից : Հիմա հասկցար մեր կենաց արտգընթաց ըլլալը, եթէ հասկցար, այս օրէն սկսիր մեռած հոգիդ նորէն ողջնցնելու ջանք ընել լալով ու սգալով, որ դժոխքը չերթաս :

ՇԱՀԻԴ ԻԱ.

Հ. Եղիսաբէր, վերը ըսիր թէ, արքայութիւն երթալու լայն ճամբայ ցցունողը սուտ մարգարէ է, տուտ մարգարէն ի՞նչպէս լայն ճամբայ ցցյ կուտայ :

Պ. Փեղ կըսէ թէ, եկեղեցի երթալ, խոստովաննք ըլլալ, եւ պահք պահելը՝ մեղք են . ապաշխարանք քաշելը օգուտ չունի, պատարագ չը կայ, տուրբերը բարեխօս չեն կըր-

Նար ըլլալ, անսնք մեռած են, պարապ տեղը
մի ծախք ըներ ուխտ երթալու և այլն: Տեսա՞ր
լսյն ճամբայն. քեզ հարցնեմ, միթէ կամա-
պաշտ եւ անձնասէր մարդոց հաջո չը գտի
այս խօսքերը:

Հ. Աէկ բան կը մասածէի, աղէկ միտքս
ձգեցիր, այս պահք լսածդ ծոմէ թէ ու-
րիշ բան:

Պ. Առւրբ գրոց մէջ պահք՝ ծոմին կըսէ,
մինչեւ անգամ Առաքելոց ժամանակն ալ
ծոմ էր, բայց Հայրապետները կանոն դրին,
որ տարւոյն այս ինչ օրերը միսէ, իւղէ, գի-
նիէ, ու մարմինի ուժ տուող բոլոր կերա-
կուրներէն հեռանան, եւ անուժ, ընդեղէն
ու խոտեղէն կերակուրներ ուտեն, հիմա մենք
անոր պահք կըսենք:

Հ. Ծոմին համար ըսելիք չը կայ, սուրբ
գիրքէն շատ կը լսենք, բայց այս կերակուր
որոշելը հին օրինաց մէջ կա՞ր, որ Հայրա-
պետները համարձակեցան այդ կանոնը դնել:

Պ. Ահա նախ Աստուած՝ Ադամին որ ը-
սաւ թէ բոլոր ծառերուն պտուղէն կեր ու
այս մէկ ծառին պտուղէն մի ուտեր, կե-
րակուր որոշելէ, որով այս պահքը կիմացուի
ոչ թէ ծոմը. Եթէ ծոմ ըլլար, բոլոր պտուղը
կարգիլէր, այս կամ այն պտուղը չէր որոշը:
Եւ Դանիէլ կը գրէ, « Ես Դանիէլ իի ՚ի սուզ

Երիս եօրներորդս աւուրց. հաց ցանկութեան ոչ
կերայ, միս եւ զինի ոչ եմուտ ՚ի բերան իմ ».
Դանիէլ Ժ. 2.- “ Ես Դանիէլ այն օրերը ոո-նի
մէջ էի, սառն և մէջ օր որդիս ո-լած կերակուրը չէ-
րայ, զիս ո- գինի բերան ըլ հաս-»: Ահա այս ալ
կերակուր որոշելէ, Եթէ ծոմ ըլլար, բերանա
քնաւ բան չը մնաւ կըսէր :

Շ Ա.Ի Ի Ղ Ի Բ.

Հ. Դաշտո՞ի համար լսյն ճամբայ ցոյց
սուտողը սուտ մարդարէ է կըսես:

Պ. Որովհետեւ սուտ կը խօսի, անուշ
խօսքերով պարզամիտ մարդիկը կը խաբէ.
անոր համար սուտ մարդարէ կըսեմ:

Հ. Ի՞նչպէս կրնայ խաբել անուշ խօս-
քերով:

Պ. Քեզ կըսէ թէ՝ ուտել խմելը մեղք չէ,
Եթէ մեղք ըլլար, Աստուած չէր ստեղծեր ու
կերէք ըսեր, Պօղոս եւս կըսէ. « Կերակուր որո-
վանի, եւ որովան կերակոյ » . Ա. Կորն. Զ. 13.
—“ Կերակուր փորին, ո- փորն կերակուրին է » . Նաեւ
Քրիստոս այսպէս կըսէ, « Կերակուր ոչ պղծէ
զմարդ » ըսելով՝ քու միտքդ կը շփոթեցնէ
եւ դու ալ կերակուրներէն չես վախնար,
կըսիս պահքդ ուտել, այնուհետեւ ոչ պահք:

կը պահես եւ ոչ ծոմ. միշտ ուտելու խմելու
ետեւէ ըլլալով՝ կրլաս մեծ կռապաշտ մը =
Տեսար անուշ խօսքով խաբելը :

Հ. Ի՞նչ ըսիր եղայր, ուտել խմելն ալ
կռապաշտութիւն է :

Պ. Զափաւոր ուտել խմելը կռապաշտու-
թիւն չէ, բայց երբ ամենեւին ծոմ, պահք
չես պահեր, միշտ ուտել խմելու ետեւէ կրլ
լայ միտքդ գիշեր ցորեկ, այն է կռապաշ-
տութիւնը :

Հ. Կռապաշտութիւն ըլլալը ինչո՞ն գի-
տես :

Պ. Ահա Պօղոս կըսէ, « Լալով իսկ ասեմ
զրշամեաց խաչին Քրիստոսի, որոց կատարածն
կորուստ է, որոց Աստուած որովայնն իւրեանց
է ». Փիլիսոփ. Գ. 18. — « Լալով կըսէմ Քրիստոսի
խաչը լւագիներու մասին, որոյ վերջը կորուստ
է որոյ Աստուածը՝ իւնչ իւրա է » : Եւ Բ. Կրկին
կըսէ Պօղոս . « Աղածեմ զծեզ, եղբարք, զիտել
զայնախիսին՝ որ հերձուածս եւ զայրակդուրիսնս
առնիցին արտաքոյ վարդապետուրեանն՝ զոր
դուրն ուսարուք . Եւ խորշեցարուք՝ ի նոցանի .
Զի այնախիսին Տեառն մերոյ Քրիստոսի ոչ ծա-
ռային, այս իւրեանց որովայնին . Եւ քաղցրաբա-
նուրեամբ եւ օրհնուրեամբ պատրեն զիբրու
անմեղաց ». Հռով. Ձ. 17. — « Կաղաչմ զիւլ
եղայրներ, գիտշէս այնպիսի յարտիները, որ հերյուս-

ծողը-լիւան ու Գայլակը-լիւան ի օստէր իւ դրայեն
յեր սորվածներն բորու . անոնց մէ կախիցէ՝ ու մէ լ րէ
ասլու-եցե՛ս = Վասն զի այնպիսիները մէր Տէր Տէր Քրի-
տոսի ծառայութիւն չըն ըներ, հապա իրենց գորին
ծառայութիւն իլլէն . ու անոնց խօսերով պարզածու
հարդիները կը խաբէն » : Եւ Գ. Պօղոս կը գրէ.՝
« Զի որով պարձինն, եւ նորա իբրեւ զմեզ զը-
տանիցին . Զի այնախիսիքն՝ սուստ առարեալք, մը-
շակր նենակառոք, կերպարանին 'ի կերպարանն
առարեալց Քրիստոսի . Եւ չեն ինչ զորմանք ք-
րանզի եւ ինքն սատանայ կերպարանի 'ի Հրեշ-
տակ լուսոյ . Եւ ոչինչ է մեծ՝ քէ եւ պաշտօնեալյը
նորա կերպարանին իբրեւ պաշտօնեալյը արդա-
րուրեան, որոց կատարածն եղիցի ըստ զործոց
իւրեանց » . Բ. Կորն. Ժ. 12-16. — « Անոնց իւ
պարծենան իբր լիւ մել պէս են . Բայց անոնց սուս-
տառաւեալ եւ խաբէթայ հալիներ են, որ Քրիստոսի
սուստառաներուն իւրայրանուը վանդն սուստը են . Բայց
զարմանալու բան չէ, ինչու որ ինչը սատանայ ինաս
լուսելուն Հրեշտակի իւրայրանուը սուստը, անոր պաշ-
տօնեայներն աւ արդարութիւնն պաշտօնէ այ յէ-անոնցին
մէծ բան չէ, ասկայն վերջը իւնչ գործութիւնն համե-
մատ հապուցու- պէտի ըլլայ » : Եւ Գ. Պետրոս կը
գրէ. « Նոցա ազատուրիսն խոստանան, եւ ին-
քեանք ապականուրեանն ծառայք են » . Բ. Պետ-
ր. 19. — « Ո-րի լութիւն սուստառ-թիւն կը խոստանան
մնչութեա իւնչ մեղաց ծառայ են » : Եւ Ե. Պետրոս

կրկին կը գրէ . « Լինիին եւ սուտ մարգարէք ՚ի ժաղովրդեան , որպէս եւ այժմ ՚ի ձեզ լինիցին սուտ վարդապետք , որբ սպրդեալ մուծանիցեն հերձուածս կորսուեան . եւ զոր Տէր գիեաց՝ զնոսա ուրացեալ՝ ածեն ՚ի վերայ անձանց զարագահասն կորուստ . Եւ բազումք անկեալ երրիցեն զիետ նոցա անառակուրեանցն՝ վասն որոյ ճշմարտուրեան ճանապարհ հայնոյիցի՝ եւ ագանուրեամբ մտացածին բանիք առնիցեն զմեզ վտարանդի . որոց դատաստանն ՚ի բնի . ոչ դատարկանայ , եւ կորուստ նոցա ոչ նիրնէ » . Բ . Պետ . Բ . 1 . « Ժողովրդոյ մէջ սուտ մարդարէներ կը լույսին , իւշեւ որ կիմա յէլ մէջ սուտ մարդուներ պիտի ըլլան , որ գաղղնի պիտի մայունեն հոգի կորսուելս և ըստածու-ը-լի-ն . Տիրոջ գնածները ուրանալը՝ իւնոյ վըսյ արագահաս իրու-սը պիտի բերեն : Եւ լայելը անոնց անսաւակու-լիւան պիտի հետեւին , և որոնց պատճառաւ ճշմարտուլիւան ճամբան պիտի հայեցո-ի , աժահու-լիւնով , մասէ հաւաած խոսքեբայ խօսքերով նշելիրենց վաճառաշահ պիտի սպանան , որոց համար պատրաստուած կորուսը ըստ-լանար կո-դայ » : Եւ Զ . Քրիստոս Տէրն մեր անոնցմէ առաջ զրուցած է , « Զգոյշ եղերաք ՚ի սուտ մարգարէիցին՝ որ զան առ ձեզ հանդերձիք ոչչարաց , եւ ՚ի ներքոյ են զայլ յափիտակողք . ՚ի պտղոյ նոցա ծանիչիք զնոսա » . Մատ . Է . 15 . « Զգու-լայի՛ այն սուտ մարդարէ-ներեն , որ յէլ ոչով կուգան ոչնարի մորթով ու ներկու-

նիս պատառող գայլին , անոնց պատըներէն ճանցեալ շանոնք ։ Տեսա՞ր սուտ մարգարէներուն նշան ները եւ խագեթայութիւնները :

Շ Ա Խ Ի Ղ Ի Գ .

Հ . ԱՅՍ ինչպէս բան է , եղբայր , ես կը կարծէի թէ վերը պատմւած առաջ պատռաւ-րին . գոնէ կէալ պահած եմ , բայց որ պա-տռեւրը իբրեւ պահաղ պարձեցայ , տեսակ տեսակ օրինակներով զիս անիրաւ ու սուտ հանեցիր . հիմա խելքս հասաւ , որ տասր պատուերին ինը չեմ պահած . մինակ մէկ պատռեւր պահած եմ , եթէ այն ալ սուտ հանես :

Պ . Ո՞ր պատռերին է պահածի :

Հ . Ես ամենեւին դատարանը չեմ գնաւ-ցեր սուտ վկայութիւն տարւ համար : Այս մասին ուրախ եմ , որ գոնէ այսմէկ պատռերը պահած եմ :

Պ . Այդքան մի պարծենար , գացէ այդ ալ երթայ ձեռքէդ :

Հ . Ինչու պիտի երթայ ձեռքէս , ամենեւին ես դատարանը չեմ գնացեր սուտ վկա-յութեան համար :

Պ . Առաջ միկայութիւնը մինակ դատարանը

կըլլայ , դու բնաւ մի հարուստ մարդոց զըրուցած սուտ խօսքերուն՝ մարդահաճութեան համար՝ “ իրաւ ես , այդպէս է ” , ըսած չե՞ս :

Հ . Ատոր խօսքը կըլլայ , հաղար անգամ ըրած չե՞մ այդ բանը , բայց ես այդ սուտ վկայութիւն ըլլալը չէի գիտեր , միթէ այդ եւս սուտ վկայութիւն է :

Պ . Այո՞ւսուտ վկայութիւն է , ու ասիկայ դատարանը երթալէն շատ գէշ է . վասն զի այն դատարանը գնացող սուտ վկայութիւն տուողները՝ քանի մը դրամի կարօտ ըլլալով եւ անոնց ագահելով՝ իրենց հոգին յաւիտենական կրակին կերակուր կընեն , բայց մարդահաճութեան համար կեղծաւորելով՝ հայուստ մարդոց աչքին հաճոյ երեւնալու համար , անոնց զըրուցած սուտ խօսքերուն կրամել ես , այդպէս է , ըսողներուն չե՞ս նայիր Քրիստոս որբան վայ կրուտայ , եւ Պօղոս՝ կեղծաւոր մարդը արքայութեան մէջ բաժին չունի ըսելէն ՚ի զատ կաւելցնէ , « Երեւ տակալին մարդկան հաճոյ լինէի , ապա Քրիստոսի ծառայու եմ » . Գաղա . Ա . 10.-“ Ելէ ես մարդոյ հաճոյ լինէի , ուրեմն Քրիստոսի ծառայու չէի իւնալը ըլլալ ” : Տեսաբը որ մարդոց հաճոյ երեւնամ ըսող մարդը՝ Քրիստոսի ծառայութենէն կը զբիսի :

Հ . Եղեայր , ես մինակ այդ պատուերին յոյս դրեր էի՞ թէ պահած եմ . անոր համար

ձեռքէս առիր , եւ ամեն կողմէն յօյսս կըտքեցիր . աղէկ հասկցայ որ տասը պատուերին մէկն ալ պահած չեմ , ու միշտ Աստուծոյ կամացը հակառակ գործեր եմ . անոր համար կաղաչեմ զքեղ եղեայր , այս մեղքերէն ազատելու մէկ ձամբայ ցնց տուր . Եթէ կայ , որ մեղքերէն ազատելով , ես ալ Քրիստոսի աշակերտ ըլլամ , վասն զի շատ կը վախնամ :

Պ . Եթէ մինչեւ հիմայ ըս գիտնալով մեղանչեր ես , մի վսինար և յօյսդ մի կտրեր :

Հ . Ի՞նչպէս ըս վախնամ , մեղաւոր եմ :

Պ . Մարդարէներուն խրառը եթէ պահես , շուտ կ'ազատիս քու մեղքերէդ եւ կարդարանաս :

Հ . Մարդարէները ի՞նչ խրատ կուտան :

Պ . Ահա , նախ Եսայի կը գրէ . « Խնդրեցիք զՏէր , եւ յորժամ գուանիցէք զնա , կարդացիք առ նա . եւ իբրեւ մերձեսցի առ ձեզ , քողցի ամպարիշտն զմանապարն իւր , եւ այր անօրին զխորհուրդն իւր . եւ դարձի առ Տէր եւ գոցէ զողորմուրին . եւ առ Աստուած մեր՝ զի բազմապատիկ բողցէ զանօրինուրինս ձեր » .

Եսայի ԾԵ . 6-8.-“ Տէրը իւրեւեցէ . ու Երբ գլունէ , աշալցէք անոր , ու Երբ յել հօպենայ , Եւլու-ընը իւր ձամբէն եւ շալուի . ու անօրէնը իւ լոր Լորկո-րդուր լուլ յիշէ . ու Աստո-ծոյ լուլ տառենայ , որ ուրին-իւն գոնէ , շասն չէ մէր ան Աստո-ածը .

Ներ շաբ մեղսելը կը ներէ ու Եւ Բ. Ովսէ կը գրէ -
« Դարձ, Խորայէլ, առ տէք Աստուած քո, զի
տկարացար յանօրէնութիւնս քո « Առէք ընդ ձեզ
բանա՝ եւ դարձարուք առ տէք Աստուած ձեր,
եւ ասացէք ցնա . կարօդ ես քողուլ զմեղս մեր » .
Ովսէ ԺԴ. 2.- « Քու պէտ Ա.սոս-ծոյր Դարյէր ու վ
Խորայէլ, մեղս մեջ ընկալեցար : Ձեր ուեր Ա.սոս-ծոյ
Դարյէր ու ըստ անոր, ին հարող ես մեր մեղսելը նե-
րէլը » : Եւ Գ. Եսայի կրկին կը գրէ . « Լուա-
զարուք, սրբեցարուք, ընկեցէք զբարիս ձեր
յանձանց ձերոց առաջի ազաց իմոց, դաղարեցէք
՚ի չարեաց ձերոց » . Եսայի Ա. 16.- « Լուայու-Ե-
ցէք, արբու-Եցէք ու յեր մեղսելը յգեցէք իմ ալայա-
սա-աջ . ու լորո-Եի-ներէ Եա աւլո-Եցէք » : Տեսար
մեղքէ ազատուելու Ճամբան :

Հ. Այդ մարգարէներուն խրատը որ պա-
հեմ, Աստուած զիս կընդունի :

Պ. Այն, անշուշտ կընդունի, ինչպէս որ
Աստուած ինքը խոստացէք է Եսայիին բերնով,
« Երէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիք
իբրեւ զձիւն սալիտակ արարից » . Եսայի Ա. 18.-
« Թէ որ յեր հոգին մեղք նորի պէս սե-յած
ըլլայ, յի-նի պէս ձերմակ իընէմ » : Եւ Բ. Եղեկիէլ
կը գրէ . « Անօրէնն երէ դարձից յամենայի անօ-
րէնութեանց իւրոց զոր արար, եւ պամից զամե-
նայի պատութիւնս իմ, եւ արտացի արդարու-
թիւն եւ ողորմութիւն, կելով կեցցէ, եւ մի մե-

ուանիցի . ամենայն յանցանք նորա զոր գործեալ
իցէ, եւ ամենայն անօրէնութիւնք նորա զոր անի-
րաւեալ իցէ՝ մի՛ յիշեսցին, այլ արդարութեամբ
խրով զոր արար՝ կեզգէ » . Եղեկ . ԺԸ. 21.-
« Անօրէնը ելե ի-ը անօրէնութիւնն Դառնայ » . իմ
բոլոր պատու-Երներու պահէն, ու արդարութիւնն Գործէ
և ողընու-Եիւն այս, անոր առաջի մեղսելը լը պիտի
յիշուին, հաղա եասի ըրած արդարութիւնով պիտի
Երիւ-ի » : Եւ Գ. Եսայի կրկին կը գրէ . « Զի ա-
հանաւասիկ ջնջեցից իբրեւ զամայ զանօրէնութիւնս
քո, եւ իբրեւ զմեղս քո դարձ առ իս՝ եւ
փրկեցից զրեզ » . Եսայի ԽԳ. 22.- « Ահ՝ եա
սու-մեղսերու ամի » . մեջի պէս պիտի ջնջեմ . բու-
ինչ Դարյէր, որ չեղեղ ալայեմ » :

Հ. Այդ լսածներդ շատ մեծ յոյս մի է
ինձ նման մեղաւորներուն, բայց ասկէց ա-
ռաջ գործած մեղքերս Բնշպէս թափելու է,
Ճամբան չեմ գիտեր :

Պ. Առաջ բոլոր մեղքերդ կը մտածես՝
միտքդ կը բերես ու կը զջաս ՚ի խարոց սրտէ՝
կերթաս կը խոստովանիս կատարեալ զջամբէր,
միտքդ ալ կը դնես որ այլ եւս ամենեւին
այն մեղքերուն մասնակից չըլլաս . քահանայն
սուրբ գիրքերու վկայութիւններով կը խրատէ
ու կը զգուեցնէ զքեզ այն մեղքերէն՝ որ այլ
եւս չը դառնաս անսնց, եւ մեղացդ յարմար
ապաշխարանք կը դնէ . եւ ապաշխարանքդ

յարսվ եւ ողբալով կը քաշէս կը լմնցունես .
այն ատեն մեղքէդ կազատիս : Այս է մեղքէն ազատելու ճամբան :

Հ. Հիմա գտանք դիւրին ճամբան , այդ
ըսածդ շատ ախորժելի եկաւ ականջիս , միշտ
մեղքը կը գործեմ ու կերթամ կը խոստովա-
նիմ թողութիւն կառնեմ , ատկեց դիւրին
բան ըլլար : Ես շատ կը վախնայի մեղք գոր-
ծելու , որովհետեւ վերը ըսիր թէ՛ նախ Յով-
հաննէս մկրտիչ , և ետքը Յիսուս , երկուքն ալ
երբ քարոզութեան սկսեցին . « Աղալուրեցէ՛ » ,
Երինք Իւդա-որո-Եփ-նը օստեցած է » ըսին . Ես
ատկեց կը վախնայի թէ , դուք մինչեւ հիմա
աշխարհիս թագաւորին՝ սատանային կը ծա-
ռայէիք , այն մեղքէրը ապաշխարեցէ՛ք , այ-
սուհետեւ երկնքի թագաւորութիւնը մօ-
տեցաւ՝ անոր պիտի ծառայէք , անոր զօրք
պիտի ըլլար , եւ ես ատկեց կը վախնայի
թէ՝ երկնքի թագաւորին զօրք ըլլանք , մեր
բանը դժուարէ , վասն զի անիկայ արդար է .
եւ անոր զօրքէրն ալ արդար պէտք է ըլլսն ,
բայց հիմա հասկցոյ , որ քրիստոնէութեան
մէջ ալ մեղք գործելու սովորութիւն կայ
Եղեր . ասկէց դիւրին բան ըլկայ , այսուհե-
տեւ մեղքէն չեմ վախնար , որովհետեւ դիւ-
րին ճամբայ գտայ :

Պ. Կատ այդքան մի խնդար , եղբայր ,

մենք որ քեզ մեղաց թողութիւն ըսինք , ըլ-
կարծես թէ վաղուան գործելիք մեղացդ՝ հա-
պա երեկուան գործածիդ համար է : Եթէ
խոստովաննքին յօս դնելով մեղանչես , շատ
խեղճ վիճակի մէջ կը մնաս , ինչու որ ամե-
նեւին այն մեղացդ թողութիւն ըլլար . մեղքը
միտք դնելով պիտի ըլլայ , ինչպէս որ
Սիրաք կըսէ . « Տէր երկայնամիտ է վասն դարձի
քո եւ քառորեան , մի' յաներկիւդս լինիր՝ յանե-
լույ մեղս 'ի վերայ մեղաց : Մի' ասիցես զրու-
րիւնք նորա բազում են , զբազմուրիւն մեղաց
իմոց քաւեցէ . Զի ողորմուրիւն եւ բարկուրիւն
'ի նմանէ է » . Սիրաք Ե. Յ. « Մելլաց լուս-Եւան
համար անհոգ մի' ըլլար , ու մելլաց վայ մի' ա-
ռելլուեր եւ մի' ըւեր լէ Ա. Յ. ծոյ ողբուն-Եփ-նը
շատ է , իմ շատ մելլերուն կողրդ , վասն չէ անոր
ողբուն-Եփ-նն ու բարիւ-Եփ-նը շ-պով իրարու- ոռվ
կը հագենան » :

Հ. Եթէ վերը ըսածիդ պէս կատարեալ
զզմամբ լալով խոստովանիմ եւ ապաշխա-
րեմ , ետքը Բնչ պիտի ընեմ :

Պ. Այդ ըսածիդ պէս որ մաքրուիս , այն
ատեն արժանի կըլլաս Սուրբ Հաղորդութեան
մասնակցելու :

Հ. Մեղքէս չը մաքրուած չը պիտի կըր-
նամ մասնակցիլ Ա. Հաղորդութեան :

Պ. Զեռքդ բոնող ըլլար , կը մասնակ-

թիւ , բայց լսէ ի՞նչ կրսէ քեզ Պօղոս .
« Այսունիտես , որ ուտիցէ զհացտ , կամ ըմպիցէ զբաժակս Տեառն անարժանութեամբ , պարտական եղիցի մարմնոյ եւ արեան Տեառն . փորձեսք մարդ զանձն , եւ ապա ՚ի հացէ անտի կերիցէ , եւ ՚ի բաժակէն արբցէ . զի որ ուտէ եւ ըմպէ անարժանութեամբ , դատաստան անձին խրում ուտէ եւ ըմպէ . Ա . Կորն . ԺԱ . 27-30 .
— « Ա . կէց Եաւը ովոր անարժանութեամբ Տիրոջ հայը ու ու բաժակէն իմէ , Տիրոջ նարժնին ու արիւնին պարական իըլլայ . մուր լող իր անըն ժոյնէ ու Եաւը այն հայէն ու ու բաժակէն իմէ , ովոր անարժանութեամբ ու ու իմէ ու իմէ , իր անյին Շաբաշարդութեամբ ի՞ու ու իլլամէ » :

ՇԱՀԻՒՂ ԻԴ .

Հ . Անջին դատապարտութիւնը կուտէ ,
Ի՞նչ կը նշանակէ :

Պ . Այս բանը առանց օրինակի չեմ կը ընար հասկցնել , քեզ մի օրինակ տամ , որ խելքդ հասնի . դիցուք թէ կերես Պօլիս կերծաս , ու շատ աշխատանքներով հրովարտակ կը հանես , որ թշնամիդ յաղթես , կամ գլուխը կտրել տաս եւ կամ աքսոր զրկես . շատ խընդալավ կուգաս քու հայրենի երկիրդ , այն

Հրովարտակիդ ապաւինելով թշնամիկիդ հետը դատաստանի կը մոնես , եւ հրովարտակիդ ատենին կը յանձնես , որ կարդացուի . եւ երբ կը կարդացուի , կը նայիս որ թշնամիկիդ համար առած հրովարտակիդ քեզ համար եղած կըլլայ : Թշնամիդ պիտի աքսորէիր , զքեզ աքսորէլու հրովարտակ կըլլայ . այն առեն դատաւորը բարկանալով կըսէ . ի՞նչ իրաւունքով այդ հրովարտակիդ ապաւինելով թշնամիկիդ հետ դատաստանի մուար , ով անօրէն , այն տեղ քու լեզուդ կը պապանձի , ու ոտքերդ եւ ձեռքերդ դոզալ կախին , եւ ամաչելով գլուխդ վար կախած , գետինը կը նայիս : Եւ դատաւորը հրաման կընէ որ ոտքդ եւ ձեռքդ կապուած քեզ աքսոր զրկեն մէկ անձանօթ երկիր յաւիտեանս յաւիտենից :

Հ . Այդ օրինակիդ միտքը հասկցուր ինձ :

Պ . Վ . Երը ինչպէս ըսինք թէ մեղքէդ պիտի մաքրուիս ու ետքը Ա . Հազորդութեան պիտի մասնակցիս , բայց ասոր հակառակը՝ մեղքէ չը մաքրուած մեղաց աղտով կերծաս ճաշակ կառնես , ու կը խնդաս ըսելով թէ՝ փառք Աստուծոյ ճաշակս առի , իբր թէ անով քու թշնամիդ սատանայն պիտի՝ յաղթես , բայց դատաստանին օրը քու դատաստանդ կը տեմուտի , կը նայիս որ քու անարժանութեամբ Ա . Հազորդութեան մօտենալդ՝ քեզ

մեծ յանցանք եւ մեծ դատապարտութիւն եղերէ, ոչ թէ սստանային, և այնքան ապաւիւներ էիր այն ձաշակին, որով սստանայն պիտի յաղթէիր, ու արքայութիւն պիտի երթայիր. բայց հիմա արքայութիւն չերթալուդ հաճեալ ես, գոնէ դժոխքը յաւիտենական աքսոր չըլսյիր :

Հ. Այս ի՞նչ վախնալիք բան էր, որ ըստիր :
 Պ. Վախնալիք բանը դեռ ետքը պիտի լսես, երբ ամեն կողմանէ յանցաւոր գլունուիս . Քրիստոս արդար դատաւորը՝ այն աստեն սաստիկ բարկութեամբ պիտի ըսէ . « Ընկեր, զիա՞րդ մտեր այսր, զի ոչ ունեիր հանդերձ հարսանեաց ». Մատ. ԻԲ. 12. — « Ընկեր, ինչ չ— այս տեղ մատար, ժանի որ հարանիշի լուներ չ—նեիր » : Այսինքն՝ ինչո՞ւ մեղքէ չը մաքրուած, և հոգւոցդ լութերը չը նորոգած՝ այս սեղանին մօտեցար : Այն ատեն լեզուդ կը պապանձի, ոտքդ ձեռքդ կը սկսին դողալ, ամաչելով գլուխդ վար կախած գետինը կը նայիս . Նաեւ Քրիստոսէն կրկին պիտի լսես : « Կապէցիք զդորա զուս եւ զմեռս՝ եւ հանեք զդա ՚ի խառն արտաքին, անդ եղիցի լալ եւ կրմել ատամաց » . — « Ուսոր ոտքէրն ո— յեւ-տըլը կապէցէ», « ո— բու-ըսի մո-լին, այսինքն՝ Շժոխին մէջ յժեցէ», « որ այն տէլ երկայ լոյ ո— ակաները կը ճառէցէն » : Եւ այն ըսած բոպէին անոր սպասաւորները հրա-

մանը կը կատարէն, կը զրկեն զքեղ յաւիտենական գժոխքին մէջ : Տեսար, եղբայր, անարձանութեամբ ձաշակ առնելուն հետեւանքը :

Ճ Ա. Ի Ի Ղ Ի Ե .

Հ. Այս ըսածներէդ շատ վախցայ, ասկից ետքը մեղքէս ըլ մաքրուած ձաշակ չեմ առներ, բայց եթէ կրկին մեղանչեմ ի՞նչ պիտի ըլլայ :

Պ. Այս եւս այդ բանը ինձ մի՛ հարցներ, Պետրոսին և Սովորմանին հարցուր, Պետրոս կըսէ, « Չուն դառնայ անդրէն ՚ի փսխած իւր, եւ խոզ լուացեալ՝ ընի տիղմ բաւակեալ » . Բ. Պետ. Բ. 22. — « Շունը կը տառանայ իր իսկածը կրկին իո-պէ, իոող աւ կը լուացո՞ւ ու կրկին առջն մէջ կը լուակըկի » : Եւ Սովորման կը պատասխանէ . « Որպէս շուն յորժամ դառնայ ՚ի փսխած իւր եւ ատելի ինի, նոյնապէս անզգամն իւրովք ջարեօր՝ յորժամ դառնայցէ անդրէն ՚ի մեղս իւր » . Առակ. ԻԶ. 14. — « Ինչպէս որ լունը երբ կը տառանայ իր իսկածը իո-պէ, առելք կը լուայ, նոյնակ մէլ լուարը . երեւ դառանայ ի-ր լլացած մէջը իրին գործէ » : Տե՛ս, մեղքը խոստովանող ու ետքը կրկին մեղանչողը ի՞նչ գարշելի գաղաններու նմանցուցեր են :

Հ. Արդեօք ինչու կրկին մեղանչողը առնոց նմանցուցեր են, ինչ է այդ գաղաններու բնութիւնը:

Պ. Պատճառը այս է. շունը երբ կերակուր գտնէ, անյագաբար շուտ շուտ կը լափէ, ագահելով փորը կը լեցնէ, որով սուսմիքուր կաւրի՝ եւ կերածը փախել կը հարկադրի, երբ որ փախէ, մի քիչ կը հանգըստանայ. բայց երբ կը տեսնէ որ փորը գարտը կեր է, իսկըն կերթայ փախածը նորէն կուտէ ու փորը կը լեցնէ. նոյնպէս մեղասէր մարդը՝ միշտ մեղաց մէջ կը պատաղի մինչեւ տաղաւար մը գայ, Ծնունդ եւ կամ ջատիկ, այն ատեն իւր խղճմտանքը կարթնայ ու սիրտը կը նեղուի. ինչու որ կը տեսնայ թէ՛ ուրիշները կը խոստովանին, կապաշխարեն, ինքն ալ անոնց նայելով կերթայ կը խոստովանի մեղքերը. փոքր ինչ կը հանգըստանայ, բայց կը տեսնայ որ մեղաց ամանները գարտիեր են, մեղաց գործիքները պարապ մնացեր են, իսկըն կը սկսի խոստովանած մեղքերը նորէն գործել, մինչեւ որ Տաղաւար մը գայ, մեղաց չափը կը լեցնէ այն գաղանին պէս: Տեսամր կրկին մեղանչողին բնութիւնը ինչպէս շանը կը յարմարի:

Հ. Այդ բանին իւրլքս աղէկ հասաւ. որովհետեւ միշտ իմ ըրած բանս այդ է, Ծնը-

դին մեղքերս կը խոստովանիմ, մի քանի օր կանցնի, կրսկիմ նորէն մեղք գործել մինչեւ ջատիկ, այն ատեն կրկին կը խոստովանիմ, կը նայիմ որ Ծննդին խոստովանած մեղքերս են, որ բոլըրը նորէն գործած եմ, որով մեղքերս բնաւ չեն պակսիր:

Պ. Երանի թէ մեղքդ միաչափ կենար եւ չ'աւելնար. վասն զի կրկին մեղանչողին մեղքը առաջի չափովը չը մնար, կաւելնայ. ինչպէս որ Քրիստոս երբ երեսուն և ութ տարուան անդամալցը բժշկեց, պատուիրեց «Անապայիկ ողջացար, մի՛ եսս մեղանձեր, զի մի՛ ջար եսս ինչ լինիցի քեզ»: Յովէ. Ե. 14. — «Ահա՝ ողջացար, այլ թ՛ մեղնէլը, որ առելք գել բան չըլ»: Տե՛ս որ կրկին մեղանչող մարդուն վիշտակը գէշ կը լսայ եղեր. ինչպէս որ Քրիստոս մէկ օրինակով հասկցուց. «Յորժամ այսն պիդ ելանիցէ ՚ի մարդոյ, զրչի ընդ անջրդին տեղիս, խնդրէ հանգիստ. եւ իբրեւ ոչ գտանէ, ասէ. դարձայց անդրէն ՚ի տուն իմ ուստի ելի. եւ զայ գտանէ մաքրեալ եւ յարդարեալ. Յայնժամ երբայ եւ առնու եօրն այլ այս ջար եսս քան զինքն, եւ մտանէ բնակի անդ, եւ լինի յետինն մարդոյն այնորիկ ջար քան զառաջինն»: Ղու. ԺԱ. 24. — «Երբ որ մարդոյ սրբէն ստանան կէլլայ, կը պարապէ չը պէղըը. ու հանգիստ կը դնաբակ. և երբ գործիքներ, իւրէ, նորէն բառնամ իմ առաջն ելլած

պոռնս . ու իուդայ կը նայի որ այն հարդուն պիտի և
և միայն բարարկուած է , (Ասպո-ծոյ պապուերներնեւն
բնա-մեկ նշան չե հասցած) , ուսպի կերպայ եօթը հապ-
դե իսանե իրմե ա-ել լի գել , ու իուդայ այն հար-
դուն սրբին մեջ կը բնակի ։ Ե-այսպէս այն հարդուն
վերը գել կը լլայ առաջին ա-ել ։ Տեսար
որ մեղքը առաջի չափով չը մնար , ինչպէս
հիւանդին կրկնումը աւելի գէշ կը լլայ , քանի
թէ նոր սկսած ատենը :

Հ . Շան բնութիւնը հասկցանիք , որ մեղ-
սասէր մարդոց յարմար է , եթէ կամիս՝ խո-
զին բնութիւնն եւս հասկցուր :

Պ . Խոզը ՚ի բնէ աղմասէր է , միշտ տղմե-
րու ու ցեխերու մէջ կը թափլտկի , գարշելի-
բաններ կուտէ ու գարշահոտութիւն կը սիրէ .
բայց երբեմն կերթայ գետը կը մտնէ ու կը
լուացուի և կը մաքրուի , բայց իր ուզած բանը
չէ այդ մաքրութիւնը . ուստի երբ կը նայի
որ գարշահոտ ցեխերը և գարշահոտութիւն-
ները գնացեր են քմին առջեւէն , իսկցն
իր հանգստութիւնը անհանգստութեան կը
փոխուի ու շուտ մը կերթայ կրկն ցեխերուն
մէջ կը մտնէ , որպէս զի ցեխերուն գարշահո-
տութիւնը քմին դպշելով ուրախանայ ու
զուարձանայ : Նյոնպէս մեղսասէր մարդը՝ որ
միշտ մեղքը սիրող ու արդարութիւնը ա-
տող է , միշտ մեղաց մէջ կը պատաղի , թէ եւ

երբեմն խղճմոանքը զինքը տանջելով կեր-
թայ կամայ ակամայ կը խոստովանի , կ'ապաշ-
խարէ ու կ'արդարանայ , բայց իր սիրած բանը
չէ արդարութիւնը , ուստի երբ մեղաց գար-
շահոտութիւնը քմին առջեւէն կը պակսի , իր
հանգստութիւնը կ'աւրի , կրսկսի նորէն այն
գազաններուն պէս իր փոխածը ուտել , եւ
մեղաց տղմին եւ ցեխերուն մէջ թափլտկիլ ,
ահա ասոր համար խոստովանած մեղքը կրկին
գործող մարդը այդ գաղաններուն նմանցու-
ցած են Պետրոս եւ Սողոմոն :

ՇԱՀԻՒՂ ԻԶ .

Հ . Եղբայր , վերը ըսիր թէ , սուրբերը
բարեխօս չեն կրնար ըլլալ ըսողը սուտ մար-
գարէ է , ատոր ես ալ կասկած ունիմ՝ թէ մե-
ռած մարդը Բնապէս բարեխօս կրնայ ըլլալ :

Պ . Դուն այդ սուրբերը մեռած կը կար-
ծես :

Հ . Ինչո՞ւ մեռած չը կարծեմ . անոնք ալ
հողեղէն չէին , և Աստուծոյ վՃիռը զօր Ադա-
մին առուաւ , միթէ անոնց համար եւս չէր :

Պ . Իրաւ ես , անոնք ալ հողեղէն էին ու
Աստուծոյ վՃիռովն ալ մեռան , բայց անոնց
մեռնիլը մինակ մարմնովէ՝ չէ թէ հոգւով .

վասն զի մեղաւորները հոգւով ալ մեռած ըլ-
լալով, խսկապէս մեռնողը անոնք են, բայց
արդարները հոգւով կենդանի ըլլալով, անոնց
մեռած ըլլաւիր:

Հ. Ի՞նչ գիտես, անդիի աշխարհքէն ե-
կող եղաւ, որ այդ սուրբերուն ողջ ըլլալու
լուրը քեզ բերէր:



Պ. Անդիի աշխարհքէն եկողը ի՞նչ պիտի
ընես, ահա երկինք եւ երկիր ոչինչէն գոյա-
ցընող Աստուած ինքը վկայեց մորենիի մի-
ջէն Մովսէսին ու ըստաւ. «Ես եմ Աստուած
հօր քոյ. Աստուած Աբրամու եւ Աստուած
Սահակայ եւ Աստուած Յակոբայ, եւ չէ՛ Աստ-
ուած մեռելոց, այլ կենդանեաց ». Ելլց. Պ. 6.

— «Ես եմ չորր Աբրահամին, Ասհակին և Յակոբին
Աստուածը. Աստուած ո՛վեւ մեռելուն այլ ող-
ջընուն Աստուածն է » : Ասկից յայտնի կերեւէ
սուրբերուն կենդանի ըլլալու . որովհետեւ ա-
նոնց մեռնելէն աւելի քան չորս հարիւր տարի
անցած էր, բայց գեռ կենդանի են կըսէ. ես
կենդանիներուն Աստուածն եմ, մեռելներուն
Աստուածը չեմ» :

Հ. Սուրբերուն հոգւով կենդանի ըլլա-
լուն խելքս հասաւ, բայց բարեխօս կրնա՞ն
ըլլալ :

Պ. Փեզ մէկ բան հարցնեմ, մի մարդ
եթէ գանդատ ընելու կարող ըլլայ, բարե-
խօս ըլլալու կարող է թէ ոչ :

Հ. Ատոր ի՞նչ խօսք, մէկ մարդ գան-
դատ ընելու եթէ կարող ըլլայ, հարկաւ բա-
րեխօս ալ կրնայ ըլլալ, բայց սուրբ գիրքերէն
կրնան վկայել սուրբերուն գանդատ ընելը :

Պ. Ահա Գրիսոս վկայեց. «Մի համարիք
երէ ես ջարախօս ինչ իցեմ զձենջ առ. Հօր. զոյ
որ ջարախօս կայ զմենջ, Մովսէս՝ յոր դուքն
յուսացեալ եք. զի երէ հասատալիք դուք Մով-
սիսի, հասատալիք արդեօր եւ ինձ. զի նա վասն
իմ իսկ զրեաց ». Յովհ. Ե. 45-47. — «Մի հար-
ծէ՛ թէ ես յեր վրայու գանդատ ընող եմ իմ Հօրս. յեր
վրայ գանդատ ընողն է Մովսէս, որուն ապա-ի-
նաց է՛ . երեւ Մովսէսին հասաբայիք, իրաք ինչ ևս

Հը հասած բայիք, ինչու որ անիկայ խախտես ինչ համար գրեց ։ Եւ Բ. Յովհաննէս կրկին կը գրէ. « Ես յօրժամ եքաց զինքրն հինգերորդ՝ տեսի ՚ի ներքոյ սեղանոյն զնոզիս ամենայն մարդկան կընքեալ վասն բանին Աստուծոյ՝ Ես վասն վկայութեան նորա զոր ունեին. որք ասէին ՚ի ճայն մեծ, Մինչեւ յերբ, Տ. սուրբ Եւ ճշմարիտ, ոչ դատիս Ես խնդրես զվրեժ արեան մերայ ՚ի քնակշաց երկրի ։ Յայտ. Զ. 9. — « Երբ որ կիւ ժերրու ինիքը բայցա, Աստուծոյ խօսքին ու անոր վկայութեան համար մեռած մարդոյ հոգիները ուեաց ժեղանին առկը. որ մեծ յայնով կըսէին. ո՛վ սուրբ ճշմարիտ Տէր, միշտ ե՞րբ ըսպիտի բարիտ ու մեր արեան վեճեց պիտի ը-ըլս երրին բնակիվելն ։ Եւ Գ. Բարուք կը գրէ. « Երանի և մեզ, իսրայէլ, զի համայն Աստուծոյ՝ ծանօքը մերէն ։ Բարուք Դ. 4. — « Երանի մել ո՛վ իսրայէլ, Աստուծոյ համար մարդիկը մել ծանօթն են ։ Ասկէց կիմացուի որ Երանի տալը՝ բարեխօս կըլլան ըսելէ, ուրիշբան չէ։

Հ. Աղէկ որ զիս համոզեցիր, ասկից ետքը Ես սուրբերուն քղանցքին պիտի փակչիմ ու զանոնք բարեխօս բռնեմ, որ միշտ իմ մեղացս համար Աստուծոյ աղաչեն։

Պ. Շատ աղէկ, սուրբերը բարեխօս բըռնէ, բայց մեղքէ ետ պիտի քաշուիս. Եթէ շարունակ մեղք գործես ու անհոգ ըլլաս»

սուրբերը ինձ համար Աստուծոյ կաղաչեն ըստ սուրբերը գքեզ չը սիրելով՝ քեզ համար Աստուծոյ չեն աղաչեր. վասն զի անոնք Աստուծոյ պատուէրը պահելով սուրբ եղած են, ու քեզ գրած են թէ Աստուծոյ պատուէրը պահէ, դու անոնց գրածը չես ընդունիր, Աստուծոյ պատուէրը չես պահեր, Եւ քուչար կամքդ չես կրնար զապելու սուրբերուն քղանցքը բռնած ես որ քեզ պաշտպանութիւն ընեն։ Զոր օրինակ՝ կուսակալ մը եթէ մէկ գող մարդու պաշտպանութիւն ընէ, ալ այն գողը բնաւ վախ ըսւնենալով՝ շարունակ գողութիւն կրնէ, մէկ մասը կուսակալին կուտայ, մէկ մասն իրեն կը պահէ, բայց վերջը թագաւորը երբ իմանայ, շատ մեծ պատիմ կը կրեն թագաւորէն, թէ կուսակալը Եւ թէ գողը։ Կցնապէս դու այն սուրբերը այդ կուսակալին պէս մարդիկ կը կարծես, որ գողութիւնները Եւ ամեն անօրէնութիւնները ընես, ու քանի մը դրամ տաս սուրբերուն կամ ուխտի երթաս Եւ կամ եկեղեցին մոմ վառես, ու սուրբերուն ըսես, ահա այս ընծայս ընդունեցէք, ու Աստուծոյ աղաչեցէք որ ինձ յաջողաւթիւն տայ. ահա Ես նորէն գողութեան կերթամ, ձեզ Եւս բաժին կը հանեմ, դուք ինձ օգնութիւն ըրէք։ Եւ մանաւանդ Աստուծած չուզեր, որ այն սուր-

բերը քեզ պէս գէշ մարդուն համար իրեն
աղաջեն , ինչպէս որ Երեմիային ըստ .
« Եւ դու մի՛ կար յադօրս ՚ի վերայ ժողովրդեանդ
այլորիկ , եւ մի՛ խնդրեր ՚ի վերայ դոցա ողոր-
մուրին , եւ մի՛ անկանիք առաջի իմ վասն դոցա-
զի ոչ լսեմ թեզ » . Երեմ . կ . 16 . — « Դու այդ
ժողովրդոյ համար աղօթք մի՛ ընէր , ու առողջ համար
ուրիշ-իւն մի՛ ուղէր , իմ առաջա մի՛ իշնար ու աղա-
ջը առողջ համար . իւլու որ չպէտի լսէմ ուշն :

Հ . Հապա ինչպէս ընելու է , որ սուրբերը
բարեխօս ըլլան եւ Աստուած ընդունի :

Պ . Ասկէց առաջ գործած մեղքերդ կը
զդջաս , կը խոստովանիս եւ կապաշխարես , այն
ատեն սուրբերը բարեխօս կը բռնես , որ ա-
նոնք ալ օգնութիւն ընեն և Աստուած կըն-
դունի . որովհետեւ եթէ զօրապետ մը , մի
մահապարտ գէշ մարդու պաշտպանութիւն
ընելու ըլլայ , պիտի երթայ թագաւորին ըսէ
որ , այս մարդը իւր չարութենէն ձեռք քա-
շեց , այլ եւս մասնակից պիտի չըլլայ , ասկէց
առաջ ըրած չարութիւնները կը խնդրեմ որ
մեզ շնորհք ընես ու ներես . միթէ կրնայ
ըսել , որ այս մարդը չարունակ այս չարու-
թիւնը պիտի ընէ՝ ու դու ալ պիտի ներես ։
Այսպէս հասկցիր սրբոց բարեխօսութիւնն
ալ :

Շ Ա. Ի Ի Ղ Ի Է .

Հ . Եղբայր , իմ կարծեօքս Աստուածոյ
բոլոր պատուէրները սորվեցայ : Արդեօք չը
գիտցած պատուէր մնանց , որ անոնք ալ
սորվեցնէիր . գիտեմ շատ գլխացաւութիւն
կընեմ ձեզ տեսակ տեսակ հարցմունքներովւ-
բայց ի՞նչ ընեմ , կուզեմ որ քրիստոնէին հար-
կաւոր եղած բոլոր բաները սորվիմ . անոր
համար մանրամասնաբար կը հարցնեմ , կը
յուսամ որ չէք բարկանար :

Պ . Ես չեմ բարկանար բան հարցնելուդ
ու պատասխան տալու եւս չեմ ձանձրանար ,
որովհետեւ Քրիստոս իր աշակերտներուն պա-
տուիրեց որ , իր սորվեցուցած բաներուն բո-
լորը՝ իրեն հաւատացեալներուն սորվեցնեն .
ինչպէս որ վերը ըսինք կ . Շաւզին մէջ , ասոր
համար ինձ պարտք սեպած եմ Քրիստոսի կամ-
քը քեզ հասկցնելու . եւ չքիտցողներուն ալ
կը պատուիրէ Երեմիա ու կըսէ . « Այսպէս ասէ
Տէր . կացէր ՚ի ճանապարհ եւ դիտեցէր , եւ հարցէր
զյափիտենական շաւզաց Տեառն . եւ տեսէր ո՛ր է
ճանապարհ բարի , եւ գնացլ՝ ընդ նա , եւ գոտիք
զարբուրին անձանց ձերոց » . Երեմ . Զ . 16 . —
« Ճամբուն վայ իայնէցէ՝ , Շիւէցէ՝ ու հայուցէ՝
Տէրով յա-իսկենական ճամբուն համար և ու-է-է՝ ո՞ր
ճամբան ո՞ր ո՞չէ է անին գնացէ՝ , ո՞ր յէր անյին

Ասդրո-լիւն գոնէք ո : Տեսաղ որ ճամբուն վրայ
կայնեցէք ու Տիրոջ ճամբան հարցուցէք կըսէ ,
հապա դու այս տեղ՝ տանը մէջ չը պիտի հար-
ցընես , հարցնելուդ չեմ բարկանար , բայց
դեռ շատ պակաս կայ քու սորվածներուդ մէջ ,
շատ պատուէրներ կան քեզ հասկցնելիք , որ
կատարեալ քրիստոնեայ ըլլաս , որովհետեւ
Քրիստոս կը հրամայէ , « Արդ եղերուք դուք կա-
տարեալ որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատա-
րեալ ի » . Մատ . Ե . 49 . — « Դուք կատարեալ եղէք
ինչու որ յեր երիտասոր Հայրը կատարեալ է » :

Հ . Պակաս մնացած պատուէրները ո-
րոնք են :

Պ . Փրիստոնեայ եղողը խոնարհ պիտի
ըլլայ , բնաւ երթէք հպարտութիւն պիտի
չը գտնուի իր վրայ , որովհետեւ Քրիստոս
ինքը զինքը մեզ օրինակ ցոյց տուաւ , « Ուսա-
րուք յինէն՝ զի հեզ եմ եւ խոնարհ որտին » .
Մատ . Ժ.Ա . 29 . — « Ինչմե սորվացէ՝ որ վետք եւ հեղ
և խոնարհ եմ սրբով » , ուրեմն խոնարհութիւնը
Քրիստոսէն պիտի սորվինք : Եւ Բ . Յակովոս
կըսէ , « Խոնարհեցարուք առաջի Տեառն՝ եւ բարձ-
րացուսցէ զձեզ » . Յակո . Դ . 10 . — « Տիրոջ առաջ
խոնարհէք՝ որ վել բարձրացնէ » : Եւ Գ . Պետրոս
մէկ բան կը գրէ , զայն որ ըսեմ , բաւական
է . և այս մէկ խօսքը քեզ ամեն բան կրնաց
հասկցնել :

Հ . Պետրոսին ըստած խօսքը ի՞նչէ :

Պ . « Ամեներին ընդ միմեանս զիտնարհու-
թիւն ունիցիք . զի Աստուած ամբարտաւանից
հակառակ կայ , տայ շնորհս խոնարհաց » .
Ա . Պետր . Ե . 5 . — « Ա. Ենէր իրարու- խոնարհու-
թիւն ըլլէք , ինչու որ Աստուած ամբարտաւան , հը-
պարա հարդայ հայտառակ է ու խոնարհութիւն շնորհ
կուտայ » : Տեսամբ , Պետրոս մէկ կարճ խօս-
քով որպան վախնալիք բաներ հասկցուցեր
է մեզ :

Հ . Աստոր միջի վախնալիք խօսքը ո՞րն է :

Պ . Աստուած՝ հպարտ մարդոց հակառակ
է ըստած խօսքն է վախնալիքը , վասն զի մէկ
մարդու թշնամին եթէ Աստուած ըլլայ , այն
մարդուն վիճակը ի՞նչ խեղճ ու գէշ կըլլայ
արդեօք , մի ուրիշ բարեկամ կրնայ գտնել .
Աստուածոյ թշնամիին ովկ կրնայ բարեկամ ըլ-
լալ , եւ Սոլոմոնն ալ կըսէ . « Պիղծ է առաջի
Աստուածոյ ամենայն մեծամիտ » . Առակ . Ժ . 5 .
— « Բոլոր հպարտ հարթիկ Աստուածոյ առաջ պիղծ են » :

Հ . Խնչու համար Պետրոս եւ Սոլոմոնն
հպարտ մարդը շատ գէշ ցոյց տուած են :

Պ . Հպարտութիւնը սատանային հնարքը
եւ արտւեստն է , որով սատանայ եղաւ , չէ թէ
ակզրէն սատանայ ստեղծուած էք , հասպա լու-
սեղէն հրեշտակ ստեղծեց Աստուած իրեն սպա-
սաւողելու համար , բայց սադայէլը ամենուն

գլուխը ըլլալվէ՝ իր փառացը վրայ հպարտացաւ ու ըստաւ, եթէ իմ աթոռս միքիչ վեր դնեմ, ես ալ Աստուծոյ հաւասար կրլսամ, ուստի Աստուած սաստիկ բարկանալով երկինքէն վար թափեց սադայէլը իրեն հնազանդող բոլոր հրեշտակներով իմիասին, ու դժոխք զըրկեց. և միշտ հակառակէ Աստուած սաստանային, եւ Պետրոս որ կըսէ հպարտ մարդոց հակառակէ Աստուած, պատճառը այն է, որ հպարտ մարդը սաստանայէն տարբերութիւն չունի, վասն զի եթէ մէկ տղայ արհեստի երթայ, դնենք թէ սոկերչութեան, և այն արհեստը սորվի ու գործածէ, անոր անունը սոկերիչ կը կանչեն. նոյնապէս մէկ մարդ սաստանային արհեստը որ սորվի ու գործածէ, հարկաւ անոր ալ սաստանայ ըսել պէտք է:

Հ. Աստանային հպարտանալով երկնքէն վար թափիլը սուրբ գիրքերը կը վկայէն:

Պ. Այս, ահա Եսայի կը գրէ. « Դու ասէիր 'ի մտի քում. ելից յերկինս, 'ի վերոյ քան զատեղս երկնից արկից զարո՞ս իմ. նատայց 'ի յերինն բարձու, 'ի վերայ յերանց բարձանց հիմսիսոյ. ելից 'ի վեր քան զամպս, եղէց նմանօղ բարձրելոյն» Արդ անաւաղիկ 'ի դժոխս իջենս եւ 'ի հիմունս երկրի. որք տեսանիցեն զրեզ՝ զարմասցին 'ի վերայ քո եւ ասացեն. այս այն այր է որ զայրացուցանէր զերկիր, զարձէր զբագանորս. որ առ-

նէր զամենայն տիեզերս աւերակ ». Եսայի ԺԴ. 13-15.- « Դու սու մասով կը կանչիր. երինը եւ վեհ ու ամպերէն եւ սասպերէն վեր ալուսու դնեմ եւ նսպիմ, որ ես ալ Աստուծոյ նմանիմ = Բայց անու թը ծոխաց պիտի իջնես և գիտին առկը, որ զեղ պէսոյն ները սու վեայ զարմանալը ըսեն. սա այն է որ Բորբ աշխարհաց առկնու վեայ կը եւր, լադա-որները կը տըրդէր և բույր աշխարհաց կապահանէր »: Եւ Բ.Պետրոս կը գրէ. « Ի հրեշտակս յանցուցեալս Աստուած ոչ խնայեաց, այլ խաւարին կապանօր արկեալ 'ի տարտարոս' եւո պահել 'ի դատաստան ».

Բ. Պետ. Բ. 4.- « Մեղանը հրեշտակներուն Աստուած ըլխայէց, հաղո մուլ կապերով յժեց տժուանն մէջ, ու բարտապանին պահել պո-ա- »: Եւ Գ. Յուդա կը գրէ, « Ես զիրեշտակս որ ոչ պահեցին զիւրեանց իշխանութիւնն, այլ բողին զիւրեանց բնակուրիւնն, 'ի դատաստանս մեծի առուրն' մշտնենաոր կապանօր պահեաց 'ի խաւարի ». Յուդա Ա. 6.- « Հրեշտակները որ իրենց կը սպասեցին ու իրենց բնակարաննեն բուրն եւլան. մշտնշնառ մուլի կապերով բարտապանին մէջ պո-ա-ը պահեց »:

Հ. Խելքս հասաւ, որ հպարտութիւնը սաստանայէն հնարուած է, բայց վերը ըսիրթէ հպարտ մարդը սաստանայէն տարբերութիւն չունի, այդ բանին խելքս ըլպառկեցաւ, ինչու որ՝ շատ թէ քիչ ես ալ հպարտութիւն

կընեմ, բայց շատ տարբեր է սատանայի
Հպարտութեան :

Պ. Փու Հպարտութեանդ Բնէ աեռակ է
որ տարբեր կըլլա :

Հ. Աստանայն Աստուծոյ նմանիլ ուղեց.
քաւ լիցի որ ես այդպէս անպատճ գործ
բռնեմ. ձեռքս ըս համելու տեղը չեմ երկնա
ցըներ, համա ես ինձ նման մարդոց վրայ
կը հպարտանամ:

Պ. Կարծեմ դուն ասիկայ մեղաց տեղ
չես դրեր :

Հ. Չեմ կրնար ըսելոր մեղք չէ, թէպէտ
մեղք մեպէր եմ, բայց կարծեմ սատանային
Հպարտութեան հաւասար չէ :

Պ. Դու ինչ իրաւունք ունիս քեզ նման
մարդոց վրայ հպարտանալու, ինչ աւելի բան
ունիս անոնցմէ, հարուստ ըլլալմւդ համար
կը հպարտանաս աղքատներուն վրայ :

Հ. Այս, ատոր համար կը հպարտանամ:

Պ. Բայց սցդ ապրանքը քուկդ չէ, որ անոր
վրայ հպարտանաս, վամն զի սցդ ապրանքը
եթէ քուկդ ըլլար, մեռած ատենդ քեզ հետ
կը տանէիր, մինչդեռ այս տեղ կը ձգես : Եւ
կամ կորիճ ես, անոր համար կը հպարտա-
նաս :

Հ. Այս, ատոր համար կը հպարտանամ
տկար, անուժ մարդոց վրայ :

Պ. Ահա առիւծը քեզմէ զօրեղ եւ ու-
ժեղի, Եւ կամ անուշ ձայնիդ համար կը
հպարտանաս :

Հ. Այս ատոր համար կը հպարտանամ
խոռնաձայն մարդոց վրայ :

Պ. Ահա սիսակը քեզմէ լաւ ձայնաւոր
է : Եւ կամ աղւոր գեղցիկ լաթեր հագուեր
ես, ատոր համար կը հպարտանաս հին լաթ
հագնողներուն վրայ :

Հ. Այս, ատոր համար կը հպարտանամ :

Պ. Ահա սիրամարգը քեզմէ աւելի գե-
ղցիկ և շողջողուն փետուրներով զարդարուած
է, քու լաթերդ ցեցը պիտի ուտէ, ինչպէտ
Յակոբա վկայեց : Եւ կամ շատ արուեստա-
ւոր ես, ատոր համար կը հպարտանաս ան-
գէններուն վրայ :

Հ. Այս, անոր համար կը հպարտանամ :

Պ. Ահա մեղուն ու մետաքսի որդը քեզ-
մէ աւելի արուեստաւոր են, եւ անոնց ա-
րուեստին խելքդ ամենեւին ըս համար : Եւ
կամ արտգընթաց ես, շուտ ձամբայ կը քա-
լես, ատոր համար կը հպարտանաս :

Հ. Այս, ատոր համար կը հպարտանամ :

Պ. Ահա այծեամը եւ նապաստակը քեզ-
մէ աւելի արագընթաց են : Եւ կամ գոր-
ծունեայ ես, անոր համար կը հպարտանաս
ծոյերուն վրայ :

Հ. Այսուհետեւ անոր համար կը հպարտանամ։
 Պ. Ահա մըջիւնը ու մեղուն քեզմէ աւելի գործունեայ են, ինչպէս որ Սողոմոն կը գրէ։ «Երբ առ մրջիւնն, ով վ վատ, եւ նախանձեաց ընդ ճանապարհ նորա, եւ լեր իմաստնագոյն եւս քան զնա։ Զի նորա ոչ զոյ հողագործութիւն եւ ոչ հարկադիր, եւ ոչ ընդ տերամք է։ Եւ պատրաստէ ամարանի զիերակուր . . . կամ երբ առ մեղուն եւ ուսիր զիսարդ գործոն է։»
Առակ. Զ. 6-8. — «Մըջիւնին չով գնա ո՞վ ծոյլ, ու անոր ճամփուն նախանյիր, ու անորմէ իմաստուն է շնչը։ Հասն զի անիշայ հողագործութիւն լունի, իրմէ առուրս ուղղ չը կայ, եւ ո՞ւ կը լուսանութեան առակէ, իւր իւրակուրը ամասուանէ կը պատրաստէ . . . կամ մեղունին չով գնա՝ ու սորվը ինչպէս գործունեայ է»։ Եւ կամ աչքերդ լաւ կը տեսնեն, անոր համար կը հպարտանաս ցաւոտ աչք ունեցողներուն վրայ։

Հ. Այսուհետեւ անոր համար կը հպարտանամ։
 Պ. Ահա գայլը և արծիւը քեզմէ աւելի սրատես են։ Եւ կամ սուր լազութիւն ունենալուդ համար կը հպարտանաս խուլերուն վրայ։

Հ. Այսուհետեւ անոր համար կը հպարտանամ։
 Պ. Ահա էշուն ականջը քեզմէ աւելի կը լսէ։ Կամ շատ գիտնական ես, անոր համար կը հպարտանաս տգէտներուն վրայ։

Հ. Այսուհետեւ անոր համար կը հպարտանամ։
 Պ. Ահա օձը քեզմէ աւելի գիտնական է, ինչպէս որ Մովսէս կը վկայէ. «Օձն էր իմաստնագոյն»։ Նաեւ գրիստոս իւր աշակերտներուն պատութիւնց։ «Եղերուք խորագէտք իբրեւ զօմ»։ Մատ. Ճ. 16. — «Ոյի պէս իւթօք եղէ»։ Տեսաբ եղբայր, գուն քեզ նման մարդոց չէիր հաւներ, իբրեւ թէ քեզմէ վար են, անոնց վրայ կը հպարտանայիր, որ եբբ թէ քեզ չեն կրնար հասնիլ. հիմա հասկցաբ որ չէ թէ մարդոց, հապա լեռներու գաղաններէն, ու երկնքի թռչուններէն, եւ կամ գետնի սողուններէն ու միջատներէն ալ վար մնացիր ու անոնց չես կրնար հասնիլ. ինչ բանի վրայ որ պարծեցար՝ անոնք քեզ յաղթեցին. թէ ուժով, թէ ձայնով, թէ արուեստիւ, թէ գեղեցկութեամբ, եւ թէ գիտութեամբ անոնք քեզմէ գերազանց եղան. այսուհետեւ իրաւունք ունիս քեզ նման մարդոց վրայ հըպարտանալու։

Հ. Այդ ինչ գարշելի բան է եղեր հպարտութիւնը, որ մարդս սատանայի նմանցնելէն ՚ի զատ անբան անաստններէն ու գաղաններէն, եւ կամ թռչուններէն ու սողուններէն ալ վար կընէ։ Ավան իմ խելքիս, որ այս քան ատեն հպարտութիւն ըրած եմ. այսուհետեւ բնաւ երբէք հպարտութիւն ըսպիտի

ընեմ . բայց ի՞նչ ընեմ , որ վրաս հպարտութիւն չը գոյ :

Պ . Երբ որ միտքդ հպարտութիւն գոյ ,
անմիջապէս գետինը նայիր և մոռածէ , որ այդ
ողբիդ տակի հողէն ստեղծուած էս , եւ
կրկին հող պիտի գառնաս ու ոտքի կոխան
պիտի ըլլաս : Եւ Բ . թէ աշխարհը եկած՝ եւ
թէ աշխարհըէն ելնելիք օրդ մոտածէ . և պիտի
տեսնես , որ մարդիկ իրարմէ տարբերութիւն
չունին : Թէ աղքատ և թէ հարուստ , թէ խե-
լօք և թէ յիմար , թէ գեղեցիկ և թէ տգեղ ,
թէ զօրեղ և թէ տկար , բոլորին ծնունդն ու
մահը հաւասար են , ամենքը ոչ միայն լալով և
արտմութեամբ՝ նաեւ մերկ կուգան աշխարհ ,
նոյնպէս մերկ պիտի ելնեն , իրենց հետ մի
բան տանելու կարող չեն , ոչ հարուստը իւր
ապրանքը կրնայ տանիլ , ոչ գեղեցիկը իւր գե-
ղեցկութիւնը , ոչ զօրեղը իւր զօրութիւնը ,
բոլորն ալ ունեցածնին այս տեղ պիտի ձգեն
երթան մեղքէն ՚ի զատ . ինչպէս որ Պօղոս
կըսէ . « Աշխարհն մի բան լը բերին ու չեն կրնար
դանիլ » : Տեսա՞ր որ մարդիկ բնաւ տարբերու-
թիւն չունին իրարմէ . թէ ծնած եւ թէ
մեռած օրերնին միակերպէ , ինչպէս որ Սողո-
մոն կըսէ . « Մի մուտ և ամենեցուն յաղխարի
եւ մի ել հանարակաց » . իմաս . լ . 6 . — « Բոլը
մարդոց աշխարհէ գալ ու աշխարհէն ելի և մէկ է » :

Թէ պէտ ոմանց ձեռքը մի քիչ ապրանք կանց-
նի տղայոց խաղալիքին պէս , սատանայն անոր
հետ կը խաղցնէ մի ժամանակ , այս ապրանքը
ու այս աշխարհը՝ քուկու և ըսելով . դու քու-
զքօսանքիդ և ուրախութեանդ նայէ , ձեռքդ-
ինչ որ կուգոյ՝ ետ մի թողուր , եթէ դու
Աստուծոյ համայ մարդ չըլայիր , այս հարրա-
տութիւնը քեզ չէր տար . դու մի վախնար ,
քեզ գէմ մարդ չը կրնար խօսիլ , ես քու-
կոնակդ կայնած եմ զքեզ պաշտպաննելու .
այն խեղձն ալ սատանայի թելադրութեան
հաւատալով ու խարուելով՝ այն ապրանքին
պատճառաւով շատ մեղքեր կը գործէ , բայց
երբոր զանիկայ աշխարհը զըկողը կանչէ , այն
ատեն խելքը կը ցնորի , ինչ ընելը չը գիտնար »
սատանայն եւս կը պատասխանէ թէ՝ ես այդ
բանին չէմ խառնուիր ու ետ կը քաշուի ,
կըսկսի այն խեղձը՝ ծնած աւուր պէս կրնա-
կին վրայ պառկիլ ու լալ . բայց ի՞նչ օգուտ .
ընտանիքն ու բարեկամները երես կը դարձու-
նեն , ծնած օրը կը խնդային . այսօր կուլան ,
ծնած օրը լաթեր հագուեցնելու կը ջանային ,
այսօր լաթերը մերկացնելու ջանք կընեն , ուրիշ
բան չը գար ձեռքերնուն , և մարդը նայելով
որ ոչ մէկէ օգնութիւն պիտի գտնէ՝ ինքն եւա-
յուսահատելով քղանցքը կը թոթուէ ու կել-
յուսահատելով քղանցքը կը թոթուէ ու կել-
լայ ապրանքին միջէն՝ կերթայ անդի աշխարհ՝

քը . Եւ այն ապրանքէն բնաւ մէկ բան տաշնելու կարող չէ իւր հետը , միայն թէ այնիքան քաշած աշխատանքին փոխարէն մէկ պատանք վարձք ունի , զոր առնելով կը մտնէ հողին տակ : Թէպէտ ոմանց ձեռքը այն պատանքն ալ չանցնիր , որքան հարուստ մարդիկ առանց պատանքի գնացած են . վասն զի ոմանք լեռները եւ գաշտերը կը մեռնին եւ մարմիննին գաղաններն ու թռչունները կուտեն , ոմանք ծովան եւ կամ գետերուն մէջ խեղդուելով՝ ձուկերու կերակուր կը լան . այս պատճառաւ սովորական մահուամբ մեռնող ու պատանքով թաղուածը երանելի կը սեպէն . վերջապէս քեզ հասկցնելիքս այս է , մէկ պատանքէն ՚ի զատ բան մի տանելու կարող մարդ իւր հետ . իսկ ապրանքին պատճառաւ գործած մեղքէրն կը պահուին մինչեւ դատաստանի օրը :

Հ . Ուրեմն ես ի՞նչ ընեմ , որ ապրանքս կարողանամ հետո տանիիլ :

Պ . Հետդ բան չես կարող տանիլ , հապաքեզմէ առաջ պիտի զրկես քու երթալու տեղդ , որ երբ երթաս՝ պատրաստ գտնես այն տեղ ապրանքի :

Հ . Ապրանքս ի՞նչպէս ինձմէ առաջ կը ռամ զրկել :

Պ . Այդ հարցմանդ մի յարմար պատմութիւն կայ՝ որ թէպէտ մի քիչ երկար է ,

բայց եթէ յօժարութեամբ լսես , շատ բան կարող ես սորվիլ :

Հ . Որքան երկար ըլլայ , սիրով կը լսեմ :

Պ . Մէկ ազգի մէջ սովորութիւն կար , որ իրենց թագաւորը միայն մէկ տարի կը նըստեցնէին . երբ որ տարին լրանար , թագաւորը կը մերկացնէին ու մէկ կղզի կաքսորէին , ուր անօմի ծարաւ կը մեռնէր , եւ անոր տեղը մի ուրիշը կը նատեցնէին , եւ երբ անոր տարին ալ լրանար , զայն եւս միւս թագաւորին պէս կընէին , ու տեղը մի ուրիշ կը նրատեցնէին : Ետքը մէկ խելօք մարդ թագաւոր նստաւ , ու մկան մտածել թէ իմ տարիս որ լրանայ , անշուշտ ինձմէ առաջ եղող թագաւորներուն հանդիպած փորձանքը նաև իմ գլխուս պիտի հանդիպի , անոնց պէս մերկ պիտի աքսորեն , բոլոր ապրանքս այս տեղ կը մնան , ես պիտի երթամ այն տեղ անօմի ծարաւ մեռնիմ , ուստի ասոր աղէկը , քանի որ իշխանութիւնը ձեռքս է՝ իմ գանձարանիս միջի ստակին բոլորը այն իմ աքսոր երթալու կղզին զրկեմ , որ ետքը եթէ մերկ ալ երթամ , հոգ չունենամ . այսպէս ըսելով սկըսաւ հետզհետէ գանձարանին միջի ստակները զրկել այն իր աքսոր երթալու կղզին հաւատարիմ մարդոց ձեռօք , եւ ինքն ալ շատ ուտարիմ մարդոց ձեռօք , ինչու որ հոգ չուներ թէ զիս մերկ բախ եր . ինչու որ հոգ չուներ թէ զիս մերկ

կաքսորեն ու ապրանքս այս տեղ կը մնայ միւս
թագաւորներուն պէս, հապա այն տեղ աս-
կէց աւելի հանգիստ կեանք կը վարեմ ը-
սելով՝ կուրախանար: Վերջապէս երբ տա-
րին լրացաւ, վերը պատմուած թագաւոր-
ներուն պէս մերկացուցին ու աքսոր զրկե-
ցին այն կղզին, բայց միւս թագաւորնե-
րուն պէս տրտում չէր երթար, հապա ուրա-
խութեամբ կերթար, ինչու որ այն երթալու
տեղը յսս ունի, պատրաստութիւնը տեսած էր՝
և դարպասը շնած էր, գնաց նայեցաւ որ շատ
գեղեցիկ ապահով տեղ մի է: Զանազան տե-
ղերէ մարդիկ բերել տոււաւ ու բազմամարդ
երկիր մը շնեց ու կրկին թագաւոր եղաւ
յաւիտեան:

Հ. Այդ պատմութիւնդ շատ ախտժելի
եկաւ ականջիս, թէ պէտ այն առաջի անմը-
տութեամբ կորսուաղ թագաւորներուն հա-
մար մի քիչ տրտմեցայ, բայց այս մէկ թա-
գաւորը շատ աղէկ խելք բանեցուցած է,
ուստի կուղեմ որ ատոր միտքն ալ ինձ հաս-
կըցնես եթէ կը հաճիս:

Պ. Ամեն մարդ իր անձին թագաւոր է.
որովհետեւ Աստուած անձնիշխան ստեղծեց
մարդը, ինչպէս որ Այրաք կը աէ. « ինքն իսկ-
զբանի արար զմարդ, եւ երող զնա 'ի ձեռս
կամաց իւրոց . . . եղ առաջի քո նուր եւ զոր,

աւր եւ կամիս ձգես զձեռու քո »: Այրաք Ժէ. 14.
— « Ասուած սկզբէն մարդը անցնիւան սպելուց ...
կրակ և շուրը առաջը որ, որ յեւած ու լոծիւ եւ-
կարցնես »: Բայց երբ որ մեռնի այլ ևս անձնիւ-
խան չէ, եւ կամքը իւր ձեռքը չէ: Հապա
կենդանի մնացողներուն ձեռքն է: Երբ որ
մեռնիս, վերը պատմուած թագաւորներուն
պէս շուտով կը մերկացնեն ու կը զրկեն ըզ-
քեղ կամ արքայութիւնն եւ կամ դժոխք
ըստ գործոցդ: Այրաքին ըստին պէս, կրակն
ու ջուրը առաջդ գրաւ, որ ախտժածիդ ձեռքդ
երկարցնես: Ծուրը արքայութիւնն եւ կրակը
դժոխք կիմացուի: բայց պէտք է որ դեռ
այդ փորձանկները գլուխիդ ըզ հանդիպած,
մտածես այն խելքը թագաւորին պէս թէ,
— ես երբ մեռնիմ, այսքան ապրանքներէս
կը զրկեն ու մերկ կաքսորեն զիս դժոխք: Եւ
բոլոր ապրանքս կը մնայ այս տեղ: Ես պիտի
երթամ դժոխքին մէջ մէկ կամ ջուրի կարօտ
մնամ ու այն եւս ձեռքս պիտի չանցնի, ինչ-
պէս որ Քրիստոս վկայեց:

Հ. Քրիստոս Բնէ վկայեց:
Պ. « Այլ ոմն եր մեծատուն, եւ ազանէր բե-
նեզս եւ ծիրանիս, եւ ուրախ լինէր հանապազ
առաւապէս: Եւ աղքատ ոմն ամուն Դազարու,
անկեալ դնէր առ դրան նորա վիրաւորէալ, եւ
զանկայր լնուի զարովայն իւր 'ի փշրանացն' որ ան-
ցանկայր լնուի զարովայն իւր 'ի փշրանացն'

կանէին 'ի սեղանոյ մեծատանն . այլ եւ շունք եւա
գալին եւ լեզուին զվերս նորա . Եղեւ մեռանել
աղբատին , եւ տանել զնա Հրեշտակացն 'ի գողն
Աբրահամու . մեռաւ եւ մեծատունն եւ քաղեցա .
եւ 'ի դժոխսն' ամբարձ զաջս իւր մինչ 'ի տան-
ջանսն էր , ետես զԱբրահամ 'ի հեռաստանէ , եւ
զՂազարոս 'ի գող նորա հանգուցեալ . Եւ նա ա-
ղաղակեաց եւ ասէ . Հայր Աբրահամ , ողորմեաց
ինձ , եւ առաքեա' զՂազարոս , զի քացցէ զծագ
մատին իւրոյ 'ի ջուր , եւ զովացուսցէ զլեզու իմ ,
զի պապակիմ 'ի տապոյ աստի . Եւ ասէ ցնա
Աբրահամ . ո'րդեակ , յիշես զի ընկալար անդեն
զբարիս քո 'ի կեանսն քում , եւ Ղազարոս նոյն-
պէս զջարչարան . արդ սա ասու միփրարի , եւ
դու այլը պապակիս » . Պու . ԺԶ . 19-24 =
— « Մէկ հարուստ մարդ կար , բեկել ու ծիրանի լս-
մեր իւ հագուեր , ու մշա եւ հանապաղ շայլօրէն
ու բել խմելով կորախանար , և Ղազարոս անոն մի-
տուագ՝ այդ հարուստ մարդուն դրան քով վերասորեալ
ինկած էր և մեծապան սեղանէն լուխած դիւռնանե-
րով իր ժորը կըսայնելու կը յանկար , նաեւ շնուրը
ի՞ո՞գին անոր վերաբեր կը լենին . եւ նրբ այդ աղ-
ատը մեռած , Հրեշտակները անոր հոգին առին դարին
Աբրահամու գիրը , և մեծատունն ալ մեռած
լայշեցա . Դժոխսի առաջնորդ միջն աչշերը վեր-
ցուց նայեցա . ու շատ հեռուեն Աբրահամը աթառ-
և Ղաղարոսը անոր գոգը հանգիստ նստած . աղալով

կանչեց անոր եւ ըստ . Հայր Աբրահամ , ողորմէ՛ ինչ
Ղաղարոսը լրիւ , որ իր մագին ծայրը շուրջ լալիւ
ու իմ լըլը . իրջէ . վասն չկայրիմ և կը պապակիմ այ-
ստանշանդի առաքեն : Աբրահամ պապասիան պուստ
ըստ անոր . Վկորտեակ , յիշէ որ այն աշխարհակին մէջ
ամեն բարիս զայտելցիւ , իսկ Ղաղարոս ամեն լըլըրան
քաշեց . այժմ նա այս առեւ կը միկարուուի , և ուստ
առել իւ պապակիս ու Տեսար եղբայր , ինչպէս գե-
տեղ իւ պապակիս ու Տեսար օրինակ ցցց տալով զմեղ
զեցիկ եւ յարմար օրինակ ցցց տալով զմեղ
զգուշացուցեր և իմացուցեր է Քրիստոս թէ ,
իրեն ապրանքին ապաւինող , եւ անոր վրայ
հպարտացող , աղքատներուն չողբրմող , եւ
ինքը միշտ ուտելով ու խմելով մարմինը պա-
րարող , եւ իր կեանքը միշտ ուրախութեամբ
ու փափկութեամբ անցնող , եւ իր բոլոր ու-
նեցած ապրանքը այս անեղ ձգող ու գնա-
ցող մարդոց վերջը որչափ խեղճ կըլլայ .
մէկ կամք ջուրի կարօտ մնալով , ու այն ալ
ձեռքը չանցնիր : Ինչպէս վերն ըսինք թէ ,
« Այս տեղ ինդացողը , այն աշխարհքը պիտի
լայ . և այս տեղ իրեն մեղաց համար լացողն ,
այն աշխարհքին մէջ պիտի ինդայ ու :

Հ . Հապա ես ի՞նչ պիտի ընեմ , ի՞նչ իրաստ
կուտաս :

Պ . Խրատը Քրիստոս տուած է , զոր եթէ
պահես , շատ ուրախ կըլլաս թէ այս եւ թէ
այն աշխարհին մէջ :

Հ. Փրիստոս Բնէ խրամ տուածէ :

Պ. « Մի գանձէք ձեզ գանձն յերկրի, ուր ցեց եւ ուտիմ ապականեն, եւ ուր զողը ական հատանեն եւ զոդանան : Այլ գանձեցէ՛ք ձեզ գանձն յերկինս, ուր ոչ ցեց եւ ուտիմ ապականեն, եւ ոչ զողը ական հատանեն եւ զոդանան : զի ուր գանձք ձեր են անդ եւ սփրոք ձեր եղիջին » . Մատ. Զ. 19-22.

—“Ձեր ապրանչը երկիւ վրայ մ' պահե՛ք, ո-ր յեցը ի- ուե և կամ գողերը պատը ծավիլը կը գողանան . հապա- թեր ապրանչը երկիւնի մեջ պահեյէ՛ք, ո-ր ոչ յեցը կը նայ ո-րեւ, և ոչ գողերը պատը ինան ծավիլ ո-ր գողան, ինչ- որ յեր ապրանչը ո-ր պել ըլլայ, յեր սիրոն ո- կոն կը նայ ” :

Հ. Ապրանքս Բնէ ապէս երկինքը զրկեմ, որ այն տեղ պահուի, երկինք գնացող կարա- ւան կայ :

Պ. Այս, երկինք գնացող կարաւանը երկրի վրայ ճանապարհորդող կարաւանէն շատ է . վասն զի երբեմն կը լսյ որ քաղաքէ քաղաք գնացող կարաւան ըս գտնուիր, որով վաճառականներուն բեռները գետինը կը մը- նան, բայց երկինք գնացող ճամբորդը բնաւ պակաս չէ, որ ժամանակ վնասուես կը նաս պատ- րաստ գտնել ու ապրանքդ զրկել :

Հ. Երկինք գնացող ճամբորդները որո՞նք են :

Պ. Աղքատները, խեղձերը, կցրերը, մեր-

կերը եւ կաղերն են . ապրանքդ եթէ նոցա յանձնես, անվեսաս կը տանին Քրիստոսի կը յանձնեն, որ այն տեղ կը պահուի . ու դա- տաստանին օրը Քրիստոսէն կառնես :

Հ. Եղբայր, այդ լսած մարդիկդ գետի- նին վրայ շիտակ քալել չեն գիտեր, վասն զի ոմանց աչքը ըլ տեսներ, ոմանք կաղ են եւ ոմանք մերկ, ցուրտի վախէն գուրս չեն կը նար եղնել . եւ ոմանք անօթի ծարաւ՝ ծուն- կերնին տկարացած է . Բնէ ապէս ատոնք իմ ապրանքս երկինք պիտի հանեն :

Պ. Այսդ խեղձերը քու ապրանքդ ըլ պի- տի շալիկն ու երկինք եղնեն . այլ այս տեղ կուտեն կը հագուին, բայց Քրիստոս այդ ա- մենը իբրեւ իբրեն եղած ընդունելով՝ դատաս- տանի օրը քեզ կը վճարէ :

Հ. Աղքատներուն տուածս Քրիստոս կը ն- դունի :

Պ. Կընդունի լսինք, եթէ մեղքէ զգու- շանաս . դիցուք թէ դու մէկուն վրայ փոխա- նակագիր քաշես, և այն մարդն քու հրամա- յած տեղդ ստակը վճարէ, դուն ընդունած չես լինիր փոխանակագիրդ . Աստուծոյ փոխ տուած ըլլալսդդ համար եւս Սողմանն կը գրէ . « Փախ տայ Աստուծոյ, որ ողորմի տը- նանկին, ցստ տրոց նորա հատուսցէ նմա . Ապա թէ ասիցես, թէ ոչ ճանաչեմ զնա՝ եւ ոչ

նա զիս ճանաչէ, զիտասաշիր՝ զի Տէր զսիրուս
ամենեցուն ճանաչէ, եւ որ ստեղծ զջունը ամե-
նեցուն՝ նա զիտէ զամենայն, եւ հատուցանի խ-
րաբանիւր ըստ գործս իւր » . Առակ . ԺԹ . 17 .
ԻԴ . 12 . — « Ով որ աղջապին իրութ , Աստուծոյ իոն
իւրայ , ու իր առողջին համեմատ իւլ վարդէ անոր . մի՛
ըսեր իւկ եւ զայն վլմ ճանշար , ու այն վլմ վլ ճանշ-
ար , Գիտած ելլը , որ Աստուծոյ ամեն հարրոց սիրու
իւլ ճանշայ , ու ամենուն շունչը սրելով Տէրը Բո-
լոր Գիտէ , ու ամեն մէկուն գործին համեմատ հա-
պոյած կընէ » :

Հ . Աղքատներուն տուածս Քրիստոսի ըն-
դունելուն դուն աշխարհօրէն փոխանակա-
գրի օրինակով ցոյց տուիր , ես աղէկ գիտեմ
փոխանակագրի գործերը իբր աշխարհային
բաներ , Երկնային գործն ալ աշխարհային
գործոց կը նմանցնես :

Պ . Ցոյց տուածս՝ հարցմանդ պատասխան
յարմար մէկ օրինակէ , բայց դու ասոր միտքը
չես հասկցեր , ուստի աւելի պարզ ըսեմ ,
Քրիստոս իւր հետեւեալ խօսքով մեզ փոխա-
նակագիր ցոյց տուածէ . « Երբ վաճառես զա-
մենայն ինչս քո եւ տուր աղքատաց . եւ ունիցիս
զանձս յերկինս » . Մատ . ԺԹ . 21 . — « Գիտ՝ ու-
ունեցած բնուր ապրանքութ ծախէ ու աղջապներուն առոր
որ Երկնին մէջ ապրանք ունենաս » : Հիմայ եթէ
մենք իւր հրամայածին պէս որ ընենք , չըն-

դունիր , եւ անոր փոխարէնը մեզ չը տար ,
ինչպէս որ ինքը խոստացած է :

Հ . Ի՞նչ խոստացած է Քրիստոս :

Պ . « Զի քաղեայ՝ եւ ետուք ինձ ուտել ,
ծարաւեցի՝ եւ արքուցիր ինձ , . . . մերկ իր եւ
զգեցուցիր զիս եւ այլն » . Մատ . ԻԵ . 35 . — « Ա-
նօլի էկ իւրուցիք , ծարաւ էկ իւրուցիք , . . . է-
մերի էկ հագույցուցիք և այլն » , պիտի ըսէ
Քրիստոս արդարներուն դատաստանին օրը ,
եւ անսնք ալ պիտի ըսեն՝ « Ով Տէր , է՞ր չէլ
անօլի , ծարաւ և համ մերի աւանք որ այդ բարու-
թենաւը ժեւլ ըսեն » , այն ատեն Քրիստոս կը-
կին պիտի պատասխանէ . « Որովհետեւ արարեք
միում յեղքարցս այսցիկ փոքրկանց՝ ինձ արա-
րիք » . Մատ . ԻԵ . 40 . — « Ուրովեւ իմ իուրիկ
նվայութենէս մէկուն ըրէ՝ ինչ ըրած եղաւ » : Տեսար
որ աղքատները Երկինք գնացող կարաւան
են , անոնց որ յանձնես ապրանքդ , Քրիստո-
սի ընդունիլը , եւ անոր փոխարէն քեզ տա-
լուն հաւատացի՞ր :

Հ . Այդ բաներուն աղէկ խելքս հասաւ ,
բայց վերը ըսիր թէ՝ քու ապրանքդ եթէ
աղքատներուն ձեռքով Երկինք զրկես , շատ
ուրախ կըլլաս . ես այդքան աշխատանքներով
ձեռք բերած ապրանքս ինչպէս աղքատնե-
րուն ձեռքը ձգեմ եւ ուրախ ըլլամ , ես բո-
լոր յոյսս այդ ապրանքիս վրայ դրած եմ , ու

խելքս միտքս ատոր վրայ է գիշեր ցերեկ, ուրեմն ինչպէս զանիկայ աչքիս առջեւեն հեռացնեմ եւ ուրախ ըլլամ:

Պ. Ահա Քրիստոս քու սիրոտ ու միտքդ ապրանքիդ հետը կապուած ըլլալը գիտնաւ լով, քեզ հրամայած է թէ՝ այդ քու սիրած ապրանքդ երկինք զրկէ՝ որ քու սիրոտ ու միտքդ անոր հետ երկինք ենեն, որ միշտ երկնքի արքայութիւնը մտածես ու անոր մասին խօսիս, ինչպէս որ Պօղոս կըսէ. «Զվերինն խորհնեցարուք, մի զայս որ յերկրի ասս է».

Կողո. Գ. 2.-«Վերի բաները մասնեցէ՛», այս երկրու վրայի բաները մի մասնէ՛»: Տեսար որ մեր միտքը միշտ երկինքը պիտի ըլլայ:

Հ. Ատոր իմ խելքս չը հասնիր, չը տեսած տեղս ինչպէս միտք պիտի բերեմ ու մտածեմ:

Պ. Ոսածդ շնորակ է. չը տեսած տեղւոյդ վրայ չես կրնար մտածել. որովհետեւ դու երկինքը չես տեսած, ու ոչ ապրանք զըրկած ես, որպէս զի այն ապրանքին պատճառաւ երկինքը միտքդ բերէիր, արդեօք ապրանքս ինչ եղաւ ըսելով. ահա քեզ աշխարհօրէն մի օրինակ ցոյց տամ. այս աշխարհիս մէջ շատ մեծ ու փառաւոր քաղաքներ կան, թէ Եւրոպայի և թէ Ասիայի մէջ, ինչպէս Լօնտրա, Բարիլ, Պոլիս, Եգիպտոս, Դամասկոս, Բե-

րիա, Բաբիլոն եւ այլն: Եթէ այս փառաւոր քաղաքներուն մէջ առեւտուր չունենաս, ու մէկ փոքր գիւղի մէջ շատ ապրանք և առնելիք ունենաս, քու միտքդ ուր տեղ կըլլայ. այն փառաւոր քաղաքներուն վրայ՝ թէ այն փոքր գիւղին վրայ:

Հ. Հարցնել հարկ չէ, յայտնի բան է որ իմ ապրանքս ուր տեղ ըլլայ, միտքս ալ այն տեղ կըլլայ, իսկ այն քաղաքները որ ապրանք չունիմ, ինչու պիտի միտքս բերեմ ու մը տածեմ:

Պ. Կատ աղէկ պատասխան տուիր, ուստի գու քու ապրանքդ վերը պատմնած աղքատներուն ձեռքով եթէ երկինք զրկես, որ այն տեղ պահուի, նախ եւ առաջ քու բոլոր վախերդ կը վերնայ վրայէդ, չես վախնար ոչ գողէն եւ ոչ ցեցէն, ոչ ջուրէն եւ ոչ կրակէն, ոչ բռնաւորներէն և ոչ զրագրտիչ մարդիկներէն, որովհետեւ Քրիստոս ինքը վկայեց թէ՝ «Ուշեցը իրայ ու ուլ, և ու գուլը իրան գունալ»: Եւ երբ որ երկնքի արքայութիւնը միտքդ գոյ, այն տեղ ունեցած ապրանքդ մտածելով կուրախանաս: Եւ երկրորդ՝ մեռնելէն եւս չես վախնար. վասն զի մեռնելէն վմիսող մարդը երկինքը ոչ ապրանք եւ ոչ մի յոյս ունի, որովհետեւ ապրանքը եւ յոյսը այս տեղ է, ուստի երբ մեռնի,

գիտէ որ իր սիրելի ապրանքէն պիտի բաժնուի եւ երթալու տեղն մի բան չունի . կը հասկնայ որ ինքը մերկ պիտի երթայ , անոր համար երբ որ մեռնելու խօսք լսէ , աշխարհքը գլխուն մութ կուգայ : Բայց եթէ դուն այն խելօք թագաւորին պէս քու ապրանքդ քեզմէ առաջ երկինք զկիես , այս աշխարհիս մէջ քու գլխուդ ինչ փորձանքներ որ գան , հիւանդութիւն , աղքատութիւն , ձախորդութիւն եւ կամ թէ ամեն տեսակ նեղութիւններ , բնաւ ամեննեւին չես տրտմիր . ինչու որ այս աշխարհիս թէ ստացուածքը , թէ աղքատութիւնը , թէ ցաւ եւ տրտմութիւն , եւ կամ ուրախութիւն , բոլորը անցաւոր են ու վերջ ունին . մահը կը խափանէ ատոնց բոլորը , բայց այն աշխարհքը յաւիտենական է եւ վերջ չունի . կը տեմնես որ յաւիտենականութեան մէջ ապրանք ունիս . զանիկայ մտածելով կուրախանաս , եւ կուզես որ մի օր առաջ մեռնիս , երթաս վարձքդ առնես , փառքդ վայելես ու ժառանգես : Ինչպէս որ Պօղոս կըսէ . « Համեալ եմք ելանել՝ ի մարմնոյ աստի՝ եւ մտանել առ Աստուած » . Բ . Կորն . Ե . 8 . — « Կո-զէմք այս մարմենն էն ու երեւան » : Տես ահա երկինքը յսու ունեցող Պօղոսը մեռնելու կը բաղձայ :

Հ . Եղբայր , իմ կարծեօքս Պօղոս մի աղքատ մարդ էր , ապրանք չունէր որ երկինքը զրկէր , ու անոր յսու գնելով մեռնիլ ուզէր :

Պ . Պօղոսին ապրանքը ամենէն շատ էր , վասն զի չը կարծես թէ երկինք զրկէլիք ապրանքը մինակ ուկի , արծաթ , եւ կամ աղւոր լամեր են , որ աղքատներուն ձեռքը չը գըտնուին . եթէ այդպէս ըլլար , կարելի էր որ բոլոր հարուստ մարդիկ արքայութիւն երթային , ու աղքատներէն ոչ մէ կը արքայութեան երես չը տեսնէր . բայց ոչ , այդպէս չէ , հապա՝ աւուր հացի կարօտ աղքատներն անգամ երկինք զրկէլիք ապրանք ունին :

Հ . Աղքատներուն երկինք զրկէլիք ապրանքն ինչ է :

Պ . Կախ՝ իրենց աղքատութեան յօժարութեամբ և սիրով յանձնառու ըլլարով գոհ ըլլար Աստուծմէ , ու չը նեղութիւ եւ չը գըժէ գոհիլ , թէ ինչո՞ւ զիրենիք այսպէս ըրած է . Բ . մեղքէ զգուշանալ . Գ . ծոմ և կամ պահք պահել . Դ . աղօթք ընել . Ե . տգէտ մարդը խրատելով մեղքէ զգուշացնել . Զ . բոլոր նեղութիւններուն համբերել , և այլն . ահա ատոնց բոլորը առանց ստակի երկինքը զրկէլիք բարեգործութեան ապրանքներ են , եւ Պօղոս այս ապրանքները ունենալով մեռնիլ կուզէր : Հիմա դու եւս եթէ քու ունեցած

ապրանքներէդ ըստ կարեացդ կարօտներուն
բաշխես, մեղքէ զգուշանաս, ժամանակ ժա-
մանակ ծոմ եւ կամ պահք պահես, աղօթք
ընես, մեղասսէր մարդիկը խրատելով մեղքէ
զգուշացնես, ու միշտ այսպիսի բարեգործու-
թիւններով պարապիս, եւ Աստուծոյ բոլոր
պատուէրները անթերի կատարես, Պօղոսին
պէս մեռնելու կ'արտօրաս՝ թէ երբ պիտի
մեռնիմ ու երթամ բարեգործութեանս փո-
խարէն վարձք առնեմ ու արքայութեան մէջ
ուրախանամ:

Հ. Վարձքը մի քանի անգամ կրկնեցիր,
Բնչ պիտի տայ արդեօք: Չըլայ որ մեղմէ այս
տեղ ողջ և լման ստակ առնէ ու փոխարէնը
փատած ստակ տայ: Ասիկայ ինձ հասկցուր:

Պ. Մի՛ վախնար, փատած ստակ ըստալէն
՚ի զատ՝ քեզմէ փատած կառնէ ու քեզ
ողջ ստակ կուտայ. վասն զի քեզմէ պղինձ
կառնէ ու փոխարէն ոսկի կուտայ, քեզմէ
հին լաթեր կառնէ ու քեզ լուսեղէն լաթեր
կը հագուեցնէ, քեզմէ հացի փշանիքներ
կառնէ՝ ու քեզ կենաց հացէն կը կերցնէ.
քեզմէ գաւաթով պաղ ջուր կառնէ՝ ու ան-
մահական ջուրէն կը խցընէ. մէկ կցը մար-
դո ձեռքէն բռնել ճամբայ ցոյց տալուդ
փոխարէն՝ քու ձեռքէդ կը բռնէ և արքայու-
թիւն կը տանի. ծոմապահութիւն ընելուդ

փոխարէն՝ կենաց ծառին պտուղէն կը կեր-
ցընէ: Ահա ասոնք են քեզ տալիք ապ-
րանքները:

Շ Ա. Ի Ի Ղ. Ի Ւ.

Հ. Եղբար, Բնչ գարշելի բան է եղեր
հպարտութիւնը, որ զմարդ սատանայի կը
նմանցնէ, ու այսքան խօսքեր ու պատմու-
թիւններ անոր վրայ խօսուեցան. մեծապէտ
չնորհակալ եմ քեզմէ, որ այս ամենը հաս-
կըցուցիր ինձ. այլ եւս ասկէց ետքը բնաւ-
երքէք հպարտութիւն չեմ ըներ, որ սա-
տանային ըլ նմանիմ:

Պ. Շատ բարի, հպարտութիւն մի ըներ,
որ սատանային ըլ նմանիս. բայց ասոր նման
երկու գարշելի մեղքեր եւս կան, որ մարդը
սատանայի կը նմանցնեն. Եթէ այն երկու
մեղքերէն առանց զգուշանութու հպարտու-
թիւն ալ որ ընես, դարձեալ սատանայի որո-
գայթին մէջ պիտի բռնուիս. վասն զի մէկ
Ճնճղուկ՝ եթէ մէկ կամ երկու ոսքէն ծու-
ղակին մէջ բռնուի, ըլ կրնար փախչիլ. բանը
սատանային ծուղակը չկընալն է, եղբայր:

Հ. Այդ մեղքերը որո՞նք են:

Պ. Առաջին՝ նախանձութիւնը. ինչպէտ

վերը լսինք թէ հպարտութիւնը սատանայի հնարքն է, նյոնպէս նախանձութիւնը անոր հնարքն է, այս պատճառաւ նախանձուտ մարդը սատանայէն տարբերութիւն չունենար . որովհետեւ սատանայն հպարտանալով՝ իւր լրւսեղէն փառքէն զրկուելէն ետքը շուտ մը Ադամին փառացը նախանձեցաւ ու զանիկայ իւր փառքէն զրկեց, ու բացեղէն սրով՝ այս փշալից երկիրը աքսորելով՝ մահու վճիռը արձանացուց մարդոց վրայ, ինչպէս որ Սողոմոն կըսէ . « Նախանձու բանսարկուին եմուտ ման յաշխարհ » . Իմաս . Բ. 24.-« Սաբանայի նախանձութենով մահը աշխարհն մէջ մաս » :


Հ. Նախանձութիւնը ո՞րն է :

Պ. Քու ընկերոջդ բարութեանը վրայ արտմիլ, եւ ձախորդութեանը վրայ խնդալ, այսինքն՝ ընկերոջդ ունեցած ապրանքին, կամ զաւակներուն, առեւտուրի յաջողութեան . և կամ ունեցած պատիւին և գիտութեանը, և այլ բոլոր օգտակար բաներուն վրայ տրտմիլ . և հոգալը՝ նախանձութիւն է : Ասոր հակառակ՝ նյոնպէս նախանձութիւն է ընկերոջդ զաւակ չունենալուն, կամ ունեցածը մեռնելուն, ապրանքը գողցուելուն, եւ կամ առեւտուրի ձախորդութեանը, կամ պատիւը կոտրելուն, և կամ մէկ փորձանքի հանդիպելուն, և կամ հիւանդանալուն, եւ այսպէս ընկերոջդ գըլ-

խուն եկած բոլոր պատահմունքներուն վրայ խնդալ եւ ուրախանալը : Ահա ասոնց բոլորը նախանձութիւն են, ու ասոնք ունեցող մարդը սատանայէն տարբերութիւն չունի : Երկրորդ մեղքն ալ բամբասանքն է, որ նյոնպէտ սատանային հնարքն է, որովհետեւ սատանայն Ադամին փառացը որ նախանձեցաւ, օձին միջնորդութեամբ մեր նախամօրը Եւային ըստ . « Զի՞ է զի ասաց Աստուած թէ յամենայն ծառոց որ իցեն 'ի ներս ՚ի դրախտի այդը՝ մի՛ ուտիցէք . Եւ ասէ կիեն ցօնն . ՚ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցուք, բայց 'ի պտղոյ ծառոցն՝ որ է ՚ի մէջ դրախտին, ասաց Աստուած, մի՛ ուտիցէք 'ի նմանեն, եւ մի՛ հուապ լինիցիք՝ զի մի՛ մեռանիցիք » . Ծնն. Գ. 2-4. — « Ինչը՝ համար Աստուած յ՛ւլ պարուիլեց, որ Երախորին միվ Եւլծ Բալը ծառերուն պառ-ըլն մի՛ ու-ուէն : Ըստ կինը օյին . Երախորի ծառերուն պառ-ըլն պիտի ու-ուէն , բայց Երախորին մէջ առելլ Եւլծ ծառեին պառ-ըլն մի՛ ու-ուէն : Ըստ Աստուած, և մի՛ հօպէնուք, որ Ալ մեռնիք » :

Սատանայն երբ Եւայէն այս խօսքը լսեց, հասկցաւ որ աստնք Աստուածոյ հնազանդ են, և անոր պատուէրը պահելով՝ չը պիտի ուտեն արգելած պտուղէն . ուստի սկսաւ զԱստուած բամբասել ու լսել . « Աչ երէ մանս մեռանիցիք . զի գիտէք Աստուած թէ յորում առուր ուցիք . զի գիտէք Աստուած թէ յորում առուր ուցիք . ՚ի նմանեն, բանայցեն ազք մէր, եւ լինիցիք տիցէք 'ի նմանեն, բանայցեն ազք մէր, եւ լինիցիք

իբրեւ զաստուածս՝ ճանաչել զբարի եւ զջար » .
Ծնն . Գ . 5 . — “ Այդ պառ-շեն ո-պէլով չե իւ
մե-նէիք , հայա գիշեր Ասպո-ած՝ որ երբ այն պառ-
շեն ո-պէք , յեր աչերը պիտի բայց-ին , ո- ըու-
գո-ածներու պէս պիտի ըլլա՞՝ բարին ո- լու ճան
նալով » : Անոր համար Աստուած ձեզ պատուի-
րեց թէ մի ուտէք , որ աչքերնիդ ըլլացուի :



Հ . Տես , որքան չարութիւն է սատանային
բրած բանը :

Պ . Աստանային յանցանք կը գտնես , մի-
թէ դուն բամբասանք չես ըներ :

Հ . Բամբասանք ընող մարդ քիչ կը գտ-
նուի , թէպէտ ես ալ բամբասանք կընեմ , բայց
շատ տարբեր է սատանայի բամբասանքէն :

Պ . Փու բամբասանքդ ինչ կերպ է , որ
տարբեր ըլլայ անորմէ :

Հ . Աստանայն զԱստուած բամբասեց . քաւ
յիցի որ ես այդպէս անպատեհ գործ բռնեմ , ես
զԱստուած բամբասելու ինչ կարող եմ , միայն
թէ ես՝ ինձ նման մարդիկ կը բամբասեմ :

Պ . Կարծեմ թէ դու մեղքի տեղ դրած
չես այդ , ինչպէս որ վերը մարդոց վրայ հը-
պարտանալը մեղք սեպած չէիր : Կերեւի թէ
բամբասանքէն եւս վախ չունիս :

Հ . Վ ախս բնաւին չեմ վերցուցեր , բայց
մարդ բամբասելը՝ զԱստուած բամբասելու
հաւասար է :

Պ . Բնաւ տարբերութիւն չունի . թէ մարդ
բամբասեր ես , եւ թէ զԱստուած , մի եւ նոյն
են . որովհետեւ Աստուած իր պատկերին հա-
մեմատ ստեղծեց մարդը , անոր համար մար-
դոց անարգանքը Աստուծոյ կը վերպերի : ԶԵ՞ս
տեսներ , աշխարհային թագաւորներու դրա-
մը եմի անարգես , մահապարտ կըլլաս եւ կը
դատուպարութիս , որովհետեւ այն դրամին վրայ
թագաւորին պատկերը եւ կամ անունը կայ .
իսկ մարդոց վրայ Աստուծոյ պատկերէն զատ՝
Քրիստոսի անունն եւս կայ , այս պատճառ-
ներով Պօղոս կըսէ . « Այսուհետեւ որ անարգէ՝
ոչ զմարդ անարգէ , այլ զԱստուած » . Ա . Թեսա .
Պ . 8 . — “ Այսուհետեւ ոչ որ անարգէ , ունեմ մարդը » .

Հապա Ապո-ած ի անարդէ ” :

Հ. Ես պարապ տեղը մարդ չեմ բամբա-
սեր, մարդոյ վրայ զրպարտութիւն չեմ ըներ-
բայց երբ մէկ մարդ գէշբան ընէ, զայն շատ
կը բամբասեմ, ասիկայ մէկ լինաս ունի :

Պ. Աէ Պօղոսին, « Վասն որոյ առանց պա-
տախանի տալոյ ես, ով մարդ, որ դատիսդ. զի
որով դատիս զընկերն, զանձն քո դատապարտես-
զի դու զնոյն գործես՝ որով դատիսն. Քանզի զի-
տեմբ՝ երե Աստուծոյ դատաստանն ճշմարտու-
թեամբ է՝ ի վերայ այնոցիկ՝ որ զայնպիսիսն գոր-
ծեն. Իսկ արդ խորհիցին զայս, ով մարդ, որ
դատիս զայնուսիկ որ զայնպիսիսն գործեն՝ եւ
դու զնոյն գործես, երե դու ապրելոց իցես ՚ի
դատաստանացն Աստուծոյ ». Հոռլ. Բ. 1-4.
— « Ապոր համար պատասխան չը պիտի ինասս դաշլ, ո՛վ
մարդ, որ իշտապէս. որովհետեւ ինչ բանով որ ընկերէ
իշտապէս, անյէ իշտապապարտէս. ինչ-որ դու եւ-
անը ըրտծը իշնէ : Քանիվ գիտենք, որ Ապո-ծոյ
դատաստանը այսպէս գրծոնելուն վըայ իշտապէս պիտի
դայ. արտեօք իշտապէն, ո՛վ մարդ, որ այսպէս բան
ընկերէ իշտապէս ու դու միւնոյն բանը իշնէ, իար-
ծեւ որ դու պիտի այսպի՞ս Ապո-ծոյ դատաստանէն ո՛չ
Տեսար, որ եթէ ըսածդ նոյն իսկ շխտակ ըլլայ,
կարող չես բամբասելու. վասն զի ուրիշը բամ-
բասելով՝ դու զքեզ արդար պիտի ձեւացնես
շաշս այլոց, զոր Քրիստոս կեղծաւորութիւն

սեպած է. « Զի՞ տեսանես զշիդ յական եղբօր
քոյ, եւ ՚ի քում ական զգերանդ ոչ տեսանես-
կամ զիա՞րդ ասես ցեղբայր քո, քոյ հանից ըզ-
շիոդ յականէ քումմէ. եւ ահաւաղիկ ՚ի քում ա-
կանդ գերան կայ: Կեղծաւոր, հան նախ զգերանդ
յականէ քումմէ, եւ ապա հայեցիս հանել զշիդն
յականէ եղբօր քոյ » . Մատ. Ե. 2.-“ Քու եւ-
բօրդ ալա չեղա- իշտապէս, ու ժու ալիդ
գերանը չեւ պէսէր, և կամ ինչպէս ինասս ըսէլ եւ-
բօրդ, լող առուր որ ալիդ չեղա- հանէմ, դիշտա-
սու ալիդ գերան կայ: Ո՛վ կեղծաւոր, առաջ
սու ալիդ գերանը հանէ ու եաւը եղբօրդ ալի-
չեղա- հանէլու նայիր ” :

Հ. Ինձ ըրդպշողնն ես բան չեմ ըսեր բ-
բայց իմ անունս կոտրող եւ զիս բամբասող-
ներուն՝ ձեռքէս եկածին չափ անունը կոտ-
րելու եւ բամբասելու կը ջանամ. միթէ այս
վնասն է :

Պ. Վ երը ԺԱ. Շաւալին մէջ Քրիստոսի
խօսքը ըսինք թէ « Զարին րէմ հակառակ մի իայնիր ց
դու այն խօսքին չես հաւատացեր, ատկէ ա-
ւելի մեծ վնաս ըըլլար: Զքեզ սիրողները սի-
րես, ատողները ատես. զքեզ գովողները գո-
վես ու բամբասողները բամբասես, քու քրիս-
տոնեայ ըլլալդ ուսկից յայտնի պիտի ըլլայ:
այդ քու ըրածդ անհաւատաներն եւս կընեն,
ինչպէս որ վերը Քրիստոս վկայեց, նաև Պետ-

յոս կը գրէ Քրիստոսի ըստածին պէս . « Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել , կամ բամբասան քնդ բամբասանաց , այլ զնորին հակառակն՝ օրհնել . զի յայս իսկ կոչեցարուք՝ զի զօրինութիւնն ժառանգիցէք » . Ա . Պետ . Գ . 9 . « Զըլլայ որ շարութան կիւարեն շրութիւն ընեւ . իսմ բամբասանքի դէմ բամբասանք , այլ ընդհակառակն օրհնել , վասն զի անոր համար իսկը Եղանակ օրհնութիւնը ժառանգիւք » : Եւ Բ . Պօղոս նոյնպէս մի քանի տեղ կը գրէ Պետրոսի ըստածին պէս , մինչեւ անդամ զմեղ բամբասողը կարող չենք բամբասելու , ուր կը մնայ զմեղ չը բամբասողները :

Հ . Զիս չը բամբասողը չը բամբասեմ , իմ անունս չը կոտրողին անունը չը կոտրեմ , շատ աղէկ , բայց զիս բամբասող ու անունս կոտրողներուն ինչպէս համբերելու է :

Պ . Հիմա դու Քրիստոսի հաւատացած ու աշակերտ եղած ես , Քրիստոս հրամայած է թէ՝ « Ինչ հաւատայողը իմ Եպիսկոպութիւն գու եւս իբրեւ Քրիստոսի աշակերտ՝ պէտք է որ անոր ճամբան բռնես Երթաս , որպէս զի անոր քով հասնիս . անիկայ հրէից բոլոր նախատինքներուն եւ բամբասանքներուն համբերեց , պէտք է որ դու եւս համբերես ու ցիշե բամբասանքին :

Հ . Քրիստոս ինչպէս բամբասեցին :

Պ . Ոչ միայն դիւահար , կախարդ , սամա-

րացի անուանեցին , նաեւ դեկին իշխանութիւն ուղղը կը հանէ դեւերը , ըսին , որոնք ամենն ալ սուտ էին , բայց ինքը համբերեց ու փոխարէն չը բամբասեց , ինչպէս որ Պետրոս կըսէ . Բամբասեալ եւ ոչ փոխարէն բամբասէր , չարջարեալ եւ ոչ պանէր սպառնալիս » . Ա . Պետ . Բ . 23 . « Բամբասութիւնն ու դոփարէն վամբասութիւն , կը լուսութիւն ու ո՞վ չէր պահեր » : Ա . Հայ պէս վերը միշտած երեք մեղքերը հաղորդութիւն , նախանյութիւն Եւ բամբասանք , սատանայի հնարք եւ արհեստն են , որովհետեւ ինքը սկսաւ այս մեղքերը , թէպէտ բոլոր մեղաց պատճառը ինքն է , բայց այս երեք մեղքերէն ՚ի զատ ուրիշ մեղքերը ինքը չը գործեր , այլ ուրիշն գործել կուտայ : Բայց այս երեք մեղքերը ինքը հնարեց , գործեց ու ուրիշներուն առվեցուց , ասոր համար այս երեք մեղաց որուն ձեռք երկնցնես , անշուշտ սատանային պիտի նմանիս , եւ հետեւաբար անոր բնակարանը եղող մութ ու խաւար գըտուիքին բնակիչ պիտի ըլլաս :

Շ Ա . Ի Ի Ղ Ի Թ .

Հ . Ի Մ կարծեօքս բոլոր բաները սորվեցայ , այսուհետեւ ես ուրիշն խրատ կարող եմ տալ :

Պ. Կատ աղէկ՝ խրատ տուր, բայց առաջ դու պիտի պահես եւ ապա քարոզես։ Թէ որ դու չը պահես ու ուրիշն սորվեցնես, Պօլոս զքեղ կը յանդիմանէ։ « Ուսուցանես զընկերն եւ զանձն քո ոչ ուսուցանես, որ քարոզես զգողանալ՝ գողանաս, որ ասես զշնալ՝ շնաս »։ Հում. Բ. 21. — « Ընկերութ կը սորվեցնես ու ժոանիտ չը սորվեցներ, կը ժարողը գողը-իւն, շնունիւն լունել, ուստի կը լուն։ Ուստի առաջ դուն պարտաւոր ես պահելու ետքը ուրիշն սորվեցնել։ »

Հ. Ատիկայ ես չը գիտէի, եթէ այդպէս է, ինձ քարոզութիւն ընել պէտք չէ։ Ես իմ գլուխս ազատեմ բաւական է, տակաւին ես խրատի կարօտ եմ, եթէ ուրիշ զգուշանալիք բաներ կան, հասկցուր։

Պ. Վրիստոնեայ եղողը ամեն մասամբ անհաւատներէն տարեեր պիտի ըլլայ, ինչպէս որ Պետրոս կը աէ. « Զվարս ձեր ՚ի մէջ հերանուաց պարկեցու զուցանել »։ Ա. Պետ. Բ. 12. — « Ունաւագուներուն մէջ աղքէ վարչ յան-յե՞ն։ Ասկից կը հասկցուի, որ քրիստոնէին ոչ մէկ գործը անհաւատներու գործին պիտի չը նմանի, թէ հագուածքը, եւ թէ զրուցուածքը. եւ ամենէն աւելի լեզուն մաքուր պէտք է պահէ ամեն տեսակ աղտեղի խօսքերէ, որովհետեւ քրիստոնէից բերանին չը վայելեր։ »

Հ. Ինչո՞ւ համար քրիստոնէից բերանին այդքան զգուշութիւն պէտք է արդեօք։

Պ. Վրիստոնէից բերանը՝ մեր ամենասուրը և ամենամաքուր Աստուծոյ Ճամբան է, անկէց պիտի մտնէ ու մեր սրտին մէջ բնակի, այս պատճառաւ մաքուր ըլլալ պէտք է։

Հ. Այդ հասկցայ ու գեռ զարմանալով կը մտածեմ թէ՝ այն ամենագօր Աստուծոյ ինչպէս բնակիարան պիտի ըլլանք։

Պ. Եթէ խորին մտօք զննելու ըլլանք, իրաւի շատ վախնալու եւ մանաւանդ անհրանարին բան է, բայց Աստուած՝ ողբրմած ու մարդասէր ըլլալով՝ չը գարշեր մեր սրտին մէջ բնակիելու, եթէ մաքուր ըլլայ։

Հ. Այդ եւս հասկցայ. ուրիշ զգուշանալով բնչքան կայ։

Պ. Ի՞նչ հասկցար, լեզուի վերաբերեալ խօսքերը նոր սկսանք, ասոնք լմնցան կը կարծես, որ ուրիշ բաներու ձեռք կերպնցնես։

Հ. Ես կարծեցի թէ լեզուին վրայօք խօսքերը լմնցան, անոր համար ուրիշ բան հարցուցի։

Պ. Ուրքան երկար պատմութիւններ որ ընեմ, հազիւ կրնամ հասկցնել մեր լեզուին անկարգ վարմունքները, բայց չը ձանձրացը նելու համար պատմութիւններ չընենք. միայն կուզեմ հասկցնել որ՝ Յակովոս մեր լեյս այս կուզեմ հասկցնել որ՝ Յակովոս մեր լե-

զուն կրակի նմանցուցեր է , դու այդ կրակը բերանիդ մէջ պահեր ես և չես վախնար բերանդ այրելէն . բայց կարծեմ թէ չես գիտեր լեզուիդ կրակ ըլլալը , եթէ գիտնայիր , լեզուդ կը կտրէիր ու կը ձգէիր :

Հ . Լեզուն Բնչպէս բերան կայրէ , որ վախնամ :

Պ . Յակոբոս կուսուցանէ քեզ , « Եւ լեզու հուր՝ զարդ անիրաւուրեան , լեզու հաստատեալ է յանդամ մեր , որ զամենայն մարմինն ապականէ , եւ վառէ հրով զանիր ծննդէան , եւ բորբոքալ տոչորի ՚ի գենենի » . Յակոս . Գ . 6.- « Լեզուն կրակի նման անիրաւ մի գործէն է մեր անշառներուն մէջ հասպատուած , որ Բոլը հարմինը կայրէ ու դժոխն մէջ կը առչէ : » =

Հ . Ինչո՞ւ համար լեզուն կրակի նմանցուցեր է . իմ խելքս չը հասնիր , որովհետեւ ինքը միշտ թաց տեղ է , եւ թաց տեղը կրակ չը պահուիր , նաեւ այսքան ատեն բնաւ լըսուած չէ , որ մէկուն լեզուն բերանը այրած ըլլայ :

Պ . Որինակով մի բացատրեմ , որ հասկանաս . զոր օրինակ , քայլախաղը եթէ ջուրին մէջ ձգես , անոր միջի կրակը չը մարիր , երբ ջուրէն հանես ու հրահանով զարնես կրակ կարձակէ , սակայն ծոցդ կրնաս պահել շատ ժամանակ առանց այրելու , թէպէտ մէջը

կրակ կայ , բայց գիտես որ առանց հրահանի կրակ չը տար , եւ երբ հրահանով զարնես իսկցն միջէն կրակ կը ցոլայ ու շատ ինասներ կրնայ ընել . այսպէս է եւ լեզուն որոյ համար Յակոբոս կը աւ . « Ահա եւ սական ինչ հուր զորպիսի՝ անտառս հրդենէ » . Յակոս . Գ . 5.- « Ուհա ժիշ իը կրակը ՚ը հայտ անդառներ իշյրէ » = Մեր լեզուն քայլախաղը պէս մէջը կրակով լեզուն կը կենայ բերանին մէջ . քանի որ իւր քով մարդ չը կայ ու ինքը մինակ է , կրակը չերեւիր ու մէկ ինաս չը գործեր , բայց երբ քովը մէկը գայ եւ մէկ անվայել գէշ խօսքով հրահանի պէս անոր զարնուի , իսկցն կը տեսնես որ լեզուին միջի կրակը դուրս կը ցայտէ , որք են հայհոյանք , անէծք , անարդարք , բամբասանք , պիզճ և զաղիր խօսքեր , որոնցմով իւր անձը կապականէ :

Հ . Մտոր խելքս հասաւ . յիրաւի որ մարդ այս լեզուի ձեռքէն շատ նեղութիւններ կը քաշէ ու շատ փորձանքներու կը հանդիպի :

Պ . Երանի թէ մարդիկ այս աշխարհիս մէջ նեղութիւն քաշէին լեզուին ձեռքէն ու մեռնէին ազատէին , բայց այդպէս չէ . հապա այս տեղ տեսակ տեսակ նեղութիւններ քաշէլ տալէն զինի , մեռնելէն ետքը դժոխքի կրակին կերակուր կընէ :

Հ. Եղբայր, յիրաւի որ շատ գէշ բան է
եղեր լեզուն :

Պ. Ո՞ր մէկ գէշութիւնը լսեցիր՝ Յակոբոս լե-
ռան գաղաններէն աւելի անդուսպ ցայց տուժած
է, «Ամենայն բնուրին գաղանաց եւ քոչնոց եւ
սողնոց, եւ որ 'ի ծովու են, հնագանդեալ է եւ հնա-
գանդի մարդիկն բնուրեան։ Բայց զիեզու մարդ-
կան ոչ ոք կարէ հնագանդել։ զջարն եւ զան-
կարգն եւ զիի բունօք մահաբերին»։ Յակո. Գ.
7-9. — «Բայց կայլաններուն, լուսններուն, եւ
առլոյն իւնդանիներուն բնութիւնը՝ նաեւ ծովըն-
մէջ ելածնելը մարդիային բնութան հետալուծ են
եւ կը հնալանդին, բայց մարդոց լեզըն ու ոչ իրայ
հնալանդեյնել, այն անկարգ, ու ստանային լունու
լշուն լըը»։ Եւ երկրորդ Արաք կը գրէ.
«Լեզու ընտանի գաղան 'ի բերանի իւրում, երէ
արձակի ուտէ զինքն»։ — «Լեզըն մարդուն բե-
րանին մէջ մի ընտանի գաղան է։ որ ենէ լոռլ լայ, ։
վլուր իուգէ»։

Հ. Ինչու համար լեզուն գաղանի նման-
ցուցեր են :

Պ. Բացատրեմ պատճառը. որովհետեւ
մարդ մը՝ եթէ մի շան մէկ կտոր հաց եւ կամ
միս տալու ըլլայ, ամենեւին անոր չը խածներ
եւ վրան չը հաչեր, մանաւանդ թէ կը շողո-
քորթէ ու ոտքերուն կը քըսուի պոչը շարժե-
լով. այս կընէ ոչ թէ այն մարդը գեղեցիկ

կամ լաւ ըլլալուն, հապա իր տեսած օգուտին
այսինքն՝ մի կտոր հացին եւ կամ միսին հա-
մար, բայց մի եւ նոյն շան աչքին կերակուր
չը տուող մարդը գէշ կերեւի, կուզէ անոր
խածնել, մանաւանդ եթէ քար նետէ շա-
նը, այն ատեն աւելի կը կատղի ու կուզէ
խածնել ու պատռել. եթէ չը կրնայ խածնել,
կըսկսի սաստիկ հաչել այն մարդուն գէմ և
կամ ետեւէն։ Կոյնափէս մարդը եթէ մէկէն
միշտ բարութիւն տեմնէ, իւր անձին համե-
լի է, անոր հետ սիրով կը վարուի, անուշ
կը խօսի եւ կը շողոքորթէ, ոչ թէ այն մար-
դուն արդար՝ եւ աստուածապաշտ ըլլալուն,
այլ իր տեսած օգուտին համար։ Ոսոր հակա-
ռակ՝ եթէ մէկէն մի օգուտ տեսած չէ, այն
մարդը աղէկ չերեւիր իր աչքին ու չը սիրեր
զանիկայ, կատէ, ոչ թէ այն մարդուն մեղա-
ւոր եւ գէշ ըլլալուն՝ հապա իրեն օգուտ մի
ցայց տուած ըլլալուն համար։ Եթէ մարդ-
կանց զիրար սիրելը եւ ատելի արդարութեան
եւ մեղաւորութեան համար ըլլար, պէտք էր
որ քրիստոնեայները գէշ վարք ունեցող
քրիստոնէից հետ չը խօսէին ու տեսութիւն
չընէին, բայց այդպէս չէ. այլ կը տեսնենք
որ ոչ միայն գէշ վարք ունեցող քրիստոնէա-
յին՝ մինչեւ անդամ օգուտ տեսած անհա-
ւասներուն հետ աւելի սիրով կը վարուին

Քանի թէ օգուտո չը տեսած քրիստոնեայնեւրուն հետ : Հապա այն իր չը սիրած մարդը եթէ մի փոքր վնաս հասցնելու ըլլայ իրեն, անմիջապէս կը կատաղի գաղանի պէս. կուզետունը անոր գլխուն փրցնել ու շատ վնասներու հանդիպցնել, և եթէ այդ միաքը դրածը չը կրնայ ընել, կըսկսի բերանեն իբրեւ հաշմունք աւելի չար խօսքեր թափել, հայհոյանք, անէծք, բամբասանքներ, և այլն :

Հ. Իրաւ որ մարդոց լեզուն գաղանի բնութիւն ունի :

Պ. Երանի թէ գաղանի բնութիւն ունենար, վասն զի շանը մէկ պատառ հաց որ տաս, բնաւ երբէք չը մոռնար, բայց մարդը այդպէս չէ, միշտ բարութիւն տեսնել կուզէ, տասը անգամ որ բարութիւն տեսնէ ու մէկ փոքր վնաս, բոլորը ոտքի տակ կառնէ, և այն փոքր վնասին վրէժը լուծելու ետեւէ կըլլայ: Մինչդեռ շանը մի պատառ հաց տալէդ յետոյ եթէ քարով զարնես՝ ոփ չը պահեր, մի պատառ հացը չը մոռանար. ասկէ զատ գաղանը իր քոլը մօտ չեղած մարդոց չը կրնար խածնել, մինչդեռ մարդոց լեզուն՝ իրմէ հեռուն, և իր աչքը չը տեսած մարդոց կրնայ խածնել, իր տունը կը նստի ու աչքէն հեռու մարդիկը բամբասելով ու անոնց անունը կոտրելով անոնց պատին մէջ անբժշկելի վէրքեր կը բա-

նայ : Շուները իրարու միս չեն ուտեր, բայց մարդիկ զիրար կուտեն :

Հ. Մարդոց զիրար ուտելը բնաւ լած չեմ :

Պ. Եթէ չես լած Պօղոսէն լսէ . « Երէ զմիմեանս խածատիցէք եւ ուտիցէք, զգոյլ լերուք՝ զուցէ ՚ի միմեանց սատակիցիք » . Գաղաւ Ե. 15.- « Եմէ վերար խածատէն ո-ո-պէտ, պէյլ ելէն գո-ցէ Ն-իլմէ աստիւցնէն » : Աիրաքին խօսքն աւ լսեցինք, « Եմէ լըուն լող ապա, զինչը իո-պէն » : Ահա այսպէս Պօղոս եւ Աիրաք կը վկայեն մարդոց լեզուին խածնող ըլլալը :

Հ. Ատոր իմ խելքս չը հասաւ . մարդոց լեզուն բնչպէս կրնայ մարդ վերաւորել վէրքը թուրով, դանակով, տէգով եւ կամ ակուայով կըլլայ, մինչդեռ լեզուն կակուզ միս է, ինչպէս կը վիրաւորէ :

Պ. Տես թէ Դաւիթ ինչ բանի կը նմանեցրնէ մարդկանց լեզուն . « Որդոց մարդկան ատամունք իրեանց զէն եւ նետք են, եւ լեզուք նոցա որպէս սուսէր » . Սաշ. ԾԶ. 5.- « Մարդոց ականելը վէն, ո-նետէր էն . և լ լըուն ալ որցո-յած լողուր » : Եւ Սողոմոն կը գրէ . « Են՝ որ բանիք իրեանց խոցեն որպէս սրով » . Առակ. ԺԲ. 18.- « Մարդի ի ան, որ իրենց խօսքով Առակ. ԺԲ. 18.- « Մարդի ի ան, որ իրենց խօսքով կը վերապրեն լողուր պէս » : Եւ մանաւանդ թուրը եւ դանակը կարող չեն լեզուի չափ վէրքեր

բանալ, որովհետեւ ասոնք մարդոց մարմինին դպչելով կը վիրաւորեն, բայց լեզուն բնաւ չը դպած եւ բնաւ չը տեսած մարդոց սիրտը այնպէս կը վիրաւորէ, որ երբէք չը բժշկուիր. մինչդեռ երկաթէ գործիքներուն վէրքերը վիրաբայթը կրնայ բժշկել, բայց լեզուին վէրքը միայն թէ վիրաւորող լեզուն հազեւ կարող է բժշկել, ինչպէս Պօղոս կը գրէ. «Երեւ ես տրտմեցուցանեմ զձեզ, եւ ո՞վ է որ ուրախ առնիցէ զիս, երեւ ոչ որ տրտմիցին լինեն». Բ. Կորն. Բ. 2.- «Թու որ ես զեւ արամեցնեմ, ինյան արամովէն ՚ի լսու ո՞վ իրայ զիս ուրախացնել»:

Հ. Ես մինչեւ հիմայ չը գիտէի լեզուին այդքան չարութիւնները, աղէկ ըրիր որ հասկըսուցիր, արդեօք ուրիշ գէշ վարմունքներ եւս ունի:

Պ. Ո՛ր մէկ անկարգութիւնը պատմեմ. ինքը մէկ պղտիկ բան է, բայց իւր կարողութենէն վեր մեծ մեծ կը խօսի, ինչպէս որ Յակովոս կը վկայէ, և ամենէն աւելի շատ վախնալիք տեղը այս է, «Նովա օրինեմք զՏերն եւ զջայր, եւ նովա. անիծանեմք զմարդիկ որ ըստ նմանութեան Աստուծոյ արարան» . Յակո. Գ. 9.- «Անով Հայր Աստուծոյ իօրհնէնս ու անով յարդիկ իսկնէնս, որ Աստուծոյ պատիրով սպեղության »: Եւ այս պատճառաւ տասն և մէկ համարին մէջ զարմանալով կը հարցնէ, «Միք աղբիր անդստին»:

՚ի միոյ յականէ բղյափցէ՞ քաղցր եւ դառն » . « Կարելէ՞ է ո՞ ալբի-ըին միակ անձն երկու պէտակ ջուր թէլի, անուշ ու լւով » : Եւ Բ. Սիրաք կըսէ. « Մին աղօրս առանէ, եւ միհան անիծանէ, ո՞յլ ճայնի լույսէ Տէր » . Սիրաք Լ. Դ. 22.- « Մէկը իտղը լեւ մւուր կանիծն, որո՞ւն յայնին պիտի լու Տէրը » : Եւ ասոր համար Քրիստոս կը հրամանյէ. « Ընդ ամենայն դատարկ բանի զոր խօսքին մարդիկ՝ լույսէն համար յառուրին դատաստանի . Զի ՚ի բանից քոց արդարացիս եւ ՚ի բանից քոց պարտաւորեսցիս » . Մատ. Ժ. Բ. 36.- « Դապաստանն օրը յարդիկ իրենց խօսած պարագ խօստերուն համար հալվ-պիտի պան. ինչը որ խօստու պիտի արդարունս և խօսովու պիտի պարագ-ըրուն » : Եւ Դ. Սողոմոն կըսէ. « Ման եւ կեանք ՚ի ձեռու լեզուի » . Ա. ռակ. Ժ. Բ. 21.- « Մակն ու կեանչը լեզ-ին յեւ-քն են » : Եւ կրկին կըսէ Սողոմոն թէ լեզ-ին յեւ-քն են » : Եւ կրկին կըսէ Սողոմոն թէ « Որոգալք բուռն են առն շրբունք իւր, եւ ըմբոնի բանիւ. բերանոյ իւրոյ » . Ա. ռակ. Զ. 2.- « Մարտուն վընունքները մէծ որդայլ են և ի-ը բերանն եւ լած խօսովու և բանուի » : Տեսար եղբայր, ոչ միայն Յակովոս, նաև Քրիստոս, Սողոմոն և Սիրաք վկայած են լեզուին վնասակարութիւնը. ասոր համար Յակովոս կըսէ . « Երեւ որ բանին ոչ յանցանիցէ՝ ևս է մարդ կատարեալ » . Յակո. Գ. 2.- « Լեզ-ով մէջ լը գործովն է կապարեւալ աւ Պօղոսն աւ լեզուին վնասակարութիւնը » : Եւ Պօղոսն աւ լեզուին վնասակարութիւնը » :

Թիւնը գիտնալով կը գրէ . « Ամենայն բան տգեղ
՚ի բերանոյ ձերմէ մի՛ ելցէ » . Եփե . Դ . 29 . —
« Բնաւ գեւխօս յեր բերանէն պիտի չւլէ » :

Հ . Աեր լեզուին վասակար ըլլալը հաս-
կըցանք , բայց ինչո՞ւ Գրիստոս կըսէ՝ « Մարտին
եւենց բոլոր պարապ խօսէրուն հաշեւը պիտի առն ,
և կամ , խօսովէ՛ պիտի արդարանաս և խօսովէ՛ պիտի
պարապո՞րունի » : Այս պարապ խօսքերը որո՞նք
են , որոց հաշեւը պիտի տանք :

Պ . Դիցուք թէ ես և դու կռիւ կընենք ,
իրարու շատ գէշխօսքեր կը զրուցենք , դրա-
սէն նայողներէն ոմանք զիս կը գովեն , աղէկ
խօսքը տեղը դրաւ ըսելով , շատ հաւնեցայ .
և ոմանք զքեզ կը գովեն , հիմայ զիս գովող-
ները ինձ հետ , ու զքեզ գովողներն՝ քեզ հետ
գժոխք պիտի երթան . եւ կամ ես շատ գէշ
խօսքեր կը զրուցեմ՝ և դու Աստուծոյ երկիւզը
արտիդ մէջ ունենալով՝ ամենեւին պատասխան
չես տար , ասոր համար ոմանք երեսդ կը թքնեն
ըսելով՝ թէ դուն մարդ չեմ , ինչո՞ւ այդքան
խօսքերը կլւցիր ու պատասխան չը կարողա-
ցար տալ , և այսպէս կռիւը բորբոքելու կը ջա-
նան , ահա ասոնց բոլորը պարապ խօսքեր են ,
թէեւ այն կռուին մէջ իրենք բնաւ գործ
չունին . բայց այսպիսի պարապ խօսքերով
կռուողներու մեղքին մասնակից կըլան :

Հ . Այս կռիւ ընողները այնքան հայհո-

յութիւններ կընեն , ինչ զարմանք է որ ա-
նոնք բնաւ հայհոյութիւն չըրած՝ անոնց մեղք-
քին մասնակից կըլան :

Պ . Թէէպէտ անոնք հայհոյութիւն չեն ը-
ներ , բայց անոնց հայհոյութեանը գործակից
ըլլալով՝ անոնց մեղքին եւս մասնակից կըլ-
լան , ինչպէս Պօղոս կը գրէ . « Զլցեալս ամե-
նայն անիրաւուրեամբ , պոռնկուրեամբ , անզգա-
մուրեամբ , ազանուրեամբ , ջարուրեամբ , իի նա-
խանձու , սպանուրեամբ , նեռիս , նենգուրեամբ ,
ջարաբարուրեամբ , զոգմոզ , ջարախօսը , աստ-
ուածատեացը , թշնամանօդը , ամբարտաւաճը ,
ամբարհաւաճը , գտիչք ջարեաց , զծնողս անար-
գուր , անմիտք , ուխտադրուժք , անազորյնք , ան-
նուլք , անողորմք : Ոյք հասեալ իին յԱստուծոյ
իրաւանցն վերայ , երեւ ոյք զայսպիսին զործեն՝
արժանի են մանու . եւ ոչ միայն որ զայն առ-
նեն , այլ եւ որ կամակիցն լինին զործեւացն » .
Հոտվմ . Ա . 29 . — « Ա. Խն մէշով էւյո՞ն հարտիւ-
նէր , անիրաւուրեանով , պոռնիւրեանով , անդա-
մուրեանով , ագահուրեանով , չըրուրեանով , նախան-
յուրեանով , մարտասպանուրեանով , հակառակուրեանով ,
գեւբնուրեանով , մապնուրեանով , գեւխօսուրեր ,
ասպուածագուրեր , նախապողներ , հապրաւեր , մէշէր
հնորուրեր , ծնողը առողներ , անմիտներ , անխաղանց-
ներ , գեւկոսիւրեր , անողը միներ . որ Աստուծոյ ճըլ-
քարտուրեանը վերահսուս եղծ են « այսպէս գոր-

ծեր կը բանեն՝ մահու արժանի են, «Հ լէ միանչ
գործողները, հաղա անոնց կամակից Եղոներն ալ» =
Տեսար, որ անոնց կոփելին մէջը գտնաւող ու
մինակ լեզուով ուժ տուող ու հաւենող մար-
դիկն եւս անոնց մեղացը մասնակից կըլլան
միայն մէկ պարապ խօսքավ. վասն զի գողինք
հարցնես, ինչու գողութիւնը ըրիր, կրնայ իր
չըքաւորութիւնը պատճառ բռնելով՝ մի պա-
տասխան տալ, եւ շնացողին հարցնես՝ նոյն
պէս իր մարմնոց ցանկութեան բորբոքումը
կրնայ պատճառել. սոյնպէս բոլոր մեղսա-
սէրները: Իսկ եթէ ուրիշն մեղքին լեզուով
գործակից եղողներուն հարցնես թէ, երկու
մարդ կոփել կընեն, դու ի՞նչ ունիս անոնց
մէջ, որ կրակը բորբոքելու կը ջանաս, անի-
կայ պատասխան չը կրնար տալ, որովհետեւ
բան ըլկայ ըսելու, յայտնի բան է որ պարապ
տեղը զրուցերէ: Ահա ասոնք են Քրիստոսի
ակնարկած պարապ խօսքերը՝ որոց հաշիւը
պիտի ուղղուի դատաստանին օրը:

Հ. «Փառ խօսով՝ պիտի արդարանաս ու խօս-
ով՝ պիտի պարապառիս» ըսաւ Քրիստոս՝ այդ
ի՞նչ է:

Պ. Ահա Քրիստոս ատոր օրինակը ցոյց
տուաւ. «Արք երկու ելին՝ ի տաճարն կալ յա-
հօրս, մին փարիսեցի եւ միւսն մաքսանոր. Փա-
րիսեցին կայր մեկուսի, եւ զայս առանձինն ա-

դօրս մատուցանեք. Աստուած իմ, զոհանամ ըգ-
քեն. զի ոչ եմ իբրեւ զայս ՚ի մարդկանե, զայ-
փշտակողս եւ զանիրաս եւ զջունս, կամ իբ-
րեւ զայս մաքսանոր. այլ պահեմ երկիցս ՚ի զա-
բարու, եւ տամ տասանորդս յամենայն ստացուա-
ծոց իմոց. Եւ մաքսանորն կայր մեկուսի, եւ ոչ
կամեր եւ ոչ զայսն ընդ երկինս ամբառնալ.
այլ կոծեր զկուրծս իւր եւ ասեր. Աստուած,
քաւեա զիս զմեղանորս. Ասեմ ձեզ, եշ աս ար-
դարացեալ ՚ի տուն իւր քան զնա».

Ղուկ. ԺԸ 10-14.—«Երիու մարդ բաճարը ելան աղօնք ընե-
լու, Թէլ իւրիւցի ու Թւուը մարտասոր: Փարիւցին
մէկ իւրմ կայնած, ասանին այսպէս աղօնք իւներ, ընու-
հակալեմ չելու, Ասուուծ իմ, եւ ուրիշ մարդոց պէս
անիրաս, յափշտակող եւ շնացող չէմ, եւ կամ այս
մատսասորին պէս. հաղա շնբարը երիու օր ծով կը պա-
հեմ, աղօնքիս ասասնորդը կուպամ: Մաքսասորն ալ
պարապած եր մէկ իւրմ՝ չէր ուներ աղօնք վեր վե-
ցունել, կործուն կը շներ, ու կըներ, ու Աս-
ուուծ, ասեեա՝ զիս շնելասորս: Կընեմ յնշ ասիկայ
անորմէ անելը արդարացած առն գնաց»: Այսպէս
փարիսեցին իրեն գործած բարեգործութիւն-
ները իր լեզուովը կորսնցուց, իր նաւը նա-
ւահանգիստին առաջը ընկղմեց. եւ մաքսա-
ւորը ինքը զինքը մեղաւոր ճանշնալով ու իր
մեղացը թողութիւնն ինդրելով, ծովուն մէջ
տեղը ալէկոծութեան բռնուած նաւը ցա-

մաքը հանեց անվեսաս : Ահա նաւը թէ ընկըզ
մող եւ ազատողը լեզուն եղաւ : Եւ ասկէց
՚ի զատ , երկու մարդ կուիւ կընեն , ոմանք կը
գրգռեն կուիւ սաստկայնելու համար , եւ
ոմանք խաղաղացնելու կը ջանան , գրգռող
ները սատանայի որդի կը կոչուին ու խաղա-
ղացնողները՝ Աստուծոյ որդի , որոց Քրիստոս
Երանի տուաւ . « Երանի խաղաղաբարաց , զի
նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին » . Մատ . Ե . 9 .
- « Երանի խաղաղաբարներուն , ինչո՞ւ որ անոնք Ասպո-ծոյ
որդի պիտի իանշունն ո : Տես , ասոնք ալ լեզուով
արդարացան , եւ կսմ պարտաւորեցան , եւ
ասոր համար Սիրաք կը գրէ . « Կրակը իւլ-
իլ բորբոքի ու վըան լու-հնեւս կը մարի , երիո-դն ալ մէկ
բերանեւն իւլնեւն ո . Սիրաք Իլ . 14 : Եւ Երկրորդ
Քրիստոսի հետ խաչը ելող աւաղակը , Քրիս-
տոսը այնքան խեղճ աստիճանի մէջ տեսնե-
լով ըստուսահատեցաւ ու հաստատ հաւատք
ցոյց տալով » « Երբ որ քո- լադա-որո- լեռմիտ
Գոս , վէս յիշէ ո ըսելուն համար փրկուեցաւ .
Պուկաս իգ . 42 : Ահա այս է Քրիստոսի ը-
սած խօսքը , թէ « Քո- խօսովիշ իշրտարանս ,
ո- քո- խօսովիշ իշպարաս-որիս ո » :

ԵԱՀԻՂ Լ.

Հ . Ա. կարծեմ թէ լմնցաւ լեզուին
վրայօք խօսքերը եւ խրատները :

Պ . Ա. լ , լմնցաւ , բայց զգուշանալիք
մեծ բան մի ևս կայ , եթէ անկիէ չգործածանաս
ու քու վրայ գործածես , շատ խեղճ վիճակի
մէջ կը մնաս . անոր համար ինձ հարկ է քեզ
համկցնել . գիտեմ շատ կը դժուարիս , զոր
օրինակ ջրգողեալ հիւանդը շատ բորբաքում
կունենայ , աչքը միշտ պաղ ջուրեր եւ թթու
կերակուրներ կը դիմէ , բայց շատ վնասակար
են անոնք իրեն ցաւուն . եւ բժիշկը անոնց
վնասակարութիւնը գիտնալով կարգիլէ , պաղ
ջուր մի խմեր և թթու կերակուր մի ուտեր
կըսէ , այս պատճառաւ բժիշկը հիւանդին աչ-
քին շատ գէշ կերեւի , բայց բժշկուելէն ետքը
ուրախ կըլլայ պաղ ջուր ըստ խմելուն եւ կամ
թթու բան չուտելուն համար , և բժիշկէն ալ
մեծապէս չնորհակալ կըլլայ : Նոյնպէս մեղաց
բորբաքում ունեցող անձանց խրատ որ տաս , կը
դժուարին , ինչպէս որ Պօղոս կը գրէ . « Ամենայն
խրատ առ ժամանակն ո՞չ ուրախուրեան քոյի
այլ տրտուրեան . բայց յետոյ պտուղ խաղաղու-
րեան՝ նովա . կրթեցելոցն հատուցանէ յարդարու-
րիւն » . Եբբա . ԺԲ . 11 . - « Ա. թն խրատ առաջ քաղց

ՆԵՐԵՒ-ԻՐ , այլ գրամո-ԱՒ-Ն , ԲԱՅՍ յետոյ ԽԱՊՊՈ-ԱՎԵԱՆ
ՊՊՈ-Ղ ՀԻ-ԳՐԱՅ ԱՆՈՎ ՎԱՐԺՈ-ՊԱՆԵՐՈ-Ն . որովհետեւ
իր կամքը զսպելը դժուար կերեւի , բայց երբ
որ մեղքէ ետ քաշուի ու զղայ , այն ատեն
կը գիտնայ օգուտը , ինչպէս որ Եսայի կը գրէ .
« Յորժամ դարձիս եւ յոգոց հանիցես , յան-
ժամ կեցցես , եւ զիտացես թէ ուր իցես » .
Եսայի Լ . 15 . — « Երբ որ Ա. Ա. ՊՈ-ԾՈ ՇԱ-
ՀԱ-ԱՆ-ՀԵ Ե- յա-ԼԻ ԹԵ-ՂԵ-ՐՈ-Դ ՎՀԱՅ , այն արեն կը
ՔՐԻ-ԽԻ ու կը ԳԻ-ՓԱ-ՆԱ ու-Ր ԳԵ-Լ Ը-Ա-Լ-Ր ” : Եւ ՎԵՐ-
ՋԱ-Ա-ԿԵ ՔԵ-Ղ Ա-ՅՍ ՄԵ-Կ բանը պիտի հասկցնեմ ,
ամեն մէկուն մեղքը ուրիշ աչքին աւելի
լաւ կերեւի քան թէ իր աչքին : Ուստի ես
կը տեսնեմ որ սատանայն որոգայթը լարեր է
ոտքիդ տակը ու դուն չես գիտեր , անզգոյշ
կը քալես , անշուշտ որոգայթէն կը բռնուիս ,
անոր համար իմաց կուտամ , որ զգուշու-
թեամբ քալես :

Հ . Ա. ՅՆ մեծ զգուշանալիք բանը որն է ,
որ այսքան երկարեցիր :

Պ . Բարկութիւնն է , յորմէ եթէ չպուշա-
նաս , բնաւ երբէք բարեգործութիւն չես կրնար
գործել , ինչպէս որ Յակոբոս կը սէ . « Բարկու-
թիւն մարդոյ զարդարութիւն Աստուծոյ ոչ գործէ » .
Յակո . Ա . 20 . — « Մարդոյ բարկութիւնը լը լուս-ը
որ Ա. Ա. ՊՈ-ԾՈ արդարո-ԱՒ-Ն գործէ ” , չը թողելէն
ի զատ գործածն ալ ունիչ կը նէ , ինչպէս որ

ՔՐԻՍՏՈՍ օրինակը ցայց տուաւ . « Ա. Ա. Ենայն որ
լիէ զբանս իմ զայսոսիկ՝ եւ ոչ առնիէ զսոս ,
նմանեացէ առն յիմարի , որ շինեաց զտուն իր
՚ի վերայ անազոյ . իշին անձրեւք , յարեան զետք ,
շնչեցին հաղմք՝ հարին զտունն եւ անկան , եւ իր
կործանումն նորա մեծ յոյժ » . Մատ . Է . 26 . —
« Ու որ իմ խօսերս կը լսէ ” : Ա ՎԱ-ՀԵ-Ր , յիմար
Նարդուն կը նամակի , որ ի-ր առ-նը ա-ա-պէն վհայ շնւեց ,
անյիշ-ը եկա- , ջո-րերը շապան , հովերը իւշին , և
այն առնը լարին պապալէցին “ լադ մէծ ելա- պանը
կործանո-մը ” :

Հ . Ա. ՅՆ ըսած տունդ և կամ տանը զար-
նող եւ տակն ու վրայ ընող հովը Բ' նչ է :

Պ . Տուն ըսածս բարեգործութեան եւ
առաքինութեանց տունն է , զօր բոլոր
քրիստոնեայները պարտաւոր են շննել հա-
ւատոյ հիման վրայ , ինչպէս որ վերը Թ. Շաւ-
զին մէջ ըսինք . տանը զարնող հովին ալ մար-
դոց բարկութիւնն եւ այլ մոլութիւնք են .
թէպէտ այս ժամուս տուն մը կը շննես .
բայց հաւատոյ հիմ չունիս գեռ , թերի է ,
ինչու որ Քրիստոս հրամայած է . « Ու որ պա-
րապ ու-լը Ե-ՂԵ-Ը Բարկունայ , Շապասպանին պարփա-
ռապ ու-լը ” : Դու այս խօսքը լսեր ու չես
հաւատացեր . հապա՝ մկրտութիւնդ քու
փրկութեան բաւական սեպելով՝ բարեգոր-
ծութեան հոգ չես տարեր . եւ եթէ փոքր

՚ի շատէ բարեգործութիւն գործես , քումիտքդ սուրբ գիրքերու խրամներով հաստատուած ըլլալով , սատանայն քեզ մի սուտ բանի համար կը դրդէ կամ աչքիդ գէշ բան կերեցնէ , եւ կամ ականջովդ գէշ խօսք մը լսել կուտայ , ու քու սիրտդ ալ իր ձեռքին մէջ կառնէ ու կը սիմէ , եւ այն ատեն բարկութիւնդ կը բորբոքի հնոցի պէս , միտքդ կը պղտորի գարնան գետերուն պէս , սիրտդ տակն ու վրայ կը լսայ ծովու ալէ կոծութեան և մրրին պէս , աչքերդ կատաղութեամք կը կարմրին , գէմքդ կայլայլի , շրթունքդ կը կապուտնայ , ու բերանդ կը փրփրի , ձեռքերդ եւ ոտքերդ կը գողան դիւահարի պէս , ու ակռաներդ կը կրծուես . այն ատեն ոչ մահը աչքիդ կերեւի , ոչ աբքայութիւնը միաքդ կուգայ եւ ոչ գժոխքը , այլ կը կիսիս ձեռքէդ եկած ամեն տեսակ չարութիւնները ընել , հայհոյանք , անէծք , եւ կամ սաստիկ կռիւի մէջ ծեծի կը կիսիս և գուցէ սպանութիւն եւս պատահի . այսպէս քու բարեգործութեան տունդ կը փլցնես տակն ու վրայ կը նես , որով սատանային կամքը կը կատարուի . այնուհետեւ սիրտթող կուտայ սրբ բարկութիւնդ իջնայ , այն ժամանակ կը զղացա , բայց ի՞նչ օգուտ , տունդ աւերեցիր . զոր օրինակ ծովը երբեմն ալէ կոծութիւն կը նէ , մրրկելով կուռի ու կը

կատաղի ու կը փրփրի , շատ նաւեր կը խորտակէ ու կը նկղմէ , շատ ազրանքներ կը կորսընցնէ ու շատ մարդիկ եւս կը խեղդէ . թէսպէտ ժամանակէ մի յետոյ հովը կը հանդարտի և ծովը կիջնէ ըստ առաջնոյն , բայց գործած վնասները՝ անդարմանելի կը մնան : Նյոնպէտ քու բարկութիւնդ բորբոքելով շատ մեղեր . և վնասներ կը գործես , և երբ բարկութիւնդ անցնի , կը հասկնաս որ ըստաներդ շատ գէշ բաներ են , եւ կը զղացա . բայց ի՞նչ օգուտ , գործած մեղքերդ բացը կը մնան : Ուստի պէտք է զգուշանաս բարկութենէ :

Հ . Բարկութեան գէշ բան ըլլալը հասկրցայ , բայց Քրիստոս որ ըստ թէ՝ “Պարտութէլլ բարիայոլը պարական իլլայ ” , ուրեմն եթէ պարապ չեղած տեղը բարկանաս , մեղք չէ :

Պ . Թէս որ բարկութիւնը ըստ տեղոյն այն է սատանայի թելադրութեան դէմ եւ հոգինուս վնաս գալիք տեղը գործածենք , մեղք չէ . բայց մենք ասոր հակառակը կը նենք , սատանային դէմ չենք բարկանար ու մեր անձին պէս սիրելիք ընկերնուս դէմ կը բարկանանք , նաեւ հոգինուս վնաս գալու տեղը չենք բարկանար , այլ մարմիննուս եւ կամ ազրանքնուս մէկ փոքր վնաս պատահի , այն ատեն կատաղի գաղան կը դառնանք . ասոնց համար մեղք սեպած է Քրիստոս . որով

Հետեւ այս աշխարհիս բոլոր բաները սուսու
ու պարապ եւ ոչինչ են, ուստի այս աշխար-
հի ինչ բանի համար որ բարկանաս, պարապ
տեղը բարկացած կըլլաս. և որով դատաստա-
նին պարտական կըլլայ ըսածը այս խօսքն է :
Ա. Հա այսպէս բարկութիւնը ըստ տեղւցն գոր-
ծածելը վնաս ըլլատ . զոր օրինակ մահաղեղը՝
առողջ մարդը որ ուտէ, անպատճառ կը մեռ-
ցընէ, բայց այն մահաղեղը վարպետ բժիշկ-
ներուն հրահանգներով հիւանդը կը բժշկէ :

Հ. Եղբայր, բաւական է այսքան, մինակ
Էս պիտի երթամ արքայութիւն, որ այսքան
կը ջանաս զիս համոզելու . այսքան մարդիկ
ինչ որ ըլլան, ես ալ նոյնը կըլլամ, հասարա-
կութեամբ եղած բանը դիւրին է :

Պ. Ո՛չ եղբայր, այդպէս մի ըսեր, ուրիշ
ները քեզ օգուտ չունին . դիցուք թէ դուն
այս տեղ ծուլութեան պատճառաւ ստակ
չը կրնաս շահիլ, հօրդ եւ կամ եղքօրդ շա-
հած ստակով ապրիս մի ժամանակ, բայց
միւս աշխարհը, արքայութիւնը այդպէս չէ,
ամեն մէկը ինքը յափշտակելու կը ջանայ .
ոչ հայրը սրդւոյն, եւ ոչ որդին հօրը, ոչ եղ-
բայր եղբօրը, եւ ոչ բարեկամ բարեկամի,
եւ ոչ կինը իւր երկանը, եւ ոչ երիկը կիսկանը
կողըրմին ու օգնութիւն կընեն, ամեն մէկը
ինքը յափշտակելու կը ջանայ, ինչպէս որ

Քրիստոս հրամայեց . « Բոռնեք յափշտակեն » .
— « Ո-ժով կառնո-ի Աստո-ծոյ արքայութեան » :
Եւ ասոր համար Պօղոս մէկ օրինակ կու-
տայ . « Ո՞չ զիտէր՝ երե որ յասպարիսին ըն-
թանան, ընթանալ ամեներին ընթանան, բայց մի
որ առնու զյարդութեանն » . Ա. Կորն . Թ. 24.—
« Ձե՞ս գիտէր ասպարիլն մէջ կաղըներու մասին,
մէտե ամենը կը կաղըն, բայց յաղըն-թե-նը մէկ
մարդ կառնեն » :

Հ. Ասպարիկին մէջ վաղելը ի՞նչ բանի
օրինակ է :

Պ. Վախիկին տէրութեանց մէջ սովորու-
թիւն կար, որ երբեմն մի մեծ հրապարակի
մէկ ծայրը մի բարձր տեղ յատկացնելով՝
վրան մէկ ծանրագին անդամանդ քար կը դը-
նէին, որ մարդիկ վաղելով երթան այն քարը
առնեն . բայց ով աւելի արագընթաց էր,
այն կերթար կառներ քարը, թէպէտ սահ-
մանեալ ժամանակին բոլոր մրցակիցները կը
վաղեին, բայց արագընթացը կը տանէր
յաղթութիւնը, ահա Պօղոսի ըսածը այն
կընշանակէ . « Վաղըն բոլոր կը կաղըն, բայց
մէկը կառնե յաղըն-թե-նը » ըսելէն ՚ի զատ կը
պատառեիրէ, « Այնպէս ընթացարուք՝ զի հա-
սանիցէք » . — « Այնպէս կաղընէն որ հասնին » :
Որովհետեւ Պօղոսի ժամանակի քրիստոնեայք՝
հաւատքը աշխատանկով ստանալնուն համար

շատ յարգի էր , ուստի մեծ բաղձանքով բու-
լըրը կը վազէին արքայութիւնը յափշտակե-
լու , եւ Պօղոս շարունակ յորդորներ կը գրէր
ջերմեռանդութիւն շարժելու համար , որ
չըլլայ թէ արքայութեան սիրոյ կրակը մա-
րի նոցա սրտին մէջ . բայց մենք հաւատքը
կարծելով թէ մեր հայրերէն ժառանիտ մը-
նացած է , չենք յարգեր , որովհետեւ աշ-
խատանքով ձեռք բերած չենք . անոր հա-
մար արքայութիւնը ես յափշտակեմ լսելով՝
ջանք ընող քիչ մարդ կայ , ամենքս ալ իրա-
րու գլխին գտակը յափշտակելու միայն կը
ջանանք : Վասն զի կը նայիս որ ոմանք դեռ
պառկած խորդալով կը ննջեն առանց մէկ
բանի հոգ ընելու . ոմանք թէ եւ արթնցած ,
բայց մահիճին մէջ թմրած նստած են , թրմ-
բութիւննին պիտի անցնի որ ենեն վազեն .
ոմանք կանուխ արթնցած ու առեւտուրի մէջ
զբաղած են , ժամանակ չունին վազելու . ոմանք
գինետունը եւ սրճարանները ուտել խմելու
եւ ուրախութեան ետեւէ են , վազելը միտ-
քերէն անգամ չանցնիր , եւ ոմանք թէ պէտ
ճամբայ ելած են , բայց թուրութեամբ , կա-
մաց կամաց քայելով եւ ետեւնին նայելով ,
հոգնած տեղերնին նստելով , “ Ա.րտորալ- բան
չը իայ , երբ երլանէ իշ հասնինք , այսօր վայլ չենք
մէնիր . ամենը գնացին , մէնք մասցին ” ըսելով

կերթան . իսկ ոմանք գոտեւորեալ կը վազեն
սուրհանդակի պէս , ոչ ետեւնին եւ ոչ եր-
կու կողմերնին կը նային , այլ միշտ անթարթ
աչքով երթալու ճամբան դիտելով՝ կը վա-
զեն արքայութիւնը յափշտակելու համար չ-
չեսար , եղասր , արքայութիւնը ինչպէտ
կերթացուի եղեր . դուն կարծեմ թէ խոր-
դալով քնացողներուն եւ կամ աշխարհի
զբաղմունքի մէջ պատաստողներուն նայելով
այն խօսքը ինձ ըսիր թէ - Այս աշխարհի մար-
դիկը ինչ որ ըլլան , ես ալ այնպէս կը լամ -
դու փոխանակ անոնց նայելու՝ յառաջ վա-
զող մարդոց նայիր . Եթէ ուրիշն նայելով
մեղանչես ու մեղաւոր մեռնիս , այն տեղիրա-
րու օգնութիւն չըլլար : Սեպենք թէ մէկ տան
մէջ երկու եղբայր ըլլան , մին գործունեայ ,
ստակ շահող , եւ միւսը ծոյլամեննեւին ստակ
չը շահող . բայց այն գործունեայ եղբօր վաս-
տակը՝ տան ընտանիքները բաւական կապրե-
ցընէ : Եթէ գործունեայ եղբայրը ծոյլ եղ-
բօրը սրգողելով - ինչ ի՞ո-վէ ըլլայ ըսէ , ո-ամեն
բան բախտին լուս - , վաստակը կը կարի եւ աղ-
քատութեան տակ կիւնան , եւ տան բոլոր
անդամները խեղճ վիճակի մէջ կը մնան չ-
թեամբ բոլոր ընտանեաց վեաս կը հասնի .
բայց միւս աշխարհին մէջ այդպէս չէ . մէկին

մեղաց համար միւսը չլ պիտի պատժուի « Անձն
որ մեղիցէ՝ նոյն եւ մեռցի » . Եզե . Ժ. 4.-« Ուշը
թշնչէ , անիշոյ պիտի իրառո-ի » : Ասիկայ ա-
զէկ միտք առ , քանի որ մարդիկ կենդանի
են , իրարմէ օգնութիւն և կամ վնաս կրնան
գտնել , բայց միւս աշխարհքին մէջ , դատաս-
տանին օրը՝ ոչ մեղաւորները արդարներուն
վնաս կրնան հասցնել եւ ոչ արդարները մե-
ղաւորներուն օգնութիւն կրնան ընել , վասն
զի այն ատեն ողբարմութեան դուռը գոցուած
կըլլայ :

ՇԱՀԻԴ ԼԱ.

Հ. Եթէ այդպէս է , զգաստ ըլլանք եւ
խրատ մոիկ ընենք՝ առանց ուրիշներուն նա-
յելու , ես իմ գլուխս ազատելու ջանք ընեմ.
բաէ նայիմ ինչ խրատ պիտի տաս :

Պ. Վերը պարծեցար թէ շնութիւն
չես ըներ , ես լուցի իրեւ սույգ ընդունե-
լով . բայց ետքը նայեցայ , որ ուրիշ պարծե-
ցածներդ սուտ ելան , վահնամ այս պար-
ծանքդ ալ սուտ ելնէ :

Հ. Ես սուտ տեղը չեմ պարծենար , ըս-
տոյգ կրսեմ , որ ուրիշ քով շնութեան չեմ
գնացած երբէք :

Պ. Շնութիւնը մինակ ուրիշի քով եր-
թալը չէ . չը լսեցիր որ Յակոբոս աշխարհա-
սէր մարդոց շնացող լսուր , նաեւ Քրիստոս
ջրամատ և Որ հայի ՚ի կին մարդ առ . ՚ի ցանկա-
նալոյ նմա , անդէն շնացաւ ընդ նմա ՚ի սրտի
իրում » . Մատ . Ե . 28.-« Ուշը յանկանալ-
մաօք ին մարդու նայէ՝ իսկ իսկ իր սրբին մէջ անոր
կետ շնութեան ըլլած կը լնի » :

Հ. Այդպիսի բաներ շատ կը պատահի-
ինձ ու շատ նեղութիւն կուտայ . որովհետեւ
ցանկութիւնս շատ կը բորբոքի հակառակէ
կամքիս , եւ երբեմն այնքան սաստիկ կը նեղէ
զիս , որ քիչ կը մնայ այդ մեղքի որոգայթին
մէջ բռնուիմ : Եթէ այս մասին մի հնար կոյ ,
ցոյց տուր ինձ :

Պ. Դորս միակ հնարը պահքն է :

Հ. Ես պահք շատ կը պահեմ , բայց օ-
գուտ չըներ :

Պ. Ատոր պահքը ուրիշ է , զոր չես գի-
տեր : Այդ ախտը բորբոքող կամ գրգռող
հովը երեք դռնէ կը փչէ . այդ դռները գո-
ցելու է , որ հով չը փչէ ու ցանկութեան
կրակը չը բորբոքէ :

Հ. Որո՞նք են այդ դռները :

Պ. Այդ երեք դռներն են՝ աչքդ , ա-
կանչդ , և բերանդ . աչքով գէշերուն կը նա-
յիս , ականջովդ գէշերուն խօսքերը եւ զա-

զիր ու անհամեստ երգերը կը լսես , եւ բերանով կը խօսիս նոյն աղոտեղի խօսքերը . անշուշտ այն հովերը պիտի երթան ցանկութեան կրակը բորբոքեն . թէպէտ քու միտքդ այն տեղ չէ , չես ուղեր կին մարդոց նայիլ , բայց կանանց մէջ կը պտըտիս . չես ուղեր գէշ խօսքեր լսել , բայց անառակներու և գուսաններու հետ կը պտըտիս . եթէ ըսածիդ պէս շնութեան միտք որ չունիս , այդ երեք դռները միշտ գոյց պահելու ես , որ համեգիստ ըլլաս :

Հ . Այդ եւս հասկցայ , ինչպէս և Քրիստոսի կամքը . եթէ չը գիտցած ուրիշ խրառներ կան , զանոնք շարունակէ :

Պ . Ահա խրատ մի եւս միտքս եկաւ . ուրովհետեւ Քրիստոսի բոլոր կամքը հասկցար , չըլայ որ դառնաս նորէն , որով Քրիստոսի յանդիմանական խօսքին արժանանաս :

Հ . Ո՞րն է Քրիստոսի յանդիմանական խօսքը :

Պ . « Ծառայ որ զիտիցէ զկամս տեառն իւրոյ եւ ոչ պատրաստիցէ ըստ կամաց նորա , արքցէ զան բազում » . Ղու . ԺԲ . 47 . — « Ի՞ր պէտք կամը Գիտող ծառայն՝ եթէ ըստ այնմ չը պարտապէտ , շատ ծէծ պէտի ու պէտ » :

Հ . Վհանի որ առաջ կերթանք , պատուերները կը սաստկացնես , չեմ գիտեր վերջը ուր պիտի հասնի :

Պ . Այս ըսածներս սաստիկ են , հապա եթէ Սատթէոսին գրածը կարդաս , ինչ պիտի ըսես , « Ծառայ ջար եւ վատ , զիտէիր թէ ննձեմ՝ ուստի ոչ սերմանեցի , եւ ժողովեմ՝ ուստի ոչ սրփաւեցի . պարու եր քեզ արկանել զարծարդ իմ ՚ի սեղանարու , եւ եկեալ ես տոկոսեօր պահանգի զիմն » . Մատ . իԵ . 26 . — « Ո՛վ չը և ծոյլ ծառայ , Գէտէիր որ ես Այսանձ՝ կը հաղիչ ու Այսանձ՝ կը ծողվիմ , պէտք եր որ Շուն իմ արծանիս պէղանառներուն յանցնեիր , որ ես գայի շնորհ ու պէտ » :

Հ . Այս խօսքերը ես հասկցած չէի , կ'ազաւեմ որ հասկցնես :

Պ . Այս խօսքէն հասկցուածն է . որովհեաեւ Քրիստոս երբ աշխարհք եկաւ , առաջ մարդոցմէ գործք չը վնասուեց , այլ միայն հաւատք . « Ով որ հաւատայ ու մէրկուի կը Գրիուի » ըստաւ . բայց հաւատքը հաստատելին եաքը՝ գործք ալ վնասուեց ըսելով . « Ձեր բարի գործուեցն աւեսան ու յէր երիսառոր Նայը Դաւանական » . յորմէ յայտնի կերեւի թէ՝ հաւատոց բնն » . յորմէ յայտնի կերեւի թէ՝ հաւատոց նորհքներ մեղ տալին եաքը՝ մեզմէ բարեշնորհքներ պտուղ կուզէ , որով պարտագործութեան պտուղ կուզէ , որով պարտական եղած ենք . ինչով պիտի վճարենք այն երկնաւոր պարգեւներուն փոխարէն պարտքերնիս , եթէ ոչ , միայն բարեգործութեան պատուղներով և Աստուծոյ պատուերները ան-

թերի կատարելով . ուրեմն եթէ մենք այդ պարտերնիս վճարելու հոգ չը տանինք մեր կենդանութեան , դատաստանի օրը հարկաւ այն հաւատոց շնորհաց պարգեւներուն հաշիւր մեզմէ պիտի պահանջէ Քրիստոս ու յանդիմանէ :

Հ . Այդ աւելի եւս վախնալու բան է :

Պ . Վ ախնալիք խօսքը դեռ ետքը պիտի լսես , եթէ այսպիսի անհոգութեան մէջ գտնուած ես , ինչպէս որ Մատթէոս կը գրէ . « Առեք ՚ի դմանէ զբանքարդ՝ եւ տուք այնմ որ ունիցի զուան քանքարն . Զի ամենայնի որ ունիցի՝ տացի եւ յաւելցի , եւ որ ոչն ունիցի , եւ զոր ունիցին՝ բարձգի ՚ի նմանէ . Եւ զծառայդ անպիտան հանեք ՚ի խաւարն արտաքին անդ եղիցի լալ եւ կրաել ատամանց » . Մատթէ . 28. — “ Ա. ո՞ւ առեւ անհարը՝ և դասը անհար ունեցողն առեւ : Որովհետեւ ով ունի , պիտի պրուի անոր եւ ունեցածը պիտի առելայ , եւ ով որ չունի , ունեցածն եւ պիտի առանուի անիւ : Եւ անպիտան ծառայն արդաքին խաւարը հանեցէ՛ս , ուր պիտի լսյ և ակաները իրար պիտի լարնէ » : Ուրեմն եթէ մէկը մկրտութեամբ եւ հալզրդութեամբ ստացած շնորհքները չ'արդիւնաւորէ , այսինքն անոնց համաձայն կեանք չ'ունենայ , այլ այդքանը բաւական սեղէ իւր փրկութեան , եւ բարեգործութեան հոգ չը տանի . պիտի

զրկուի նաեւ իւր նախկին շնորհքներէն եւ անոր վախճանը պիտի լինի յաւիտենական դատապարտութիւն : Այս է վախնալու բանը :

Շ Ա. Ի Ի Ղ Լ Բ .

Հ . Ի՞նչ Պէս բարեգործութիւն պիտի ընեմ :

Պ . Վախնալումած ու գթած պիտի ըլլասու եւ երբ խեղճ աղքատներ տեսնես , գութեշարժելով՝ անոնց պակասութիւնը պիտի հոգաս , որ Քրիստոսի երանութեանը արժանանատ « Երանի ողորմածաց , զի նորա ողորմութիւն զբացեն » . Մատթէ . 7.—“ Երանի ողորմածներուն , ինչու որ անոնք ողորմութիւն պիտի գտնէն ” : Եւ երկրորդ պահք պիտի պահես :

Հ . Ի՞նչպէս պահք պիտի պահեմ , ծոմթէ իւղէ եւ միսէ պիտի զգուշանամ :

Պ . Թու ծոմ և թէ պահք պիտի պահես , բայց ոչ թէ միայն կերակուրի պահք պիտի պահես , հազար բոլոր զգայարանքներդ ծոմ պիտի պահես , զգաստ եւ զգոյշ պիտի ըլլան , թէպէտ ամեն ժամանակ զգոյշ պիտի ըլլան . բայց ծոմ պահած օրդ աւելի պէտք է զգուշանալ , ամենեւին մարմնոց կամքը չը կատարել , ինչպէս Եսայի կը պատուիրէ . « Զի

յաւուրս պահոց ձերոց գոտանին կամք ձեր կատարեալ, եւ կսկծեցուցանէք զամենեսեան որ ընդ ձեռամք ձերոյ են. 'ի հակառակութիւնս եւ. 'ի կը-միւս պահէք, եւ կոփէք զանաւազն։ Խսկ զի՞նչ պիտոյ է ինձ այնպիսայո աւուր պահք. զայ բողոքել ձեր առ իս, եւ իմանոց լսել ձեզ. ոչ զայդ պիսի պահս ընտրեցի ասէ Տէր Այլ լոյժ գինճիւն անիրաւութեան, քակեա' զիսարդախուրիւն բռնուրեան վաճառաց քոց, արձակեա զնեդեալս բողուրեամբ, եւ զամենայն մուրհակս անիրաւուրեան պատառեա. Բրդեա քաղցելոց զիաց քո, եւ զայրասո անյարկս տար 'ի տուն քո. Երե տեսանիցես զմերկն՝ զգեցուցանիշիք յանձամ կարդացես, եւ Աստուած լուիցէ քեզ».

Եսայի Ծ. 3.- «Զեր պահս պահէլը - օրերը իւմիւր-նիւր իւասուրո-ած իւլլոյ, յեր յեռ-սին պահ գտնուող-ները ի՞այլէս իւնիւս, իրարո- հետ սեն, ի- իո-նենաս - խեղջ ճարտոց գլխին իւլլուէս. ինչ ի՞ոնչ պետք է այդպիս պահս պահէլը. ելու գաս ինչ աղա-չէս, ըստի լսեմ, ես այդպիս պահս չմ ո-ղէր, իւնէ Ասպո-ած . . . Հապս ու - մեղաց հանգոյցները տակտ. առեւ բոռ-ըլիւր մեջ ըլած նենդո-նիւները եւ գո-ըլու-նիւները մեկ իում տիր, ու բուլը մեղաց յերա-գիւները պատառեն, անօնիներուն հայ իւրցո-ը, առուն ըս-նեցու աղասաները առ-ներ գար, մերի աղասա որ պէսէս, լսներ հագո-եցո-ը, . . . այս ապէն իւնկը», Ասպո-ած իր ու-է » : իւր գ. աղօօթք պիտի ընես=

Հ. Աղօթք ի՞նչպէս ընելու է:

Պ. Պ. Շաւղին մէջ ըստնք, որ սուրբ սիրտ
եւ մարտուր բերան ունենալու է, եւ խնդիր-
ներդ եւս պիտի ըլլան հոգւոցդ շահաւոր, ու
Աստուծոյ կամացն հաճելիք . եթէ մարմնոցդ
օգտակար բան խնդրես, սատանայի կամացը
հաճելի կըլլայ :

Հ. Ապրուստի համար բան պիտի չուզվեմ:

Հ. Զար խնդիրը ի՞նչէ արդեօք։
Պ. Զար խնդիրը Քրիստոսի կամքին հակա-
ռակ բան ուզելն է։ Քրիստոս հրամայած է,

« Մի' հոգայք վասն ոգրոց ձերոց՝ զինչ ուստիցէք կամ զի'նչ ըմպիցէք, եւ մի' վասն մարմնոց ձերոց՝ քէ զի'նչ ազանիցիք » . Մատ . Զ . 25 . — « Ձեր կերակորին ու հագուելիքին համար մի' հոգայք ըսելէն ետքը, մարդոց սիրութ հաստատելու համար՝ երկնքի թռչունները ու լեռան ծաղկելուր օրինակ կուտայ . » Հայեցարուք 'ի քոչունս երկնից՝ զի ոչ վարեն եւ ոչ հնձեն, եւ ոչ ժողովեն 'ի շտեմարանս, եւ հայրն ձեր երկնաւոր կերակրի զնոսա . . . Հայեցարուք 'ի շուշան վայրենի՝ որպէս աճէ . ոչ ջանայ եւ ոչ նիւրէ » . Մատ . Զ . 26 . — « Երինչի լուս-ներուն նայեցէս, որ ոչ կը ցանեն, և ոչ կը քաղցն, և ոչ կ'ամբարէն, ու յէլ երկնառող Հայրը լանոնց կը իւրակիէ . . . Լեռան վայրենի շուշանին եւս նայեցէս, ինչ ի՞նչունի կ'աճի, ոչ կը ջանայ եւ ոչ կը ճանէ » : Քրիստոս քանի որ այսպէս ըսած է, դուն անոր հրամանին ընդդէմ մարմնաւոր բաներ երբ ուղես, խնդիրդ չար կըլլայ : Նաեւ Քրիստոս կը հրամայէ, « Արեցէք զրշնամիս ձեր, օրինեցէք զանիծիչս ձեր, բարի արարէք ատելեաց ձերոց, եւ աղօրս արարէք 'ի վերայ այնոցիկ՝ որ լիկենն զգեզ եւ հալածեն » . Մատ . Ե . 44 . — « Ձեր լուսամին սիրեցէս, յէլ գելու-լի-ն ընողներուն աղեկունի-լի-ն ըրէս, ու պէլ լուրջրուն ու հարստունարուներուն համար աղընեցէս » ըսելէն 'ի զատ . » Մէկ երեւիւ որ լարնեն, մի- երեւ ու բարունը ըստած է :

Դուն անոր կամաց հակառակ երբ հարստութիւն, մեծութիւն եւ կամ իշխանութիւն ուղես, որ թշնամիիդ յաղթես ու չար կամքդ կատարես, ասիկայ չար չէ . եւ նայելով որ Աստուած չը տար քու ուղած հարստութիւնը եւ իշխանութիւնը, որպէս զի թշնամիիդ յաղթես, անձար կը մնաս, ու Աստուծոյ կը հրամայես, Աստուած թողվունդիր ըլլայ իմ թշնամիիս, աչքերը կուրացնէ, ականջը խլացնէ, ձեռքերը եւ սոքերը կոտրէ, եւ կամ լեզուն պապանձեցնէ, կամ խելքը ցնորէ եւ կամ ապրանքը կորսնցնէ, կամ զաւակը մեռցնէ, եւ այն . այսպէս շատ բաներ կը սորվեցնես Աստուծոյ, միթէ ասոնք չար չէն, մինչդեռ Քրիստոս կըսէ, « Զաւլ անիծովներ օրնէ ո . դու չօրհնելը զատ զքեզ չանիծովները կանիծես : Եւ երբ կը նայիս, որ սյս քու խնդիրներուդ ոչ մեկուն չը լսեր Աստուած, յուսակտուր կըլլաս ու չար ցանկութիւնովդ կը հալիս ու կը մաշխաւ :

Հ . Հապա բնաւ բան պիտի չուղենք :

Պ . Մեզ հարկաւոր խնդիրքը տրվեցուցած է Քրիստոս, « Խնդրեցէք նախ զարբայութիւն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի ձեզ » . Մատ . Զ . 33 . — « Նախ և առաջ Աստուծոյ արքայութիւնը ու անոր արդարութիւնը ու զգեցէս և այն ամենը կը պարունակ յէլն » : Իսկ

մեր մարմնաւոր պիտոյքը հայր մերին մէջ
սորվեցուցած է . « Մ' ը մէն աւուր հայը բուր մեղ
այսօր » . ուրեմն մեղ պէտք ըլլալիք հարկաւոր
բանը՝ այս աւուր հացն է , զայն պիտի խընդ-
րենք եւ ոչ թէ վաղուանը , ինչպէս որ Քրիս-
տոս կըսէ . « Մի՛ այսուհետեւ հոգացէք վասն
վաղուի՝ զի վաղին վասն իւր հոգացի » . Մատ .
Զ . 34 . — « Ա . իշտ եաւը վաղուան հոգը ք' ընէք ,
ինը՝ որ վաղ իրեն համար կը հոգայ » :

Հ . Ամկից եաքը վաղուան հոգը մի հո-
գայք ըսելը ինչ պիտի ըլլայ , միթէ ասկից
յառաջ մարմնաւոր խնդիրը մեղը չէր :

Պ . Քրիստոսի աշխարհք գալէն առաջ
մարմնաւոր խնդիրըներու արգելքը ըլ կար ,
որովհետեւ անոնց թէ փառքը եւ թէ պա-
տիմք մարմնաւոր էին , ինչպէս պատմեցինք
Զ . Շաւզին մէջ . բայց Քրիստոս աշխարհք որ
եկաւ , մեղ երկնքի թագաւորութիւնը քա-
րողեց , եւ շատ օրինակներով եւ առակնե-
րով հասկցնելէն եաքը՝ իրեն հաւատացող
ու իւր պատուէրները պահողներուն դա-
տաստանին օրը երբ յարութիւն պիտի առ-
նեն , երկնքի թագաւորութիւնը եւ ան-
վախճան փառքը խոստացաւ . մեղ երբէք
մարմնաւոր բան չը խոստանալէն զատ՝ շատ
առակներով աշխարհիս անցաւոր ըլլալը
եւս հասկցուց , որովհետեւ մարմնաւոր են ,

մահը կը խափանէ բոլորը , բայց հոգին ան-
մահ ըլլալըն համար , հոգեւոր փառք եւ
պատիւ , թէ ուրախութիւն , թէ պատիմ
եւ տրտմութիւն , յաւիտենական խոստացաւ
Քրիստոս : Արդ՝ քանի որ այս բաները հասկը-
ցանք , ասկից եաքը վաղուան համար մարմնոյ
համար հոգաւ պէտք չէ , հապա այս աւուրը
միայն խնդրել կը պատուիրէ :

Հ . Քանի որ ողջ ենք , երբէք բան չուզել
կըլլայ :

Պ . Ի՞նչ թերեհաւատ մարդ ես եղեր .
կարծես անօթի պիտի մնաս . եթէ մարմնա-
ւոր թագաւոր մի քեզ խոստանայ , որ քու
մարմնոյդ պէտքը , թէ կերակուր եւ թէ հա-
գուստ ես կը հոգամ , դու անհոգ եղիր ու
միայն հոգիոր հոգայ . դու այն թագաւորին
խոստմունքին հաւատալով անհոգ չէիր ըլլար :

Հ . Յայտնի բան է , որ թագաւորն խոս-
տանալէն եաքը ես անհոգ կըլլայի մարմնա-
ւոր հոգերէն , ինըու որ թագաւորի խոստ-
մունքը հաւատատ կըլլայ :

Պ . Այդ մահկանացու թագաւորին խոստ-
մունքը հաստատ ըլլալըն կը հաւատասա , ին-
չու մեր երկնաւոր Հայրը , որ թագաւորաց
թագաւորէ եւ Տէր ամենայնի , քեզ խոստա-
ցեր է հոգաւ քու մարմնոյդ պիտոյքը , եւ
պատուիրած է , որ դու միայն հոգւոյդ

պէտք ըլլալիք արքայութիւնը ուղես, չես
հաւատար : Խոստմունք ընող մահկանա-
ցու թագաւորը երբ մեռնի, խոստմունքն
եւս իրեն հետ կը մեռնի, բայց մեր տէր
Աստուածը միշտ կենդանի ու յաւիտենական
թագաւոր է, պէտք է որ անոր խոստմունքին
աւելի հաւատաս :

Հ. Ուրիշ Բնչ խրատ պիտի տաս բարե-
գործութեան վրայ :

Պ. Մինչեւ հիմայ քեզ խօսածներս բա-
րեգործութեան մասին էր, այլ եւս հարկ չէ
նորէն կրկնել, բայց յիշեմ Պօղոսի ըսածն եւս
« Լրումն օրինաց սէր և » . Հոռվմ. ՃԳ. 10.-
« Բոլը պատու-էրներուն ամբողջո-թիւնը սէրն է » : Առ
կից կիմացուի որ բոլոր բարեգործութիւն-
ները սիրով կը կատարուին, առանց սիրո
բարեգործութիւնը ոչինչ է, ինչպէս կը վը-
կայէ . « Երէ զիեզուս մարդկան խօսիցիմ եւ
զիրեշտակաց, եւ սէր ոչ ունիցիմ, ենէ ես իբ-
րև զպդինձ որ հնչէ, կամ իբրև զծնծդայս որ
դոդանցէն : Երէ ունիցիմ զմարգարեուրիւն, եւ
զիտիցիմ զիսորմուրդս ամենայն եւ զամենայն
զիտուրիւն, եւ երէ ունիցիմ զամենայն հաւատո-
մինչեւ զիերինս փոփոխելոյ, եւ սէր ոչ ունիցիմ,
ոչ ինչ եմ : Եւ երէ զամբիցիմ զամենայն ինչս իմ
աղքատաց . եւ մատնիցիմ զմարմինս իմ յայրու-
մըն, եւ սէր ոչ ունիցիմ, ոչ ինչ օգտիմ » :

Ա. Կորն . ՃԳ. 1-4 . — « Թէ՞ որ բոլոր լեզ-ները իօ-
սիմ, մինչեւ անժամ կը լրակներունը, և սէր լո-նե-
նամ, յայն հանող պղնչի ու ծնծղայի նմանած կըլլայ .
Ելեւ մարդարեական շնորհք ունենամ ու բոլոր իոր-
հորդները հասկնամ, ելեւ լուները ուղղութելու ըստ
հասապաք ունենամ, եւ սէր լունենամ, ոչինչ եմ :
Եւ ելեւ բոլոր աղբանակ աշխատներուն բաշխեմ, ու
մարդին իրակին մէջ այրեմ և սէր լունենամ, բնաւ մի
օդու-դ վեմ սպանար » : Տեսարի, եղբայր, թէպէտ
մենք քեզ բարեգործութեան պարագայները
հասկցուցինք, բայց առանց սիրոյ բարեգոր-
ծութիւնը ոչ ինչ է կըսէ, ուստի ամեն բա-
նէն յառաջ սէրը պէտք է, այնու հետեւ ա-
զօթք, ողորմութիւն, ծոմ պահք, եւ այն :

Շ Ա Ի Ի Ղ Լ Գ .

Հ. Պաչքը Բնչ շատ յիշեցիր, եղբայր,
մարդոց կերակուրները Աստուած տուաւ, ու
բոլորը Աստուծոյ ստեղծածն են՝ թէ պարարտ
եւ թէ անուժ, զանոնք ուտելէն Բնչ վնաս
պիտի գայ :

Պ. Վ նասը հասկցնեմ մի օրինակով,
բայց օրինակէն յառաջ մի բան հարցնեմ
քեզ . բժիշկները երբ հիւանդին նային դեղ

տալու համար, յառաջ ի՞նչ կը պատուիրեն
հիւանդին, չէ՞ որ պահք կը դնեն պարարտ
եւ վնասակար կերակուրներ ուստելը արգիւ-
լելով, ու անժուր և անուժ ապուրի հրաման
կուտան, որպէս զի մարմնոյն ուժ չը տայ,
հասկա ուժը տկարանայ. որովհետեւ բժըշ-
կին նպատակն է առաջ հիւանդին ցաւուն
բորբոքումը եւ կրակը մարել. չէ՞ գիտեր,
որ մի մարդ երբ կրակը մարել ուզէ, այն
կրակին մէջ փայտ չը ձգեր, վասն զի եթէ շա-
րունակ կրակին մէջ փայտ ձգելու ըլլայ, շատ
դժուար կըլլայ կրակին մարիլը. նյոնպէս մար-
դոց հիւանդութիւնը՝ թէպէտ շատ բաներէ
յառաջ կուգայ, ինչպէս պաղէն, տաքէն, ա-
րիւնէն, մաղձէն, եւ կամ պաղամէն, բայց
այն բոլոր ցաւերը սաստկացնող պատճառը
կերակուրն է. վասն զի թէ արիւնին եւ թէ
մաղձին, և կամ պաղամին ուժ տուողը պա-
րարտ եւ վնասակար կերակուրներն են. եւ
ստուգապէս այս երեք բանին ուժէն շատ
ցաւեր պատճառելուն համար, բժիշկները
յառաջ կերակուրներուն համար պահք կը
դնեն, ապա հիւանդին դեղ կուտան:

Հ. Այդ օրինակէդ ես բան չը հասկցայ,
որովհետեւ մարմնոյ ցաւերուն կը վերաբե-
րէր. հոգեւոր վնասներուն ի՞նչ բանէ յա-
ռաջ դալը ցցց տուր մի օրինակով:

Պ. Ահա՛ քեզ օրինակ շոգենաւը, յորմէ
աղէկ պիտի հասկնաս հոգեւոր վնասը. բայց
յառաջ մի բան հարցնեմ, շոգենաւին մէջ
հարիւրաւոր անիւններ կան, եւ բոլորն ալ
կը դառնան, բայց ինչով եւ կամ ի՞նչ կերպ
կը դառնան, գիտե՞ս արդեօք:

Հ. Շոգենաւը տեսած եմ, բայց անիւնե-
րուն ինչպէս գառնալը չեմ գիտեր:

Պ. Շոգենաւին մէջ մէկ մեծ կաթսայց
կայ մէջը ջրով լեցուն, և որս տակն մի քանի
տեղ կրակ վառելով՝ կրսկսի կաթսային միջի
ջուրը սաստիկ կատաղութեամբ եռալ եւ ե-
փիլ, եւ ջուրի բոլոր շոգիին մէկ նեղ խողո-
վակէջ ճամբայ կուտան, որ խողովակին միջնու-
սաստիկ ուժով կելնէ ու անիւնն մէ կուն դրագ-
չելով կը դարձնէ զյոյն, և դարձող անիւր մէ
ուրիշ անիւսի դպչելով՝ կրսկսի իրեն հետ դար-
ձնել, այսպէս շոգենաւին միջի բոլոր անիւ-
ները իրարու դպչելով՝ զիրար կը դարձնեն.
Երբ բոլոր անիւները ՚ի միսսին դառնալ սկը-
սին, շոգենաւը կը սկսի քալել ծովուն մէջ՝
ու մարդ կարող չէ անոր դէմ կենալ ու անոր
քալելը արգիւել. բայց լաւ միտք առ, քեզ
հասկնելիքս այս է, այն բոլոր անիւները դար-
ձնող պատճառը մէկ անիւ էր, և այն անիւրը
դարձնողը՝ ջուրին շոգին. հասկցար շոգենաւին
ի՞նչ պատճառաւ քալելը:

Հ. Հասկցայ, բայց ատկից մի հոգեւոր մնաս ըլ հասկցութեցաւ, ուստի բուն միտքը հասկցուր:

Պ. Վերը ըսինք որ ամբողջ մարմնան ուժ տուողը պարարտ կերակուրն է, հիմոյ քեզ հարցնեմ. մարմնը որ ուժովնայ, անկից ի՞նչ կը պատճառի, չէ՞ որ ցանկութիւնը կը բորբքի, եւ այն ցանկութեան բորբքած ջուրի շոգին անշուշտ մեղքի անիւին կը դրակի ու զայն կը դարձնէ ինչպէս որ Յակոբոս կը վկայէ, « Յանկուքինն լուցեալ՝ զմեղս ծնանի, եւ մեղքն կատարեալ՝ զման ծնանին ». Յակո. Ա. 15. — « Յանկուքինն յշանալով՝ մեղքէր կը ծնի, ու կա պարբեալ մեղքը՝ մակը կը ծնի » : Ելք մի անգամ այդ շար կիզքը գրգռուի, շատ ստակ պէտք է անոր բաւականութիւն տալու, արդար վաստակը ըլբաւեր չար ցանկութեան ծախսքին, անոր համար կը հարկաւորի որ այդ կրից անիւը ստախօսութեան անիւին դպիչ ու զանիկայ դարձնէ, և ստախօսութեան անիւն եւս անշուշտ գողութեան անիւին դպչելով զայն կը դարձնէ, եւ վերջապէս գողութեան անիւն ալ մարդասպանութեան անիւին դրակելով՝ զայն կը դարձնէ, ինչպէս որ Դաւիթ մարդարէին վրայ երեւցաւ: Նա քանի որ Սաւուղի ձեռքէն հալածանք կը կրէր, լեռնէ լեռ կը փախչէր շատ նեղութեամբ, ու ինեղ-

Ճութեան վիճակի մէջ էր եւ « Մաւենի իմ ակա-
րայան ՚ի պահոց ո կաղաղակէր. իր թշնամի Սա-
ւուղի գլուխին վերեւ գնաց գիշերով, բայց
ինայեց եւ ըլ մեռցուց, եւ երբ հանգըս-
տութեան մէջ մարմնոյ ցանկութիւնը բորբո-
քեցաւ, իր հաւատարիմ ծառային՝ Ուրիա
քետացիին ըլ ինայեց ու մեռցուց: Հասկանո՞
շոգենաւի օրինակին միտքը, աղէկ մտածէ՞ որ՝
թէ՞ ստախօսութեան, թէ՞ գողութեան, և թէ՞
մարդասպանութեան անիւները դարձնողը՝
ցանկութեան անիւն եղաւ, և ցանկութեան
անիւը դարձնողը պարարտ կերակուրներու-
բորբքեալ շոգին է: Ահա այս փորձանքնե-
րը կը բերէն մարդոց գլուխն պարարտ կերա-
կուրները:

Հ. Ես այս աշխարհքի կերակուրին հա-
մար պատժուողներու մասին չեմ լսած:

Պ. Ուրեմն դու աստուածաշոնչ չես կար-
դացեր, անշուշտ միւս աշխարհքին մէջ պի-
տի պատժուին, բայց արդարադատ Աստուած-
նոյն իսկ աշխարհիս մէջ մի քանի անգամ
մարդկային բնութեան սաստիկ բարկանա-
լով՝ պատժեց, որց պատճառը կերակու-
րն էր, ինչպէս ջրհեղեղին ժամանակ .
« Եւ իբրեւ ետես տեր Աստուած երե բազմա-
ցան ջարդք մարդկան ՚ի վերայ երկրի, եւ ա-
մենայն ոք խորմեր ՚ի սրովի ինրում ինամով ՚ի

Քարիս զամենայն աւուրս , եւ ստրջացաւ . Աստուած զի արար զմարդն 'ի վերայ երկրի . Եւ մտախորհ եղեւ 'ի սրտի իւրում , եւ ասէ տէր Աստուած . ԶԵշեցից զամենայն մարմին զոր արարի յերեսաց երկրէ , 'ի մարդոյ մինչեւ յանասուն , եւ 'ի սողնոց մինչեւ 'ի բռջունս երկնից . զի քարկացայ զի արարի զնոսա » . Ծնն . Զ . 5 . —

“ Աստուած նայեցաւ ” ը մարդոյ լորութւնը շատցաւ երկիւ վայ , ամեւ մարդ իւր սրբին մէջ ժլու լորութւնը կը մասնաւ , աշխաց Աստուած մարդը սպեշելուն համար ու ըստ . պիտի ջնջեմ երկիւ վայէն բռւր մարդիներէն մինչեւ անսառները , ու սուշներէն մինչեւ երկնիւ լուսները , վասն զի անոնք սպեշելուն “ բարիայայ ” : Այս ըսելով Աստուած ջրը հեղեղ հանեց , քառասուն ցորեկ եւ քառասուն գիշեր շարունակ անձրեւ գալով , եւ ծովերուն ջուրերը բարձրանալով , գետերուն եւ աղբեւրներուն ջուրերը յորդառաստ բռլիսելով , բոլոր երկրիս երեսը ջուրով լեցաւ ու բարձրացաւ ամենաբարձր լեռներէն տա արն եւ հինգ կանգուն վեր՝ եւ կորսնցուց բոլոր մարդիկը ու անսառները , սողունները եւ երկնիքի թռչունները ջնջեց ու վերցուց երկրի վրայէն , մինակ նոյ Նահապետ իւր կնիկով , զաւակներով ու հարսներով՝ 'ի միամին լնդ ամենը ութը հոգի նաւին մէջ մտնաւ լով՝ ապրեցան , նաև հետը նաւին մէջ մտնող

գաղաններէն , անսառններէն , թռչուններէն և ամեն տեսակ կենդանիներէն մէկ մէկ զագարու և էգ ապրեցան . Տեսա՞ր , ինչպէս բարկացեր է Աստուած անոնց :

Հ . Հիմայ այս մարդոց մեղքի պատճառը կերակնւրն էր պիտի ըսենք :

Պ . Դու եթէ նոր պիտի ըսես , Գրիստոս իբր 1897 տարի յառաջ ըսած է . « Եւ որպէս եղեւ յառարսն նոյի , նոյնպէս եղիցի եւ յառարս որպէս մարդոյ . ուտէին՝ ըմպէին՝ կանայս առնեին եւ արանց լինեին , մինչեւ յօրն յորում եմուստ նոյ 'ի տապանն , եւ եկն ջրմեղեղն եւ կորոյս զամենեսին » . Ղու . Ժէ . 26 . — “ Իւլիւ ” որ նոյին օրերը եւս , նոյնպէս պիտի ըլլոյ մարդոյ դրութեամասին , իսութէին կը խնմին , ինի խառնեին , երկան զի երթային , մինչեւ նոյ առաջանը մրաս , զրեւով լը գալ բաւրը կրանցուց ” : Եւ Բ . Մի այսպիսի փորձանք սողոմացւոց ու գոմորացւոց գլուխն եւս բերաւ պարարտ կերակուրը , եթէ կուղես , պատմեմ , որ հասկնաս :

Հ . Պատմէ :

Պ . « Աղաղակ սողոմացւոց եւ գոմորացւոց յաձախեաց , եւ մեղր նոցա մեծացան յոյ . Եւ արդ յաձախեաց , եւ մեղր նոցա աղաղակին նոցա որ լիսն իշեալ տեսից երէ ցատ աղաղակին նոցա որ լիսն նասանի . վճարիցէ՞ն . հապա քէ ոչ՝ զի գիտացից ... Եւ Տէր տեղաց 'ի Սողոմ եւ 'ի Գոմոր ' ծծումբ եւ հուոր 'ի Տեսաննէ յերկնից . Եւ կործանեաց զրա-

դաքսն զայնոսիկ եւ զամենայն կողմանսն եւ զամենայն բնակիչն քաղաքացն եւ զամենայն բոյտ երկրին » . Ծնն . ԺԼ . 20-22 . Եւ ԺԹ . 24-26 . — “ Սորոմայ-ոյ ու Գոմորայ-ոյ մեշտ յայնը շապաս = ու շատ մեծան մեշտեր , հիմայ իջնելով պիտի պէտի մել՝ լու՝ լսածիս համեմատ բան մը պիտի վճարե՞ն , իւե ոչ գիրեմ ընելիքս : Տեր Աստուած Սորոմին ու Գոմորին վըայ երիսէն իրակ ու ծծոմի լախեց , եւ իործանեց այն ժաշակները եւ բոլը լըջակայերը , նաեւ այն ժաշակ բնակիները եւ երիբ բոլը բալը բալը բալը » :

Հ . Սոցա մեղքի պատճառն եւս կերակուրն էր :

Պ . Այս , ահա այս մասին նախ՝ կը վկայէ Եղեկիէլ . « Այս էր անօրինուրին Սոզոմայ քեռքոյ . ամբարտաւանուրին , ՚ի լիուրեան հացի եւ յդիփուրեան զինոյ՝ փափկանայր ինքն եւ դատերք ինը » . Եղե . ԺԶ . 49 . — “ Քրոջը Սորոմին անօրէնութենը այս էր . ամբարտաւանութեն , և հայդ ու գինին լսառ-թեն՝ որով հո-րախանար ու կո-ժանար ինքը և էրեն աշխնկերը » : Եւ Բ . Քրիստոս կըսէ . « Եւ որպէս յաւուրսն զովուայ եղեւ , ուստիին ըմպէին , զնէին վաճառէին , տնիկէին զինէին . Եւ յորում աւուր ել Ղովտ ՚ի Սոզոմայ , տեղաց հոյր եւ ծծումբ յերկից եւ կորոյս զամենեսին » . Պ . Մ . ԺԵ . 28 . — “ Ինչպէս որ Ղովտն օրերը եղաւ իւ-աւէին իւ իւէին , կառնէին՝ իւ ծախէին , առն իւ շնէին , ծառ իւ անէին , երբ որ Ղովտն Սորոմէն ելաւ ,

Երինէն իրակ ու ծծոմի լախեց Աստուած Սորոմին վըայ ու բոլըը իրանցոց ” : Հասկցամբ որ ատոնց կորսուելուն պատճառն ալ կերակուրը եղած է . վասն զի ջրհեղեղի ժամանակի մարդիկը , ուտելու ու խմելու ետեւէ ըլլալով՝ մարմիննին ուժովցաւ , ցանկութիւննին բորբոքեցաւ , ու իգասիրութեան մեղքի պատճառաւ ջրհեղեղավ կորսուեցան . նցնավէս սոդոմացիները՝ ուտելու խմելու ետեւէ ըլլալով՝ արուագիտութեան ցանկութիւննին բորբոքելով՝ վերջապէս կրակով ու ծծումբով կորսուեցան :

Հ . Եթէ կերակուրը այդքան վխասակար է , պէտք էր որ Աստքեալները զմեզ զգուշացընէին , որ մեր գլխուն փորձանկը ըլլերէր :

Պ . Միթէ Աստքեալը զմեզ զգուշացուցած չէ , ահա Պօղոս Հռովմայեցւոց եւ Փիլապեցւոց գրած թղթերուն մէջ կըսէ . « Որ վայնու ասրտէիլ իւստուլու էն , և անոնց ասորուծը իւնու իւնու է » : Նաեւ “ Շատ ալքի է մի լուսու և գինի լուսու » . « Միքի ո՞չ ունիցիմք իշխանուրին ուտել եւ ըմպէլ » . Ըստէլէն զատ՝ կ'աւելցնէ « Այլ ոչ ՚ի զործ ինչ արկաք զիշխանուրին զայս բայց ամենայնի համբերեմք , զի մի խափան ինչ լինիցիմք Աստուարանին » . Ա . Կորն . Թ . 4 , 12 . — “ Բայց այս իշխանութենը մենք գործ լուրինք , այս մենք բանի կը համբերինք , որ ըլլալը լեւ Ա-եւարանին արգելւ ըլլանը ” :

Տեսա՞ր եղքայր, իրեն քարոզութեան արգելք չըլլալու համար ուտել խմելէ կը զգուշանայ, ինչպէս որ վարը 27 համարին մէջ կը յայտնէ կերակուրէն վախնալը. « Այլ ճնշեմ զմարմինս իմ եւ հնազանդեցուցանեմ. զի գուցէ որ այլոցն քարոզեցի՝ ես ինքն անպիտան գտանիցիմ » . — « Իմ հարիս իշխում ու կը հաշեմէմ, որ շլլայ լէ ինչ որ որդիշերուն աւրողէցի, եւ անպէտ գոնոհիմ » : Հիմայ հասկցա՞ր կերակուրին վնասը, աշխարհքէն հրաժարուող ու փրիստոսի հետեւող, անոր համար մահը յանձն առնող, եւ փրիստոսի հետ խօսակցութիւն ընող Պօղոսը ի՞նչ պէս կը վախնայ կերակուրներէն, այս պատճառաւ իւր անձը կը մաշեցնէ, որ չըլլայ թէ մարմինը ուժավինայ ու Աստուծոյ չը հնազանդի, ինչպէս որ ինքը վկայեց :

Հ. Ի՞նչպէս վկայեց Պօղոս :

Պ. « Փանգի խորհուրդ մարմնոյ քննամութիւն է յԱստուած, զի օրինացն Աստուծոյ ոչ հեմազանդի, նա՝ եւ կարէ խոկ ոք. զի որ մարմնովն են՝ Աստուծոյ համայ լինել ոչ կարեն » . Հռովմ. Լ. 7. — « Մարինյան ուղած բանը՝ Աստուծոյ Շեմ մշշամութիւն է, ինչու որ Աստուծոյ օրենքին լը նախաւորէր, ու ին ինար, եւ մարմինը սիրութը Աստուծոյ համայ շլլայ » : Շատ ուղիղ է. Աստուծոյ համայ ըլլալու ցանկացողը՝ անոր բոլոր պատուէրները պիտի կատարէ, եւ Աստուծոյ

բոլոր պատուէրները մարմնոյ հակառակ են. մարմինը սիրող մարդը որուիշետեւ Աստուծոյ համայ չը կրնար ըլլալ՝ պատուէրները չը կրնար պահե :

Հ. Հապա ի՞նչ ընեմ, եղքայր. Եթէ կերակուր չուտեմ, անօթի կը մեռնիմ, ու Եթէ ուտեմ, մարմինս զօրմնալով շատ մեղքերու պատճառ կըլլայ, ինձ ի՞նչ խրատ կուտաս այս մասին :

Պ. Ես քեզ բան մի ուտեր չեմ կարող ըսել, վասն զի կերակուր որ չուտես, անշուշտ կը մեռնիս, եւ այդ Աստուծոյ համայ բան չէ. Պօղոս որ մարմինս կը ճնշեմ կրաէ, չը կարծես թէ բնաւ բան չէր ուտէր, անշուշտ կուտէր, բայց շատ ժամանակ ծոմ կը պահէր ու պարարտ կերակուրներէն կը զգուշանար, որ մարմինը չը զօրանայ : Ուստի քեզ տալիք խրատ այս է, եթէ բնաւ ծոմ եւ պահք չը պահէս ու միշտ պարարտ կերակուրներով մարմինդ զօրացնես, անշուշտ ցանկութիւնդ կը բորգացնես, անշուշտ ցանկութիւնդ կը բորգացնես, անիւները ի միասին դառնալով՝ մարմնոյ շնգենաւը մեղքի ծովու միջէն դժոխքը իջնաւուն երբէք կասկած մի ըներ . բայց եթէ երբեմնակի ծոմ եւ կամ պահք պահէրով մարմինդ զսպէս ու մաշեցնես, շատ մեղքերէ ազատ կը մնաս ըստ Պետրոսի « Որ չար-

չարի մարմնով՝ դադարեւ ՚ի մեղաց » . Ա . Պէտ .
Դ . 1 . — « Ու ո՞ւ մարմնով կը լրացրո՞ւ , եւ շէ եւ
կը հայո՞ւ : » :

Եւ երբ մեղքէ ձեռք քաշես , կսկսիս բաշ-
րեգործութիւն գործել . որովհետեւ ծոմ պա-
հած օրդ կը նայիս որ քեզ համար մէկ յա-
տուկ օր մի է , միտքդ Աստուծոյ վրայ կըլլայ ,
իբր թէ այն օրը անձդ Աստուծոյ նուիրած եւ
իբրեւ պատարագ : Թէպէտ երեսդ տրտում
կըլլայ , բայց հոգիդ կուրախանայ , վասն զի
հոգւցդ ուղած բանն է ծոմը , եւ մարմնոյդ
ուղած բանը՝ միշտ ուտել խմել , մարմնաւոր
ուրախութիւններ են . ուստի ծոմի եւ կամ
պահքի օրեր մարմնասէր մարդիկ երեսնին
կը տրտմեցնեն , անոր համար Քրիստոս ըսաւ
« Եւ յորժամ պահիցէր՝ մի՛ լինիք իբրեւ զիդա-
նորսն տրտմեալ » . Մատ . Զ . 16 . — « Երբ ո՞
պահէն , ի՞նչո՞ւ ո՞ւներո՞ւն այս Երեսիդ մի՛ արամեցնէ՞ն ։
Ծոմ պահած օրերդ մարմինդ երբ տկարա-
նայ , մեղքի անիւնները գործելէ կը դադ-
րին , ինչու որ շոգենաւին միջի մեծ կաթսայի
տակի կրակը մարած կըլլայ . այսպէս անշարժ
մնալով կիրքերուդ անիւնները՝ մարմնոյդ շոգե-
նաւը կըկայնի ու չը քալեր , այն ատեն կըսկսի
հոգւցդ սիրոց կրակը բորբոքիլ , ինչպէս որ
Քրիստոս ըսաւ , « Հուր եկի արկանել յերկիր ,
եւ զինց կամիմ՝ թէ արդէն իսկ բորբոքիր » .

Ղու . ԺԲ . 49 . — « Երիշե վրայ իրակ յժելը - եկայ՝
և կմայուց իրակ ո՞ւ բորբոքի մարտոյ սորդին մէջ ։
Բայց մարմնասէր մարդոց սրտին մէջ այս սի-
րոց կրակը չը բորբոքիր . ինչու որ մարմնոյն
կրակը շատ է . եթէ մարմնոյդ կրակը սա-
կաւ առ սակաւ մարելու ջանք ընես , օր
ըստ օրէ կսկսի մարմինդ տկարանալ , եւ այն
ատեն հոգիդ կը զօրանայ եւ սիրոց կրակը
կը բորբոքի , ու սիրոց կաթսայիդ միջի ջու-
րը եփ ելլելով՝ եւ անոր շոգին հոգւցդ
օդապարիկ գնդցն անիւնները կըսկսի շուտ
շուտ դարձնել , եւ վերջապէս դէպ՚ի երկինք
թռչելով՝ կերթաս արքայութիւն : Տեսար եղ-
բանի որ մարմինդ զօրեղէ , անոր շո-
գենաւին անիւնները կը դառնան մեղաց ծո-
գուն մէջ և կերթաս դժոխք . իսկ երբ մարմ-
նոյդ կումքը չը կատարես , օր ըստ օրէ կը տկա-
նայ եւ հոգիդ կը զօրանայ եւ անոր օդա-
պարիկ գնդովը թռչելով՝ կերթաս արքա-
պարիկ գնդովը թռչելով՝ կերթաս Պօղոս կըսէ .
յութիւն : Ահա ասոր համար Պօղոս կըսէ .
« Երեւ լսու մարմնոյ կեցիք , մեռանելոց եք . իսկ երեւ
հոգուն զգործսն մարմնոյ սպանանցիցիք , կեցջիք » .
Հուովմ . Ղ . 13 . — « Թէ ո՞ր մարմնով ապրէն , ալիս
մեռնիք . իսկ եթէ հոգուն մարմնոյ գործելը մեռնիք ,
ալիս ապրէն : Հմայ համացամբ կերակուրին
մնասը եւ ծոմին ու պահքին օդուտար , աղէկ
մուածէ . այս գրուածները ես անձամբ փոր-

ձած կը զրուցեմ քեզ վասն զի թագաւոր մը
մինչեւ ըստ մեռնի, անոր քով մի ուրիշը չեն
նստեցներ, ինչու որ մէկ երկրին եթէ երկու
թագաւոր իշխելու ըլլան, շատ խեղճ վիճակի
մէջ կը մնայ անոնց հպատակ ժողովուրդը,
որովհետեւ մէկզմէկու հակառակ պիտի հրա-
մոյեն, ինչպէս որ վերը ժՈ. Շաւղին մէջ
ըսինք: Նշնակես դու, եթէ երկու թագաւո-
րի ծառայ ըլլաս, շատ խեղճ վիճակի մէջ կիւ-
նաս, ուստի պէտք է որ երկու թագաւո-
րի ծառայ չըլլաս, հապա թագաւորիդ մէ-
կը մեռցնես ու միւսին հնազանդիս, այս-
ինքն կամ հոգիդ մեռցնես ու մարմնոյդ հը-
նազանդիս, եւ կամ մարմինդ մեռցնես ու
հոգւոյդ հնազանդիս, որոց վախճաններուն
ինչ ըլլալը արդէն հասկցար:

ՅԱԻԻՂ ԼԴ.

Հ. Կերպարութիւն վնասը ու ծոմին և պահ-
քին օգուտը աղէկ համկցայ. կուղեմ որ ա-
զօթքին ինչ ըլլալը եւ ինչու համար ընելնիս
հասկցնես:

Պ. Եթէ միտքդ բաց ըլլար, այդ հարց-
մունքը չըրած՝ դու ինքնին կրնայիր համար լ-

Հ. Ես ինձմով ինչպէս հասկնամ, եթէ
սորվեցնող չըլլայ:

Պ. Զօրքերուն առաջէն եթէ զօրագլուխը
երթայ, զօրքին ձամբայ հարցնել հարկէ, և
կամ ուրիշ առաջնորդի կարօտ կըլլան:

Հ. Ես առաջէս գնացող զօրագլուխ ունիմ:

Պ. Այս, ահա Պօղոս կը ցուցնէ քեզ զօ-
րագլուխ ունենալդ, եւ անոր ով ըլլալը կը
հասկցնէ. « Հայեցուք ՚ի զօրապլուխն հաւա-
տոց եւ ՚ի կատարիցն Յիսուս, որ փիխանակ ու-
րախուրեանն որ նմա առաջի կայր՝ յանձն ա՛ու-
զիսն, արհամարհեաց զամօրն, նստա. ընդ
աջմէ արուոյն Աստուծոյ » . Եթրա. ԺԲ. 2. —
“ Մէր հասագին ջրագլուխ եւ հասարաւ Յիսուսին
նայինք, որ իրեն համար պատրաստ եղած ուրախուրեան
փրկարին խաչը յանցն առաւ, ու ամօնը բանի ուշ
ըւրբառ եւ Աստուծոյ ալուսին աջ կողմը նստեցաւ ” .
Ահա զօրագլուխ ունենալդ եւ անոր ով ըլ-
լալը հասկցար, գնա Քրիստոսի քով ու սորվէ .
ինչ ձամբայ որ բռնած է, նոյնը և դու բռնէ,
որ իր քով հասնիս, ինչպէս որ Պետրոս կը գրէ .
« Քրիստոս վասն ձեր մեռաւ, եւ ձեզ երող օ-
րինակ՝ զի զիետ երրայցէք նետոց նորա » .
Ա. Պետ. Բ. 21. — “ Քրիստոս յեղ համար մեռաւ, ու
յեղ օրինակ յոյց առաւ, որ անոր Եպիսկոպոս երիտաք ” .
Հ. Անմիջապէս դժուար բանը դիմաց
կը գնես, Քրիստոսէն մեռնիւ պիտի սորվինք և
ուրիշ բան չըրած :

Պ. Ըրածները ըսեմ. նախն՝ 40 ցերեկ

Եւ 40 գիշեր ծոմ՝ պահեց, նաեւ գիշեր-ները մինչեւ ՚ի լոյս աղօթք կը մնէր, ինչպէս որ Աւետարանը կը վկայէ, « Եւ եղեւ ընդ առարան ընդ այնովիկ ել ՚ի լեառն կալ յաղօրս, եւ հաներ զգիշերն ՚ի զուխ յաղօրսն Աստուծոյ ». **Պու.** Զ. 12. — « Այս օրերը լւալ ելաւ աղօթք ընելս, ո՞ւ բոլը Գիշերը աղօթք ընելս անցո՞յ » : Եւ Բ. Մատթէսս կը գրէ. « Եւ իբրէն արձակեաց զժողովաւրդսն՝ ել ՚ի լեառն առանձինն կալ յաղօրս ». **Մաս.** Ժ. Դ. 23. — « Երբ որ ժողովշրջան ար-յակէց, լւալ ելաւ առանցինն աղօթք ընելս » : Եւ շատ տեղ կը յիշեն Աւետարանիները Քրիստոսի աղօթք ընելուն համար, բայց ամենը յառաջ բերել աւելորդ սեպեցինք . սակայն այս պիտի հասկցնեմ քեզ, որ Քրիստոս ինքը Որդի Աստուծոյ էր եւ աղօթքի անկարօս, բայց մեզ օրինակ ըլլալու համար աղօթք ըրաւ, պատուիրեց աղօթք ընել: Տես, որքան օտատակար է եղեր, որ ինքը ընելէն զատ մեզ եւս պատուիրեց: Ինչպէս որ մէկ վարպետ իւր արհեստը եմէ աշակերտին սորվեցնելու միտք ունենայ, աշակերտի աչքին դիմացը կը շնէ ինչ որ պիտի սորվեցնէ, ու աշակերտին կըսէ թէ՝ ահա ինչպէս որ տեսար, այսպէս պիտի շննես . իսկ եթէ՝ աշակերտին սորվեցնելու միտք չունենայ, շննած ատենը աշակերտին ցցոց ըլլար և եթէ աշա-

կերտը այն արհեստը ըլլ գործածէ, յանցաւոր չըլլար . ինչու որ վարպետը ըլլ սորվեցուց : Բայց Քրիստոս ինքը ընելէն յետոյ աշակերտներուն սորվեցուց և պատուիրեց « Ձեւ որ վեցոյն մասնէր՝ ինչ հաւատացողներուն սորվեցոյնէ », որ պահենն « ինչպէս որ վերը ըսինք Ը. Շաւզին մէջ, Քրիստոս իւր չըրած բաները մեզ ըլլ պատուիրեց . Քրիստոսի մինչեւ երեսուն տարեկան ըլլալը գրուած չէ թէ քարոզութիւն ըրաւ, բայց երբ երեսուն տարին լրացուց եւ մկրտուեցաւ, 40 օր ծոմ պահելէ և սատանային յաղթելէ ետքը սկսու ժողովրդոց քարոզել թէ « Ապա լսությունն », Երիսքի լադա - որու - լի - լ ճոփեցած է »: Ինչպէս որ բժիշկները երբ հիւանդին դեղ տալու ըլլան, յառաջ իրենք մի քիչ կը ճաշակեն և ապա կուտան հիւանդին, որ ըլլ գուարի խմելու . այսպէս Քրիստոս մեզ ինչ որ սորվեցուց, յառաջ ինքը ըրաւ :

Հ. Այդ ըսածներդ հասկցայ, բայց աղօթքին համար ինչ ըսաւ Քրիստոս :

Պ. Նախ « Ա. Խենթագէն աղօթք ընելու և, յանչ բանալս չէ » ըսաւ : Եւ Բ. այսպէս աղօթք ըսելով Տէրունական Աղօթքը սորվեցուց :

Հ. Հիմա յիշեցի, երբ վերը Հայր Եւը ինձ սորվեցուր ըսի, դեռ ժամանակը չէ ըսիր, կարծեմ թէ հիմայ ժամանակը եկած է, եթէ

կամիս սորվեցուր, որ ես ալ Քրիստոսի աշաւ
կերտ ըլլամբ:

Պ. Աննախանձաբար կը սորվեցնեմ, բայց
շատ դժուար է այս աղօթքը ըսելը:

Հ. Ինչու դժուար է, եղբայր, կը նայիմ
որ ինքդ դիւրութեամբ կ'արտասանես, միթէ
ես բերան չունիմ:

Պ. Իրաւ, բերանով ըսելը շատ հեշտ է, բայց
մէջը վախնալիք շատ խօսքեր կան:

Հ. Որո՞նք են վախնալիք խօսքերը:

Պ. Ասի՞ « Հայր մեր որ յերկինս » ըսելը
շատ դժուար է, ինչու որ, երբ զԱսուա-
ծ Հայր կոչենք, մենք անոր զաւակը եղած
կըլլանք, ուրեմն կը պարտաւորիմք անոր
նմանիլ, ինչպէս որ Պօղոս կըսէ. « Ասու-
ծոյ նմանեցէս » եւ Քրիստոս « Կառարեալ Եղէս,
ինչպէս » որ Յեր Երկուառ Հայրը իսպարեալ է » ըսե-
լէն յառաջ՝ իւր Հօրը բնութիւնը մեզ ի-
մացուցած է, որ « Իր արեւը հասաւարտներ » շ-
րերուն եւ բարիներուն վայ կը ծափէ, նոյնիւ-
անյերեւ « : Նաեւ « Գլուծ Եղէս, ինչպէս որ յեր
Երկուառ Հայրը գլուծ է » կըսէ. հիմայ եթէ մենք
բարեգործութիւնով կատարեալ ըլլանք ու
անոր բնութիւնը վրանիս ըստանանք եւ ա-
նոր ընմանինք, ինչպէս պիտի համարձակինք
զԱսուած Հայր կոչելու: Քեզ հարցնեմ,
մէկ բարեպաշտ եւ արդար մարդ եթէ անա-

ռակ զաւակ մի ունենայ, որ բնաւ երբէք հօրը
պատուէրը չը պահէ ու միշտ ուղիքի տակ առ-
նէ. իրաւ, հայրը իր սրտին կոկիծը արտաքուստ
ցոյց չը տար, բայց մոքավը կայրի ու կը վասիր,
եւ երբ անառակ զաւակը գայ իր հօրը հայր
կանչէ, արգեօք ինչ պատասխան պիտի լսէ
հօրմէն. ոչ ապաքէն « Ես ոռ հայրը լվմ, ե-
րու իմ զաւակն լւս » պիտի ըսէ. շատ անգամ ևս
կան հայրեր որ իրենց անառակ զաւակները
կը վլուստեն ու հայրենի ժառանգութենէն կը
զրկեն: Արդ եթէ այս մարմնաւոր հայրերը
որ սխալական, եւ մեղքի ենթակայ մարդիկէ
են, իրենց անառակ զաւակաց չեն ներեր, ու
չը համբերելով որդիութենէ կը հանեն, հա-
պա եթէ այն ամենասուրբ Աստուծոյ պատ-
ուէրը չը պահէնք ու միշտ անոր կամացը
հակառակ գործենք, ինչպէս պիտի համար-
ձակինք զայն Հայր կոչելու: վասն զի սուրբ
Գրոց խօսքին նայելով՝ ես կը կարծեմ թէ.
Երբ « Ու Հայր Եր, որ Երկինքն ես » ըսենք, Աս-
տուած մեղ պիտի ըսէ թէ « Ես Յեր Հայրը լվմ ».
գուք ստախօս էք. ստախօսներուն հայրը սա-
տանայն է, եւ անոր բնակարանը՝ դժոխքը.
գուք երկնքի արքայութիւնը չը պիտի գաք որ
« Մեր Հայրը Երկինքն ե » ըսէք, վասն զի զիս Հայր
կը կոչէք ու ստախօսին կը ծառայէք, միշտ
անոր կամքին համեմատ կը գործէք. իմ քովւ

իմ կամքս կատարողները պիտի գան, եւ ես
անոնց Հայրն եմ: Տեսար, որ “Հայր մեր որ յեւ-
ինս” ըլ պիտի կրնանք ըսել, եթէ անոր պա-
տուերները չենք պահեր: Եւ երկրորդ՝ “Առ-ըն-
էլլյար անոն ո՞ո ըսելու ալ գժուարութիւն
կայ, վասն զի Աստուած ինքը ՚ի բնէ սուրբ
է, այս պատճառուաւ Սերովեհք եւ Քերովեհք
միշտ եւ հանսպազ “Առ-ըն-էլլյար Առ-ըն-էլլյար,
Տէր ջօրո-իւանց” կը կանչեն. ուրեմն մենք
“Առ-ըն-էլլյար անոն-էր” ըսելով ըսած կըլլանք,
“Քո-անոն-էր ՚ի բնէ սո-ըն-էլլյար ո-միլլ սո-ըն-էլլյար
լայ, բնա-երբեք շարադա-որի” : Հիմայ Աստու-
ծոյ անունը ով պիտի արատաւորէ, եթէ ոչ
մենք . զոր օրինակ, մէկ զաւակ որ անա-
ռակութիւն լնէ, անարդաները եւ ամօթը
իր հօրն է, իր հօրը անունը կաւրէ ու կա-
րատաւորէ . վասն զի տեսնողները եւ լող-
ները կրսեն՝ թէ “Հօրը անոն-ը ա-րից ո-պա-
տ-ը իրիցից” . իսկ Հայրը չար զաւկին ա-
նառակ վարքը լսելով շատ կրցաւի ու դուրս
ելլել եւ մարդոց երես նայելու կամաչէ . այս
պարագային մէջ այն չար զաւակը գայ իր հօրը
“Ո՛վ հայր, ո-ո անոն-էր իւասա-որ ըլլայ” ըսէ՝ ար-
դեօք ինչ պատասխան պիտի լսէ . ո՞չ ապա-
քէն պիտի ըսէ, գնա կորսուէ դիմացէս, ով
անօրէն չար զաւակ, անունս մէկ ստրկի ը-
րիր, հողի հաւասարցուցիր, մէկուն երեսը

նայելու կամաչեմ : Ասոր հակառակ, իւր
հօրը հնազանդ բարի զաւակին բարի վար-
քը տեսնող եւ կամ լսողները հօրը երանի
կուտան, որ այնպիսի բարի զաւակ ունե-
ցած է, եւ հայրն ալ իւր զաւկին բարի
համբաւը լսելով կուրախանայ ու կը փա-
ռաւորի, որովհետեւ իր փառքը եւ պատիւը
կաւելնայ զաւկին բարի համբաւովը . ուստի
այն բարի զաւակը երբ գայ եւ իր հօրը ըսէ .
«Ով հայր, ո-ո անոն-էր իւասա-որ ըլլայ” արդեօք
ինչ պատասխան կըլսէ հօրմէն . չէ որ “Շա-
պալիս, բարի լս-ակի” ըսելով վիզը կիյնայ ու կը
համբուրէ, եւ բոլոր ստացուածքներուն ժա-
ռանգորդ եւ տէր կընէ, այնպէս մենք երբ
հօր Աստուծոյ “Առ-ըն-էլլյար ո-ո անոն-էր” ը-
սենք, պէտք է որ անոր պատուէրները ան-
թերի կատարենք, որպէս զի մեր բարի գոր-
ծերը տեսնելով ուրիշները՝ Աստուծոյ անունը
փառաւորեն, ինչպէս որ Քրիստոս ըսաւ, «Որ-
պէս զի տեսցեն զգործս ձեր բարիս, եւ փառա-
ւորեսցեն զՀայր ձեր որ յերկինս և» . Մաս- Ե. 16.
- «Ուրակէն չէ յեր բորի գործելը ունելը՝ յեր եր-
իսա-որ Հայրը իւասա-որին” : Եւ Բ. Պօղոս ալ կը
նա-որ գործ գործ ունելը՝ Եւ Բ. Պօղոս ալ կը
գործէ . «Փառաւոր արարէր զԱստուծ ՚ի մար-
դուն ձեր եւ ՚ի հոգիս » . Ա. Կարն . Զ. 20.-
«Հոգ-ով և մարմար Աստուծ իւասա-որիցէ» :

Տոյ անունը կը փառաւորի , ինչպէս որ
մեր չար գործքովլը Աստուծոյ անունը կը հայ-
հցուի , որուն համար Եսայի կը գրէ . « Այս-
պիս ասէ Տիր . վասն ձեր անուն իմ հանապազ
հայնոյի ՚ի մէջ հերանոսաց » . Եսայի ԾԲ . Յ . —
« Այսպէս կը Տէրը . յէր պատճառովիմ անուն մշտ
կը հայկոյունի իսապաշտուովուն մէջ » : Ահա ասկից
յայտնի կերեւի , որ եթէ Աստուծոյ պա-
տուէրը չը պահես՝ կարող չես « Քու անունու-
ուուրի ըլլայ » ըսելու : Եւ Գ . « Եկեղեց արքայու-
թիւն ու » ըսելը նոյնպէս դժուար է : Վասն զի
ես քեզ հպատակ ու հնազանդ ծառայ եմ ,
ու քու թագաւորութեանդ եւ քու կամքիդ
հնազանդ՝ եւ զայն կատարելու պատրաստ
եմ , եւ քու զօրաց տումարին մէջ գրուած
զօրք եմ ըսելէ . ուրեմն որ թագաւորին որ
զօրք եղած ես , պէտք է որ անոր օրէնքով
կրթուած ըլլաս , թագաւորին կամքը և կանոնը
հասարակ մարդոցմէ աւելի գիտնաս ու կա-
տարելու ջանաս . իսկ եթէ անոր կամցը
հակառակ գործ բռնած ես , « Քու խախառ-
քունիւնու գայ » ըսելէ պիտի վախնաս . ինչու
որ անիկայ մեղաւորները պատժելու համար
պիտի գայ , ոչ եթէ սիրելու . այն ատեն գու-
ռւր պիտի երթաս պահուիս , որ զքեզը գտնէ :
Ըստ Դաւթի՝ եթէ երկինքը ենես այն տեղէ .
Եթէ դժոխքը իջնես , այն աեղ ալ մօտ է : Գ .

« Եւլյէն իամս ո՞ր որդես յէրինս եւ յէրինն » ըսելը
արդեօք որքան դժուար է : Վասն զի ինչպէս
որ երկնքի մէջ հրեշտակները , եւ երկնից
երեսը արեգակը , լուսինը եւ աստղերը , ըս-
տեղծեցիր ու կարգի գրիր , նոյն կարգու եւ
կանոնիւ կայնած են ու երբէք խոտրած չեն
ոչ յաջ եւ ոչ յահեակ . նաեւ երկրիս վրայ
եղած բաները , թէ հող , թէ ծով , եւ թէ
անասուն , եւ այլն . այսպէս բոլոր արարածք
կամքիդ և գրած օրէնքիդ հնազանդ են . ես ևս
անոնց պէս քու կամքդ կատարելու պատրաստ
եմ , քու ըսածիդ պէս թող ըլլայ ըսելէ : Եթէ
անոր կամոց հակառակ գործ բռնած ես , ինչը
պէս պիտի համարձակիս . « Քու իամսունու ըլլայ » ,
ինչպէս երինքն մէջ , նոյնպէս երինն վրայ » : Եւ Ե .
« Զւայ մէր հանապաշտուուր մոու մեղ այսօր » ըսելը
եւս դժուար է , վասն զի եթէ հոգդ միայն
այս աւուր ուտելու հացդ է , այդպէս ըսելդ
վիսա ըռնի . բայց եթէ մէկ եւ կամ երկու
տարուան ապրուստդ ամարարես ու Աստուծ-
մէ այս աւուր հացը ուզես , Աստուծոյ կա-
մաց հակառակ բան է : Եւ մանաւանդ՝
մնառուկները ուկիով և ամպարները ցորենով
եւ ամեն օրուան բարիքներով լի հարուստ-
ներն անգամ աւուր հացի կարօտ աղքատ-
ներուն հետ ՚ի միասին այս աւուր հացը կու-
գեն . անոնց հարցնող չը կայ , թէ աղքատները

այս աւուր հաց չունին ուտելու , եթէ մէկ կտոր գարիէ հաց ձեռքերնին անցնի , պիտի պագնեն ու ճակատնուն դնեն եւ Աստուծ մէ շնորհակալ պիտի ըլլան , անոր համար այս աւուր հացը կուզեն , եւ անով կը բաւականանի , հապա դու ինչու անոր ըսած խօսքը կըսես , այս աւուր ուտելու հացը եթէ կուզես սնտուկին ոսկին ու ամպարին ցորենը ինչ ընենք , մանաւանդ դու աղքատին կերած հացին չես հաւնիր , այլ քու ուզածդ ընտիր , Ճերմակ ցորենի ալիւր է , որ բարակ խմորեղէն բաներ շինել տաս եղով ու շաքարով , որպէս զի ախորժակով ուտես . աղքատներուն խնդիրքը անօմի չը մեռնելու համար է . եւ քու խնդիրքդ ախորժակիդ համար է : Ամպարի տէր եղաները որ այս աւուր հացը կուզեն , չը կարծես թէ իրենց ուտելու հացն է , այլ կուզեն , որ Աստուած աղքատներուն ուտելիք հացն եւս առնէ եւ իրենց տայ . որովհետեւ անոնք ամենեւին առատութիւն եւ լիութիւն չեն ուզեր , այլ միշտ թանկութիւն , որ աղքատներուն ձեռքը եղածը իրենց ձեռքը անցնի : Տեսար , որ անոնց ուզածը աղքատներուն ուտելիք հացն է :

Հ . Ուրեմն հարուստները Հայր մէր աղօթքը որ ըսեն , այդ խօսքը պէտք չէ ըսեն :

Պ . Ինչու պիտի չըսեն , ամեն քրիստոնեայ

պարտական է ըսելու , բայց ասոր միջի խօսքերուն պիտի յարմարի ինքը եւ ապա պիտի արտասանէ . վասն զի Քրիստոս այս աղօթքը աշակերտաց երբ սորվեցուց , պատուիրեց թէ « Ճամբայ Երեւալու ապէն հայ մի՛ առնէն , և Երկու հանդէն մի՛ ունենաս , նաեւ յէլ Գօսիին մէջ սպանի որպէս զի վաղուան հացի ստակ չունենան եւ վաղուան հացի հոգն այսօր հոգացած ըլլան բաց աստի երբ Յովհաննէս Մկրտիչ Յորդանան գետին եղերքը մկրտութիւն կընէր և հարուստ մարդիկ գալով եւ մկրտուելէն ու խոստովանելէն ետքը կը հարցնէին թէ այսուհետեւ մենք ինչ պիտի ընենք , և Յովհաննէս պատասխան կուտար . « Ոյր իցեն երկու հանդերձ՝ տացէ զմին այնն ոյր ոչ գուցէ , եւ ոյր կայցէ կերակուր . նոյնպէս արացէ » Պու . Գ . 11 . « Ուշ Երկու զգեստ ունի՝ մէկը չունեցողն լուլ ասայ , կերպիր ունեցողը եւս այնպէս լուլ ։ Լաւ մտածէ այս բանին վրայ , հին մեղը քերէն և հին օրէնքէն երբ ազատեցան ու նոր օրէնքին մէջ մտան , իրենց աղքատութիւն քարոզուեցաւ . եւ Քրիստոսի ըսած խօսքին կը յարմարի Յովհաննէսին ըսածը . որովհետեւ եթէ մէկը երկու հաց ունենայ , մին այսօր կուտէ եւ միւսը երկրորդ աւուր կը պահէ , այս պատճառաւ մէկը բնաւ չունեցողին թող տայ ըսաւ , որ վաղուան ուտելու հաց չունեց

Նայ եւ վաղուան հոգը այսօր հոգացած ըրլ-
լսյ : Հիմայ եթէ այս խօսքերուն , ինչպէս եւ
Քրիստոսի աղքատներուն տուած երանութեան
և հարուատներուն տուած վային , նաեւ « Որ
ոչ հրաժարեսցէ յամենայն ընջիզ իւրոց , ոչ կարէ
իմ աշակերտ լինել » . Պու . ԺԴ . 33 . « Ուր ի-ը
բուր « պայուածներէն ըլ հրաժարի , ինչ աշխիրա ըլ
կենար ըլլալ » . և մանաւանդ « Հայր մերին ո խօս-
քերու ոգւոյն եթէ մոտադիր ըլլանք , պիտի
հետեւցնենք թէ քրիստոնեայն հարուստ
պիտի չըլլայ , տանը մէջ վաղուան ուտելու
հաց պիտի չը գտնուի , որ « Հայր մեր » ըսելու
իրաւունք ունենայ : Հարկաւ մեր կեանքը « Հայր
մերին » խօսքերուն պիտի յարմարցնենք . ինչ-
պէս որ Առաքելոց ժամանակի հարուստ մար-
դիկ օրինակը ցոյց տուին , վասն զի ունեցած
ապրանքնին հասարակաց ըրին . բնաւ մէկը
չէր ըսէր թէ այս ապրանքը իմս է , բոլորը
աշակերտներուն կուտային , որ կարօտներուն
քամին ընեն , ինչպէս գրուած է Գործոց Դ .
24 համարին մէջ վասն զի Առաքելոց քարո-
զութենէն հասկցան , որ հարուստը գժուար
պիտի մտնէ երկնքի արքայութիւնը , անոր
համար բոլոր ապրանքնին ցրուեցին :

Հ . Ուրեմն բոլոր հարուստ մարդիկ գ-
ժութիւն կերթան ու բոլոր աղքատները արքա-
յութիւն :

Պ . Ու հարուստներուն բոլորը գժութիւն կեր-
թան եւ ոչ աղքատներուն բոլորը արքայու-
թիւն , վասն զի երկուսէն ալ պիտի երթան ,
թէ արքայութիւն եւ թէ գժութիւն , թէպէտ
Քրիստոս ըսաւ թէ « Հարութիւն մարտը ուժուար
իւ մարտէ արքայութիւն » , բայց ըսաւ թէ բնաւ
չը մտնէր , այլ գժուար կը մտնէ . գժուար որ
ըլլայ , անոր գիւրութիւն մը կըլլայ :

Հ . Հարուստներուն գիւրութիւնը ինչ է
արքայութիւն երթալու :

Պ . Ամեն կերպով մեղքէ զգուշանալ ու
միշտ աղքատները կերպակեւ և զգեցնել . ուս-
տի այն մարդը , եթէ Աստուծմէ այս աւուր
հացը ուզէ , վնաս չունի , ինչու որ իրեն համար
ուզած չըլլար , այլ աղքատներուն . այն մարդը
միշտ Հայր մերը համարձակութեամբ կարող է
ըսել ու արքայութիւնն ալ երթալ . տեսա՞ր
հնարը : Եւ աղքատներուն համար ըսաւ
Քրիստոս « Երանի աղքատաց հոգուով , զի նոցա և
արքայութիւն երկնից » . Մատ . Ե . 3 . « Երանի
հոգուով աղքատներուն , որովէտե - անոնց է երկնիտ
արքայութիւն » : Բայց եթէ աղքատ մը՝ իւր
աղքատութենէն գժուհ մնայ , և Աստուծմէ
աղքատութենէն գժուհ մնայ : Եւ գանգատի թէ ինչ
չնորհակալ չըլլայ եւ գանգատի թէ ինչ
ըրած եմ , որ Աստուծած զիս այսպէս աղքատ
թողեր եւ այս ինչը հարուստ ըրած է , եւ
այսպէս ըսելով հարուստներուն նախանձի

ու ինքն ալ հարստանալու ցանկայ , այնպիսին հոգւով աղքատ չէ , այլ մարմնով աղքատ , եւ կերթայ դժոխք : Հարուստները ուտել խմելով , հագուելով ու կապուելով կերթան դժոխքը , եւ այնպէս աղքատն ալ անօթի ծարաւ եւ մերկ կերթայ դժոխքը : Տեսաբ , որ իւր վիճակին գոհ չեղող աղքատը դժոխք կերթայ , ու Աստուծոյ պատուերը պահող հարուստը՝ արքայութիւն :

Հ . Այս աղօթքին մէջ ուրիշ վախնալիք խօսքեր եւս կան :

Պ . Վ . Եցերորդ խօսքը թէ « Մեր յանցանանելը մել ներէ , ինչպէս որ մենք մեր յանցանելուն իւնելուն » որքան դժուար ըլլալը դուն գնամուածէ . եթէ սիրոդ ոխակալութիւն կայ , Բնչպէս պիտի համարձակիս այս խօսքը ըսելու , որովհետեւ Աստուած խաբած պիտի ըլլաս :

Հ . Հապա ի՞նչ ընեմ եղքայր , եթէ այդ աղօթքը ըստրվիմ քրիստոնեայ չեմ ըլլար , խկ եթէ սորվիմ , ըսելու դժուարութիւն կայ , ուստի կը խնդրեմ որ այս աղօթքը սորվելու և ըսելու մէկ դիւրին միջոցը ցցց տաս :

Պ . Այս աղօթքը սորվիլը շատ դիւրին է , եւ ըսելու դիւրին միջոցը քրիստոս ցցց տուած է մեզ , եթէ կուզես ըսեմ , որ հասկրնաս :

Հ . Ոսէ նայիմ ի՞նչ է :

Պ . « Երկ մատուցանիցես զպատարագ քո ՚ի վերայ սեղանոյ , եւ անդ լիշեսցես՝ երկ եղբայր քոնցի ինչ խեր զրեն , բող զպատարագն քո առաջի սեղանոյն , եւ երբ նախ հաղուեաց ընդեղօր քում եւ ապա եկեալ մատուցիր զպատարագն քո » . Մատ . Ե . 23-25. — « Ելբ աղմուկնեան , ե-յէլս որ սո- ելբ-յրտ մելբ-յայշէր է , և կամ դուն անոր բարիացեր եւ . ի՞նչ սո- աղմուկնեան գուա առաջ ելբօրտ մեր հալուուն-է ո- երտը եկու աղմուկնեան ո- երտը եկու աղմուկնեան ըլէ ” :

Հ . Ելմէ եղքօրս հետ խոռով ըլլամ , այս աղօթքը ըստրվիմ կրնամ ըսել :

Պ . Ես չեմ կրնար ըսել քեզ թէ՝ մի աշօթքեր . որովհետեւ Քրիստոս պատուիրեց՝ « Այսպէս աղմուկնեան ըլէ ” , բայց այս աղօթքը սորվեցնելուն ետքը մի քանի խրասներ տուաւ : Այդ խրասները հասկանալէդ յետց երբ տեսնես , որ խղճմատներդ համաձայն է անոնց , Տէրունական Աղօթքը աներկիւղ կրնաս ըսել :

Հ . Ի՞նչ խրասներ են Քրիստոսի տուածները :

Պ . Կախ՝ Քրիստոս կը հրամայէ . « Երեք քողուցուք մարդկան զյանցանս նոցա , բողոք եւ ձեզ հայրն ձեր երկնաւոր : Ապա քէ ոչ բողոքուք մարդկան զյանցանս նոցա , եւ ոչ հայրն ձեր երկնաւոր բողոք ձեզ զյանցանս ձեր » . Մատ .

Զ. 14. — « Թէ՞ ո՞ր մարդոց յանցանքները ներեւս , յերեխնա-որ Հայրն ալ յերը կը ներեւ . Բայց եթե բարդոց յանցանքները լը ներեւս , յեր երիխնա-որ Հայրն ալ յեր յանցանքները լը պիտի ներեւ » : Ա. Մարկոս կը գրէ . « Յորժամ յաղօրս կայցէք , քողուցուք երեւ ունիցիք ինչ զումերէ . զի եւ հայրն ձեր որ յերկինս է , բռղջէ ձեզ զյանցանս ձեր » . Մարտին . ՓԱ. 25. — « Երբ ո՞ր աղօթիքի կինաս , ո՞ր ո՞ր նեղած էս , ներեցէս , ո՞ր յեր երիխնա-որ Հայրն եւս յեր յանցանքները ներեւս » : Եւ Գ. Սիրաք կը գրէ . « Թող զանիրաւուրին եղօր քում , եւ յայնմամ յաղաճէլ քո՞ մեղք քո լուծցին » . Սիրաք իլ . 2 . — « Քո՞ ընկերութ յանցանքներեւս , ո՞ր երբ աղավնա , չո՞ մշտեր ներուին » : Տեսար գիւրին ճամբան , եթէ միսակալութիւն չունիս ու միւս պատուէրներն ես պահած ես , միշտ ըսէ այս աղօթքքը :

Հ. Աղօթքի համար ուրիշ թնչ գլուած կայ :

Պ. Ահա Պօղոս կը գրէ . « Անդադար աղօրս արարէք , յամենայնի գոհացարուք . զի այս են կամք Աստուծոյ Քրիստոսի Յիսուսի » . Ա. Թեսա . Ե . 17. — « Անտառար աղօթք ըլեւս ո՞ ամեն բանի մէջ գոհու-իդ-ն պո-էս , վասն զի Աստոծոյ իամհը այս է Յիսուս Քրիստոսով » : Եւ Բ. կրկին կը գրէ Պօղոս . « Կամիմ զի արք կայցէն յաղօրս յամենայն տեղիս , եւ բառնայցէն զուրիք ձեռոս ի վեր առանց

բարկուրեան եւ երկմտուրեան » . Ա. Տիմո . Բ. 8. — « Կո-ովմ ո՞ր մարդիկ ամեն պէշ աղօթիքի կինան ու մաքուր յետերնին վեր վեցյակն , աւանց բարկունալու-եւ երիխնեւ » :

Ահա այսքան օգտակար եւ հարկաւոր է աղօթքքը , որ Քրիստոս պատուիրելէն զատաշկերտներն եւս գրեր են : Իսկ աղօթքին զօրութիւնը Քրիստոսի այս խօսքէն յայտնի է , « Այս ազգ ոչ իւիք ելանի , երեւ ոչ պամօր եւ աղօրիք » . Մարտին . 28. — « Դիւաց այս աղօթք մարդոց լեզուն ի բնէ խօսելու սովորած է . թէ բարի եւ թէ չար , եթէ դուռ աղօթքը ընկես , քու լեզուդ լուռ ը կենար , եւ երանի թէ հոգեւոր խօսքեր լսէր , ընդհակառակը զազիք խօսքեր կը խօսի . անոր համար Քրիստոս պատուիրեց թէ » . Ա. Խետակ աղօթիք ըլեւս » . որովհետեւ եթէ բերանդ աղօթքի վարժեցնես , մեղք գործելու ատեն չունենար լեզուդ , որովհետեւ միշտ Աստուծոյ հետ խօսելով՝ սատանային պատասխան տալու ժամանակ չունենար :

Հ. Աղօթքի ժամանակը ե՞րբ է :

Պ. Ժամանակաւոր աղօթքքը հասարակաց աղօթքն է , որ երեկոյ առաւտօտ քահանայիւք եւ ժողովրդօք ՚ի միասին կաղօթենք , որով

հետեւ միաբանութեամք պիտի ըլլայ այս
ազօթքը, այս պատճառաւ ժամանակ պէտք
է որ մէկ տեղ հաւաքուին եկեղեցին. բայց
Քրիստոս որ ըստ թէ՝ « Ո. Ձն առէն աղջու
ընել պէտք է », առանձնական ազօթքին հա-
մար է, որ ժամանակ ու յատկացեալ տեղ
չունի : Եթէ վերը ԺԲ. Շատղին մէջ ըստ
խրատներս պահած ես, որ ատեն և ուր տեղ
կուզես, կարող ես առանձնական ազօթքդ
ընելու, Աստուած պիտի լսէ . իսկ եթէ այն
խրատները չես պահած, եկեղեցւոյ մէջ ժա-
մարար քահանային քով սեղանը անգամ ել
նես, ազօթք ընես, Աստուած չըլսեր : Հիմայ
հասկցա՞ր, որ մեր առաջնորդ եւ զօրագլուխը
Քրիստոս է . նա բոլոր նեղութիւններուն
համբերելէն զատ մեզ օրինակ ցոյց տալու
համար ծոմ պահեց ու միշտ ազօթք ըստ,
ու ըստ « Ինչե սորվեցէն » : Ահա դու որ Քրիս-
տոսի քով երթալու միտքդ դրած ես անոր
գնացած ճամբան բռնէ գնա, որ անոր քով
հասնիս, ինչպէս Յովհաննէս կըսէ, « Որ ա-
սիցէ ՚ի նմա բնակել, այնպէս պարտ է գնալ՝
որպէս եւ նայն գնաց » . Ա. Յովհ. Բ. 6.-« Ու որ
անոր չով երթամ կըսէ անոր ճամբովը տալու է » :

ՇԱՀԻԴ ԼԵ.

Հ. ԱՅԼ Եւս լաւ հասկցայ Աստուծոյ
կամքը, ու բարեգործութեան պարագայները,
այսուհետեւ միտքս դրած եմ բարեգործու-
թիւն ընել ուրիշ պակաս բան ունիմ ար-
դեօք :

Պ. Առվելու պակաս բան չը մնաց, բայց ջանք
ըրէ որ բնութենէդ ալ պակաս չը գտնուիս,
վամն զի դու հոգեւոր կրթութիւնները սոր-
ված՝ ու բարեգործութեան սէր ձգած ես .
շատ բարի, բայց եթէ կամքդ չը զապես ու
կրկին մեղք գործես և մեղքով մեռնիս, այն
գործած բարեգործութիւնդ կը կորսուի :

Հ. Ահա նոր ինտիր, մեղքով որ մեռնիմ,
ըրած բարեգործութիւնս բնչպէս կը կորսուի :

Պ. Եղեկիէլ կը գրէ, « Ի դառնալ արդա-
րոյն յարդարութենէ իւրմէն, եւ առնել զանիրա-
ւուրիւն, ըստ ամենայն անօրէնութեանց՝ զոր առ-
նիցէ անօրէնն, ամենայն արդարութիւնը նորա
զոր արար՝ մի՛ լիշեցին . ՚ի յանցանան իւր յոր
անկաւ, եւ ՚ի մեղս իւր զոր մեղսա՝ ՚ի նոսին
մեռցի » . Եղեւ . ԺԲ. 24.-« Արտարը իլէ բառ-
նայ ի-ը արտար-նենէն և անիրա-ն-իլ-ն գործէ ա-
նօրէն նարտ-ն գործած բոլոր անօրէնութեանց նման,

անոր առջելը արդարութիւնները չը պիտի յիշուին՝
այլ ետքի գործած մեղքով պիտի իրառուի ։ Եւ Բ.
Սիրաք կը գրէ, «Մարդ՝ որ պահիցէ վասն մե-
դաց իւրօց, եւ զարձեալ զնայցէ եւ զնոյնսն առ-
նիցէ, աղօրից նորա ո՞լիքցէ»։ Սիրաք Ա. 31.
— «Մեղք զժու-շայով ճարտը երե կրին մի եւ նոյն
մեղքով գործէ, անոր աղջեւը ո՞վ պիտի լսէ ։ Եւ Գ.
Պողոս կը գրէ, «Զի կամակար մտօր երէ յան-
ցանիցեմք յետ ընդունելուրեան զիտուրեան ճշշ-
մարտուրեանն՝ այնուհետեւ ոչ եւս պիտոյէ վասն
մեղաց պատարագ, այլ անեղ ակնկալուրին դա-
տաւատանին, եւ նախանձ հրոյն որ ուտիցէ ըգ-
հակառակորդսն։ Արհամարհեալ ուրուք զօրենն
Մովսիսի, առանց ողորմուրեանց՝ առ երկուք
կամ երիւք վկայիւք մեռաներ . իսկ ո՞րչափ
սաստիկ պատժոց արժանի համարիզիք զայն,
որ զօրդին Աստուծոյ առ ուն եհար, եւ զարին
նորոյ ուխտին խառնակ համարեզաւ՝ որով եւ
սրբեցան»։ Եբրա. Ժ. 26.— «Վասն զի ճշար-
առ-իւտան գիտութիւնները ընդունելուն յետոյ երեւ կամա-
մեղանվնես, այլ եւս մեղաց համար պատարագի հարի շը
մնար, բայց միայն բարաստանի ահեղ ակնկալութիւն
եւ հրոյնանյ, որ պիտի ու-սէ հակառակորդները։
Մեկը երեւ Մովսիսի օրենքը անարգեւը, առանց ողոր-
մութեան երիու կամ երեւ վկայելով իւն մեռներ, հապա-
ո՞րչան սաստիկ պատժոց արժանի պիտու և սեպել այն
ճարտը, որ Աստուծոյ որդին արհամարհեցաւ».

Կամարեց նոր ուխտին արիւնը, որով սբության ո-
կարծեմ, դու չեկիր հաւատար ըսածիս, հիմայ
հասկցար որ նոր օրէնքին դէմ մեղանչողը որ-
քան սաստիկ պատժոց արժանի կը սեպէք,
կը հարցնէ Պողոս։

Հ. Հասա ինչու Քրիստոս կըսէ մէկ գա-
ւաթով պաղ ջուր խմբնողին վարձքը չը կոր-
սուիր։

Պ. Ա. Յ., Ճշմարիտ է, Քրիստոսի աշա-
կերտներէն միջյն եղած փոքրիկ ծառսյութիւնն
անգամ անվարձ պիտի չը թողուի։ «Ես որ ոք
արբուսցէ մեզ ջուր բաժակաւ յանունս յայս, քէ
դուր Քրիստոսի եր. ամեն ասեմ մեզ՝ մի՛ կորուս-
ցէ զվարձաւ իւր»։ Մար. Թ. 40.— «Եւ ովոր բա-
ժակ իւ ջուր իւմցնէ յեղայս անուամբ իւն՝ բուս Քրիս-
տոսինն էս, ճշմարիտ կըսէմ յեղ, իւր վարչու պիտի չը
կրուցնէ ։ Ա. Յս է Քրիստոսի պատժամը, որ
հակառակ չէ մարդարեին կամ Պողոսի խօս-
քերուն։

Հ Ա. Ի Ի Ղ Լ Զ.

Հ. Եթէ բնաւ մեղք չը գործելիք մի խը-
րաս ունիս, զայն եւս տուր ինձ։

Պ. Բոլոր մեղքերէն զգուշացնող մի խրատ

Եւս ունիմ, զոր մինչեւ հիմա չըտի . այս խը-
րառն ալ տամ ու վերջացնեմ:

Հ. Իմ փնտռածս ալ այդ է, որպէս զի
միշտ մոքիս մէջ ունենամ եւ չը մեղանչեմ:

Պ. Մարդոց պատահելիք չորս դիպուած
կայ . եթէ այդ չորս բանը միշտ մոքիդ մէջ
պահես ու մտածես, բնաւ երբէք չես մե-
ղանչեր:

Հ. Որո՞նք են այդ չորս բաները :

Պ. Չորս բանին մէկը մակը է, զոր պատ-
կերի պէս միշտ սրտիդ մէջ պիտի նկարես ու
միշտ անոր վրայ պիտի մտածես, որ մեղք
գործելու ժամանակ շունենաս, ինչպէս Սի-
րաք կըսէ . «Յիշեա զօր վախճանի քո, զի յափ-
տեան ոչ մեղիցես » . — « Մեռնէլք օրդ մասձէ,
որ բնաւ մէջ չը դործէս » . որովհետեւ մահ-
ուան ձեռքէն ազատելու մէկ հնարը չը կայ,
ինչպէս Դաւիթ կը գրէ . « Ո՞չ է մարդ որ
կեցցէ եւ ոչ տեսցէ զման » . Սաղ. Ձը. 49 . —
«Ո՞ւ այն մարդը որ կապրի, և մահ չը պեսնէր » : Ուրեմն
մահէն զօրաւոր բան չը կայ, որ աշխարհի
իսկզբէն մինչեւ ցայսօր անհամար զօրեղ
թագաւորներու յաղթեր է . բաց աստի
երբ մահը քու վրայ տիրէ, բոլոր ունեցած
բարիքներդ այս տեղ կը մնան, և հետդ ոչ մէկ
բան կրնաս տանիլ ըստ Դաւթի . « Մի եր-
կնչիր յորժամ մեծանայ մարդ, եւ յորժամ բա-

զում լինին փառք տան նորա . Զի ոչ քէ ՚ի մե-
ռանիլ իւրում առցէ ընդ իւր զամենայն » . Սաղ.
Խը. 17 . — « Մի՛ վախնար, եւ մարդ կը մէծանայ եւ
անոր քան դառնէր իւստենայ : Վասն զի մէռած առենը
այդ ամենը իւ հետը չը պիտի բանի » :

Հ. Մարդոց մարմնոյն փառքը ի՞նչ է :

Պ. Մարմնոյ փառքն է՝ հարստութիւն,
պատիւ, գեղեցկութիւն, գիտութիւն, ար-
հեստ, զօրութիւն, իշխանութիւն, ձարսա-
րախօսութիւն, և այն . աստիք բոլորը մարմ-
նոյ փառքերը եւ մանաւանդ ծաղիկն են . Երբ
որ մահուան սաստիկ հովք շնչէ, բոլորը կը
ցամքեցնէ ու կը չորցնէ :

Հ. Ինչո՞ւ մարմնոյ փառքը խոտի ծաղկին
կը նմանցնես, եղբայր :

Պ. Ես չեմ նմանեցնողը, այլ Եսային . « Ա-
մենայն մարմին խոտ է, եւ ամենայն փառք մար-
դոյլ իբրեւ զադիկ խոտոյ : Յամաքեցաւ խոտն
եւ բօրափեցաւ ծաղիկ նորա » . Եսայի Խ. 6 . —
« Ամեն մարմն խոտ է, ու մարդոց բոլոր դառնէրը
խոտի ծաղիկ նման են : Խոտը կը յամիկ եւ անոր ծա-
ղիկ կը լատիկ » : Եւ Բ. Յակովոս կը գրէ . « Եւ
որ մեծատունն իցէ ՚ի խոնարհութիւն իւր պար-
ծեսցի, քանզի իբրեւ զադիկ խոտոյ անցցէ : Զի
ծագեաց արեւ հանդերձ խորշակաւ՝ եւ ցամաքե-
ցոյց զիսուն, եւ բօրափեցաւ ծաղիկն նորա, եւ
կորեաւ վայելցութիւն երեսաց նորա . նոյնպիս

Եւ մեծատունն հանդերձ շահիւրն իւրովք քար-
ջամկացի » . Յակո . Ա . 10 . — “Հարուսապ հարտը իւր
չոռնարհու-լեամբ լող պարծի , վասն զի խոպի ծաղին նման
պիտի անցնի : Ուրովէն ուրեւ- ուրեւ- կը ծաղի սաստիկ գու-
պուշտ- կը յամփեցնէ խորը եւ անոր ծաղին կը լուսին
եւ կը իւրսու-ի անոր վայելու- աւեսը . նոյնակն եւ մեւ-
ժապու- պիտի լարշամի իւր բուլը ունեցածներովը » :
Եւ Գ . Պետրոս Եսայեայ ըսածը կը կրկնէ .
« Քանզի ամենայն մարմին իբրեւ զնոտ է , եւ ամենայն փառք մարդոյ իբրեւ զծաղիկ խոտոյ .
Խոտն զամաքեցաւ եւ ծաղիկն քօթափեցաւ » .
Ա . Պետ . Ա . 24 . Եւ Գ . Սիրաք կը գրէ . « Մար-
մին սրպիս հանդերձ մաշի , զի ուխտ ՚ի յախտե-
նից նետի այն է՝ քի մահու մեռցիս . իբրեւ զտե-
րեւ դալար յստավիտ ծառ , է ինչ որ քափի ,
եւ է ինչ որ բուսանի . այսպիս ազգ մարմնոյ
եւ արեան , ոմն վախճանի եւ ոմն ծնանի » .
Սիրաք ԺԴ . 18 . — “ Ա . Առ հարդին հանդերյին նման
կը հաշի , որովէն յա-իսկենական վճիւն այն է լու՝
հակուամբ պիտի մեռանիս : Ուստամիք ծառի բուլը
աւելեւ-ներու-ն կը նմանի , որովցի ոմանք կը լուսին եւ-
ոմանք կը բուսանին . այսպէս աւ հարդիի , ոմանք կը մեռ-
նին եւ ոմանք կը ծնին » : Եւ երբ մեռնի վերի ը-
ստած փառքերը կը խափանին , ինչպէս Պօ-
ջոս կը գրէ . « Երեւ մարգարեութիւնը են խա-
փանեցին , երեւ լեզուք՝ լուսոցեն , երեւ զիտու-
թիւն խափանեցի . քանզի փոքր ՚ի շատու զի-

տեմք , եւ փոքր ՚ի շատու մարգարեանամք . այլ
յորժամ եկեսցէ կատարումնն փոքր ՚ի շատու
խափանեցի » . Ա . Կորն . ԺԳ . 8 . — “ Թէ գիտու-
թիւ- և լու հարդարեւ- լիիւ- բուլըն աւ պիտի խափանին ,
վու- և լու պիտի լու- և անոնց մենք աւ գոր ՚ի շապէ
գիտենք . ու գոր ՚ի շապէ հարդարեւ- լիիւ- իւնենք ,
բայց երբ ամեն բան վերշանայ , այս գոր ՚ի շապէն
կը խափանի » : Եւ մանաւանդ զաւակներէդ ,
եւ ծնողքէդ եւ կամ եղօրմէդ , եւ կամ կնի-
կէդ , եւ կամ բարեկամներէդ ալ կը զրկէ ու
կարօտ կը թողու զքեզ : Եթէ ասիկայ աղջկ
մոտածելու ըլլաս , չես ապաւինիր ապրանքիր ,
գիտութեանդ , գեղեցկութեանդ , ճարտարա-
խօսութեանդ , արուեստիդ , զաւակներուդ ,
եւ բարեկամներուդ , ինչու որ մահը ատանց
բոլորէն պիտի բաժանէ եւ կարօտ պիտի
թողու զքեզ :

Հ . Իրաւ որ մարդը խոտի ու ծաղիկի
կը նմանի :

Պ . Խոտէն աւելի շուտ կը չորնայ ու ծա-
ղիկէն շուտ կը թոռմի , վասն զի խոտին ծա-
ղիկը թափելէն մի քանի օր ետքը խոտը կը
ցամքի , բայց մարդը առաջ կը մեռնի , ապա
փառքերը կը խափանին . և մանաւանդ խոտը
մասամք մարդոցմէ աւելի յարգի է , որով-
հետեւ երբ չորնայ , շատ զգուշութեամբ կը
պահէն որ անասուններուն կերցնեն . բայց

մարդը երբ մեռնի , անմիջապէս գերեզման
կիշեցնեն եւ հողով կը ծածկեն :

Հ . Հասկցայ որ այս աշխարհիս բոլոր բա-
ները մահը կը խափանէ , չը կայ մի բան , զոր
մահը չը կարողանայ խափանել :

Պ . Մէկ բան կայ յաւիտենական ըստ
Յավհաննու . « Խակ որ առնե զկամս Աստուծոյ
մնայ յանիտեան » . Յավհ . Բ . 17.- « Ու-
սուծոյ կամքը կը կապարէ յանիտեան կապի » : Ասոր
համար արթուն կենալու է , ինչպէս որ Քրիս-
տոս ըստ , « Արքուն կացէք զի ոչ զիտէք երբ
տէր տանն զայցէ » . Մար . ԺԳ . 35.- « Արլու-
իշետ , իւշ-որ չիտետ մէ առն ուրը երբ իո-դայ » :
Եւ Բ . « Եղիցին զօտիք ճեր պնդեալք ընդ մէջս
եւ ճրագունք լուցեալք » . Ղու . ԺԲ . 35.- « Գօ-
դինիւ մշշտնիւ կապած , եւ ճրագնիւ վառած
պէտք եւ ըլլան » :

Հ . Փանի՞որ մեռնելով ՚ի հող պիտի դառ-
նամ , այդքան զգուշանալ Բնչ պէտք է :

Պ . Երանի թէ մեղաւորները բոլորովին
հող դառնային ու կորսուէին , եւ յարու-
թիւն չառնէին :

Հ . Յարութիւն առնելը Բնչ է :

Պ . Հիմայ կը մեռնիս կերթաս հողին տակը
ու մարմինդ կը փոտի , հողին կը խառնուի , ու
անունդ կը մոռցուի ժամանակ մը , ինչպէս
որ Սոլոմոն կըսէ . « Եւ անունս մէր մառասցի

ժամանակաւ , եւ ոչ ոք յիշատակեսցէ զգործա-
մեր , . . . Զի անցը ստուերի ևն կեանք մէր ,
եւ չիք խափան վախճանի մարդկան , զի կնքե-
ցաւ եւ ոչ ոք դարձուզանէ » . Առակ . Բ . 4.-
« Ժամանակ անցնելով մէր անունը պիտի մռայու-
թ , ոչ
ոչ պիտի յիշէ մէր Գործերը , . . . Վասն զէ մէր կեանքը
սպուտի նման պիտի անցնի , և բան մի արգելչ ըլլ պիտի
ըլլայ հարդուս վախճանին , ինչու որ վճռուած է և
մէկը ըլլ կընար եւ բացնել » :

Հ . Ժամանակէ մը ետքը Բնչ պիտի ըլ-
լանք :

Պ . Երբ Ստուծոյ վճռած ժամանակը լը-
րանայ , բոլոր մեռեները յարութիւն պիտի
առնեն , մէր նախահայր Աղամէն մինչեւ
Քրիստոսի միւս անգամ գալուստը , որքան
մարդիկ աշխարհք եկած ու մեռած են՝ հը-
րեշտակապետին փողի ձայնը լսելով՝ բոլորը
՚ի միամին յարութիւն պիտի առնեն :

Հ . Յարութիւն համար վկայ ցաց կրնամ-
տալ :

Պ . Այս մասին շատ վկայներ կան , նախ
դանիէլ կը վկայէ . « Եւ բազումք ՚ի ննջեզելոց
՚ի հող երկրի՝ յարիզեն , ումանք ՚ի կեանսն յաւի-
տենականս , եւ ումանք ՚ի նախատինս եւ յամօր
յաւիտենական » . Դանի . ԺԲ . 2.- « Հողին առիլը
պառկող մեւանելուն ըստերը յարութիւն պիտի առ-
նեն . ոմանք յաւիտենական կընաց համար , եւ ոմանք

յա-իսենական նախագինչի և ամըլի համար ։ Եւ Բ. Քրիստոս ինքը կը վկայէ, « Զի եկեղէ ժամանակ՝ յորում ամեներին որ 'ի գերեզմանս կայցեն, յուղցեն ճայնի նորա, եւ եկեղէն արտաքս. որոց բարիս գործեալ իզէ՝ 'ի յարուքիւն կենազ, եւ որոց զջար արարեալ՝ 'ի յարուքիւն դատաստանազ » . Յովէ. Ե. 28.-« Ժամանակ պիտի ժայ, որ գերեշմանին մշշ եւըները պիտի լսեն անոր յայնը եւ դուրս պիտի ժան . անոնք որ բարի գործած էն, 'ի յարութիւն իւնաց, և անոնք որ լսրիս գործած էն, 'ի յարութիւն դատաստանաց » : Եւ Գ. Եսայի կը վկայէ. « Յարիցեն մեռեալը եւ կենդանազին ամեներեան որք եղեալ են ՚ի գերեզմանս » .

Եսայի իջ. 19.-« Գերեշմանի մշշ լաղը-ած բոլը մեռեները յարութիւն պիտի առնեն » : Եւ Գ. Պօղոս կը վկայէ, « Նորոգեսոր յանկարծակի յական քօրափել ՚ի փող յետին. քանզի փող հարկանի, եւ մեռեալը յարիցեն առանց ապականութեան » .

Ա. Կորն. ԺԵ. 52.-« Յանկործ մեկ անենարին մշշ պիտի նորդունքն երբ վերջին ժողը հնվ. վասն վերբ ժողը հնվ, մեռեալը առանց ապականութեան պիտի յառնեն » :

Հ. Դանիէլ ինչու համար կըսէ թէ « Մեռեներէն լարերը յարութիւն պիտի առնեն » . ուրեմն բոլորը յարութիւն պիտի չառնեն :

Պ. Դանիէլին խօսքը դատաստանի կանչուածներուն համար է, որովհետեւ դատաս-

տանը մինակ քրիստոնէից է, չէ թէ անհաւատից . ինչպէս որ Դաւիթ կըսէ . « Ոչ յարիցեն ամբարիցտք 'ի դատաստան » . Սաղ. Ա. 5.- « Ա. մերլիցները դատաստանի լը պիտի ենթն » : Չես գիտեր, որ մէկ մարդ որու ստակ, կամ ապրանք աւանդ տայ, հաշիւը անկից կուգէ : Աստուած ամենաբարին մեզ անհաւատներուն հաւասար մարմնաւոր բարիքներ տալէն զատ՝ հոգեւոր զանազան պարգեւներ եւս տուաւ, որոց հաշիւը պիտի ուզէ մեզմէ, չէ թէ մարմնաւոր բարիքներուն, վասն զի մարմնաւոր բարիքները անհաւատներն եւս կը վայելն :

ՇԱՀԻԴ ԼԷ.

Հ. Ա. ՍԿՅԱՅ որ ամենէն առաջ մահս պիտի մտածեմ. Երկրորդ մտածելիքս ինչէ :

Պ. Երկրորդ մտածելիքտ է դատաստանի օրը, որ առեն քրիստոս՝ արդար դատաւորը նորէն պիտի ինչէ Երկինքէն ու դատողական աթոռը նստի և պիտի դատէ իւրաքանչիւրն իւր գործոց համեմատ. արդարներուն վարձք, ու մեղաւորներուն պատիժ պիտի տայ :

Հ. Ա. յդ մասին նոյնպէս վկայ կրնաս գտնել սուրբ գրքերէն :

Պ. Ուրբան վկայ որ կուզես պատրաստ է .
ահա նախ Եսայի կը վկայէ . « Զի ահաւասիկ Տեր իբրեւ զնուր եկեսցէ , եւ կառք նորա իբրեւ զմրրիկ . հատուցանել սրտմտուրեամբ զնատու-
ցումն իւր , եւ բոցով նրոյ զարհամարհանս իւր .
Զի 'ի նուր Տեառն դատեսցի երկիր ամենայն » .
Եսայի կջ . 15 . — « Ահա՝ Տէրը իրակի պէս պիտի
ժայ , և անոր հաւատերը ճրեիկ նման . բարիո-թւամբ ի-ը
հապո-ցո-մը , և բոցով հրոյ ի-ը արհամարհանը ընելո-
համարը վասն չէ Տէրոջ իրակով պիտի ժագո-ի բոլոր աշ-
խարհն » : Եւ Բ. Եսայի կրկին կը վկայէ . « Հասեալ է
Տեր իւրով սպառազինօր սատակել զամենայն
տիեզերս . Ողբացէք՝ զի մերձ է օր Տեառն , եւ
բեկումն յԱստուծոյ հասեալ է . վասն այսորիկ ա-
մենայն ձեռք լրջին եւ ամենայն անձն մարդոյ
դողացի . Խռովեսցին հրեշտակը , եւ երկունք
կալցին զնոսա իբրեւ զկանայս ծննդականս .
փոնկայցեն այր ընդ ընկերի՝ եւ զայրացին , եւ
զդէմս իւրեանց 'ի բոցագոյն դարձուսցեն : Զի ա-
հաւասիկ օր Տեառն հասեալ է անհնարին լի ժար-
կուրեամբ՝ ոխակալուրեամբ սրտմտուրեամբ ,
առնել զտիեզերս անապատ , եւ զմեղաւորս սա-
տակել 'ի նմանն : Զի ասուեղը երկնից՝ Հայկին
հանդերձ եւ ամենայն զարդուն երկնից՝ լոյս մի
տացեն , եւ խաւարեսցի արեգակն 'ի ծագել իւ-
րում , եւ լուսին մի տայցէ զլոյս իւր . Եսայի Ժ. Գ.
5-11 . — « Տէրը հասած է ի-ը բոլոր սպառազինու-թւամբ

սապակելու համար ամբողջ պիտերէը : Ողբացէք , վասն
չէ Տէրոջ օրը յօր է եւ Աստուծոյ իումանէ բէկման
ժամը հասած է , անոր համար ամեն մարդոյ յետերէը
պիտի լուսան և ամեն մարդու անյը պիտի բոլոյ : Հրեշ-
տական պիտի իւսովն ու ծննդական հանանց պէս շա-
պիտի բունենք լանոնք . ամեն մարդ իւ ընկերոջը վեայ պիտի
յուրացայ ու լայրանայ . իրենց բեմերը իրակ պիտի իւրին :
Վասն չէ Տէրոջ օրը հասած է անհնարին չէ բարիո-
թւամբ՝ աշխարհն անսպատ ժարյներու և անոր մշա-որ-
ները ստուիշներու : Վասն չէ երկնիք ստուիշը Հայկ
համապատշներու և բոլոր երկնիք լորտերով հանդերձ
լոյս չը պիտի պեսնեն , արեգակը ի-ը ծագման ժամուն
պիտի խաւարի և լուսինը ի-ը լոյսը չը պիտի այս » :
Եւ Գ. Յովէլ կը վկայէ . « Եւ մողովեցից զամե-
նայն ազգս , եւ իջուցից զնոսա 'ի ճորճ Յովսա-
փարու , եւ դատեզայց զնոսա անդ ասէ Տեր » .
Յովէլ . Գ. 1 . — « Բոլոր աղթերը պիտի ժողովը ու-
գերաւմանիի յորը պիտի իջեցնեմ , եւ այն պեղ պի-
տի ժագովը լանոնք կըսէ Տէրը » : Եւ Դ. Դանիէլ
կը վկայէ , « Տեսանեի մինչեւ . արոռք անկանե-
ին , եւ նին աւուրջն նստեր . հանդերձ նորա
սպիտակ իբրեւ զգիւն եւ ներ գլխոյ նորա իբ-
րեւ զասր սուրբ . արոռ նորա իբրեւ զբոց նրոյ ,
անիւր նորա իբրեւ զնուր բորբոքեալ . գետ նրոյ
յարկեալ ելաներ առաջի նորա , հազարք հազա-
րաց պաշտէին զնա , եւ բիւրք բիւրուզ կային
առաջի նորա . ատեան նստաւ եւ դպրութիւնք

բազան » . Դանի . Ե . 9—11 . — “ Ե - իւ պեսէի
մինչւ - որ ալոռները դրույան ու հին առաջը
նախա , անոր հանդերը յիւնի պէս ճերմակ և գլու-
խին մայուր բորբութ պէս եր , անոր ալոռը բոյե-
ղւն հրց նման և անիւները վասած իրակի պէս եին .
հրեղւն գետ կելքը յորդեմ անոր առջւնէն , հաղորդ
հաղորդաց իւ պաշտին զայն ե - բիրք բիրուց անոր
առջւն իւ կայսէին . առեւն բայլեցա - ե - գրաւը բո-
յոյունան » : Եւ Ե . Մաղաքիս կը վկայէ ,
« Զի ահա եկեսցէ օր Տեառն բորբոքեալ իբրեւ
զինոց , եւ այրեսցէ զնոսա » . Մաղա . Դ . 1 . —
“ Ահա Տիրով օրը բորբոքած հեղի պէս պիտի Գայ ո-
ղանուն պիտի այրէ » : Եւ 5 համարին մէջ կըսէ .
« Եւ ահա ես առաքեմ առ ձեզ զեղիա Թեզբացի ,
մինչըեւ եկեալ իցէ օր Տեառն մեծ եւ երեւեի » .
— “ Ահա ես Թելքացի Եւլուն պիտի շիեմ յեւ , Եւ -
Տիրով մէջ ու Երեւելի օրը վիած » : Եւ Զ . Պօղոս
կը վկայէ , « Այլ վաճն ժամունց եւ ժամանակաց ,
եղբարք , չէ ինչ պիտոյ զրել առ ձեզ . զի դուռ
ինքնին իսկ ստոյզ զիտէր , քէ օր Տեառն իբրեւ
զգող զիշերի այնպէս հասանէ : Յորժամ ասիցնե
րէ խաղաղութիւն եւ շինութիւն է , յայնժամ յան-
կարծակի հասցէ նոցա սատակումն » . Ա . Թես .
Ե . 1 . — “ Սակայն ժամերու ու ժամանակներու համար
հարկ չէ որ յեւ գրեմ , Եւլորդ , վասն չէ բառ լս-
գիտես լէ՝ Տիրով օրը գիւղընան գոյլ պէս պիտի Գայ :
Ելք ըստն լէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է ,

այն ապելն յանկարծ իւ հասնի անոնց իրուստը » : Եւ Ե .
Պետրոս կը վկայէ . « Եկեսցէ օր Տեառն իբրեւ
զգող . յորում երկինք տագնապա անցցեն , եւ
բնութիւնք հրով կիզեալ լուծցին , եւ երկիր՝ եւ
որ միանգամ ի նմա զործք զտանիցին » . Բ . Պետրո-
ս . 10 . — “ Տիրով օրը գոյլ պէս պիտի Գայ , այդ
օրուան մէջ Երիկնեա ապահովութ պիտի անշնի , և բնու-
թիւնն ապահովութ պիտի Հալին , ինչպէս Երիկը իւր
միջն բոյլը գործաւորով : Տեսամբ . եղբայր , մար-
գարէներէն զատ առաքեալներէն եւս քեզ
վկայ ցցց տուի :

Հ . Վրիստոս բան ըրսան իր գալստեան
համար :

Պ . Վրիստոս եթէ ըրսէր , առաքեալները
ուսկից պիտի գիտնային . Վրիստոս ինքն ալ
վկայեց , « Եւ տեսցէն զմրդի մարդոյ եկեալ ՚ի
վերայ ամպոց երկնից զօրութեամբ եւ փառօք
բազմօք : Եւ առաքեսցէ զշրեշտակս իւր փողով
մեծաւ , եւ ժողովւեսցեն զբնութեալս նորա ՚ի չո-
րից հողմոց՝ ՚ի ծագաց երկնից մինչեւ . ՚ի ծագս
նոզա » . Մատ . Իդ . 30 . — “ Ե - պիտի պեսէն զՈւ-
րին նարդոյ , որ լըրութեամբ ե - բայլ - մ գուռած Երի-
կնեա ամպերուն վրայէն պիտի Գայ : Ե - մեծայայն գո-
յուն պիտի շրեւ իւր Հըւլսակները , որոնք պիտի ծողո-
վուն անոր ընարեալները չըլ հովէրէն՝ Երիկոյ ծայրերէն
մինչւ - միւ ծայրերը » : Եւ ահա այս խօսքին
համար Պօղոս կը գրէ . « Զի ինքն Տէր հրամա-

նաև՝ 'ի ճայն նրելոտակապետի եւ ՚ի փող Աստուծոյ իշանե յերկնից, եւ մեռեալք 'ի Քրիստոս յարիցեն յառաջազգոյն » . Ա . Թեսա . Գ . 15 . — « Վասան չէ Տերը իւր հրամանով, հրեշտակապէտն յայնով Եւ Աստուծոյին դուռը Երկինքն պէտի իշնէ, ու Քրիստոսով մեռնովները յառաջակոյն պէտի յառանեն » :

Հ . Քրիստոսի միւսանգամ գալստեան համար երկար պատմելով խելքս հասցուցիր, բայց մարդարէները եւ կամ առաքեալները ամեն խօսքի մէջ այն օրը կամ այն մէծ օրը եւ Տերջը օրը կը յիշեն . արդեօք ինչո՞ւ համար այդքան մեծ ցոյց տուած են այն օրը :

Պ . Ի՞նչպէս մեծ ըլ ցըցընեն այն օրը, եղբայր, այնքան տարուան ստեղծուած աշխարհը այն օրը պիտի անցնի . եւ այնքան տարուան երկնքի զարդերը՝ թէ՛ արեգակ, թէ՛ լուսին և թէ՛ աստղերը այն օրը պիտի խաւարին, և վար թափին . ծովերը, գետերը երոլոր աղբերները այն օրը պիտի ցամաքին . բոլոր ծառերը, խոտերը եւ ծաղիկները այն օրը պիտի չըրնան . կրակէ գետը այն օրը պիտի վագէ, ինչպէս որ Դաւիթ եւս կըսէ . « Հոր առաջի նորա բորբոքսզի » . Սաղ . Խթ . 3 . — « Անոր առաջը կրոկ պէտի բորբոքի » : Եւ այս աշխարհին մէջ գտնուած բոլոր մետաղները ունի, արծաթ, պղինձ, կապար եւ երկամթայն օրը պիտի հալին եւ ոչինչ ըլլան . բոլոր

փոյտերը, տուները, քարերը եւ մինչեւ անգամ օդը այն օրը պիտի վասին կրակով . և այնքան տարիներէ հետէ ստեղծուած աշխարհը այն օրը կրկին պիտի նորոգի, ինչպէս որ Պետրոս կը վկայէ . « Նորոյ երկնից եւ նորոյ երկրի ըստ աւետեացն հայեցեալ սպասեմք, յօրս արդարութիւնն բնակի » . Բ . Պետ . Գ . 13 . — « Ա-ետիսին համայայն նոր երինչի ու նոր երկիր կը պատճեն , ուր արդարութիւնը կը բնակի » : Եւ Բ . Յովհաննէս կը գրէ . « Ես տեսի երկին նոր եւ երկիր նոր . քանզի առաջինն երկինք եւ երկիր հանց, եւ ծով ոչ գոյր » . Յայտ . ԽԱ . 1 . — « Նոր երինչ ու նոր երկիր գետայ . հանովէ առաջն երինչն ու երկիրը անցաւ, և ծով չը կար » : Եւ Գ . Եսայի կը վկայէ . « Զոր օրինակ երկինք նոր եւ երկիր նոր, զոր եսմ առնեմ կայ առաջի իմ, ասէ Տէր » . Եսայի կԶ . 22 . — « Ինչպէս որ երինչն ու երինչը նոր պէտի ընեմ, որ իմ առաջը կենայ, իւնէ Տերը » : Տեսանք, որ երկինք եւ երկիր այն օրը պիտի նորոգին, բոլոր հրեշտակները այն օրը երկինքէն վար պիտի իշնեն, մեծ փողը այն օրը պիտի հնչուի, եւ բոլոր մեռեալները այն օրը պիտի յարութիւն առնեն, Քրիստոս՝ արդար գատաւորը այն օրը երկինքէն վար պիտի իշնէ մեծ փառքերով, գատաղական աթուուը պիտի նըստի, բոլոր մարդոց գործքերը այն օրը պիտի քննուին ու յայտնուին, բոլոր արդարներուն

վարձքը, ինչպէս և բոլոր մեղաւորներուն պատիքը այն օրը պիտի տրուի. արդարները՝ Հրեշտակներուն, և մեղաւորները՝ սատանային այն օրը պիտի խառնուին:

Հ. Քրիստոսի գատողական աթոռ նստելուն և գատելուն վկայ կա՞յ սուրբ գիրքերէն:

Պ. Շատ վկայ կայ, ահա նախ Սողոմոն կը վկայէ՝ « Եւ կախանան բանիս. զամենայն ինչ լուր, յԱստուծոյ երկիր, եւ զպատուիրան նորա պամեա. զի այս է մարդն ամենեւին: Զի զամենայն արարածս ածցէ Աստուած ՚ի դատաստան, յամենայնի անուես արարելոցն՝ երէ բարի եւ երէ չար » . Ժմղ. ԺԲ. 13. — « Խօսչիս Եղանակութիւնն է . ամեն բանը լսէ, Աստուծու վախյիր ու անոր պատուելուները պահէ . վասն չկ այս է բուն մարդը: Ինչոր Աստուած բուրը սրբածուները բարաստանի պիտի կանչ ամեն ծածունի բաներուն հետո, լե բարի և լի լոր Եւ Բ. Քրիստոս կը վկայէ՝ « Եւ իշխանութիւն ետ նմա դատաստան առնել. եւ զի Որդի մարդոյ է, ընդ այն զի՞ զարմանայք ». Յովհ. Ե. 27. — « Անոր իշխանութեան առաջ բարաստան ընթլու համար. վասն չկ մարդոյ որդի է, անոր ինչ կը զարմանաս » : Եւ Գ. Պօղոս կը վկայէ. « Զայս վկայութիւն դնեմ առաջի Յիսուսի Քրիստոսի, որ դատելոց է զիենդանիս եւ զմեռեալս ՚ի յայտնութեան իւրում եւ յարքայութեան » . Բ. Տիմո. Դ. 1. — « Այս վկայութիւնը իւ բարաստանի Քրիստոսի աշխատ ու ուրիշ գատուածուները ուրիշ վկայութեամբ կրնան հասկնալ բարին եւ չարը, իրաւն ու սուտը, եւ ըստ այնմ կը դատեն, բայց Քրիստոս բնաւ վկայի կարօտ չէ . վասն զի ոչ թէ գործած՝ այլ միտքերնիւ գործած ու տակաւին ըստործած մեղքերնիւ ալ գիտէ, ինչպէս Դաւիթ կը վկայէ՝ « Զանգործա իմ տեսփն աքք քո, եւ ՚ի զիրս քո ամեներեան գրեցան » . Սաղ. Ճկ. 16. — « Միայս Քրած ու

արդարներն ու մեղաւորները իր յայտնութեան ու իւագութուններն օրը » : Եւ Գ. Պօղոս կրկին կը վկայէ . « Քանզի ամենեցուն մեզ յանդիման լինել կայ առաջի ատենին Քրիստոսի, զի ընկայցի իւրաքանչյիւր իւրով մարմնով՝ զոր ինչ զործեաց յառաջ, երէ բարի եւ երէ չար » . Բ. Կորն. Ե. 10. — « Մընք ամենք Քրիստոսի ալուսին աշխատ պիտի ներկայանանք, որպէս վեհապետներ առաջուց գործած բարի, կամ չար գործերուն հապույունը ընտունինք մեր մարմնով » :

Հ. Ցաց տուածներէդ զատ ուրիշ վկայ կա՞յ :

Պ. Թօէպէտ շատ վկայութիւններ կան, բայց ամենը մի առ մի յառաջ բերել հարկ չէ . մինակ քեզ սա մէկ բանը հասկնալ պէտք է՝ որովհետեւ ըսինք թէ Քրիստոս՝ արդար դատաստորը, չք կարծես թէ այս աշխարհիս դատաստորներուն պէս է, այլ շատ տարբեր . վասն զի աշխարհիս դատաստորները ուրիշ վկայութեամբ կրնան հասկնալ բարին եւ չարը, իրաւն ու սուտը, եւ ըստ այնմ կը դատեն, բայց Քրիստոս բնաւ վկայի կարօտ չէ . վասն զի ոչ թէ գործած՝ այլ միտքերնիւ գործած ու տակաւին ըստործած մեղքերնիւ ալ գիտէ, ինչպէս Դաւիթ կը վկայէ՝ « Զանգործա իմ տեսփն աքք քո, եւ ՚ի զիրս քո ամեներեան գրեցան » . Սաղ. Ճկ. 16. — « Միայս Քրած

Դեւ ԱԾԳՈՒՅԹ ԽԵՂԵՐԱ՝ ոռ աշերտ պէսան ու
ԳՐԻՇՏ ԱԵՂ ԳՐՈՒԵՋԱՆ ։ Եւ Բ. աշխարհի դա-
տաւորները կաշառ ուտելավ դատաստան կը
տեսնեն ու իրաւունքը կը ծռեն, բայց Քրիս-
տոս կաշառ չառնելէն զատ, կաշառ տուողն
եւ առնողն ՚ի միասին պիտի պատժէ։ Տեսա՞ր
տարբերութիւնը . մանաւանդ աւելի վախ-
նալիք բանը այսէ, որ մեղաւորներուն չնորհք
չընելէն զատ, նոցա դատախագն եւս ինքնէ,
ով կրնայ ազատիլ անոր ձեռքէն . Եթէ մե-
ղաւոր ըլլաս, ով կրնայ քեզ օդնութիւն ընել
եւ կամ միսիթարել։

Հ. Ինչո՞ւ համար մեղաւորներուն դա-
տախաղ կըլլայ Քրիստոս։

Պ. Որովհետեւ քեզ համար խաչուիլը,
ու զքեզ սատանայի գերութենէն ազատե-
լուն երախտիքը ուրացած ես քու չար գործ-
քերովդ, եւ պատուէրները ոտքի տակ ա-
ռած ես . ուստի իրեն քեզ ըրած բարերա-
րութիւնը յիշելով, եւ բարութեան փոխա-
րէն քու ըրած չարութիւնդ դիմացդ դնելով
պիտի պատժէ սաստիկ բարկութեամբ . նաեւ
մարգարէները եւ առաքեալները քեզ դա-
տախաղ պիտի ըլլան, որովհետեւ անոնց գը-
րած խրատներն եւս ոտքի տակ առած ես,
նոյնպէս երկնքի հրեշտակները քեզ դատա-
խաղ պիտի ըլլան, որովհետեւ թագաւո-

րաց թագաւորը, Աստուած քեզ բարկացած
է, հարկաւ անոր զօքքերն ալ քեզ դատա-
խաղ պիտի ըլլան . այն ատեն քու խեղճ հո-
գիդ ի՞նչ վիճակի եւ ի՞նչ կրից ենթակայ
կըլլայ արդեօք, երանի թէ այն ատեն ան-
հաւատ գտնուէիր քան թէ այդպէս չարա-
չար ուրացեալ . երանի թէ Քրիստոսի Ճշմար-
տութիւնը բնաւ Ճանչցած չըլլայիր, ինչպէս
Պետրոս կըսէ . « Լա, եր նոցա՝ թէ բնաւ չէր
իսկ ծանուցեալ զարդարութեանն ճանապարհ,
քան՝ զի ծանեան եւ յետո կացին ՚ի սուրբ պա-
տուիրանեն որ նոցա աւանդեցաւ » . Բ. Պետ. Բ.
21. « Շատ աղլի եր անոնց, որ արդարութեան Ճանիքան
բնաւ Ճանալած չըլլեին . ան թէ Ճանալցին և իրենց
առանցուած պատուիրաններէն եւ չալու-Եյան ։ »

Հ. Ինչո՞ւ Պետրոս Քրիստոնեայ մեղաւորը
անհաւատներէն գէշ ցոյց տուած է։


Պ. Որովհետեւ քրիստոնեայ մեղաւորին
մեղքը կրկին է . նախ ուրացութեան մեղք՝
երկրորդ կրապաշտութեան մեղք, ինչպէս
Պօղոս կըսէ . « Խոստանան զիտել զԱստուած,
եւ զործովք իւրեանց ուրանան » . Տիտոս Ա. 16.
« Կը խոստանան զԱստուած Ճանալցւ, եւ Գործով
կորանան ։ »

Հ. Կերեւի թէ Քրիստոնեայ մեղաւորին
աւելի կը բարկանայ Քրիստոս՝ քան թէ ան-
հաւատին։

Պ. Աւելի բարկանալու իրաւունք ունի,
վասն զի եթէ երկու մարդ քեզ հայհուռ
թիւն ընեն, որոց մին թշնամիդ ըլլայ ու միւսը
բարեկամդ եւ կամ զաւակդ . դու անոնց ու
րուն աւելի կը բարկանաս, թշնամիթ հայ-
հոյութեանը, թէ բարեկամիդ եւ կամ զա-
ւակդ :

Հ. Յայտնի բանէ, որ բարեկամիս և կամ
զաւակիս աւելի կը բարկանամ:


Պ. Եթէ գիտես որ բարեկամին հայ-
հոյութեանը աւելի կը բարկանայ մարդ, մեր
Քրիստոս տէրը արդեօք որբան պիտի բարկա-
նայ մեզ, որ այնքան երախտիք ունի մեր վրայ,
և այնքան չարչարանկներ քաշեց մեզ համար:



Հ. Մինակ մեզ համար չարչարանք քա-
շելը ինչըն գիտես:

Պ. Ասկից յայտնի է, որ վերնատան մէջ
եղբ հացը և գիմին աշակերտներուն տուաւ,

յսաւ . “ Աւելի, իւրեւս ու խեցես, այս իմ Մարմիս
ու Արինս է, որ լապերուն համար պիտի բաժնուի ” .
չըսաւ ամենուն՝ այլ շատերուն համար, յոր-
մէ կը հասկցուի միայն իրեն հաւատացող
քրիստոնէից համար արիւն թափելը :



Հ. Այս ատեն քրիստոնեայ չը կար, որ
անոնց համար արիւն թափէր:

Պ. Իրաւ ես, հրէից համար աշխարհք

եկաւ , ինչպէս ինքը վկայեց թէ՝ “ իսրայէլ կորսուած ոչարներուն համար եկայ ” , բայց անոնք զինքը ըստգունեցին , զոր Յովհաննէս կը վկայէ . « Յիւրան եկն , եւ իւրն զնա ոչ ընկալան . իսկ որք ընկալան զնա՝ եւ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել » . Յովհ . Ա . 11- « Իրեներուն եկաս , ու իրեները զինքը ընդունեցին . և ընդունողներուն իշխանութիւն առուած Աստուծոյ որդէ ըլլալը ” :

Տեսա՞ր , իրեն հաւաստացողներուն որբան բարձր իշխանութիւն տուած է , որով Աստուծոյ որդի պիտի ըլլան . մենք որ այդքան մեծ երախտիքները ուրացած ենք մեր չար գործքերով , իրաւունք չունի մեզ աւելի բարկանալու , ինչպէս Պօլսա մի օրինակով կը հասկըցնէ մեզ . « Քանզի անհնար է մի անգամ մկըրտելոցն , որ ճաշակեցին յերկնաւոր պարգեւացն , եւ հայորդը եղեն Հոգուոյն սրբոյ , եւ զգեղեցիկ բանին Աստուծոյ ճաշակսն ճաշակեցին , եւ զգօրութիւնս հանդերձելոյ աշխարհին , եւ կործանեսցին , միւսանգամ նորոգել յապաշխարութիւն , եւ վերստին ’ի խաչ հանել անձանց զմրդին Աստուծոյ , եւ դարձեալ խայտառակել . Քանզի երկիր որ զմափից զանձրեւ բազում անգամ եկեալ ’ի վերայ նորա , եւ ծնանիցի արդիւնս շահեկան նոցա՝ վասն որոյ գործիցին , ընդունի գործնութիւն յԱստուծոյ . իսկ որ բերէ փուշ եւ

տատասկ՝ անպիտան է եւ մերճ յանեծս , եւ վախճան նորա յայրումն ։ Եթրա . Զ . 4-9 . — « Քանչը մի անգամ Նկրուողներուն , որոնք Ճաշակեցին երկնաւոր պարգիւներէն , եւ հաղորդուած գիւղիւն կամն առին , եւ Աստուծոյ գիւղիւն կամն առին , եւ հանդերձալ աշխարհի զրոյնիւները (Գիւղան) , ելեւ կործանին (իւրամաս) , անհնարին եւ իրին նորդուիլ աղաղաղարունեամբ , եւ վերստին խաւը հանել Աստուծոյ որդին (իրենց) անյերուն , և նորին խայտառակել : Քանչը այն երկիրն որ իր վեցայ յաճախ իշխող անյիւնեւը իւծծէ , և առար արշինակ իուգայ անոնց , որոնք զինքը մշակեցին , Աստուծոյ օրհնութիւնը իշնդունի : Իսկ ելեւ իւծծուածուի կը բերէ , անսիփան է , և անեծակ հօք և անոր վերջն այրումն է ” :

Նոյնպէս եւ մենք Աստուծոյ բոլոր բարութիւնները ընդունեցինք , եթէ այս բարեաց փոխարէն բարեգործութեան պտուղ չը տանք , այլ մեղքի փուշեր և որոմներ բուսցրնենք . մենք եւս պիտի այրինք այն արտին պէս , ինչպէս Քրիստոս ըսաւ . « Որպէս ժողովի որումնն եւ ՚ի հուր այրի , այնպէս եղիցի ՚ի կատարածի աշխարհիս : . . . Ելցեն հրեշտակը եւ մեկնեսցեն զջարս ՚ի միջոյ արդարոց , եւ արկցեն զիոսա ՚ի հնոց նրոյն . անդ եղիցի լալ եւ կրծուել ատամանց » . Մատ . Ժ.Գ . 40-49 . — « Ինչպէս որ որոմը կը ժաղվէն ու իրակով հայրէն , այնպէս պիտի ըլլայ աշխարհի վերջը : . . . Հրեշտակները պիտի

Ելմեն, Թշուարները արդարներուն միջն պիտի բաժնեն
ու զննոնք բժոխի կրակին մէջ պիտի յգին . ուր պիտի
լան եւ ականին կրաքին ։ Եւ Բ . Եսայի կը վը
կայէ . « Եղիցին հերանոսք խարջեալք իբրեւ
զիուշ յագարակի » . Եսայի ԼԳ . 12 . « Հեթանոս
ները արքերուն միջն քու-չերուն պիտի այրին ։ ։

Հ . Եղբայր , այդ ինչ վախնալիք բաներ
կըսես , ես ուր պիտի երթամ եւ ինչպէս
պիտի ազատիմ այն արդար դատաւորէն :

Պ . Ո՛չ միայն դու , Պօղոսն անգամ կը
վախնայ , որ կըսէ , « Ա՛ն մեծ է անկանիլ ՚ի
ձեռս Աստուծոյ կենդանոյ » . Եբրա . Ժ . 31 .
« Շատ մէջ կամ է իւնդանի Ասու-ծոյ յեւ-ը իյնալը ։ ։
Քանի որ այդքան կը վախնայ , կը նշանակէ , որ
հասկցած է , թէ ձեռքէն ազատուելու հնար
չք կայ , ինչպէս որ Ամովս կը վկայէ , « Զի երէ ծած-
կեսցին ՚ի դժոխս , անտի ձեռն իմ կորզեսցէ
զնոսա . եւ երէ ելանիցեն յերկինս , եւ անտի
իջուցից զնոսա . եւ երէ բարիցեն ՚ի բարձունս
կարմելայ , եւ անտի յուզեցից եւ առիջ զնոսա .
Եւ երէ ընկեսցին յաջաց իմոց ՚ի խորս ծավու ,
եւ անդ հրամայեցից վիշապին խայրել զնոսա .
Եւ երէ զնայցեն ՚ի գերութիւն առաջի քշնամեաց
իւրեանց , եւ անդ հրաման տաց սրոյ՝ եւ սատա-
կեսցէ զնոսա . Ամովս թ . 2-5 . — Ելնէ բժոխին
մէջ պահուին , իմ յեւ-քսանից պիտի առանէ զննոնք .
Ելնէ երկինքը ելնեն , այն ուր-էն պիտի իշլյում . Ելնէ

Կարմելու բայրը լեռան վըսայ պահուին , պիտի ինպահէմ
և գանիմ զննոնք , Ելնէ խորունի ծովու գալու իյնան ,
այն ուր-էն մէջ վէլապին պիտի հրամայէմ , որ զննոնք խայ-
լու , և Ելնէ իրենց ինձամբներուն յեւ-քուլ գերի եր-
թան . այն ուր-էն հրաման պիտի գամ որ զննոնք
ինպարէ ։ ։

Հ . Անյս տեղ աւելի վախցուցիր զիս ,
Եղբայր :

Պ . Վախնալու խօսքերը դեռ ետքը պի-
տի լսես , երբ որ դատաստանդ տեսնուի եւ
ամեն կողմանէ յանցաւոր գտնուիս , այն ա-
տեն մի ահաւոր ձայն պիտի լսես :

Հ . Ի՞նչպէս ձայն է արդեօք այն լսելիքու :

Պ . Վրիստոս՝ արդար դատաւորը , այն տե-
ղի մեղաւորներուն պիտի ըսէ՝ « Երբայր յի-
նին , անիծեալք , ՚ի հուրի յախտենական , որ պատ-
րաստեալ է սատանայի եւ հրեշտակաց նորս » .
Մատ . ԻԵ . 41 . « Հեւացէն ինչու , ո՛վանիծեալներ ,
յաւ-իւպենական իրակին մէջ , որ սատանային և անդ հրեշ-
տական համար պատրաստուած է ։ ։

Հ . Վրիստոս այդ խօսքը որ ըսէ ինձ , ինչ
կընեն արդեօք :

Պ . Ոտքերդ եւ ձեռքերդ կապուած կը
ձգեն գժովսքին մէջ , եւ այն տեղ են բնաւ
ըս մարելիք կրակը . օձի ու կարիճի նման
անքուն եւ անմահ թունաւոր որդերը , ըս
կտորելու շղմայները , թանձր մութը , ակ-

ուայ կրծոտելիք սառնամնիքը , անմիխթար լաց և ողբումը . յաւիտեան անկէց ազատիլ չը կայ . ոչ մէկէ օդնութիւն եւ կամ միխթարութիւն չը պիտի կրնաս գտնել , յուսահատած յաւիտեան պիտի տանջուիս այրելով և մրկելով :

Հ . Այդ ի՞նչ տեղ էր , որ ինձ առաջարշեցիր , եղայր :

Պ . Մինակ քեզ չեմ լսեր , հապա բոլոր մարդոց համար կըսեմ . վասն զի ով որ Աստուծոյ կամացը հակառակ գործ բռնած է , անշուշտ նորա վախճանը այս պիտի լինի , անոր համար ֆրիստոս զգուշացած է մեղ , որ այդ փորձանքներուն չը պատահինք :

Հ . Ի՞նչպէս զգուշացուցած է ֆրիստոս :

Պ . « Եթէ զայրակդեցուսկէ զքեզ ձեռն քո , եւ ոտն քո , եւ ակն քո հա՛տ եւ ընկեա՛ 'ի քէն . զի լաւ է քեզ կաղ , խեղ , եւ կոյր մտանել 'ի կեանսն յախտենից , քան երկուս ձեռս , ոտս եւ աջս ունիլ եւ անկանիլ 'ի գենեն 'ի հուրն անշէջ , ուր որդն նոցա ոչ մէռանի եւ հուրն ոչ զիջանի » .

Մար . Թ . 42 . — « Թէ՞ որ յեռտ , ուստ , կամ ալշտ ժեղ գայլակունիւն իուան , կորէ՛ ե- յգէ՛ ժեղմ . վասն վէ շատ աղէ՛ է ժեղ իալ , իել ե- իոյր արտայունիւնը մունէլ , ասա լե երիս- յեռտ . և անենալ և անմարտէ իրակին մէջ ինալ » :

Հ . Ինչու համար ֆրիստոս՝ աչք , ձեռք , եւ ոտք հանելու եւ կտրելու կը հրամայէ :

Պ . Փրիստոսի միտքը՝ աչաց , ձեռաց , ոտից վրայ չէ , որովհետև այս երեք անդամն մարդոց պիտանի և կարեւոր անդամներ են , այս պատճառ ուսւ զանոնք օրինակ բերաւ . եթէ այդ անդամներուդ պէս պիտանի բան մը ունիս , այսինքն՝ թէ՛ ծնողք , թէ՛ եղեայր , եւ թէ՛ կին , թէ՛ զաւակ , և թէ՛ բարեկամ , և թէ՛ ստացուածք , ինչ եւ իցէ , քեզ մեղաց պատճառ կըլան , կտրէ զանոնք , եւ կամ դու բաժանուիր աննցմէ , ինչու որ շատ աղէկ է քեզ ասոնցմէ զրկուած արքայութիւն երթալ , քան թէ ատոնց բոլորը ունենալ ու գժոխքը երթալ . ահա՛ երրորդ մտածելիքդ այս ահագին դժոխքն է , զոր Աստուած ամենախնամ հեռի ընէ բոլոր քրիստոնեայներէն :

Հ . Ամենաբարին Աստուած բնաւ պիտի չը կսկծայ իր ստեղծած ծառայից վրայ :

Պ . Աստուած մեր վրայ կսկծալուն համար է , որ ստեղծելէն յետոյ միշտ մեր մարմնոյ պիտոյքը կը հոգայ երկինքէն անձրեւ և արեգակ տալով . որովհետեւ մեր մարմնոյ պիտոյքը՝ թէ՛ ուտելիք և թէ՛ հագուելիք՝ բոլորը թէեւ երկիրը կը բուսցնէ , բայց արեգակին ու անձրեւին զօրութեամբ կը բուսնին : Ասեւ մեր հոգւոյ փրկութեան համար շատ մարգարէ-

Ներ ղրկեց , քարոզելով մեղքէ զգուշացնելու համար . և վերջապէս իւր միածին Որդին աշխարհք ղրկեց , որ մեղ համար տեսակ տեսակ չարչարանքներով խաչին վրայ մարմնով մեռաւ ու զմեղ սատանայի գերութենեն ազատեց , ինչպէս որ վերը պատմեցինք : Եւ ետքի գալիքներուն համար շատ պատուերներ աւանդեց , որ մեղքէ զգուշանան ու անգամ մի եւս սատանային գերի ըրլան . նա եւս Առաքեալներն շատ խրատներ գրեցին մեղ իրենց գրքերուն մէջ մեղքէ զգուշացնելու համար . վերջապէս քեղ հասկցնելիքս ասիկայ է , Քրիստոս մեղ արքայութեան ձամբուն գեղեցիկ ըլլալը հասկուցած է , նոյնպէս դժոխքին գէշութիւնը եւ սաստկութիւնը , եւ երկուքին ձամբան եւս ցոյց տուած է՝ թէ « Սա նեղ Շանէն մտնողը արքայութիւնը իւրլայ , ու լայ Շանէն մտնողը դժոխ իւրլայ » : Եմէ դու այդքան խրատները սոքի տակ առնես , Քրիստոսի խաչ ենելը անպտուղ հանես , կրակին այրող բնութիւն ունենալը գիտնաս ու ձեռքդ կրակին մէջ խոթես , այնուահետեւ Աստուած քեղ կը կակծայ . ինչպէս որ Սոլոմոն կը վկայէ :

Հ . Առղօմոն Բնէ կը վկայէ :

Պ . « Փանզի կոչէի՝ եւ ոչ լոկիք , յերկարիք զբանս իմ՝ եւ ոչ անսայիք . այլ ապախտ

առնէիք զխորհուրդս իմ , եւ յանդիմանուրեանց խմոց ոչ անսայիք : Այսումետեւ ես ծփծաղեցայց զկորստեամբ ճերով » . Առակ . Ա . 24 . — « Որովհետու կը կանչէի , չէիս լուր , խօսերս կերկացնէի , չէիս մարդի ընէր , այլ իմ խրապաներս բանի աւել չէիս դնէր , եւ յանդիմանութիւններուն չէիս լուր : Այսուհետեւ յեր կորսութըն վրայ պիտի ինտամ » :

ՇԱԻԻՂ ԼԲ.

Հ . Եղբայր , հասկցանք , որ մեր մտածեալիք չըրա բանին երեքն էին մահ , դափասփան , Դժոխն , Բնէ չըրրորդ մտածելիքս :

Պ . Չորրորդ մտածելիքդ բոլոր աշխարհիտ յոյս դրած ու փափաքած արքայութիւնն է :

Հ . Կուզեմ որ արքայութեան Բնէ ըլլալը հասկցնես :

Պ . Արքայութիւնը ձառել եւ քեղ հասկցնել իմ խելքիս բանը չէ , քանի որ Պօղոս չը կրցաւ ձառել ինչպէս կը գրէ , « Զոր ակն ոչ ետես , եւ ունին ոչ լուսա , եւ ՚ի սիրո մարդոյ ոչ անկառ , պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրօց » . Ա . Կորն . Բ . 9 . — « Այն բաները , զըրս աւշ աւսած չէ և ականջ լուսած չէ , և մարդու պիտի ինիած չէ , Աստուած իւր պիտի լուսած համար » :

պատրաստեց ու Երբ Պօղոս այսպէս կըսէ , ես
ինչպէս կարող եմ ճառել :

Հ . Ուրեմն արքայութիւնը ճառող բնա՞ւ
ը կայ . մինչդեռ վերը ըսկիր թէ մեղքը ը գոր-
ծելու համար ըրա բան պիտի մտածես , որոց
Երեքը հասկցայ եւ պիտի մտածեմ , հապա
արքայութեան ինչպէս տեղ ըլլալը եթէ ը
հասկնամ , ինչպէս մտածեմ անոր վրայ :

Պ . Մի արտօրար , ահա Յովհաննէս տե-
միլքի մէջ տեսնելով արքայութեան ձեւը՝
քաւական կը գրէ . « Քաղաքին պարիսպները
յասպիսով շինուած էին , և քաղաքը մաքուր
եւ սպիտակ ապակիի նման ուկի էր , եւ քա-
ղաքի հիմերը տասն երկու տեսակ ադամանդ
քարեր , որոց վրայ գրուած էին Երկոտասանն
առաքելոց անունները էին . ունէր տասն եր-
կու գուռու , Երկոտասան միաձեւ մարդարիտ-
ներէ , ուր տասն երկու Հրեշտակներ կեցած
էին : Քաղաքը լուսաւորուելու համար արե-
գական եւ լուսնի պէտք չունէր . վասն զի
Աստուծոյ փառքը ամեն ատեն կը լուսաւո-
րէր զայն ո , ինչպէս որ Եսայի կըսէ . « Ես ոչ
եսս եղիցի քեզ արեգակն ՚ի լոյս տունջեան , ես
ոչ ծագումն լուսնի տացէ քեզ լոյս ՚ի զիշերի .
այլ եղիցի քեզ Տէր լոյս յախտենական , ես փառք
քո Աստուծո . Եսայի կ . 19 . — « Այսուհետ-
քո յորի կուսայ լուսութեակեն՝ Ե- Գէշերուսայ լուսութեակեն՝ Ե-

լուսակնեն պիտի չըլլայ , այլ Տէրը պիտի ըլլայ տեղ
յա-ի պէտենական լոյս . Եսու ժամանակ Աստուծոն ո :

Այս տեղ ոչ ցաւ կայ , ոչ տրամութիւն
և ոչ լաց , այլ միշտ ուրախութիւն եւ ցըն-
ծութիւն , և միջի ժողովուրդը հրեշտակներ ,
մարդարիէներ , յառաքեալների , մարտիրոսներ ,
ճգնաւորներ , կյսեր և բոլոր արդարներն են ,
և անոնց թագաւորը՝ Աստուծո ինքն է . այն
տեղ ձմեռ ըլ կայ , միշտ գարուն է : Տեսամք ,
թէ ինչ գեղեցիկ տեղ է եղեր :

Հ . Երանի այն տեղ մտնելու արժանի ե-
ղող մարդոց , իրաւ որ հոգիս շատ կը փափաքի
այն տեղ մտնելու :

Պ . Ամեն մարդ կը փափաքի , եղբայր ,
բոլոր աշխարհիս յոյուր եւ փափաքը անոր
վրայ է : Առաքեալները եւ մարտիրոսները
անոր համար տեսակ տեսակ չարչարանկներով
արիւն թափեցին , նոյնպէս ճգնաւորները , որ
տունէ , հայրենիքէ , ծնողքէ եւ ընտանիքէ ,
զաւակներէ , բարեկամներէ , ազգականներէ ,
և բոլոր ստացուածքներէ հրաժարելով գնա-
ցին լեռները և անսապատները՝ անօթի , ծա-
րուտ , մերկ , արեւին տաքին և ձմեռուան սաս-
տիկ ցրտերուն համբերելով իրենց անձը մա-
շեցուցին , արքայութիւն երթալու համար էր .
բայց կերեւի թէ քիչ մարդ պիտի մտնէ այն
տեղ , ինչպէս Քրիստոս լսած է . « Բազումք

Են կոչեցեալք՝ եւ սակաւք են ընտրեալք » .
Մատ . ի . 16 . — « Շափէրը կանչուած էն , բայց
ժիշտն էն ընդուածնէրը » :

Իրաւ , առաքեալները շատ մարդիկ հրա-
ւիրեցին արքայութեան սեղանին , եւ շատ
մարդիկ կը մկրտուին ու քրիտոննեայ անուն
կրստանան արքայութիւն երթալու համար .
բայց իր կամքը զապող ու սատանային յաղ-
թող , Աստուծոյ բոլոր պատուէրները անթերի
կատարող քիչ մարդ կըլլայ , ասոր համար Քրիս-
տոս ըստաւ , « Ոչ ամենայն որ ասէ ցիս Տէր Տէր ,
մտցէ յարքայութիւն երկնից . այլ որ առնէ զկամս
Հօր իմոյ որ յերկինսն է » . Մատ . ի . 21 . — « Ա. Ե՞ն
անոնք , որ ի՞նչ Տէր Տէր , կը կոչեն , արքայութիւն վ-
այիտի հանեն . այլ այն՝ որ իմ երինասոր Հօրս կամ կը
կապարէն » :

Հ . Մէկ բան միտքս եկաւ . որովհետեւ
Քրիստոս մեղաւորներուն « Երքայր յինն »
պիտի ըսէ , արդեօք արդարներուն ի՞նչ պի-
տի ըսէ :

Պ . Արդարներուն ալ « Եկայր օրմնեալք
Հօր իմոյ , ժառանգեցէք զպատրաստեալ ձեզ ար-
քայութիւնն իսկզբանէ աջլարին » . Մատ . ի Ե . 34 .
— « Եիէս իմ Հօրս օրհնածները , աշխարհի սկզբէն յեղ
համար պատր սպոտած արքայութիւնը ժառանգէցէն » :
Ա. յսպէս ըսէ լով անոնց գործած բարեգոր-
ծութեան վոխարէն վարձքերնին կուտայ :

այսինքն՝ անթառամ պատկով ու լուսեղէն
լաթերապ կը զարդարէ ու իրեն հետը ՚ի
միասին կառնէ կը տանի երկնքի արքայու-
թիւնը իւր խոստման համեմատ թէ՝ « Ես
ո՞ր ըլլամ , իմ պալութայնէրս հոն պիտի ըլլան » ,
եւ միշտ Աստուծոյ երեսը տեսնելով պիտի
ուրախանան ու ցնծան յաւիտեանս յաւի-
տենից , ինչպէս որ Պօղոս կը վկայէ . « Յափր-
տակենցուք ամպով ընդ առաջ Տեառն յօդս , եւ
այնպէս յամենային ծամ ընդ Տեառն լինիցիմք » .
Ա . Թեսա . Պ . 16 . — « Ա. Ֆարերով պիտի յակնակունէն
Տէրնշ առշիւլ- ելնել օրէն մէջ , և այնպէս ամեն առէն
Տէրնշ առշիւլ ըլլանք » :

Հ . Արդարներուն վառքը ի՞նչ տեսակ է
արդեօք :

Պ . Լեզուով ըստ Ճառուիր , մեր իսելքէն
ու միտքէն վեր բան է , բայց Պօղոս մեր միտքը
հաստատելու համար արեգակը , լուսինը եւ
աստղերը օրինակ ցցց կուտայ , որովհետեւ
մեր աշքը անոնցմէ պայծառ բան տեսած չէ .
թէպէտ անոնցմէ եօթնապատիկ աւելի է ,
բայց միշտ մեր տեսած բաներովը պիտի հաս-
կըցնէ . « Այլ վառք արեգական եւ այլ վառք
լուսնի , այլ վառք աստեղաց . եւ աստղ բան
զասոտ առանել ե վառքօք : Նոյնպէս եւ յարու-
թիւն մեռելոց » . Ա . Կորն . ԺԵ . 41 . — « Արեգական ,
ըստայն և աստղերու ժամանեցն իրարժեր են . ժ-

ասպող ուրիշ ասպող է յը վըայ առելի փառ առվէ : Այսպէս է և մուշ յարութիւնը : Եւ Բ. Պանիկէ կը վկայէ . « Եւ իմաստունք ծագեցեն իբրեւ զյուսաւորութիւն ՚ի հաստատութեան , եւ բազումք յարդարոց իբրեւ զաստեղս յախտեանս՝ եւ եւս » . Պանի . ԺԲ . Յ. — « Իմաստունները երեսի լուսոյն պէս պիտի ծագին , ու արդարներին շատերը ասաւըրուն պէս պիտի ժայըին յարիաւան » : Եւ Գ. Քիշատոս ըստու . « Յայնմամ արդարքն ծագեցին իբրեւ զարդարկն յարքայութեան երկինից » . Խատ . ԺԳ . 43. — « Ա. յն ասեն արդարները արեւի պէս պիտի ծագին արդարներան մէջ » : Եւ այս բոլոր վկայութիւններէն կերեւի , որ արդարներուն փառքը աստիճան ունի :

Հ . Արդարներուն այդքան փառաւորութիւնը որ տեսնեն , իրենց հակառակորդները ինչ պիտի ըստն արգեօք :

Պ. Ահա Սողոմնն կը գրէ ինչ ըսեմին . « Յայնմամ կացցէ արդարն բազում համարձակութեամբ հանդեպ նեղաց իւրոց . Եւ որոց անզոսնեին զվաստակս նորա , տեսեալ զնա՝ իւրօվեսցին անհնարին երկիւդիւ , եւ զարմութեսցին ՚ի վերայ սքանչելի փրկութեան նօրա . Եւ զըդասցին ՚ի միտս իւրեանց , եւ առ նեղութեան անձանց յոգաց նանցեն եւ ասացեն . Այս այն այր է՝ զար երբեմն մեք ծաղը առնեար՝ եւ յառակս նախատանաց : Մէք անմիտք՝ զվարս դո-

րա մայորութիւն համարեար եւ զվախման դորա անարգութիւն . Զիա՞րդ համարեցաւ . ընդ որդիս Աստուծոյ » . Իմաս . Ե . 1. — « Ա. յն ասեն արդարը շատ համարյակ պիտի կայնի վկայը նեղուներուն առջեւ ։ Եւ անոնք որ անոր չաշած նեղութիւնները կարևոր ենին , զայն աւետելը՝ պիտի խոռվին անհնարին երեխուղը և պիտի զարուուրին անոր սահանվէլ կրկութեան վկայ , իրենց մարդին մէջ պիտի զղան ու հասավէլը պիտի ըստն . Ա. միայ այն մարդն է , որ երբէմն մէնք ծաղը իշեմինք . մէնք անմիտներս ապոր կարքը մոլորութիւն իը մէտենքն ու վերջը անարդութիւն . Կիմայ ինչպէս Աստուծոյ որդիներուն կարգը անցաւ » :

Հասկցար , եղբայր , որովհետեւ դու այլ եւս բան պիտի ըլ հարցնես , ես եւս վերջի խրատս տամբ , վասն զի եթէ մինչեւ հիմայ տուած խրատներս պահես , բաւական է քեզ փրկութեան : Վերջի ըսելիքս այս է . եթէ ասկից առաջ գործած մեղքերնիս աչքի արցունքով լուալով՝ նորէն մկրտուինք ու մաքրուինք , եւ զգուշանանք որ նորէն ըլ մեղանչենք , եւ Աստուծոյ բոլոր պատուէրները անթերի կատ սրենք , Քիմատոսի չնորհիւ մենք ալ այն երանաւէտ քաղցր ձայնին , անթառամ պատկին , լուսեղէն առագաստին , եւ մանաւանդ Աստուծոյ լուսափայլ դէմքը տեսնելու արժանի կրլանք , ու միշտ եւ հանապազ այն սուրբ հրեշտակներուն , մարդարէներուն , աւ-

ոաքեալներուն, եւ բոլոր արդարներուն հետ
ի միասին աբքայութեան մէջ ուրախութեամբ
եւ ցնծութեամբ օրհնող կրլանք զամենա-
սուրբ Երրորդութիւնն, զՀայր, եւ զՈրդի եւ
զսուրբ Հոգին յաւիտեանս, ամէն :



ՀՀ Ազգային գրադարան



NL066683

